

**ԱՆԴՐԱՆԻԿ ԿԵՆՃԵԱՆ**

**ՍՕՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ**

**ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ**

**Ե Ւ**

**ԿԻԼԻԿԵԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՔՑԸ**

(ԿԻԼԻԿԵԱՆ ՅՈՒՇԵՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ)

**1919-1921**

Տպարան «ԱՐԱՐԱՏ»

Գեյրուր


1958

329.14

475

4-41 Чебоксары лт.  
Чаукчи чебоксары  
Чебоксары Чечен.

Հայության գիրական համար Անդրեաս



Հայաստանի Հանրապետություն

«ԱՐԱՐԱՏ» և ՄԱՏԵՎԱԾԱՐ

Բնակչություն 27

329.14  
Կ-41

1-6-1962

Հայաստան

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԵՆՃԵԱՆ

Հայաստան

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ  
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Ե Կ

ԿԻԼԻԿԵԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՔԹԸ

(Կիլիկեան ՅՈՒՆԵՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ)


1919-1921

A ՀՀ 877

Տպարան «ԱՐԱՐԱՏ»

Գեյրուր

1958



## ՅԱՌԱԶԱՐԱՆԻ ՏԵՂ

1920 Օգոստոս 4ի Կիլիկեան ինքնավարութեան ձախողած պատմական Արթին շուրջ, թեր ու դէմ կար ծիքներ չառ յայանուեցան։ Մինչև անգամ այդ առթիւ դանուեցան այնպիսի ոնձեր, որոնք չսպասուած նեղամբութեամբ թոյլ ուսին ինքզինքնուն Հնչակեան կուսակցութեան դէմ նիզակ ճանելու և զայն Կիլիկեան Արհաւերքին պատասխանառու համարելու։

Հնչակեան կուսակցութիւնը՝ ցաւով արձանագրեց այն յարձակումները, մանաւանդ անօր համար, որ Էլեր-հըրդային Հայաստանէի նման ընկերույին շարժման և յիղափոխութեան պրոցեսին դիտակ ըլլալու որակուած թերթ մը՝ աեղ ոււած էր այգպիսի յարձակումի մը՝ զար կ'ընէր Ա. Կարինեան։

Հայ կեանքի քաղաքական պատմութեան մէջ բացարիկ նրեւոյթ մըն էր ասիկո, մեր կարծիքով, քանի որ ընկերույին շարժման՝ պատմականօրէն բազմիցս հաստատուած և վաւերացուած բնաշրջման ուղիղ հունին մէջ ծնունդ ուստ այս Աքթը՝ պատրուակ կը ծառայեցւէր Հնչակեան կուսակցութեան դէմ յարձակումի, ոչ թէ պահպանողական հօսանքնորու, այլ ընկերույին յեղափոխութեան ախոյեաններու կողմէ։

Հայ քաղաքական հետանքի յատուկ այս բացարիկ փուրաօնը շեշտելով, նպառակ չաւնիմ սակայն քննադատական պատասխան մ'ընել ներկայիս առիկա պատմավիլիսափայտական վերլուծութիւն մը պիտի ըլլոր —

այլ կ'ուզեմ, կիլիկեան Աքթի պատմականն ընել բարս-  
բագին առարկայական կերպով, չքաշուելով վերցնել  
պատմասխանտուութեան բաժին մը, ընելով զայն իր-  
ուեսակ մը համարաւութիւն հասարակական մշակի:

Զ բաղեցա՛ւ, այս', ընկերային ախտաւոր կացու-  
թիւնը չդարձանուեցաւ, բայց բժիշկի՝ ընկերային դայ-  
եակի իր գերը կատարեց Հնչւկեան կուսակցութիւնը  
կիրկիսյ մէջ, այդ անգամ ալ:

Եւ եթէ կար ուրիշ ճար կամ ճամբայ այդ հարցին  
համար, հոգ չէ, ա posteriori — որ ամենադիւրին է —  
ինչո՞ւ գոնէ չեն հաճիր մատնանշել հակառակորդը քըն-  
նազառները:

Ներկայ Օգոստ ամիսը՝ իր անցեալի յաւշերովն  
անպ', պատճառ կ'ըւլայ, որ անդրադառնամ պատմու-  
թեան համար պակաս մնացած այս էջին վրայ և համա-  
ռառակի զրի առնեմ զայն՝ տասներկու տարի ետք:

Օգոստս 1932 Փարիզ

Ա. ԿԵԼԻԿԵԱՆ



## Ա. Մ Ա Ս

## ԿԻԼԻԿԻԱ. ԶԻՆԱԴԱԴԱՐԻ

## ՎԱՂՈՐԴԱՑՆԻՆ

1918ի Զինադադարին ոգեւորութեան մէջ, կէս առ կէս կոտորակուած վերապրոզ տարագիր թրքահայերն ընդհանրպէս. Հայկական նկարագրին յատուկ և պետական քաղաքական կետնքէ զրկուած ազգի յատկանշական միամտութեամբն ու տհասութեամբ, կը կործէին այլեւս թէ հայութեան առջեւ պիտի բացուին գրախաին դռները:

Ի հարկէ այս համօզնւմբ զօրացած էր Յաղթական Դաշնակից բանակներու հետ անհաշիւ և անվերապահ անձնուիրութեամբ մը թափուած հայ արեան գնովը:

Տարագիր ու ցիրուցան հայութիւնը՝ դէպի հայրենիք ներգաղթի իր շատ արգարանալի փութկոտութեան մէջ, ո՛չ ժամանակ ունէր և ո՛չ ալ միջոց՝ քաղաքական անցուգարձերուն և կացութեան մասին տեղեկանալու, քանի որ գեռ ամենուրեք զինուորական ուկածիմն էր տիրոզ և չկար հնարաւորութիւն արտասահմանի (Եւրոպայի և Ամերիկայի) հայ հաստատութիւններու և մարմիններու հետ թղթակցելու և ո՛չ ալ արտասահմանեան մամուլ սառնալու:

Զինուարական ցանցէն մաղուած հատ ու կոռը զուրերն ու տեղեկութիւններն ալ միմիայն մխիթարական ու քաջալիրական էին հայ ժողովուրդի ընդուժին միամտութիւնը առաւելապէս հրահրելու համար։

Դամասկոսը գրաւող Անդլիական և Ձրանսական զինուարական հրամանատարութիւններու կողմէ ներգաղթի մասին խոհեմ և բանաւոր յարդորներուն համաձայն, Դամասկոսի շրջանէն աւելի քան քսան հազար հայութեան միահաղոյն և միամաժանոկ հայրենիք վերագառնալու ուժգին հոսանքը կանոնաւորելու աշխատող Դամասկոսի Հայ Ազգային Միութիւնը (որուն մինչեւ վերջ նախագահնել վիճակուեցաւ այս տօղերը զրողին) շատ բան ունի ըսելիք իր կրած ու հարթած դժուտրութիւններու վերաբերմամբ։

Մինչ այս մինչ այն, մեր ստացած կամ կրցած քաղած պաշտօնական և ոչ պաշտօնական շատ սահմանափակ տեղեկութիւններն ալ հիմնական ոչինչ ունեին, ամէնքն ալ՝ անհաւտալի ըլլալու աստիճան չափազանց լաւատեսութեամբ միայն լեցուած ըլլալով։

Այս լաւատեսութեան խորը թափանցելու ո՛չ իրն զաւակութիւն ունէր և ո՛չ ալ հազեկան յարմար տրամադրութիւն կրնար ունենալ տարագիր, տրիւնաքամ թշքահայութիւնը։

Այս ընդհանուր ծաւալուն խանդավառութիւնը՝ բնականարար պիտի չուշտնար զերագոյն արբշութեան հասնել, մանաւանդ վիլսընեան ոկզրունքներու հանուր աշխարհի առջեւ պաշտօնապէս հաշակումը, անդին ոլ կովկասի մէջ Հայ Հանրապետութեան մը կազմութեան լուրին սիանալով։

Հօգերանական այս ընդհանուր հիփնոզէն հմայւած կրլիկեցի տարագիր Հայութիւնը՝ շատ հասկնալի էր ուրիմն, որ ուղեր թեւեր առնել թաշելու համար գէպի

կիրիկիա, ուր պիտի կրնար ազրիլ աղաս և ինքնազար, յաղթականներու կողմէ՝ իբր թէ որդեգրուած Վելսնեան սկզբունքներուն շնորհիւ.

Բայց, 1919 Փետրուարին, Հալէպի մէջ, ըստ թրքական վազեմի ունակութեան, հայերու ջարդի մը, ինչպէս և քիչ լուս՝ Առանայի քթին ուսկ Շէյխ Մուրաս դիւզի, սակաւաթիւ քրիստոնեաններու սպաննութեան գործերը, կուգան Դամասկոսի տարգիր Հայութեան խոնդավառութեան վրայ պազ ջուր թափել, որքան որ ալ յիշեալ ջարդերն և ուրիշ նման դէպքերը զապօզ անգլիական և ֆրանսական զինօւուրական ուժերու վրայ վստահութիւնը մնար. անխախտ:

Նոյնիսկ Դամասկոսի մէջ, թրքական այդ վանտալիզմի օրինակէն քաջալերուելով և անշուշտ թրքական գաղտնի գործակալներու ֆրափականաի և փրազոգասիսներու շնորհիւ, քրիստոնեաններու դէմ իսլամական յարձակումի մը շշուկն ու ուարսափը, մանաւանդ ազդաբար նախանշան մանր միջադէպեր ալ արգէն պատահած զլլալուն՝ շուկային մէջ և որոնց հետեւանքով օր մը ամբողջ հայերն ու տեղացի քրիստոնեանները մնացած ու չէին համարձակած շուկայ իջնել, Կը վրդովէ բոլորը:

Հսու փօքրիկ ծանօթութիւն մը տուած ըլլալու համար, աւելցնենք թէ՝ ֆրանսական և Անգլիական գրաւման բանակի Հրամանատարութիւններու կողքին, կային նաեւ քաղաքային ու վարչական գործերու համար նշանակուած պաշտօնեաններ, ամէնքն ալ բարձրաստիճան սպաններ, որոնք Դամասկոսի Հինազ կայարանին մօտ, Պալատին երկու յարկաբաժինները կը գրաւեն, այնպէս որ Հայ Ազգ. Միութեան կողմէ մեր պաշտօնական դիմումներու ատեն, շատ անգամ առաջնութեան եւայլն գտուարութիւններ կ'ունենանք հարթելիք, քա-

Նի որ միեւնոյն յարկերուն մէջ կը գտնաւէին Անգլիականն ու ֆրանսականը:

Ուստի շուկային փակման և հայ ժողովուրդի կամաւոր և վախով արգելափակման վերոյիշեալ օրը, դիմում կը կատարենք յանուն Հայ Ազգ՝ Միութեան անձամբ, սպառնացող վասնդին առաջքն առնելու խնդրանքվ, և մեր խորհրդակցութեան և բանակցութեան ընթացքին, ի մասնաւորի Անգլիական Զօրապետը՝ նոյնիսկ կարծիք կը յայտնէ քաղաքէն դուրս մօտիկ տեղմը, վրաններու տակ փոխադրելու հայերը, որպէսզի ի հարկին դիւրին ըլլայ պաշտպանել զանոնք:

Կ'անցնին այս խռովեալ օրերը և գէպի Կիլիկիա ներգաղթի կարգ մը դժուարութիւնները հարթելու համար, որպէս նախագահ Դամասկոսի Հայ Ազգ. Միութեան, ի պաշտօնէ Հալեպի վրայօվ Ատանա և Մերսիկ Կ'ոյցելեմ 1919 Յաւնիս-Յուլիս ամսոյ մէջ կարճ ժամանակով:

Յազթական Դաշնակիցներու գրաւման բանակի պաշտը տակ Կիլիկիոյ Հայ ժողովուրդին վերաշինական աշխատութիւնները ըկսած են արդէն արդիւնաւորութիւն:

Ամենուրեք կազմուած են Հայ Ազգային Միութիւններ և կը գործեն, չկեղրօնավայր Ատանայի մէջ Հայ Ազգային Միութեան կողքին կայ նոեւ Փարիզէն Հայ Ազգային Պատուիրակութեան պաշտօնական ներկայացուցիչ Պր. Միհրոն Տամանեան՝ որ, այսպէս ըստ դիւնագիտական յարաբերութեանց միսիան կը կատարէ ընդ մէջ գրաւող Դաշնակից իշխանութեանց և Ազգին:

Սուրբոյ և մտնաւանդ Դամասկոսի տարագիր հայութեան ներգաղթի վերջին կարաւաններն ալ զրկելե

կարճ ժամանակ մը ետք միայն։ Կը փոխողրութմ այլեւս ընտանիքին վերապրող անդամներով (կին և անչափահաս երեք զաւակներս) Առանա, 1919 Նոյեմբեր 6ին, Զինագաղաքարէն գրեթէ մէկ տարի ետք։

Որպէս կիլիկիոյ մայրաքաղաքը՝ Առանայի մէջ կը գոնոււին ֆրանսական գրաւման բանակի և զինոււրա-քաղաքային վարչութեան իշխանութիւնները միայն, առաջինին Հրամանառորդ ըլլալով Զօրովար ՏՇ Ֆիետո, իսկ երկրորդինը՝ Գնդ. Պրէտոն՝ Ընդհանուր կառավարիչ Հայաստանի (Ասմինիստրարքօր ան օհն են Արմենիա) ակազառով։

Ֆրանսական Ընդհանուր կառավարչութեան ենթակայ սկզբին որ բերադրիման և որ Լ'ասիսրանս Բիւլպիէ-ի մէջ ընդհանուր հաշուակալի պաշտօնը կ'ստանձնեմ ապրելու համար։

Բացի գրաւման բանակի և ոյս վերին հսկող պաշտօնէութեան ներկայութենէն, երկրին կառավարուկան և դատական սիստեմն ու կազմոծքը կը մնար թրքական։ Երկրին վարչական մէջ ո՛չ մէկ փափոխութիւն, միայն թէ զորքը՝ եւրապական և ժանառմքը ին ալ Ֆրանսական հրամանի առկ էր, այսքան, ըստ 1918 Հսկա. 31ին թուրքիոյ հետ հապճեղ կնքուած Զինագաղաքարին, սամիակ պայմանաւ որ ըստ Օսմանեան օրէնսդրութեան աեղի ունենալիք կառավարական պաշտօնէից եւայլն։ Փափոխութիւններն ու նոր անուանումները պէտք էին կառորուիլ Յաղթական՝ հետեւարար Գրաւման թանակի Ընդհանուր Հրամանաստարութեան հաւանութեամբ։

Զինագաղաքարէն ճիշտ 12 ամիս ետք, առկաւին կիլիկիոյ ճակասագիրը ճշգելու ժամանակ և միջաց չէին ուզած ունենալ յաղթող մեծ պետութիւնները, անշուշազրազուած ըլլալով աւելի խոշոր կնճիւներով և աւարի բաժանման բարդ հարցերով, և կը թօղուին իրը ստո-

կարկութեանց գոհեստի խաչադրամ (Անծօ) Կիլիկիան, ո-  
րուն շուրջ 1916ին գաղտնի համաձայնութիւն կայացած  
էր Անդլիոյ և Ֆրանսայի միջեւ որպէս Ֆրան-  
սայի առնմանուած երկրամաս, բայց իմբէր-  
իւլիզմի խարդաւանքին և նենգամութեան  
վրայ բնաւ գաղափար չունենալ է այս մասին խօսիլ:

Թուրքիան հ՞րբ արդէն փայփայուած ու չփաց  
ւած չէ նենգամիտ եւրապայի կողմէն, իրբ պահեստի  
աւար իրենց քաղաքական ճամրակին և գիշատիչ թաք-  
նամառութեանց համար:

Այսպէս, այս անգամուն ալ, անշուշտ գիտումնա-  
ւոր կերպազ, Թուրքիան զինոթափ ընել չի խորհեցան,  
և նահանջող Թուրք բանակի շնորհիւ չուշացաւ երկրին  
մէջ երեւան գու քէմալական շարժումը՝ մերժելով  
Ճանչնալ Պալսոյ Թրքական կեդրոնական կառավարու-  
թեան հետ կնքուած և կնքուելիք բոլոր համաձայնու-  
թիւնները և պատերազմ յայսարարելով ընդդէմ յաղ-  
թազներու:

Կիլիկիա ժամանումս ահա կը զուգողիպի արդէն  
իսկ դրսեւորուած քաղաքական կացութեան այս տագ-  
նապալից օրգանին, երբ գեռ բուղբի վրայ անգամ մար-  
մին կամ ձեւ չի երուած յաղբաղներու կօղմէ Կիլիկիոյ վե-  
րապահուած նակատագրին, պատ ուրեմն և հայ ժողո-  
վուրդի ինքնովարութեան կամ գոնէ գոյապահպանման  
ասրբական արդար իրաւունքին, որոնց մասին հաճ և  
հաւան ըլլուու շոնդալից խոսումներ շռայլած էին  
զառերազմի ընթացքին, քանի պէտք կար հայ արեան և  
հայ ժողովուրդի ողասառենչ արտայայտութեան:

Ըստ նաեւ որ այս ժամանումին կը հանդիպի Կի-  
լիկիոյ վերջապէս զուտ Ֆրանսական Հրամանատարու-  
թեան թօղուիւը, որով այլիւս բոլորսին կը քաշուին  
Բրիտանական զօրքերը, այդ ահազին երկրամասի պաշտ-

պանութեան փափուկ գործը թողլով միմիայն Ֆրանսական ուժին, որը սակայն մինչեւ վերջն ալ մնաց դըժքազտաբար անրաւարար, քանի որ հեռացաղ Բրիտանական զօրքին՝ ուղամամթերքին և պատերազմական անհըրաժեշտ միջացներուն անզը չի լեցւեցաւ, բան մը՝ որուն սահպաղականութիւնը շնչառած է քանիցս պաշտօնապէս նոյնիսկ Արանայի Ֆրանսական լնդհանուր Կառավարիչը, ժանաւանդ երբ հետզիսէ քէմալական վըտանգը ծաւալելով դարձած է սպառնալից Ֆրանսական ուժին.

Կիլիկիոյ գրաւման Ա. իշխանութիւնը Կ'ըլլայ Բրիտանական Հրամանասարութիւնը մինչեւ 1919 Մայիս:

1919 Մայիսին 1919 Դեկտ. Անգլօ-Ֆրանսական խառն Հրամանատարութիւն՝ որ զանազան բարդութեանց կամ դժուարութեանց կ'ենթարկէ վարչական մեքենան, որմէ ետք՝ Լոյտ Շորնի և Գլէմ-Նոոյի միջեւ 1916ի գաղտնի դաշնագրի հիման վրայ համաձայնութիւն գուլանալով, վերջապէս կ'սկսի, ինչպէս ըսինք վերեւ, զուտ Ֆրանսական իշխանութիւնը:

Արդ, Բրիտանական բանակին քաջուելէն ետք, կիլիկիոյ ընդարձակ սահմանագլուխներու պաշտպանութեան գիծները բոլորովին կը տկարանան, այս կացութենէն քաջալերուելով Քէմալական յարձակումները ուժգին թափ կ'առնեն և զանազան ուղամական կէտերու շաւրջ կերպոնանալով կ'սկսին սպառնալ Հիւսիսէն-Հաճընէն և Սիսէն:

Ներսէն ալ, Առանային սկսեալ մինչեւ Մերսին, Քէմալականութեան որպէս գործակալներ՝ Թուրք Կուսակալն ու բարձրաստիճան պաշտօնասարներն ինչպէս նաեւ երեւելիները կ'սկսին համարձակօրէն ժողովներ գումարել գրգռութիւններ յառաջացնելու համար:

Կիլիկիոյ Ֆրանսական Խշխանութեան կողմէ, ի մասին Քէմալական վտանգին և միանգամայն ներքին թրքական վրդովիչ Խլրոսւմներուն, Պէյրութի Ֆրանսական Հօ Գօմիսէրիա-ի մօտ կատարուած դիմումներն ու պահանջըներն կը մնան անպատասխան և անլսելի:

Ոչինչ կը կատարուի ծաւալիլ սկսող այս վտանգին դիմագրաւելու համար, Նոյնիսկ Ատանայի տկընյայտնի կերպով Քէմալական փրոֆականտիստ կուսակաւութեալու համար Պոլոսյ կեդր. կառավարութեան դիմելու համար Գթղապիտ Գրկմօնի կողմէ եղած խնդրանքը չէ կարեւորուիր դամ այնքան ուշ լսելի կ'ըւլայ որ Ատանայի, Տարսոնի, Մերսինի երեւութապէս զուսպ և խոզաղ Թուրք բնակչութիւնն անդամ՝ կը համարձակի գլուխ վերցնել:

Կիլիկիոյ Ընդհ. Կառավարչութեան (Գնդ. Պրեմօն) և Պէյրութի Բարձր. Գօմիսէրութեան (Զօր. Կուրօ) միջև գոյութիւն ունեցող հակասական դիրքերու սահզած խառնաշփոթ վիճակը՝ (որմէ չի գիտեսուիր թէ՛ ինչպէս կարծես սեղեակ կ'ըւլայ Քէմալ) առիթ և խրախոսյ կուտար ի հարկէ թշնամիին՝ պաշարման շղթան հեղզէնետ սեղմելու մինչեւ Մերսին-Ատանա երկաթուղիի գիծին վրայ:

Զուշացաւ արգէն այս երկաթուղիի գիծին կացրւիլը, այնպէս որ Ատանան մնաց մեկուսացած և պաշարուած սեղմօրէն այնքան մօտիկ, որ բուն քաղաքին ծայրաթաղերու ելքին փորուած խրամներէն ստիպուած էին պաշտպանուիլ:

Քէմալականներէ արձակուած գնդակներէն՝ Ատանայի կեդրոնական մասին մէջ գտնուող Հայոց եկեղեցիի թաղին մէջ իսկ սպաննունցան մեկէ տւելի հայեր, իսկ Կառավարուկան պալատը՝ ուր կը մնային ԳօլՊրեմօն և Ֆրանսական բոլոր պաշտօնական սպասարկու-

թիւնները (Սկրվիս), ինչպէս նաև իմ պաշտօնավարած շէնքը, լինալական գնդակներու բացած ծակոտիկներէն մաղ դարձաւ, այնպէս որ թշնամիին հաւանական ներխուսում դիմադրելու կանխահոգութեամբ յիշեալ պալատի մուտքին տոջեւ ուղի և հողի պարկերով պատնէշներ պատրաստելու սահպուեցան:

Քաղաքին քղանցքին վրայ միրցայէօգներու յարաւել ճարճառինը, հրացաններու բամբիւնները՝ մէջն գիշեր մինչեւ լոյս շարունակուեցան շաբաթներով. Կատարեալ պատերազմի կրակին մէջ էինք մարոզչ քաղաքով, մինչեւ որ վերջապէս Ատանայի թրանսական զօրաբանակէն մէջ ընդ մէջ արձակուած թնդանօթներով կարելի եղաւ մի քէչ լոկցնել թշնամին:

Երկաթուղիի գիծը մնալով սակայն միշտ պաշտրւած և ընդհատուած, Մերսինի և ծովի հետ հաղորդակցութիւն պահելու համար, Ատանայի արեւելեան կողմէն դէպի Գարաթաշ (ծովեղերք) սամացային ճամբան միայն կը գործածուէր այլեւս.

Ատանայի այսօցան սեղմ պաշարման ամենավտանգաւոր շրջանի կարգ մը դէպքերուն վրայ, մեր գրութեան յաջորդ մասերուն մէջ պատեհութիւն պիտի ունենանք անդրադառնալու, որով կը բաւականանք ընդհանուր կացութեան այս համառօտ ճշդումներով, քանի որ արդէն մեր առաջադրութիւնը՝ ոչ թէ կիլիկիոյ գըրաւման բանակի անցուցած գժուարութիւնները պատմելն է, այլ միայն ցուցնել թէ ինչպիսի պայմաններու մէջ զիճակուած էր ինձ գործել որպէս հասարակական մարդ և որպէս Հնչակեան:

Աւելի վաւերական դարձնելու համար կիլիկիոյ գրութեան այս վասնգաւոր ֆողի մասին մեր ըրած ճշդումը, խօսքը առնք այն առենուան (Առմինիստրարքօր ան Շեն ան Արմենի) Գոլ. Պրեմօնի:

«... 1919 Նոյեմբերի վերջերը կրթիկիա կտտարեալ յաջողութեան մէջ էր, այնպէս որ ո՛չ ոք պիտի կրնար խորհիլ որ 1920 Մայիսին Գեմալականութիւնը պիտի պարտադրէր Ֆրանս. Հրամանատարութեան զինագաղար մը սոսրագրել, և թէ պիտի պաշտարէր Ատանան Մայիս, Յունիս, Յուլիս և Օգոստոսի սկիզբը, մինչեւ անգամ անօր անկումը հնարաւոր դարձնելու աստիճան պիտի յառաջանար, բան մը՝ որ գժրազդաբար մէկ քանի չարաթներ հաւանական դարձած էր ոչ թէ թշնամիին ուժին պատճառուած այլ մեր ակարութենէն».

(Պոլ. Պրեմիոն.— Լա Սիլիսի ան 1919—1920 էջ 25 (325))

\* \* \*

Անցնիք քիչ մըն ու ազգային կեանքին պարզած զինակին, քանի որ իրր նորեկ՝ ո՛եւէ հասարակական դեր կամ պարտականութիւնկատարելու համար անհըրաժեշտութիւն է ճանչնալ՝ սերուել միջավայրն ու պայմանները։

Քաղաքարաց այս կարգին, աւելորդ չեմ սեպեր յիշել որ նախ քան կրթիկիա մեկնումս, «Հայկական Հարցեր, մասին քաղած տեղեկութիւններս» առանց ո՛չ մէկ հիմնական փաստի, մի՛ միայն դաշնակիցներու խոստմներէն ներշնչուած անօրու բայց չափազանց լաւածես սարածայնութիւններէ կը բազկանային։

Բարիզի Հայ Ազգային Պատօւիրակութեան՝ Պօղոս Նուպար և Աւելիս Ահարոննեան սոսրագրութեամբ, 1919 Օգոստ. 8, 4886 թուահամար պաշտօնական հեռագիր հազարգագրութիւն մը կ'ըսէր ի մէջ այլոց։

«... Երեւանի Հայ Հանրապետութեան կողմէ «Միացեալ Ամբողջական Հայուսանակ մասին եղած յայ-

տարաքսւթեան, ըստ էութեան համամիտ ըլլալով հանգերձ, պաղաքական և օրինական նկատութեան վերով Դաշնակիցներուն յայանած էին որ այդ յայտարարութեան հաւան չըլլալով, կը յանձնարարեն Հայ ժողովուրդի բոլոր տարրերուն որ, այս փափուկ հարցի լուծումը թողուն պաշտօնական պատասխանառու մարմիններուն և հանդարտութեամբ սպասեն անոր երջանիկ ելքին:

Ասկէ զատ կ'ստանայինք միաժամանակ, Խաղաղութեան թօնքէրունսի նախագահ Պ. Դլէմանսոյի կողմէ Օսմանեան պատուիրակութեան ներկայացուած յիշատակազրին որուած պատասխանի պատճենն, ինչպես նաեւ փրափականտի յատուկ ուրիշ վաւերագիրներու թառւցիկներ, որոնք ոչինչ կը ճշգեին Վիլսընեան Ազգերու ինքնուրոշմանց տեսական թէղէն:

Պատահաբար մեր ձեռքը հասած արտասահմանեան հայ մամուլի մէջ յարուցուած Մանութէրի և այս կամ այն պետութեան նախնարութեան հարցերն ալ կուգային լրիւ հաստատելու ո'չ թէ միայն կացութեան անորոշութիւնը, այլ և մեր ազգային միամիտ, չըսելու համար մանկամիտ, դիւտանազիտութեան ապիկարութիւնները.

Միւս կողմէ՛ Անգլիական և Ֆրանսական զինուուրագաղաքային իշխանութեանց Հայ ժողովուրդի հանգէպ բարեացակամ մրցակցութեան վրայ կուգային աւելնալ նաեւ Ամերիկեան նպաստամտայցներու և քաղաքական անպաշտոն ներկայացուցիչներու Միսիսիպահան խումբեր, որոնք Դամասկոսի մեր Հայ Ազգային Միութեան այ մանութէրի հարցին շուրջ կարծիքը, արածադրութիւնը կամ նախնարութիւնը կ'ուղէին գիտնալ, շաշափել:

Միջնկեալ աւելցնեմ որ Դամասկոսի մեր Հայ Ազգային Միութեան կարգախոս—պատասխանն եղած էր՝ և Բնական է որ Հայը պիսի փափաքէր անկախ և ինք-

նորէն ըլլաւ, իր քաղաքական հասունութիւնը ցուցահանելու համար, որով պիտի ուզէր օգտուիլ այդ առթիւ հաւասարապէս բոլոր դաշնակիցներու բարեկամական օժանդակութենէն, առանց մէկուն կամ միւսին նախարարութիւն ցուցունելու անփափկանկատութեան ենթարկըւելու, և թէ խնդիր մըն էր՝ որ՝ որուն համար գեռ տարգրութեան մէջ եղագ հայութիւնը ի վիճակի չէր դիրք ճշդելու։

Այս մէկ քանի սկզբունքային կէտերու վրայ ծանրանալուս պատճառն ուրիշ բան չէ, բայց եթէ՝ իրաւէն փափուկ հարցի շուրջ զգուշաւոր և շրջանայեաց վերաբերմունք միայն ունենալու անհրաժեշտութիւնը շեշտելու բան մը՝ որմէ գժրազարարոր զուրկ և հեռի կը գտնէի արտասահմանի հայ մամուլին, իմա՛ և հայ հաստատութեանց մեծամասնութիւնը։

\* \* \*

Հայկական հարցի շուրջ, այս ունեցած տեղեկութեան վրայ ուելցնելիք ո՛չ մէկ նորութիւն գաայ ԱՏԱՆԱ հասնելուս։

Փարիզի Ազգային պատուիրակութեան կողմէ Ասանա զրկուած էր Պ. Միհրան Տամանեան՝ որ հազորդակցութեան պաշտօնեայի գերն ունէր և արտասահմանէն երբեմնկիլիկի զրկուած նիւթական օժանդակութեան վստահելի գործակալն ըլլուզով կ'աշխատէր մէկ կողմէ բարւութեան հետ և միւս կողմէ թարգման հանգիստնու հայ ժողովուրդի արդար պահանջմներուն, ծառայելով խղճմոօքէն ըստ իր կարօղութեան, կողմերու համերաշխութեան-և իրարհասկացութեան գնաինը դօրացնելու։

Կար Հայ Ազգային Միութիւն՝ ուրիշ ամէն առջ եղածին պէս, որ հայ ժողովուրդի ներքին և մանաւանդ զւտ ազգային—քաղաքական—Վարչական գործերուն՝ առանց յարանաւանական խորութեան, հսկելու և զայն վարելու, ինչպէս նաև նպաստի և օժանգակութեան գործը կառարելու լծուած եր, և կը ծառայէր գրեթէ իր միջաց հաղորդականութեան ընդ մէջ Հայ ժողովուրդին և Ազգային Պատուիրակութեան ներկայացնեցին.

Այս երկու մարմիններուն միջեւ կար գոնէ պաշտօններու երկուուրթեան անպատճեութիւնը չի գրսեւը բելու չափ համերաշխութիւն մը.

Առանա հասնելէ եսք, կիլէկիոյ Կաթողիկոս Սահմանական Հայութի հարուստ իր միութեան, բայց ոյդ կարենանեւ միջոցին գիտեցի գրադարանը որ Առանայի առաջնորդ Գէորգ Ս. Վրդ. Արսյաննեանի շուրջ հաւաքուած և իր վատահութիւնը վայելոց անձեր (որոնց հետ մօտէն պիտի ծանօթանայ, ընթերցողը, անբողջաւի արարքներու ուիթով) չորսշար կը գործածէին Առաջնորդին կամաւոր կօյր վատանութիւնը և առօսակ մը խրամաս կ'ուզէին բանալ իր և Կաթողիկոսին միջև առաջ քաշելով Վարդապետը՝ Ֆրանսական իշխանութեան մօտ, որուն հետ յարարերուելու գիւրութիւններ ունէին իրենք.

Խեղճները չեին զգոր որ իրենց ոյս ընթացքը զորինքնարեր կարծելու ոգիութիւնն ունէին, ուզզակի ոիրոզ իշխանութեանց հոգերանութենէն բխոզ քրածանիա զի ոիրեացնաշի ճարպիկութենէն թելադրուած էր և որուն գործիք ըլլուլը կը պահանջէր արդէն իրենց շահը.

Քանի որ պատմութեան համար կը գրեմ, անոչառէն պէսք է խռապօվանիլ որ Ասլանեան Վարդապետը Հեշտական էր նման այն ձնչակեաններուն, որոնք Հըն-

չակեան գաղափարաբանութեան անաղեակ ու անընդունակ, բայց ազգասիրաբար անդամ-պրուած են անկեղծորեն պիտի ըստի, եթէ սակայն փաստը չի գոր հաստատելու որ Վարդապետը անձնական և կղերամիտ փառասիրութեանը միայն կ'ուզէր ծառայեցնել կուսակցութիւնը.

Կոր Հայ կոթուիկ Առաջնորդութիւնը՝ որ առանց ունեւ քաղաքական կամ ազգային նկատումի, ինքնազըլուխ և անջառ, իր բարւոց յարաբերութիւնը կը մշակեր պաշտպանելու համար իրր թէ իր ժաղավուրդին շահերը:

Կաթուիկ Հայերու թիւն ըլլալով շատ փոքր, ըստ օրուան պահանջին կարելի եր ունենալ անօր ու համերաշխաւթիւնը, եթէ միայն Ազգ Միութիւնը գիտնար օգտուիլ անօր հոգերանութիւնը:

Բողոքական պատուելին ու, թէեւ միւներուն օրինակէն շատ եա մնացած չըլլալու նախանձախնդրութեամբ կը ջանար առիթ գոնել, Ֆրանսական իշխանութեան մօս ինքն ու, բայց արդար ըլլալու համար պէտք է ըսել որ յիշեալը օվկերջ Ազգին մայր զանգուածին հետ և մեզ կը նկատէր Կարազատ և և ըստ այնմ կը գործէր միշտ համերաշին և աջակից անօր. Վերջապէս աշխարհական հոգիւի հոգերանութիւնն ունէր կարծես.

\* \* \*

Գոլով Հայ քաղաքական կուսակցութեանց, Ս. Դ. Հնչակեան, Հ. Յ. Դաշնակցական և Ռամկավար Ազատական, երեքն ու կը գործէին և ունէին իրենց մամուլը, վերեւի կարգի համաձայն՝ «Տաւրոս», «Կիլիկիա» եւ «Հայ Զայն».

Կաղմակերպչական մրցումը՝ զօրաւոր էր Կուսակցութեանց մէջ, և իրարու հանդէպ քննադատութիւնը՝ կծու և սասրին, զուտ անձնականութիւններէ տարուած ու լարուած յաճախ, և ո՛չ երբեք սկզբունքային կամ ծրագրային շինարար ուզիղ մէթոսով։

Հայ Ազգային Միութիւնը՝ Դաշնակցական, Ռամկավար և չեղոքներէ կաղմուած էր. Հնչակեանները՝ իրրթէ բոզոքելով, ներկայացուցիչ չէին տուած,— գոնէ այդպէս կը հաւասարէին ինձի, բայց աւելի հաւասականն այն ըլլալ կ'ենթագրեի որ հոս ալ Առաջնորդին Ազգային Միութիւնը ճանչնալ չուզելու և անօր կանաչէն՝ Ֆրանսական Վարչութեան մօտ ինքնագլուխ գործելու համար խաղցուած ապիկար խազ մըն էր եղածը, քանի որ Առաջնորդը Ֆրանսներէն չի զիտնալուն՝ իր յարարերութեանց համար կը ծառայէցնէր մէկ քանի արրանեակներ, որոնք Առանայի մասնաճիւղի վարչութեան ալ կ'անդամակցէին,

Հասկնալի է ուրեմն որ Հնչակեան «Տաւրոս»ն ալ աւելի գուեհիկ գերի մը մէջ ինկած ըլլալով, անձնական ու ազատ յարձակումներով կը լեցնէր իր շաքաթական բոլոր թիւները գրեթէ առանց բացառութեան Ազգային Պատուիրակութեան ներկայացուցչին ինչպէս նաև Ազ-Ազգային Միութեան անդամներուն անձերուն գէմ, վարկարեկելու համար զանանք, առանց սոկայն անդրադառնալու օրուան քաղաքական և ազգային կենսական հարցերուն։

Քաղաքական, ազգային և կուսակցական այս ազ-նապալից դրութեան մէջ, մանաւանդ սոպէս կուսակցական, կացութիւնը շաս փափուկ էր. եւ սրովնեան միջավայրին բոլորովին անձանօթ էի, զեռ եւս անվերապահ վասահութեամբ չէի կրնար ոչ մէկ ընկերոջ

յայտնել դիմոզութիւններս, որով և հարկադրուած ըզդացի առեն մ'եւս շարունակել դիմոզի և դասողի ինքնամեկուսացումս:

Կար աշխայժ և վառվուան երիտասարդութիւն մը Հնչակեան՝ որ որոմագիր կ'երեւէր անչահախնդիր անձնուիրութեամբ գործելու, բայց կուսակցութեան մէջ որջացած ուրբերու ընթացքն ու վարքը մտածել կուտային ինձ, ճշգելու համար որրազրութեան դրական և շինարար միջաց մը, ուսանց ընցումի կամ պառակառումի անդի առջու:

Թաղաքական շատ շփոթ կացութիւնն և օրուայ հրասապ և փափուկ հարցերը՝ լուրջ, խսհական և պազրիւն ըլլալ կը պահանջէին:

«Տաւրոսը պատահական յարմարուած մամուլի ասկ կը ոպուէր շարաթը անգամ մը անկանոն, անկեղծ և անձնուէր երիտասարդ ընկերներու գիշերաշահ ուշքնութեանց շնորհիւ:

Ի ահս այս երիտասարդ ընկերներու անխռնջ նըւելիրումին, կը հիսոնայի և կը հպարտունայի որպէս Հընչակեան, բայց և կը առնջուէի միւս կողմէ՝ ամէն անդամ որ այդ պատաւական ընկերները կը մերժէի, երբ որ կուգային ինձ՝ աշխատակցութեան յամեցումս հարցընել: Թերթի ուզզութեան և բովանդակութեան մտսին ո՛չ մէկ խոսք, ո՛չ մէկ քննադատութիւն չէի յայտներ, ոյլ միօրինակ կը պատասխանիի՝ դեռ ժամանակ կայ, դեռ ժամանակս չեկաւ գրելու: Ըսեմ որ թերթի խըմբագրութեան մէջ՝ բաժին կամ պաշտօն չւոնէին այս երիտասարդ ընկերները՝ իրենք ուլ, բայց կը կատարէին նիւթական՝ որպէս առած Փեղիքական ամենածանր աշխատանքը թերթին:

Հակառակ որ Ամերիկայէն, Ընկ Սապահ-Դիւլեանէն:

ալ նամակ ունեի Ասանայի մէջ կուսակցական գործին լծուելու, բայց այդ ժամին եւս կը մնայի լուս։ Ասով հանդերձ, կուսակցական հարցերու շուրջ որոշ և ոեւս կան հետաքրքրութիւն ուուցնելով, միւս կը մօտենայի ու կը ուսումնանիւզի վարչութեան, Վարդապետին ինչպէս նուն երիտասարդ ընկերներու հետ։

Շարքային ընկերներէն սկսեալ մինչեւ Մասնաւ էրզի վարչութեան կարգ մը անդամները եկան հետզետք գոնգատելու որ, ո՛չ վարչուկան և ո՛չ ոլ անդամական մոզով չի գումարուիր։

Գործին ընթացք ուսող կանոնագրային թելագութիւններ միայն ընկելով կը բաւկանայի։

Յայտնի էր որ Վարդապետն ու իր համախռները, կուսակցութեան այդ լցուած ու երեսի վրայ թազուած վիճակին յարատեւութեանը մէջ կը փնտռէին իրենց հեղինակութեան զօրացումը՝ միայն մրանսական իշխանութեան մօս, հեռու՝ Ազգային պատուիրակութենէն և անջատ՝ Ազգային Միութենէն, ուստի սակայն գոնէ շարքերը խոսցնելու հոգ կամ չանք ընկելու։

Զէր կրնար և պէտք չէ աեւէր այս ընթացքը: Ինքնարերաբար, Մասնանձիւզի Գանձապետին կը զրկեմ կոկիկ անդամագնուր մը և կը պահանջեմ ընկալուգիր։

Իրարոնցումի կը մասնէ այս ըրածու, բայց արդէն երիտասարդ ուժերը կրօած եմ զանազանել, ճանչնալ ինչպէս և լրիւ ծանօթանալ միջավայրին։

Երիտասարդ ուժերը քաջալերելու համար, իրենց գողափարական զարգացումին մէջ, ամէն յարմար ուղիթով, դասախոսութեան ձեւով և ծրագրային բացարութիւններով կը ջանամ իրենց հետաքրքրութիւնը բարձր և վառ պահել։

Միակ օգոստակար մեթօսը կը նկատեմ շարքային ընկեր-

Ներու գիտակցութեան վրայ յենած կազմակերպութիւնը, ուստի և այդ ուղղութեամբ ալ կ'աշխատիմ բացատրել և յանձնարարել որ մեծերու՝ հեղինակաւորներու (օրոնց մէջ կը նկատեն զիս) վստահիլը՝ գործը չի յառաջացներ: Ընդ հակառակը, պէտք է իրենք իրենց վստահելով լըծւին գործի, միւսնոյն առեն օգոսւելով մեծերուն բարոյական և նիւթական աջակցութենէն, աջակցութիւն՝ որուն անկեղծութեան չափանիշը համարելու են, առանց պաշտօնական հանգամանքներ իւրացնելու, գործելու յօժար արամագրութիւնը միայն:

Իսկ օջաւրոսակին գեռ եւս չի կարենալ աշխատակցելուս պատճեաբ կը ներկայացնեմ անհատական զբաղում, պաշտօնիս ծանրութիւնը, որուն գիտակ են արդէն և կը տեսնեն յաճախ որ գիշերներն անգամ կը մնամ պաշտօնակիս, հալիւները օրը օրին յանձնելու համար:

Մէկ խօսքով, չեմ ուզեր ըսել որ Հնչակեան գաղափարանութենէ զուրկ թերթին մէջ չեմ հաւանիր գրել, նկատելով որ պէտք է գայ ժամանակը. որ արդէն իրենց իսկ գիտակցութեամբը ճանչնան զայդ, ի՞նչ որ տմենէն նպաստաւորը պիտի ըլլայ անշուշտ կուսակցութեան զօրաւոր վերելքը ոպահովելու համար:

\* \* \*

Քաղաքական կացութեան փափկութիւնն ու անօրոշութիւնը, պղպային մարմիններու իրարու հանգէպ վանողական և հակառակ վերաբերմունքը, մանաւանդ քաղաքական որոշ վարկադիմի և ծրագրի բացակայութիւնը և ամէն բան վերէն՝ Բարիզէն ակնկալելու ապիկորութիւնը, միւս կողմէն՝ Հայ քաղաքական կազմակերպութեանց եւս իրերամերժ և ընդհանուր քաղաքական

նութեան հետ ո'եւէ կոպ չունեցող տեսակ մը թոյքոյական գործելակերպը, մինչեւ անգամ մեր կուսակցութեան ոլ միեւնօյն անկեալ դրութեան մէջ տեսնելս կը վրդովեն զիս արդարեւ, այնպէս որ կը խորհիմ թէ՛ եթէ այս քառորդին մէջ լճանալու համար եկած եմ, ոչինչ պիտի որժէր կեանքը:

Եւ այս բոլորը դիտելու և դատելու համար, 2-3 ամիսը շատ կը համարեմ որպէս ժամանեակի հորժուս: Ասոր հետ մեկանդ, Հնչակեան կուսակցութեան ներքին թոյլ կեանքին մէջ դեռ աչքառու փոփոխութիւն մը չէ կատարուած:

\* \* \*

Հնչակեան երիտասարդութիւնը կը պարասառուի բեմադրել և կարկառուն կամարները: Առաջին միջնարդի բեմայարդարումը երկար ըլլալուն, կուգան առաջարկել ինձ որ այդ դադարին բանախօսեմ: կ'ընդունիմ:

1920 Յունուար 26, երկուշարթի գիշեր, Յունաց սինէմային մէջ տեղի կ'ունենայ ներկայացումը, ուր ըստ ծանուցման կը խօսիմ, և ասիկա կ'ըլլայ առաջին հրապարակախօսութիւնս Առանայի մէջ:

Հնչակեանութիւնը սկսած է զարթնուլ ի հեճուկո իր իսկ ծոցին մէջ զանուած հակառակորդներուն:

## Բ. Մ Ա Ս

### ԴԵՊԻ ՕԳՈՍՏՈՍ 4-Ի ԱՔԹԸ

1920 Փետրվար 1: Այս թուականը՝ պատմական հշանակութիւն մ'ունի Հնչակեան Կուսակցութեան Կիւրկեան զօրծունէութեան համար:

Նախորդ ամսուան վերջին եօթնեակին, պաշտօնավագած Սկրվիսիս կողմէ՝ անդաս աշխատանքը՝ թափուեցաւ Մարտը պարենաւորելու համար, և հազիւ թէ ճամբայ հանած էրնք վերջին ժամը աւելի քան եօթնամսուն հազար թրք. ոսկինոց ռատեսանեղէններուն, զօրս դժուարութեամբ կարելի եղած էր հայթայթել Առանայի հրապարակէն, և որոնց մեծագոյն ժամը դեռ հասած անգամ չէր Մարտը, յանկարծ Առանայի Ֆրանսական իշխանաւթեան լուր հասաւ անակնկա, կերպով որ Մարտը պաշտպանող Ֆրանսական զօրաբաժինը սկսած է նահանջել, լոելով Մարտը:

Ուսմբի պէս պայթած այս գոյծը, կատարեալ իրարանցում պատճառեց Ֆրանսական իշխանաւթեան վերջին Շրջանակին մէջ. Բան մը՝ զոր գաղտնի պահելու մէն ջոնք կը թափէին.

Ճամբայ հանուած պարենը՝ զանազան ոպահով կայտներու մէջ մթերելու հրաման որուեցու մեր Սկրվիսին կողմէ:

Դոյժն ուրեմն իրականաւթիւն էր և կը զանուէինք.

քաղաքական գուհավէժ դեպքերու դէմ յանդիման, մինչդեռ Աստվայի ունի քան եօթանասուն և հինգ հազար հայութիւնը՝ անոնդեակ կը շարունակէր օրօրուիլ իր խանդավառ ապահովութեան մէջ:

Կէսօրին՝ Գրասենեակէս ելլելուս պէս ուզզակի կը հանդիպիմ Հնչակեան Ակումբ և հոն ներկայ գոնուող վարչութեան երկու անդամներէն կը խնդրեմ որ համբն նոյն իրիկուտն համար անպատճառ ժողովի հրաւիրել Վարչութիւնը, որպէսողի պաշտօնատեղիէն վերադարձիս կարենամ հազորդել իրենց կարեւոր լուրեր մեր քաղաքական կացութեան վերաբերեալ:

Մասնաճիւղի Վարչութեան Առենապեաը՝ որ Ֆըրանսական Պիւռոյ Բօլիբրիք ի մէջ գրաքննիչ թարգմանողի պաշտօնը կը կառարէր, կը հակուակի վարչուկան ժողով գումարելու առաջարկիս, բայց միւս անդամները հաւաքուելով կ'սպասեն երեկոյեան վերադարձիս:

Հակառակ որ իրիկունը, Առենապեան ալ կը գըտնուէր ակումբ, չի յօժարեցաւ մասնակցիլ այս խորհրդակցական նիստին՝ որուն օրսկորդի հարցը դեռ կը մնար անծանօթ ամէնքին ալ:

Առենապեաին այս անիմաստ ընթացքը ուիթ բըռնելով՝ Վարչութեան մնացեալ անդամները իրենց ցուց կը յայտնեն ու նոյնիսկ կը բազոքեն որ բնաւ վարչուկան կանոնաւոր նիստ ունեցած չեն և Վարդապեաին հետինքնագլուխ կը գործէ Առենապեաը:

Առենապեաին այս արգահատելի մասյնութեան վրայ՝ ան ալ յետ պատերազմեայ բազգործ շրջանի մը մէջ՝ ցաւս առանց յայտնելու, կը բաւականանամ ընելով որ, կուսակցական ներքին հարցերու համար, կուսակցութեան կանոնադրի համաձայն կրնան կարգադրութիւններ ընել:

Միջանկեալ յաջան մը աել առւի կուսակցական

այս անիմաստ միջադէպին, Յուլցնելու համար որ քաղաքական անակնկալ անեղ գէպքերով յզի ընդհանուր կացութենէն ո՛րքան անաեղեակ էին և թէ ո՛րքան համակւած էին իրենք ու, ժողովրդային միամիտ վասահութեամբը գէպի օրուան երեւութեապէս ապահով կացութիւնը, որ փոխանակ հետաքրքրուելու, կ'ուզէին ձեզիմ անձնականութեամբ վառել առև նաեւ իմ սուզ ժամանակս:

Ի՞նչ որ է, կը պարզեմ կացութիւնը իր արհաւանից հետեւոնքներով միասին և կո՛չ կ'ընեմ որ ամէն բանէ վեր և ամէն բանէ առաջ անմիջապէս լծուին կաղմակերպչական աշխատանքի գոնէ Հնչակեանութեան նըւերական միսիային ի պատիւ....

Կ'որոշեն շաւազվ անդամական խառն ժողով գումարել և կը խնդրեն որ անպայման ներկայ զանուիմ ես ալ:

Յաջորդ կիրակի օրն իսկ Հնչակեան անգամական ժողով կը գումարուի, ուր Լէզէսնական Հնչակեան զինարներն առ կը փութան գալ առաջին անգամ ըլլալով, և կատարեալ ոգեւորութեան մէջ օրակարգի հարթերը գըլուծուին կանոնաւորապէս:

Շարքայիններու այս ոգեւորութիւնն ու անձներ արամագրութիւնը և երիտասարդ ուժերու գիտակից լրջութիւնը՝ կողք կողքի կուզան բարոյական կազդուրիչ մթնոլորտ մը ստեղծել և ներշնչել յոյս ու հաւատք, որ կուսակցութիւնը պիտի կրնայ իր պատմական մեօրան կատարել այդ բացառիկ շրջանի յառուկ յեղափօխականութեամբ:

\* \* \*

Հակառակ փափաքիս և յանաւանդ սկզբունքիս,

պատմութեան համար զրուած ներկայ աշխատասիրութեանս մէջ, պարաւորուած եմ անձիս չուրջ պատահած միջադէպերուն եւս անդրադառնալ, այդ անցուգարձերուն՝ կուսակցութեան կեանքին և գործունէութեան հետ ի կիլիկիա, սերաբէն կապօւած և չտա անգամ զրեթէ նոյնացած ըլլալուն պատճառաւ։ Ասով հանգերձ պիտի ջանամ հարաւոր անկաղմնակալութեամբ ներկայացնել և հոմական զանոնք։

Այսպէս ուրեմն, 1920 Փետրուարի սուջին կէսին, Ասանայի Հնչակ ակումբին մէջ զումարուած վերոյիշեալ ընդհանուր անդամական ժողովը՝ զոր Հնչակեանութեան կիլիկեան յեղափօխական գործունէութեան չուկետը կրնանք կոչել իրաւամբ, առիթ և պատեհութիւն կուտայ ինձ ինքնարերաբար մէկ անդամէն մէջանդ հանելու և պարզելու կուսակցական վարչագիծ։ Կամ ուրիշ առութեամբ՝ իմ գիրքը հանդեպ կուսակցութեանս, որը, խորունկ վերուծութեան և մահաւանդ հասարակական գործունէութեան երկար փորձառութեան արգիւնքն ու եղբակացութիւնն է եղած և որմէ չեմ ուզած շեղիւ։

Հսենք, յիշեալ անդամական ժողովը՝ անձիս հանգեպ ի յայտ բերած անվերտապահ և անկեղծ վստահութեամբը, զիս այդ օր շտա փափուկ կացութեան մը մէջ կը գնէր, իրենց միաձայն քուէներու ամբողջութիւնը կեդրոնացնելով և պահանջելով ինձմէ որ գործին զեկը ստանձնեմ։

Հասարակական կեանքի տեսակէտէն արաւազոր և մեր կուսակցութեան պատմութեան մէջ զրեթէ նորութիւն մը եղող իմ անհասական ուզեգիծ և գործունէութեան մեթոսն՝ զոր այլեւս պատրաստ էի ժողովին առջեւ պարզել, գիտէի որ պիտի կրնար գոնէ առաջին պահուն, բացասական ապաւորութիւն գործել, ի՞նչ օր

առանկ ասդուազալիթ չրջանի մը մէջ և զճռական գործունէութեան նախաքայլերու առեն վնասակար ըլլար թերեւու:

Պէտք եր խիզախել սակայն ամէն նկատում և ընդօպորշ չի առրուիլ բնաւ և միանդամ ընդմիշտ պարզաբանել ու բացարել իր ամրոզջ մանրամասնութեամբ իմ հասարակական իմա՞ կուսակցական համոզումն որուն ընդունուիլ կը պահանջեի ժողովէն և որ կը կոյսնար անպաօօն այսինքն անանձնական զօրծունեաւթեան մէջ, սունձնելով հանդերձ ամէն աշխատանք որպէս յեղափօխական զինուուր:

Այս սկզբունքի վրայ կառուցուած մեթօս մը շատ բնական էր որ գիւրըմբանելի չըլլալով, գործէ և պատասխանառութեանէ խուսափողի ոպաւորութիւն թողուր մեր շարքերուն վրայ:

\* \* \*

Նկատելով ուրիմ որ Աստեայի բնիկներէն ունեինք որդէն բազմաթիւ ընկերներ ամէն հասակէ և առրիգէ, որոնց վրայ ներգաղթի հետ եկած էին աւելնալ բազմաթիւ ոչ կիլիկեցի ընկերներ:

Նկատելով որ այս զանազան միջավայրէ հաւաքւած և առըբեր աւանդութիւններով կրթուած հնչականներու միջն ներդաշնակութիւն և համերաշխ գործունէութիւն ապահովելու համար, կուսակցական մէկ զեկավար մարմին յառաջացընել դժուար պիտի ըլլար ո՛չ թէ անօր համար որ բուն պաշտօնին մարդերը պիտի պակէին, այլ ընդհակառակը թիւով աւելի շատ ըլլալնուն, և հետեւաբար:

Նկատելով որ կրնային անձնականութիւններ վիրաւութիւ ույտ ընտրութեան մէջ, ամէն օք չի բովան-

դակուելուն պատճռուու, որով և մանաւանդ վաղեմի ու փորձառու ընկերներ պիտի մնային մեկուսացուած, մեկուսացում, զոր կրնայինք նուազագոյն չարիք համարել եթէ ալ աւելի անպատճեանքները զանց ունենէինք յիշել կուսակցական ներքին կենսաւեհաւթեան համար:

Միւս կողմէ՝ այդ փափուկ շրջանին, նկանելով որ երիտասարդ ուժերը առաջին գլուխ վրայ բերելն եր կարեւոր:

Ուստի, անձիս օրինակով, ուարեց կուսակցականները՝ իրը փորձառուներու խորհրդակցական մարմին, առանձինն խմբաւորելու և անոնց որոշումներէն՝ խորհրդակցական ձայնով և ո՛չ թէ պարտագիր, միշտ օգազւելու իրը միջն, կ'առաջարկեմ զուրո թողուլ մեղ ու մէնքո վարչութեանէն և ընարել վարչութիւնը յարմարագոյն երիտասարդ ուժերէն, խօսանալով որ վարչութիւնը, երը որ ուզէ, ամէն անգամ առանց բացուռութեան, օրակարդի հորցներու մասին պիտի մասնակցինք և պիտի օժանդակենք իրեն խորհրդակցական ձայնով թողլով վարչութեան, իրեն՝ առ օրինական զերջնական որոշումները, որոնք պարտագիր պիտի ըլլուն և մեղ համար, թէ իսկ մեր ահսութեանց կամ եզրակացութեանց հակառակն եղած ըլլուն անոնք:

Անկէ զատ, կ'առաջարկեմ զուտ երիտասարդ ուժերէն՝ զարգացողական և փրսփականուի վարչութիւն մը յառաջացնել, վարչութեան զեկավարութեան ասկ, այնպէս որ հիներն և երիտասարդութիւն՝ սերո գործակցութեամբ կարենան գիւրացնել վարչութեան գործը ինչպէս նաեւ կուսակցութեան յառաջխաղաց ծաւալումն ու վերելքը:

Դժուար կ'ըլլոյ համոզել, քոնի որ գեղ խօսքի շրջանն է ասիկա ուղեգիծիս, բայց կը կանխեմ անդա-

մական ընդհանուր ժողովէն իրաւացի կասկածները իմ գործէ խօսափելու մասին, և կը յայտարարեմ որ շուազ գործնական կեանքը պիտի գայ համազել զիրենք որ ո՛չ թէ ասանկով գործէ կը խօսափիմ, այլ, ընդհակառակը գործու կը ծանրաբեռնեմ, քանի որ ինձմէ սպառւած և իմ վրայ դրուած ամէն պարտականութիւն սիրով պիտի կատարեմ միշտ որպէս յեղափօխական պարզ զինուոր:

Ամէն գիտակից, ամէն մտաւորական ընկեր, կը պահանջեմ որ, առանց պաշտօնական փոռասիրութեան, անանձնական գործունէութեան այս մեթուը իւրացնէ, որպէսզի կօսակցութեան շարքերը զօրանան ու գարգանան աւելի շուազվ, և առաջքն առնեւի մանաւանդ մըտաւորական ընկերներու սխալ մրցակցութեան անպատճէութեանց, որուն հետեւանքով միշտ և ամենուրեք առւժած է և կը տուժէ կօսակցութիւնը:

Ահա՛, իմ փորձառական դասը:

Կ'ընարարուի Վարչութիւնը և անմիջապէս հարց կը դրուի «Տաւրոսաի խմբագրութիւնը ընարել:

Խմբագրական մարմնի ընարութեան ատեն դարձեալ խնդիր: Ժողովը կ'ուզէ զիս նեղը դնել, բայց առանց շեղելու սկզբունքէս կը պնդեմ որ ընարեն մարմինը՝ ո՛վ որ կ'ուզէն բացի ինձմէ, և ես՝ իրեւ պարզ աշխատակից յանձն կ'առնեմ, հակառակ բազմազբաղ զինակիս որ ամենուն ծանօթ է, գրել, եթէ ուզեն նոյնիսկ ամէն օր տալով յօդուած կամ խմբագրական, հասառանելու համար որ գործէ չէ որ կը խօսափիմ: Եւ անանձնական վերաբերումիս (որուն առկ թաքնուած համոզումս գտասիրակչական է միեւնոյն առեն) իրը ապացուց, յայտարարելով որ խմբագրական մարմինը առաջ կը կացուցանեմ և իր իրաւասութեան մէջ, իմ գըրութիւններու հրատարակելու կամ ո՛չ, որմէ ընտւ եր-

բեք չեմ վշտանար որպէս կարգապահ զինուոր և պիտի շարունակեմ միշտ աշխատակցիլ, միևնոյն ատեն աւելցը-նելով որ աշխատակցութիւնս ալ պիտի ըլլայ գրական ծածկանունով, այսինքն, զեր՝ ո՞ւեէ անձնական նկառումէ:

Եւ իրա՛ւ որ յաջորդ թիւէն իսկ կ'սկսիմ գրել «Տաւրոսաի մէջ, խմբագրական մարմոյն ոռաջարկելով միայն մէկ պայման որ «Տաւրոսաը մեայ Հնչուկեան ըստ կըզբունքի և թէզի վրայ բարձր և չիւրընկալէ բնաւ մամուլի բարոյականութեան հակառակ անձնական գձձութիւններ:

«Տաւրոս» շաբաթաթերթը շուտով կ'սկսի շաբաթը 2-3 անգամ հրատարակուիլ և չուշանար ըլլալ օրաթերթ:

1920 Մարտի սկիզբէն մինչեւ 1921, անընդհատ կ'աշխատակցիմ, «Տաւրոսաի բոլոր խմբագրականները ստորագրելով նախ՝ «Գրող» ծածկանուամբ:

Քիչ ժամանակէն, ժողովուրդի բոլոր խուերուն մօտ շատ ջերմ ընդունելութեան կ'արժանանայ «Տաւրոս»:

«Տաւրոսաի յայտնած և պարզած, միջավայրին համար անակնկալօրէն նոր, խիզախ և յեղափոխական յաքերն ու գաղափարները՝ ո'չ միայն Կիլիկեցիին, այլ նաև Ֆրանսական իշխանութեան մօտ լարուած հետաքրքրութիւն մը արթնցուցին, այնպէս որ գրեթէ բոլոր խմբագրականները ամբողջութեամբ ֆրանսերէնի կը թարգմանուէին ֆրանսական զինուարական կառավարութեան համար:

Այդ խմբագրականները ստորագրող «Գրող» ծածկանունին թափանցելու մասնաւոր ջանք և հետապնդում կար, ամէն հօսանքի մէջ,

Ֆրանսական Կիլիկեան քաղաքականութեան ոը

խալներն ու զերծ չէին մնար «Գրազար» անվերապահ և համարձակ՝ այլ ճարպիկ փափկանկառաւթեամբ պարուրած սուր քննադառութիւններէն:

Հնչակեան կուսակցութեան ներքին կազմակերպական գործը՝ անզուգական ձեռնասաւթեամբ ի գլուխ հանել սկսած էր ընկ. Վահան Ժամկոչեան, որ Մասնաւողի նորընտիր Վարչութեան Ատենապետն էր:

Նորահաս երիտասարդութիւնն ու ուսանողութիւնը իրենց ոիպար ռռաջնորդն ու դաստիարակիչը ունէին յանձին ընկ. Բենիամին Ժամկոչեանին, որը ի վերջո յընկ. Ս. Շահէնի կողմէ փաքրիկ Փարամազ կը կոչուէր իրաւամբ:

Անսոնց կողքին էին եռանդուն ու աշխոյժ աշխառաջներ ընկերներ Արմէն Ելօնան, Սամուել Մկրտիչեան, Արամ Ասպետ, Յարէթ Խոկէնոէրեան, որոնք գիշեր ու ցերեկ լծուած եին կուսակցական աշխատանքի, իրենց կողքին ունենալով՝ որպէս հակոզ-զեկովար՝ Առաքէլ Քէջեան, Ֆիրուզ Խանզամեան, Սարգիս Կէօզիւրեան, Գալուստ Խմաստունեան և Փիլիպոսեան,

Մարտ ամսոյ վերջները, ընկ. Ս. Շահէնն ու հասնելով Ատանա, լծուած էր թերթի և փրափականոփ գործին՝ հրապարակային բանախօսութիւններով:

Բազմահազար ունկնդիրներու առջեւ Հնչակեան առաջին հրապարակախօսութիւնը տեղի ունեցու Ապրիլի առաջին կիրակին, Մազկազարդի օրը՝ ուր խօսեցան ընկերներ կէնճեան, Շահէն, Ժամկոչեաններ:

Ընկերներ Ս. Շահէն և Վահան Ժամկոչեան՝ ձեռք ձեռքի տուած շարքերը կը խոացնէին և «Տաւրոսար» տարածումը կ'ընդլայնէին յարաճուն կերպով և հարկ կ'ըլլար Ասանայի իւրաքանչիւր թաղի մէջ նոյն թաղին անունով զատ Մասնաճիւղ կազմել գիւրութեան համար: Այնպէս որ Արգարեան Վարժարանի բակին մէջ կառար-

ևած ընդհանուր անդամական ժողովի մը՝ 1060 ընկերներ ներկայ եղան անդամատեսեարօվ:

Մէկ խօսքով Հնչակեան խօսքն ու կամքը գերակշիռ ազդեցութիւն ունենալ և ինքզինք պարագրել Ազգ. իշխանութեան:

Այս շրջանին կուսակցականի մը անպատճի մէկ քննադատութիւնը՝ «Եթէ քաջ է ինչ» չսարագրերց, պատճառ կ'ըլլայ, «որ Ս. Շահն քննադատը յանդիմանելով հանդերձ, առանց հաւանութիւնս առնելու, յաջորդ օրուան ճշաւրոսի խմբագրականը կը հրատարակէ սառարագրութեամբ»: Ասիկա կէնճեանի պաշտօնավարութեան մէջ պատճառեց բաւական մեծ դժուարութիւններ, մերթ աղիտարեր դառնալու աստիճան, սակայն խմբագրականները չմեղմացան, այլ աւելի խիզախօրէն շարունակուեցան քննադատել, այնպէս որ յաջորդական շամը թիւեր՝ բացի խմբագրականի խորագրէն և սառագրութենէն՝ ամբողջ ճերմակ և գդրաքննուածա մակադրութեամբ միայն լոյս տեսան:

\* \* \*

Ի՞նչ էր Հնչակեան կուսակցութեան քաղաքականութիւնը, ի՞նչ էին ճշաւրոսի ցանած սերմերն ու ի՞նչ էր քարոզած ուղղութիւնը:

ա) Զօրաւոր ինքնապաշտպանութեան վրայ յենած գործունէութիւն՝ ճանչցնելու համար Հայ ժողովութիւն ալ ապրելու իրաւունքը, թօթափելով հայկական միամատութիւնը և կազմելով ժողովրդային մէկ ճակատ:

բ) Խաղաղ գործունէութեան մեթոսիկ միջոցները պարզել, բացատրել և գործի լծել բոլոր ուժերը:

գ) Հանրային կարծիքն ու ազգային զեկավորմարմինները պատրաստել անհրաժեշտ յեղափօխական

գործունէութեան, առանց զանց ընելու կազմակերպութիւններու սխալները՝ քննադատելը:

Զանալ մեր գաղափարներն ու մտքերը յստակօրէն հասարակութեան սեփականութիւն դարձնել, վարէն գեպի վեր հիմնական հօսոնք մը զօրացնելու համար:

Դ) Մասնանշել անկեղծ, խիզախ և յեղափախական սպառվ տիրոզ իշխանութեան սխալներն ու տկարութիւնները՝ անշուշտ միջա դիւնագիտական փափկանկատութեամբ՝ քանի որ ուրիշ կերպով հնար չէր արդէն, զինօրական գրաքննութեան պատճառաւ և ասկէ զատ արտասահմանի հետ հաղորդակցութիւնն անդամ կտրուած էր. բոլորովին, նոյնիսկ արտասահմանեան մամուլի մուտքն ալ խիստ հսկողութեան ենթարկուած ըլլալով:

Ինչպէս պիտի տեսնուի մեր յեղագայ մէջքերումներէն ալ, շատ արգելքներ ունեցանք մեր արդար քըն նադատութիւններուն ուղիւ, այնպէս որ գրիշի ճարպիկ դարձուածքներով՝ տիրոզ իշխանութիւնը քնացնելի զատ ուրիշ միջաց չէր մնար,

Յանդելու համար վերջապէս:

Ե) Յեղափախական գործունէութեամբ մը՝ Կիլիկեան ինքնազարութեան հռչակումին և հաստատումին,

Թէ որքա՞ն յաջողեցանք մեր առաջադրած նպաստկին մէջ և թէ Ազգային մարմիններու, Ազգային պատօւիրակութեան ներկայացուցչին և միւս քաղաքական կազմակերպութիւններու կողմէ ո՞ր աստիճան ընդունելութեան արժանացաւ կամ իւրացուեցաւ, հետագայ գեպերն ու «Ժաւրոս» պէտք է վկայեն:

\* \* \*

ՀՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒ ՆԵՐԱՂ-ՄԱՆՈՒԹԵԱՆ ՎԱՍԱԿԵԼՈՎ

ուղղակի «Տաւրոսացն քաղուածաբարար՝ քիչ մը ընդարձակ մէջբերումներու տեղ պիտի տանք ուրեմն ժամանակագրական կարգով»:

Ա.— Զօրաւոր ինքնապատպանութիւն եւ մեկ նակատի անհրաժեշտութիւն

1920 Մարտ—Ապրիլ 9 — «Տաւրոսակի խմբագրականներէն քաղելով՝

«... Հայուն ապրելու իրաւունքը պէտք է ճանչընել։ Այս պարտականութիւնը՝ Հայը ինքն իսկ պէտք է կատարէ։

«... Ժամանակը շաս փափուկ է։ Հրդեհի ճարակ եղած հակառ շինքի մը կիսոյրեաց մնացորդ բեկորներով, անմիջական պատապարտն մը շինելու կը նմանի։ Ռոպէի պահանջքը հրամայական է, զայրկեաններու իսկ ուշացումը՝ թանկագին կեանքերու գինովը կը հաշուըսւի։

«... Հայուն ապրելու իրաւունքը, ինքնորոշ՝ իր ազգային ոգինով, ինքնորոշ՝ իր լեզուով և գրականութեամբ, ինքնորոշ՝ որպէս օժանդակ ազդակ մը քաղաքակրթութեան կրկնուին մէջ։

«Պէտք է ուրեմն կատարեալ գիտակցութեամբ մեկ նակատի վրայ գործել, նանցցնելու նամար նայուն ապրելու իրաւունքը»։ («Տաւրոս» 1920 Մարտ, թիւ 49)։

\* \* \*

«Հաւաքական մարմնի մը, Ազգի մը զոյսւթեան շուրջ, հայեցակէտներու տարբերութիւնները յառաջ քըշելով, պայքարի սեղմ շղթան թուլացնելը՝ դաւաճանութիւն է»։

«Դասկարգային պայքարի թէզին վրայ կանգնած

ընկերվարութիւնը, որուն ուխտեալ հակառակորդներուն բերնի ծամոցն եղած է թէ հայրենիքի, ազգի գաղափարը մեռած է ընկերվարականի մը համար, յանձին ՍոցԴիմոկրատ Հնչակեան Կուսակցութեան աւելի քան քառարդ դարէ մ'իվեր իր լուսագոյն անդամներուն, իր անձնուէր հերոսներուն կեանքի գնովն իսկ հերքած է և լայնօրէն ապացուցած թէ՝ հայ ազգի, օրպէս պատմական անհատականութիւն, ինքնորոշման իրաւունքը անբըռնաբարելի է:

«...Ընկերվարութեան երեսին չպրասուած այս անհիմն մեղադրանքը՝ ազգային իրականութիւնը հերքած է արդէն և կը հերքէ միշտ, սակայն ի՞նչ ըսել, աւելի կամ պակաս չափով համանման դասերու պատկանող այս ազգային ներկայացուցիչներուն՝ որոնք չլմարած ուղղութեամբ մը շատ անգամ կը խաչածեւն իրարու գործունէութիւնը և առօվ իսկ կը ակարհցնեն զիրար։ Այսպիսի չլմարած ուղղութեանց և ձգտումներուն առառաջ պատռելու առենք չէ գեռ նւո, վասնզի ամէն առենէ աւելի պէտք կայ այժմ սերտ համագործակցութեան։

«Այսուածէս փառասիրութեանց և աթօռամօլ մենատիրութեանց գոհացում տալ ձեւացնելով է, որ յաճախ թշնամիները կը յաջօղին պառակտում՝ բաժանում յառաջացնել, որով և դիւրութեամբ սիրապեալ ու նըւաճնել։

«... Կրնանք ունենալ մեր քննադատական վերապահումները «Ազգային Միութեան և Ամրողջական Հայոստանի ներկայացուցչին» հանդէպ, սակայն առօնքերնք պատճառ չեն ու չեն կրնար ըլլալ որ մենք ալ մեր ձայնը չմիացնենք իրենցինին, աւելի զօրաւոր և միալար ընելու համար զայն։ Այս վաստիութեամբ գործելու են անօնք։ Միւս կողմէ ժողովուրդն ալ քաղա-

քական կազմակերպութեանց կարգապահական միաձայնութեան պէտք է բերէ կօնլ իր ալ ջերմեռանդ միաձայնութիւնը, որով միայն համաւոր պիտի ըլլայ սաքաղաքական թնճուկ կեանքի հորիզոնը պարզուած տեսնել շաւառված։ (Տաւրոս թիւ 50, 21-3 1920)։

\* \* \*

(Ազգային ներքին կեանքին հետ արտաքինին համար ալ շեշտուած թելադրութիւններ։

«... Տարիէն աւելի կ'ըլլայ, իբր թէ զինադադար սեղի ունեցած է, և իբր թէ համայնաւեր պատերազմի վերջաւորութեամբ խաղաղութեան նախօրեակին մէջ կը գոնուինք։

«Կոչտ իրականութիւնը սակայն, ամէն օր, ամէն ժամ կուգոյ, հերքել այս պարագան։

«Ազգերու պամաւթեան մէջ շատ անգամ տեսնըւած՝ այնպիսի ճգնաժամային վայրկեան մըն է տորկա, ուր շատ տոկուն նկատուած ցեղերու անգամ ազգային բնազդը, փորձութեան ժայռին բախած և խելառ վայրենութեան մը նոպայէն բռնուած՝ նետուած է կրոկին մէջ։ (Տաւրոս, թիւ 53, 30-3 1920)։

\* \* \*

(Բացատրելէ եաք թէ, հզօրները՝ երկու չափ և երկու կշիռ ունին միշտ, ի նպաստ իրենց շահուն միայն, կ'աւելցնենք)։

«... Ամէն ինչ շահ և զնասի, նժարով կը կշռեն հզօրները իրենց հաշւայն համար, բայց երբ իրենցմէ դուրս

արտաքին ոչխարհին հետ է գործերնին, մազաչափ չեն շեղիր իրաւունքի և Արդարութեանցանշահայնդիրապեր-ճախօսութենքն.

«Այսպիսի պայմաններու ներքեւ ուրեմն, ժողովուրդը պէտք չէ որ կամաւոր ինքնախարութիւն ունենայ իր յայսը ուրիշներուն վրայ դնելով։ Փայլուն խօստումներէ շլանալով քնանալը, մահուան թմրիրն ունենալ կը նշանակէ։

«Ամէն անհատ, փոխանակ քաղաքագէտի հովեր տռնելով, ապարդիւն ժամավաճառութիւն ընելու, լաւ կ'ըլլոյ որ վայրկեանին ահաւորութեանը գիտակցի և հարց այ ինքնիրեն թէ՛ ի՞նչ ըանի կը ձգոի, կը փափաքի, և թէ ի՞նչ ըրած է, կ'ընէ ու պիտի ընէ իր այդ ցանկացածին՝ հասնելու համար։

«... Քաղաքակ անութիւնը գութ չունի, քաղաքանութիւնը սիրո չունի, գիւղի՛ր ընթերցող և գիտնալով շարժիր այնպէս ինչպէս որ հարկ է։

«Ինչի՞ կ'սպասեն դեռ։

(«Տաւրոս» թիւ 55, 4-4 1920)

«... Պատմութիւնը՝ Ազգին կետնքն է։ Երբ պատմութեան փորձական կրկնուած դասերէն չի խրատուի Ազգ մը ու շարունակէ մնուի իր միամտութեանը մէջ, ո՞վ է յանցաւորը։

«Հարց։— Հայ ազգի պատմութիւնը ի՞նչ կը սորվեցնէ, որուն չենք ուզեր լսել։

«Ազգային գոյութեան սա հրատապ օրերուն, հըրդեհուած վայրկեաններուն մէջ, հայ ժողովուրդ, ի՞նչ քանի վրայ կը մոռծես, ի՞նչ կ'ընեսա։

«Աննշան հովերէ ուրուսզ, անուշիկ փորտուքէ օրօրուսզ մանկամիտ ընթացք մը, աւելի քան երբէք վասնգաւոր է այժմ։ Հայ Ազգի պատմութեան ամենածանր երկունքի օրերը դեռ լրացած չեն։

«Սուրով և իրակով մօռեցող թշնամիին չափ, վը-  
տանգաւոր են նաև մեզրածոր խօսքերով յարաբերութիւ  
ուղող դիմակաւորները»:

«Հայութիւնն այնպիսի գերագոյն վայրին չե-  
կ'ապրի որ, գործելու՝ անվհատ յառաջանալու, անայլայլ  
պաշարիւնով և պողպատեայ կորովավ յարատեւել հարկ  
է»:

«Հայուն պատմականօրէն շեշտօւած միամասւթեան  
համար միտկ գեղթափը կայ. Ասիկա՛ցքաշաքական յոռե-  
տեսութիւնն է»:

«Կրնայ քիչ մը կծու և լեզի ըլլու այս գեղը,  
բայց մեր միամասւթեան հիւանդութիւնը դարձանելու  
համար, փոխանակ ամէն բան օտարէն փնտռելու, մեր  
խոկ ուժերով վառնգը դիմագրաւելու ենք, առ այժմ  
ասկէ ուրբեր միջաց չե մնացած հայուն».

«... Վերջէն եղած զզչումը պարզիւն է միշտ».  
(«Տաւրոս» 57, 7-4 1920):

«... Այլեւս փաստի և վկայութեան չի կարօսող  
պարագաներէն յառաջացած՝ պատճառաւորուած ամենա-  
բնական և ամենանուիրական ԱԱՐԻԹԸԼ — ապրելու ապա-  
հովութեան պէտքն է որ կրկին ամենասուր կերպով ե-  
րեւան եկած է դժբախտաբար»:

«... Պէտք չէ՞ որ հայ ոզգն ամբողջ միակամ և  
միազանդուած դուրս գայ, մի անգամ ընդմիշտ կուրծք  
առալու և վերջապէս լուծելու համար զայն»:

«Պատմական այս բազգօրաշ բռպէներուն մէջ, ա-  
ռանց այլեւայլի բոլորանուէր գործունէութեամբ, պէտք  
է դուրս գայ այլեւս հայութիւնն ամբողջ»:

«... Պէտք է այլեւս այնպիսի արագարգ ժեսթ մը,  
առնէ այնպիսի քայլ մը՝ որուն հետեւանքը պէտք է ըլ-  
լայ կամ իր Ազատութիւնը և կամ թուլք մը՝ քողաքա-  
կիրթ աշխարհի երեսին»: («Տաւրոս» թիւ 58, 9-4 1920:)

Բ. — Մերօս — ծրագիր զործութեուրիւն  
(1920 Ապրիլ—Մայիս 5)

«Ի՞նչ կարելի է ընել ուրեմն»

«Օրուան հրառապ կացութեան առջեւ, ամէն պարագանաչ և գիտակից հայ-քաղաքացի անշաւլտ որ այս հաջը պիտի առ։»

«Մամուլի պարտաւորութիւնն է լուսաբանել հարցը և առաջնորդել միանգումայն հանրային կարծիքը։»

«... Կիլիկիայի մէջ, հայութիւնը ունի իր պատուին պաշտօնական մարմինները, ունինք նաև ամրողջական Հայուսանի և Հայ. Ազգ՝ պատուիրակութեան պաշտօնական ներկայացուցիչը, որոնցմէ չառ բան ըսպասելու իրաւունք ունինք, սակայն ոչ՝ ամէն բան։»

«Ազգը, ժողովուրդն ալ պէտք է կատարէ իր պարտաւորութիւնը, պէտք է ունենայ իր աշխատանքի բաժինը Առանց ոտոր արդիւնք չի յառաջնար։»

«... Կուստկացական ներկայացուցիչներ աւելի նըպատակայարմար են որպէս գործիչ, քանի որ իւրաքանչիւր քաղաքական կազմակերպութիւն ունենալով իր որոշ ծրագիրը, սկզբունքն և գաղափարաբանութիւնը, հանրային գործիչին — փօխանորդին — գործունէութեան և ընթացքին վրայ հակացիու ունենալ գիւրին կ'ըլլայ, եթէ սակայն այդ գործիչները՝ իրապէս գիտնակիրներն ներկայացուցածծրագրին գաղափարաբանութիւնը։»

«Այսօտի մը սկզբունքի մասին խօսելէ ետք, այսկա անցնինք գործնականին։»

«ա)՝ Ինքնապաշտպանութեան մասին պէտք է ունենալ գործունէութեան միաձայնութիւն։» («Տաւրոս» թիւ 66, 23-4-1920)։

«բ)՝ Ամբողջ ժողովուրդի մը «մահու և կենաց» հարցին հետ առնչութիւն ունեցող ո՛եւէ պաշտօնական

գիմում և յարաբերութիւն՝ անկեղծ խիզախութիւն մը ունենալու է:

«Պատեհապաշտութեամբ և կիսամիջօցներով, երբ կարելի չէ գործ վարի, մանոււանդ վճռական՝ բաղդորու վայրկեաններու մէջ»:

«... Ազգային պաշտօնական մարմիններուն համար, քրիթիք-կան հարցերու առեն, հետեւելիք ուզին պարզ է:

«1.— Ներկայացնել պահանջմքը՝ որդար իրաւունքի փաստերով:

«2.— Գոհացում չի գոնելու պարզային ուժեղագիտութեան բաղադրել և

«3.— Հրաժարիլ՝ իբր բողոքի ժեսթ առանց պատմութեաւ:

«Բողոքի հրաժարականը՝ եւրոպական ըմբռնումով կը նշանակէ ՊԱՇՏՈՆԱՏԱՐԻ գործադուլ:

Ասկէ վերջ կորզը կուգայ անմիջապէս ժողովուրդին գործունէութեանց: («Ժաւրոս» թիւ 63, 25, 4—920):

\* \* \*

Վերոյիշեալ երոշոքի հրաժարականաի հարցը հասնելուի դարձնելու համար, կուտանք հետեւեալ բացառութիւնները.

16 Հոկտ. 1919ին թուրքեր յարձակած էին Շէյխ Մուրտա գիւղին վրայ և սպանեած՝ քանի մը հայեր: Առանոյի հայութիւնը սոքի ելու և խաղող օսյօ մը կազմակերպեց: Թուրքին զէնքին սեղ՝ գուազան, սուրին սեղ բռունցք օսյօ տալով:

Ֆրանսական կառավարութիւնը, որ մինչեւ այդ օրը թուլառու գոնուելով քոջուերած էր թուրքը, սկսու զինուած խումբեր դրկել և էթիթէները հալածելու և սու-

կայն զրկուած խումբերուն մէջ իւրաքանչիւր հայու գէմ երկու, երեք թուրք կը դնէր, ուստի կարելի է հետեւ օքնել արդիւնքը:

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը՝ առանց Ֆըրանսական կառավարութեան գործը խանգարելու՝ հրապարակային բանախօսութիւններով կը ջանար արթուն պահել ժողովուրդը և գիշեր ու օգորեկ, ուսւէ ուսւն, թաղէ թաղ պահելով, ինքնապաշտպանութեան կը պատրաստէր, մասնաւորաբար գիշերները գիրքերու վրայ պահենէր կը կեցնէր:

Ու Հնչակեան նախառեսութիւնը իրականացաւ: 25 Յունի. 1920ին թրքական չչեթէններ աւելի յանդունքըն գարձած, սկսան Ասանայի վրայ գնդակ արձակել: «Միլլի» շարժման զեկավարները Մարտի ջարդէն աւելի քաջալերուած էին: Իսկ Ֆրանսական կառավարութեան քարացած խիզճը յանկարծ արթնցած էր, քանզի Մարտի ջարդէն յետոյ Եւրոպական մամուլը սուր քննագոութիւններու ենթարկած էր Ֆրանսական քաջարականութիւնը: Միւս կողմէ տեսնելով որ Միլլի չչեթէններ օրի որ աւելի կը սեղմէն Ասանան, Տարսունը և Մերսինը շրջապատզ շղթան, պէտքը զգացած էր Թէրքո-Հայկական համերաշխատթեան խաղ մը խաղալ, ուստի ուզզակի կամ աննուզզակի միջաններով ջանացած էր Ասանայի Վալին և Հայկ: Ազգ՝ պատուիրակութեան ներկայացուցիչը համոզել, որ Թուրք-հայ միթինկ մը գումարեն, դասապարակն չչեթէններու զործունէութիւնը, ջառագովեն Ֆրանսական մանաւն և յայտարարեն կիրիկոյ թուրք-հայ համերաշխատթիւնը:

Հնչակեան Կուսակցութիւնը 17 և 18 Ապրիլին խորհրդակցական ժողովներ գումարեց և հետեւեալ հարցերը նկատի ուսււ.

ա) Դաշնակիցներու քաջաքականութեան երկերւ:

սոնի ըլլալը։ Գերմաններու հանդէպ՝ շափազանց անշղոք, ստկայն թուրքերու հանդէպ՝ բարեացակամ։ Ո՞չ ժիայն էին 1915—18ի ջարդարարներուն ձեռք չզարկին, Մարտշի և ոյլ Կիլիկիան շրջաններու ջարդերը մոռցան, այլ Ատահան շրջապատող ոչէթէշները կերակրող, անսոնց գէնք հայթայթող, որէ օր անսոնց միացող Ատանացիներուն թէկ սպառնացին և ստկայն ոչ մէկ գըրական, զսպոզտկան քայլ առին։ Ընդհակառակը քանի մը թուրք սպառնած կամ կողեպատճ ըլլալու յանցանքով դառապարոււածներ կախազան հանեցին։

Ասոնց մէջ էր Մ. Նահանջներէն եկած կամուռը մը, որուն քովէն ելած էր հայելի մը։ Երիտասուրդը կը ջանայ համազել թէ՛ ինք հայելին շուկայէն է գնած, և մէջքի գոտիէն կը հանէ 200 Անգլ։ Հեշտն սոկի, հասառատելու համար թէ այսքան գումար ունեցող մը չի զիշիր կողոպուտ ընելու, բայց ի զօ՞ւր։ Եւ կախազանին ոռջեւ կը գոչէ։ Հգութ թուրքէն աւելի ստորին էց։

բ) Թուրք-Հայ համաձայնութիւն։ Կիլիկիան կառավարական վարչաձեւը ի՞նչ ալ ըլլայ՝ Ֆրանսուկան հոգատարութիւնն, թրքական, թէ հայկական ինքնազմութիւնն, թուրք և հայ միասին պիտի խապրին։ Ստկայն որքա՞ն կարելի է վստահիլ թուրքերուն։ Այս հարցը երեւան գալէ, առոր մասին հրապարակային որույուսութիւններ ունենալէ յետոյ, ոհա Տէօրթ օսոլի մէջ կ'սպաննուին 16 հայեր։ Մինչդեռ հիսմիրլիկար մէջ հայրը կը բանարկեն մօտ 300 թուրքեր, որոնք գիւրութեամբ կրեային ամէնն ալ մաքրել, ստկայն ժամանակ մը պահելէ յետոյ բոլորն ալ պատ կ'արձակեն։

գ) Ազգային պատուիրակութեան և Ազգային Միաւթեան հանդէպ կառավարութեան դիրքը։

Երկար խորհրդակցութիւններէ եաց ժողովը կուպայ այն

եղբակացութեան թէ՝ կարելի չէ Ֆրանսական կամ եւս  
բռպական ու Ամերիկեան ոնւէ կառավարութեան վստա-  
հիլ։ Անոնք իրենց շահերը հաշուի առնելով կը գործեն  
և ուստի հայեւն կամ այլ փաքր ազգերու գոյաւթիւնն  
անդամ կը մոռնան, կը զանեն, ալ մէկ կողմ Թօղունք  
անոնց պատմական իրաւունքներն ու երազները։

Թօւրքերու հետ համերաշխ պարելու հարցին մէջ  
հայը երկու տեսոկէտ չունի. սակայն համերաշխութեան  
ուխոք, գիրը պէտք է Թօւրք կառավարութիւնը, վալին  
և համարակութիւնը պատրաստեն, յզեն ուր որ անկ է,  
մենք հայերս բեմով ու մամուլով կը ջառագովենք այդ-  
քայլը, որով Հնչակեան կուսակցութիւնը կը գառապար-  
ուէ Ազգային Պատուիրակութեան ներկայացուցչին առած  
քայլը՝ «Համերաշխուկան միթինկին» գումարումը և կը  
թելադրէ ու կը պահանջէ ո՞ Ազգ. Պատուիրակութեան  
ներկայացուցիչը՝ Տիար Մ. Տամասեան՝ քաղաքացիական  
արիսւթիւնն ունենայ ներկայացնելու իր հրաժարականը,  
Ֆրանսական կառավարութեան իմացնելով թէ չես հա-  
մաձայն եի, սակայն ժողովուրդը գեմ է»։

Տիար Տամասեան կը մերժէ հրաժարիլ։

«Տաւրոսի խմբագրականները, Հնչակեան հրա-  
պարակային ժողովներու ընթացքին բանախօսներու  
ժեղափոխաշանչ խօսքը, թողերու խմբագրական ու  
անդամական ժողովներէն բզիսած կազմակերպչական աշ-  
խատանքը կը շարժեն միւս կուսակցութիւններն ալ և  
ոհա Ազգային Միութենէն անկախ կը կողմուի միջ-կու-  
սակցական Մարմին մը, որուն մէջ ոեզ կը որուի Փար-  
թուգալեանին։ Հնչակեան ներկայացուցիչներէն ընկեր  
Հայկացուն Պատիկեան յառկապէս կ'աշխոսի պարա-  
սել Ասոնայի թողերուն և շրջակայ գիւղերուն քար-  
ուենները։ ընկ։ Սարգիս Արմազանեանին կը յանձնուի  
զինութրական կազմակերպչական աշխատանքը։

Միջ-կուսակցականի քայլերէն մէկն ալ Կ'ըւլւայ միթինկ մը գումարիլ պահանջելու համար որ Հաճընի օդնութիւն զրկուի, Հաճըն պաշարուած է և քաղաքապետ ընկ. Կարապետ Զալեան, քանի մը անգամ ստիպուական կոչերով օդնութիւն խնդրած է:

10 Մարտ 1920ին միթինկ կը գումարուի. Զօրս կուսակցութիւններու ներկայացուցիչներն ալ(Հնչակեան վերակազմեալ, Ռամկավար և Դաշնակցական) բուռն արտայայտութիւններ կ'ունենան և ապա բանաձեւով մը ժողովրդական պահանջները կը ներկայացուին Ազգային պատուիրակութեան և Ազգ. Ժողովին:

Բանաձեւը կը առուի Առաջնորդարան, կը ներկայացուի պատկան մարմիններուն և կը պահանջուի բանաձեւը ներկայացնել Ֆրանս. կառավարիչ Քոլենէլ Պրէմոնին. Տիար Տաճառեան կ'ըսէ. «Ես չեմ կրնար իբր Ազգային Պատուիրակութեան ներկայացուցիչ օսյօթին գլուխը անցնիլ», սակայն ներկայանալով բակը հաւաքուած օսւարարներուն՝ կ'ըսէ. «Ինձի ներկայացուցած էք հետեւելու առաջարկները»:

ա) Հաճընէն եկած հեռագիրը պէտք է բացուի ամենուն տողեւ:

բ) Հայերը զինելու և դնելու է Ազգ. Իշխանութեան հրամանին տոկ:

գ) Թուրք ժանառումները օրուել:

դ) Թուրք կառավարիչը հեռացնել:

ե) Հայերը համախմբել Ազգ. Իշխանութեան յարմար նկատած տեղը:

զ) Հայ կամաւորները Ֆրանսական բանակէն հանել և դնել Ազգ. Իշխանութեան հրամանին տոկ:

ի) Թուրքերէն պատասխանառուները՝ Զէթէներուն նիւթական և զինուարական ոյժ հասցնողները՝ պատժել:

ը) Բնդհանուր զինուարագրութիւն Հայոց:

թ) Վառնգաւոր վայրերուն (Կիլիկիոյ) զինուորական ոյժ, իսկ կարօս եղած վայրերուն նիւթական օդութիւն հասցնել:

«Ուրախ եմ, որ դուք ձեր պահանջազի բարձրութեան վրայ կը գտնուիք, ասիկա ձեր իրաւունքներու ճանաչման ճամբան է, մենք ալ ձեզի հետ ենք»:

Բայց կրկին կը մերժէ ցուցարարներու անունով կամ անոնց գլուխը անցած ներկայանալ կառավարութեան:

Դժբախտաբար կուսակցական ցաւագար մաայնութիւնը գլուխ կը ստե՛: Ժողովուրդին մէջ կը տարածեալի թէ. «Հաճընէն երեք չորս հեռագիր եկած է, որոնցմավ կը պահանջուի Սարդիս Արմաղանեանը իրր հրամանաւար Հաճըն զրկել՝ օգնական ուժովք: Վերակազմեալները տոիկա իմանալով կը դիմեն Ֆրանսական իշխանութեան որպէսզի ձիմ Զանդալեանը զինուորական ուժով Հաճըն զրկուի:

Հակառակ այս տարածայնութեան, թէ՝ ձիմ Զանդալեան և թէ՝ գաշնակցականներ շարունակ ակումբ կուղան խորհրդակցութեան: Միջ-կուսակցականէն բիսած զինուորական մարմինը կը ներկայանայ ընկ. Ս. Արմաղանեանին հասկնելու համար ընկերոջ պահանջները՝ Հաճըն զինուորական օգնութիւն հասցնելու համար՝ և աւելցնելով իրենց կողմէ կարգ մը պէտքեր, կը մեկնին Միջ-կուսակցականին ներկայացնելու համար, ուրկէ՝ ըստեցաւ թէ՝ թուղթը վերցուած և դաշտնի կառավարութեան տարուած է-

\* \* \*

Գ. — «Մանրակչիւ պարագաներու տակ գործու-

Նէութեան միջացներն ալ երկսայրի սուրերու հանգամանքը կ'առնեն ուրիմ:

«... Քաղաքական կեանքի պարբարին մէջ, ի քաղաքացիական տարրական իրաւունքներու դէմ ստնձըզութիւններ եղած առն, ինչպէս որ է այժմու կիլիկիոյ շրջանի կացութեան մէջ, ժողովուրդը զանգուածային կերպով արտայայտուելու, բողոքելու մէկ միջոց ունի: Այդ բողոքի ահարկու ժեսթը կը կայտնայ անզեն խաղաղ եւ միաբան գործադուլին մէջ: Խուլ լուսւթիւնը, հանդարտ ու պաղարիւն անգործութիւնը միշտ ալ ահազդեցիկ են, վասնզի այդ լուսւթեան և անգործութեան ծոցին մէջ Շիրաւունքի ու Արդարութեան Խորհուրդը կը բեղմնաւորուի, Ուժի Դիմակցութիւնը կը խմբուի, կը բորբոքի:

«... Այդ անշարժութեան երկունքին մէջ է, որ յաճախ գիտակցութիւնը կ'արդասաւորուի: Այրութք մը, խւիրդ մը, մոլութք մըն է ասիկ, որմէ յաճախ ապագան գուրս կուգայ լուսաշօզ:

«Ահա՝ ա՛յս է իր իրաւունքին յենած հայութեան բողոքի ժեսթը» («Ժաւքոս», թիւ 68, 26-4-1920).

\* \* \*

Դ. — «... Իր սերունդէ սերունդ ժառանգած պապենական գործը, իր կեանքի մաշումովը, իր աշխատանքով ու քրտինքով չահած արդար արդիւնաբերութիւնն եղաղ ամբողջ ունեցածը՝ մէկ վայրկեանի մէջ սնրագործ բռնաւորներու ճանկերուն մէջ լքելու բռնագուտուած, իր ընտանեկան պատիւը վատչուեր բորենիներու քմահաճոյքին խաղալիկ թողելու հարկադրուած, իր սիրաւուն ձագուկները օսար չասառածներու առ-

ջեւ գալարուն ու տաղտապուն խարսւկուելու տանջանքն անգամ խմած՝ այսօրուան վերապրող հայութիւնը, ի՞նչ կը կորսնցնէ եթէ իր վերագտած ինչքը, ամբողջ ունեցածը, այս անգամ ալ իր Ազգային Աստուծոյն, իր տուժմին համար հասարակաց եզող ոգիին առջեւ կամաւոր կերպով զահելու ըլլայ:

«Հայը մէկ է, հայուն ունեցածն ալ պէտք է մէկ ըլլայ»...

«Ի՞նչ բան կ'արգիլէ ուրեմն, «ը գիտակից շարժումով մը այդ քայլին չդիմուի, այն է միացնել. համայնացնել, ընկերութեան սեփականացնել այն մթերք պարին»:

«Պատերազմի ասեն, տեսանք թէ, պետութիւնները շատ լայն չափերով գործադրեցին ԳՐԱՀՈՒՄԻ ՕՐԵՆՔԸ»:

«Հայն ալ Ազգ մըն է և երբ յօժարակամ մէսթ մը կառարէ ԳՐԱՀՈՒՄԻ ՕՐԵՆՔԻ ոգիով ընթանալու համար, թէ՛ ապացոյցը ուսւած կ'ըլլայ իր հասարակական գիտակառնեան և թէ միանգամայն պարելու պատեհութիւնը ապահոված կ'ըլլայ և այս ապահովներուն մէջէն ալ պրտի կրնայ վերապրիլ»:

«Իւրաքանչիւր հայու կը մնայ խորհրդածել իւրուզի: («Տաւրոս» թիւ 69, 2 Ապրիլ 1920):

\* \* \*

Ասանայի Ազգային Միութիւնը «Տաւրոս»ի յայտնած մաքերը իւրացնելով՝ կ'որոշէ քաղաքը գտնուած պարէնը հակողութեան առկ առնել: Ասանա քաղաքը ասկաւին պաշտրուած կը մնայ թուրքերէն:

1920 Ապրիլ 28ի խմբագրականով «Տաւրոս» աւժեղապէս կը շեշտէ՝ պարզ և յասկ բացարսւթիւն-

ներով՝ թէ ամէն հայու անհրաժեշտ պարտականութիւնն է կազմակերպական շարքերու մէջ մտնել:

Հաճըն կը մնայ պաշարուած, Առնուած հատ ու կտոր լուրերը վրդովիչ են:

Հնչակեան Կուսակցութիւնը կը շարունակէ հրապարակային անընդհատ բանախօսութիւններով ժողովուրդը արթուն պահել, պատրաստել դրական գործի:

Սիսի կառավարիչ Պ. Թէյարատ 14 Մարտին հեռագրած է Պ. Պրէմոնին. «Հաճընկը պարզուից» Գնդ. Պրէմոն նաև մակավ մը Պ. Մ. Տամառեանէն կը հարցնէ. «Զիր մէջ չըկա՞ն 1200ի մօտ երիտասարդներ հայրենիքի պաշտպանութեան երթալու համար»: Պ. Տամառեան կը պատասխանէ. «Մենք կուտած ենք Եւրոպացիներու կողքին, քաղաքակրթութեան ծառայելու համար, կը կուտինք մեր շահուն համար ու, բայց... զէնք չունիցաւ: Անշուշտ անապատներէ հաւաքուած վերապրոց հայութիւնը ի վիճակի չէր զինուելու:

Պրէմոն կը խօսատնայ 2000 զէնք ոտլ, բայց յետոյ... 200 հատ կը ցուցնէ: Ու քիչ օրեր յետոյ Պ. Զանգալեանին տրուած զաղունի հրամանէ մը անանկ կառկած մը կ'արթնայ, թէ Ֆրանսական կոռավարութիւնը պիտի չարտօնէ օգնութեան երթալ:

Հաճընէն կը հասնին հետեւել երկու հեռագիրս:

Ա. ը ուղղուած լինկ. Ս. Արմաղանեանին:

«Անմիջապէս մեծ ուժով մեկնեցէք, Պ. Պրէմոնին հեռագրեցի մեծ քանակութեամբ ռազմանիւթ պիտի տայ: Միասին բնրէք: Ուշանալը դաւաճանութիւն է: Սիսին լուր տուէք, ձեր ճամբան մենք կ'ապահովենք»:

Գայմադամ  
ԶԱԼԵԱՆ

Բ. ը— Ուզգուած Ազգ-Միութեան, Տիար Մ. Տամատանին, «Տաւրոսակ», «Հայ Զայնակ» և «Կիլիկիայի խըմբագրութիւններուն».

«Ձեզմէ յոյսերնիս կարած ենք, քանի որ մեր բոլոր օդնութեան աղաղակներուն միայն, երէկ պատասխան սասցանք, որով կը մտածենք հոս զանուող բոլոր կիները, մանուկները, որբերն ու Ամերիկացիները Սիս փսխադրել, ան ալ առանց ոճւէ դրական ապահովութեան։ Դուք այս կարգադրութեան համամիտ էք։ Ասիկա կը նշանակէ Հաճընցին մօւրացկան դարձնել, մեռցնել, Մենք մեր ընտանեկան պատիւը և հարազատները դաժան բաղդին յանձնելէ վերջուանուուն որո՞ւ պիտի կոռւինք։ Եթէ կը փափաքուի որ դիմադրենք, կիւլիկիս սահմանը պահելու համար, մեզի զօրք և ուազմանիւթ զրկեցէք։ Մենք կրնանք երկար ատեն պաշտպանել մեր հարազատները, մեր ազգային տրժանապատճեններ, կիլիկիիան և Ֆրանսական ասպետական դրօշակը։ Մենք շուտափոյթ սազմանիւթի և զօրքի կ'սպանենք։ Հակառակ պարագային՝ բոլորին արիւնը ձեր վիզը թող ըլլայիթշնամիին թիւը մեծ է, մէկ ժամ հեռու զարուք թէփէ։ Է։

### Ինքնապաշտպանութեան կոմիտէ Քայեան, Զոյքեան

Այս հեռագիրը եկաւ բացատրել Սիօի Ֆրանսական կառավարիչ Պ. Թէյարտայի հեռազիրը։

Պ. Թէյարտայի առանց Ազգ-Միութեան կամ այլ կադմակերպութիւններու զիտութեան, Հաճըն կը զրկէ պարպելու հրամանագիրը և խորհելով թէ Հաճընցիք նեղ պայմաններու տակ անմիջապնս պիտի ենթարկուին ու պարզեն, կը փութայ վերոյիշեալ հեռազիրը զրկել։ Հաճըն կը պարպուի։

Հնկ. Ս.Արմաղաւեան Հաճըն անցնելու համար իր պահանջները նուազագոյն տստիճանին հասցուց. Միայն 20 ձիւոր ու Ռազմանիւթ։ Դժբախսաբար ան ալ չը- ալը ունեցաւ, սովորած առանձին անցաւ ձիւան ու ան- կէ Սիս։

Քաղաքական խոշօր անորոշութեան մը ոռչեւ ենք։ Թուրքը կը հարուածէ, Ֆրանսան որպէս կռապա- րութիւն, ոչ մէկ զսպազական քայլ կ'առնէ և ոչ մէկ քաջալերական քայլ հայ ուժերու պատրաստութեան և առաքման։

Կարծես համբուրելով կը մատնէ։

Ահա թէ ինչպէ՞ս կ'արտայատուի «Շիքակ» Թրի- պիւնքի մէջ՝ կիպրոսաբնակ բարձրաստիճան Ամերրկացի մը, և որուն անունը յայտնել յարմար չեմ նկատեր։ Կը գրէ «Տաւրոսի թզթակիցը» («Տաւրոս 16 Ապրիլ 1920) «Հեռագրեցինք Ծովակալ Պրի-թուլի, Պուլսոյ Ամերիկեան Բարձր Գօմիսէրին, պաշտպանելու համայ կիլիկիոյ Ա- մերիկացիներն ու Հայերը։ Հաճընի ներկայ դրութիւնը ծանր է։ Պաշարուած են 5000 թուրքեր։ Սիսեմաթիք սպաննութիւններ ու կողոպուտ ակղի կ'ունենան ամէն կողմ (Մ.Խ.Պարչէ, Հաշգերի, Պօզանթի, Լէզզէթի, Այնթապ, Թումլու Գալէ, Միսիս և այլ վայրեր)։ Ֆրանսացիք անկարոզ են կացութեան առաջքը առնելու (աւելի ճիշտ պիտի ըլլար գրել։ ոչ միայն չեն ուզեր, այլ կը քա- ջալերեն, վկայ կախուած հայերը)։ Վախ կայ նոյնիսկ Մերսինի և Ատանայի համար։ Ֆրանսացիք մերժեցին զօրք զրկել Հաճըն և միայն բաւականացան 300 հայ կա- մաւորները զինելով, որոնց մեկնումը տրգիլեցին ըսե- լով։ Վերջը պիտի երթաք, Փօզովուրդը վատահութիւն չունի ֆրանսացիներուն վրայ և ֆրանսացիները բան մը չեն կրնար ընել։ Հարսոնիյէ վատնգի մէջ է, Ֆրանսա- ցիք չեն կրնար ուսեսա բերել, կ'իմանանք թէ Ուրֆան կը կոռւի թուրք, քիւրտ և Ֆրանսական ուժերու մի-

ջեւ։ Տիգրանակերտէն-լուր չկայ, Խոկէստէրունի բնակչութիւնը անհանգիստ է և քաղաքը խճողուած է Անտիօքի գաղթականներով, որոնք կրթած են հռն հասնիլ շնորհիւ 100 յեղափոխականներու։

Առանայի թուրք Վալին՝ մէլալ պէյն ալ ժամանաւոր շրջաբերակոնսվ մը կը յայտնէ իր կարծիքը. Շժամանակէ մը ի վեր կարգ մը հրսուախմբեր կուսակալութեանս զանազտն կողմերը սկսած են գործունէութեան։

«Զորդն ու թուանը իրենց արհեստ ընող կարգ մը մարդիկ, այս անունին տակ (Զէթէ-հրսուակ) ասդին անդին վնասներ պատճառելինին հասկցուած է։

«Եթէ կայ պարագայ մը, որ մեզի խօրապէս ցաւ կը պատճառէ՝ այն ոլ Նահանգէս, խելքերնին չհասնող կարգ մը մարդիկ՝ այս ուժերուն կրթնելով, անոնց միանալով՝ ցարդ միասին տպրած և մինչեւ վերջն ալ միասին ապրելու հարկին տակ զտնուած այլազան ցեղերու (Հայ, Յայն, Արար) վրայ յարձակում ընելնին է։

«Հետեւարար ամբողջ պաշտօնեայ ընկերակիցներուն և ժողովուրդին անկեղծօրէն կը յանձնարարեմ, որ յիշեալներու շարժումը չդիւրացնեն և անոնց միանալու ՈՃիՌԸ գործելով կեանքերնէն փրկելու մտադրութիւնը չունենան։ Այս երկրին ճակատագրը չէթէճիսւթիւնով չի լուծեւիր, Ան Փարիզի Հաշառութեան Համաժողովին ուղիք որոշումէն կախում ունի (օրքան բառ, այնքան կեղծիք)։»

«Յիշանսական պանծալի կառավարութիւնը ամբողջ Հաշառութեան խօրհրդակցութեանց ընթացքին մեր երկրին նուիրական բարձր շահերը պաշտպանած է, գիտենք։ (Ծ. Խ. Մենք ալ գիտենք)։»

«Համբերութիւնն ու սպասումը բնական է թէ չէթէճիսւթիւնէն աւելի լաւ է, ուստի... Զէթէներու գործունէութեան որգելք ըլլալու համար ամէն միջօց

ի գործ դնել . . . կը յանձնարարեմ և յանձնարարութեանս  
ուշադրութեան առնօւիլը գործնականապէս կ'ուզեմ ա-  
պացուցուած տեսնել:

### ԿՈՒՍԱԿԱԼ ՃԵԼԱԼ

Ասոր վրայ աւելցնենք հետեւեալ «Աղդաբարու-  
թիւնը»:

«Իսլամ ժողովուրդ, այսօր մեր չէթէները Մեր-  
սինի, Տարսոնի և Աստանայի շրջակայքը կը կուրին Ֆը-  
րանսացիներու դէմ: Սակայն Ֆրանսացիք կը ջանան որ  
մենք թշնամաննք հայ և յոյն հայրենակիցներուն հետ,  
որպէսզի անոնք առիթէն օգտուելով կիրիկիսն զրաւեն:

«Մինչդեռ, վստահ եղեք, ո'վ հայ և յոյն վաթան-  
տաշներ (հայրենակիցներ) թէ մենք սեւէ թշնամութիւն  
չունինք ձեզի հանդէպ: Մեր միակ նպաստկն է Ֆրան-  
սացիները վանել այս հողէն:

«Եկէք, համաձայնինք, միանանք ու յաջողինք  
վանտել զանոնք»:

Սառագրութիւն

Շէթի ԻԶԶԻԹ

Հարցը կը դրուի կօւսակցական վարչական ժողո-  
վին: Կ'ըլլան թեր ու գէմ արտայայտութիւններ, բայց  
կարելի չըլլար համազուիլ: Բոլոր հին փաստերուն վրայ  
կ'աւելնայ նոր մ'ալ: Թումլլուն Գալէի կորիւին մասնակ-  
ցած են Հաճի Պէկ և Զուհագի միւսիրը, որոնք վալիին  
ու Շէյխին նման ինքզինքնին հայոց բարեկամ ու չէթէ-  
ներուն հակառակ կը ներկայացնէին:

Կ'որչուի հրապարակային ժողով մը կազմակեր-  
պել, ուր (18 Ապրիլին Արգարեան վարժարանի բակը)  
խօսք կ'առնեն ընկ. Կարապետ կէօքոէրէլեան, ընկե-  
րուէր Տիկին Նազենի Ս. Մուրատ և ընկեր Ս. Շահէն  
(Ամերիկային նոր ժամանած), որոնք կը բացարեն օր-  
ւան քաղաքական կացութիւնը, թրքո-հայ համաձայնու-

թեան առաջարկին կեղծիքը և կը հրաւիրեն արթուն մը-  
նալ ու հետեւողական Հնչակեան առողջ մտածումին:

«Տաւրոսան ալ 20 Ապրիլի խմբագրականով կը  
գրէ.

«... Հայ-Թուրք համերաշխաւթեան օրհնեալ պը-  
տուղը եղաւ՝ արիւն և կոսորած:

«Վկայ իթթիւստի Սահմանադրութիւնը և Կիլիկ-  
իայ կոսորածը:

(Վկայ դաշնակ-իթթիւստ գիրկընխառնումը և  
մէկ Միլիոնի նահատակութիւնը: Ծ. կ. -)

«Վկայ Տէօրթեօլի հայ թուրք համաձայնութեան  
առաջարկը և գտնուած 16 անգլուխ դիակները:

«Վկայ Մարտի համաձայնութիւնը և 20000 հայերու  
ջարգը:

«Վալին կը փորձէ անպատճանանառ անձեր ներ-  
կայացնել չէթէները: Բայց թուրք իրականութեան մէջ  
յառաջ եկած ո՞ր չարիքը, ո՞ր ազէու անպաշտօն չէ նը-  
կառուած:

«Հայը ներկայ պայմաններուն չի կրնար թուրքին  
հետ համաձայնիլ:

Համաձայնական այս առաջարկներուն հետ աեղի  
կ'ունենան զանազան դէպքեր:

Միսէն կը գրեն. «Ամսայս 17/ն (Ատանայէն) մեկ-  
նող 43 հազի իրենց հրամանատար ընկ. Կարապետ Լա-  
զինեանին հետ դիւցազնական պարքար մղելով հասան  
հաս: (Միս)

Թէեւ առաջարկուած է (Ֆր. կառավարիչէն) գաղթել,  
բայց ժողովուրդը բարոյական կորովով առլցուն պատրաստ  
է զ/մադրելու և միայ չունի Բանզամ սուն աեղէ զըր-  
կուելու:

Թուրք ժողովուրդը (ներկայացուցիչներու բեր-  
նով) կը պահանջէ պարպուած առներէ տարբուած աւե-

լորդ գոյքերուն փոխարժէքը (որոնք չեթէներուն միանալու համար Սիսէն հեռացած են):

Մարտ 10ին հեռագրով Սիս կանչուեցան՝ Կարս մացած 19 սոտիկան և 14 այլ պաշտօնեանելը:

Արիւնարրու խօսմանը կը յարձակի և զէնքերն ու ձիերը կը յափշտակէ: Ճամբորդները անպաշտպան չերքէզներու ընկերակցութեամբ ճամբայ կ'ելլեն: Զէրքէզները կը մատծեն ճամբան մաքրել, բայց հաշիւնին սիսալ կ'ելլէ, քանզի Զուքուր թէօփրիւի մօտերը կը հանդիպին ընկ: Սարդիս Թօւրսարդիսնեանին, «որը Սիսէն գացած էր զանոնք առաջնորդելու: Թիչ անդին Գույուլուգ, Պուլտուգլու, Գարապանագ գիւղերէն հաւաքւած հեծեալները կը յարձակին: Ընկ: Սարդիսի խօսմը կը յաջողի փախուստի մատնել և կը ձերբակալէ Պաթու օղլու Ահմէտ անուն Գույուլուգցին:

Այդ օրերուն Ֆր: Խշխանութիւնը երկու մատվաճառներ՝ Յարութիւն Զօփուրեան և Սանէր՝ Գըրըլզեան՝ մէկ հայ և մէկ թօւրք ժանտարմի հետ Համամ Թէօ, կը զրկէ եղ բերելու:

Գըրըլզեան ետ կը դառնայ, բայց Զօփուրեան հոն կը մնայ Նորեր հաւաքելու: Շարութ մը կ'անցնի ո՛չ Զօփուրեան և ո՛չ սոտիկանը Հաճի Խաչիկեան կ'երեւին:

Խսկոյն ընկ: Լաշինեանի հրամանատարութեամբ և ընկ: Թօւրսարդիսնեանի ընկերակցութեամբ 30 ձիաւորներ Համամ Թէօյի կ'երթան:

Սիսէն երկու ժամ հեռու, էլեքճի գիւղին քով կոիւի կը բռնուին: Քանի մը ձիաւորներ Սիս կը դառնան լուր տալու, մնացեալները ութօւկէս ժամ անօրինակ առնականութեամբ կուրծք կուսան թշնամիին աւհամեմատ ոյժին և փամբուշտի պակասէն կը դառնան Սիս:

Մափահարելի էր ընկ: Լաշինեանի և Թօւրսար-

գիսեանի և իրենց զինուարներուն՝ մարտական կօրովը։ Շրջակայքի անդարսութիւնը հաստատելու համար զրկուող են, էն, <sup>ու</sup> (Զառէ Ֆէքրի և Խոլիլ անուն սպաները 22 թուրք սոտիկաններով կը յարձակին Գարագէօրէն Սիս ապաստանելու համար ճամբար ելլող հայերուն վրայ և կ'անցնին չէթէներուն կողմը։)

Իսկ Ատանայի մէջ կը լսենք, չհազարաւոր թուրքեր, 7 թնդանօթներով Սիսի մօտերը յարձակման կը պատրաստուին։ Մինչ այդ Սիսի կոռավարիչ Թէյարտարէն Սիսի թուրք բնակչութիւնը կ'ուզեն։ Պաղչէ, Հասանգէյլի, Օսմանիէ պաշարուած ենց։

Իսկ ի՞նչ կը կատարուի Սիսէն ներս։

Ընկ. Ատրդիս Արմազանեան հասկանալով թէ զուրէ Ֆրանսական կառավարութեան վրայ յայս դնելը, զուրէ սպասելը միւս հայ կուսակցութիւններու դործակցութեան, կը ջոնայ զուտ Հնչակեան Միջոցներով, անկախ ոյժ մը կազմել և օգնութեան հոսնիլ Հաճնոյ։

Ֆրանսական իշխանութեան և այլ կուսակցական շեկավարներու ենթակայ շատ մը զինուարներու սրաին խօսող գործ մը նկատուելով ընկերոջ աշխատանքը, քիչ քիչ կ'սկսին անօր շուրջ բոլորուիլ և միայն զինք ճանչնալ։ Ու դաւը կ'սկսի։ Ընկերը Ֆրանսական իշխանութեան կը ներկայացուի որպէս պօլտիկի։ Լուր կը հասնի Ատանա, թէ ընկ. Արմազանեանը բանարկուած է։

Բայց ի՞նչ կ'ընեն միւս ոչ պալշեւիկ նրամանա տարեներն ու անոնց զինուարները։

Անոնք զանազան հաշիւներով, փոխանակ Հնչակեան տեսակեաը որդեգրելու (Ֆրանսայէն յայսը կարել, թուրք առաջարկներուն չհաւատալ, սեփական ոյժով, նոյնիսկ ֆր. իշխանութեան կամքին հակառակ— այսինքն յեղափոխական գործունեութիւն) կ'սպասեն վերին

հրամանին, որ չի գար և պիտի չգայ, որը՝ ինչպէս տեսանք՝ Հաճնոյ և Սիսի մասնակի պարպեւմի հրահանգը եղաւ։ Խոկի իրենց զինուորները, Մարդ ամօթ պիտի զգար կարդալով Պ. Ճիմ Զանդակեանի և հարիւրապետ Պողոս Թուրսարգիսեանի տեղեկագիրները Ատանայի իշխանութեան զրկուած։

Եւ ո՞չ հնչակեան, ամենչն մարտականը ճանցըւած Սէփաստացի Յովսէփիը, իր խումբով Սիսէն Ատանակուգոյ (ճշմարիտ յաջորդը իր նախակարապետներուն, որոնց ամենէն դիւցազնական արարթը ճարպիկ փախուստը կ'ըլլայ վառգի, ճգնաժամու վայրկեանին)։ Ճամբարն կը պաշարուի։ Կ'սպաննուի իր զինուորներէն Պողոս Քէշիշեան։ Մնացեալներով կը հասնի Միսիս, ուր Ֆրանսական իշխանութիւնը անոնցմէ Յ հոգի կը բանատրկէ, իսկ ինքն ալ Ամերիկա կը փախչի։

Եւ Ատանայի Ֆրանսական իշխանութիւնը նամակով մը Պ. Տամատեանէն կը պահանջէ Սիսէն 600 կին ու տղաք Ատանա փախադրել, է՛ս, վերջապէս ան ալ բան մ'է։ Չէ՞ որ կրնան օր մը Սիսն ալ ձգել Մարտչի նման առարկելով թե սոնունդի պակաս կար»։

Ու մենք։

Զափազանցուած լուրերով, նոր և Յաւելուածուներով ինքնապաշտպանութիւն կը խաղանք։

«Տաւրոս» 30 Ապրիլ 1920 թիւ 71հն կ'սկսի  
խմբագրականներու օարք մը

Ակենսական հարցեր Հայ Ազգ։ Միութեան և Ամբողջական Հայաստանի Ներկայացուցչին համար» (Ս. Խ. այս վերջինը Պ. Տամատեանը կ'ակնարկէ, բայց մեզի համար ծանօթ չէ թէ ե՞րբ և ինչո՞ւ փախուցաւ Ազգ։ Պատ. Ներկայացուցչի անունը) վերտառութեամբ, ուր յստակօրէն ամփափուած են Հնչակեան կուսակցութեան

ուղղութիւնը՝ օրուայ կացութեան և քաղաքական անհրաժեշտ գործունէութեան մասին։ Միաժամանակ աղջային ներկայացուցչական մարմիններու կազմին ու գործունէութեան մասին կ'ընէ անոչառ քննադատութիւններ և կուտայ անմիջական, գործնական թւլաղրանքներ։

1920 Մայիս 2ին, Առանայի հայութիւնը խաղաղ ցոյց մը կը կատարէ՝ օրպէս բաղոք Հաճնոյ լքուած կացութեան։ Մեր քարոզած և ակնկալած խմորումն է, որ կ'սկսի արդէն, սակայն Ազգին վարչական վերին խաւերը կը շարունակեն իրենց մանկամիտ սովորամոլութիւններուն վրայ յամտաիլ։ Մինչ այդ Միլլիբներ իրենց գործը կը շարունակեն։ Հալէպի երկութուղաքիծը՝ Եարպաշիի մատերը կը քանդեն, շոգեկառքը կը կողոպատեն, ճամբորդները կը տանին, որոնց մէջ 30 Ալճերացի զինուարներ։ Միայն երկու հոգի կը փախչին՝ հայ մը և մեքենավար թուրք մը։

Մերսինի մատերը կ'սպաննեն Յակոբ Էզիկեանը, կը յարձակին ընտանիքով պտոյտի գացող յոյն մեծահարուսաՊ. Մարօմաթի վրայ, կը վիրաւորեն շարժավարը, կը գրաւեն ինքնաշարժը, կիները կ'անպատճեն և յերկ ու բողիկ քաղաք կը գրկեն։

Միլլի ուժերու հրամանատար՝ Տօղան՝ յայտարարութեամբ մը մասցւ կենդանի, ձաւար, ալլոր, աղ և իւղ կը պահանջէ կրօն քի հաւատացեալներէն, որոնց բացէ ի բաց ընթացք կուտան Տօղանի պահանջներուն։

\* \* \*

### Կենսական Հարցեր

«Եիլիկիան, ինչպէս կ'երեւի եւրոպական մասուի որժագանքներէն, մեր քարեկամ ու զաշնակից

Ֆրանսայի պաշտպանութեան ներքեւ պիտի դրուի: Արդարդ պարագային ի՞նչ պիտի ըլլայ կիւկի ՌՅ-ՆԵՐՔԻՆ ԳՈՅԱՎԼԻՇԱԿԼ՝ վարչական և դատական ձեւի կրկնակ հայցակէտերէն:

«Կիլիկիան հայունն է և ոչ թէ թուրքինը: Պատմական տեսակէտէն փաստի կարօտ խնդիր մը չէ այլեւս՝ նոյնիսկ Եւրոպայի համար:

«Կառավարական վարչական գոյավիճակը ո՞ր աստիճանի Հայկական դրոշմ ունի:

«Ահա հարցեր, որոնց մասին ազդու և վճռական քայլեր առնելը անհրաժեշտութիւն մ'է ազգին համար:

«Ենթադրենք թէ «Մէջլիսը իտարելաք անդամներուն ընտրութեան հարցը ծագած ըլլաւը թարգ:

«Հայը պիտի մասնակցէ՞ր, կրնա՞ր մասնակցիլ... , պէ՞տք էր մասնակցէր:

«Ահա փափուկ հարց մը՝ որը անպայման պէտք է վճռել առանց այլ և այլի, ֆաղաքացիական քաջութեամբ և կորովով մօտենալով անօր:

«Վայրկեաններու յապազումն անգամ պատմական նշանակութիւն ունի ազգին համար, իսկ ազգային մարմիններուն՝ ծանր պատասխանատուութիւն: («Տաւրոս 4 Մայիս թիւ 24)

«Կիլիկիոյ վարչական ձեւին համար, հայութիւնը՝ իր նուազազոյն պահանջքը պէտք է որ մէջտեղ գնէ,

«... Կիլիկիոյ մէջ հայունն հանգիստ կարենալ ապրիլն ու ազգային ճշմարիտ քաղաքակրթութեամբ մը զարգանալը սերտ յարաբերութիւն ունի անօր վարչական ձեւաւորումին հետ:

«... Հիմակ խնդիրը՝ իր ամենատարրական, պարզ վիճակին մէջ, կիլիկեցի հայութիւնը իր ուան մէջ որպէս հայ ապրելու, որպէս հայ զարգանալու հնարաւորութիւններ ունենալուն վրայ է:

«ԱՄեր այդ անբռնաբարելի իրաւունքին ապահովութեան համար, ի՞նչ ըրտծ է Հայ Ազգային իշխանութիւնը, ի՞նչ պէտք է ընէ ան:

«Այս հարցը իր զլիսուոր գիծերուն մէջ, երկու ձեւով կը ներկայանայ, ա) կառավարական վարչական, և բ) դատական:

«Կառավարական վարչական ձեւը՝ իր այսօրուայ վիճակին մէջ, արդէն իսկ յազթական դաշնակիցներու դրաւումի կատարուած իրողութեամբը՝ զալիք գոյավիճակին սաղմը կը բազանդակէ:

«ԱՄեր իրաւունքները արժեցնելու եղանակաւ դէպքերուն ընդառաջել, մեր ազգային իշխանութեանց հիմնական պարտաւորութիւնը, զլիսուոր կոչումն է:

«Այդ պատրաստութեան, այդ կոչումին անտեսումը՝ համազօր է մեր ազգային մարմիններու գոյութեան իրաւունքը չգոյութեան:

«Ամբողջական Հայաստանի ներկայացուցիչը և Ազգ Միութիւնը՝ այդ պարագայի տակ, Կիլիկեան սղգային գատին գերեզմանափորը եղած կ'ըլլան, և պատմական ահաւոր պատասխանատուութեան մահավճիռը հրաւիրած իրենց գլխուն վրայ:

«Ահա թէ ինչո՞ւ համար, յարանուանական՝ հատւածային ու հսանքային ամէն նկատումներէ վեր կանգնած, ստեղծաւած կացութեան առաջին օրէն իսկ, «Ճաւրսասի սիւնակներուն մէջ ջատագովը հանդիսացանք Միութեան, և միշտ էմէկ ճակառ ներկայացնելու թէզը հրապարակեցինք:

«Ահա թէ ինչո՞ւ համար, «կենսական հարցեր» ու ներկայ յօդուածալարքին առաջինը՝ բոլոր հոգեւոր պետքու ալ զործակցութիւնն ու միաբանութիւնը հրաւիրելու, կեդրոնացնելու հրամայականին նուիրեցինք:

«Ահա թէ ինչո՞ւ համար, այս անզամ ալ բացօրոշ

կերպով կ'առաջարկենք որ, Հայ Ազգը՝ պաշտօնապէս յայսարարէ իր հրաժարումը ևՄէճլիսի խոարայշէ մասնակցութենէն, և անմիջապէս ևս կանչէ բոլոր հայ անդամները թրքական ժողովներէն, եկեղեցական թէ աշխարհական:

«Հայ Ազգային Միութեան ժողովը՝ պէտք է անմիջապէս ամուր, կազմակերպական ձեւ մ'առնէ վճարել պաշտօնեաներու գործակցութեամբ, և Հայ Ազգային Միութիւնը պէտք է ներկայացնել Ֆրանսական կառավարութեան՝ որպէս ինքնազար զսրչութիւն Հայերուս։

«Դատաստան կամ ունելի ճիշդ Արդարութեան քաղաքային կազմի խնդիրը՝ այժմէն պէտք է օրոկարգի վրայ ունենալ և մշակել որոշ ծրագիր, ներկայացնելու համար զայն անմիջապէս ի՞նչ ձեւի կամ մեթօնի վըրայ ալ ըւլայ առող վերակազմութիւնը և գործադրութիւնը ազգային լեզուից ընդունելութեան անհրաժեշտութիւնը Սին Յա Յօն պայման ըլլալ հրամայական է։

«Հարկը պահանջած առեն կ'անդրադառնանք այս խնդիրներու իրաւական հիմքերու մասին։

«Ահա նուազագոյն պահանջքներ, որոնց ընթացք մու Ազգային Խշխանութեանց պարունակութէն է»

(«Տաւրոս», թիւ 75, Մայիս 5)

Միլլիներ Սիսի և Աստանայի ճամբան կորաց ըլլալով ժամանակէ մը ի վեր ոչ մէկ լուրի 6 Մայիս 1920ին սաւառնակով կը հասնի նամակ մը, «որով Սիսէն օգնութիւն կը խնդրուի իմացնելով թէ՝ Ապրիլ 1էն սկսելու հայ զինուորը, «որ կորովի անհատականութիւն, կռուելու անհման ընդունակութիւն կը ցուցնէր հպարտորէն, ցուկըսած է յուսահատաւթեան նշան ցոյց ուլ, քանզի նոյնիսկ գրամով սնունդ քննել դժուար է։

Միլիներ Առանայէն երեք ժամ հեռու Գուրթ գիւղին վրայ յարձակուով մսացու կենդանիներ տարած են:

Շէյխ Մուրբատն ոլ վասնգի տակ է, քանի որ Միլիներ հասած են Արտպ Թէօյ, որ հազիւ 15—20 վայրկեան հեռու է:

Բաղաքական այս աննպաստ պայմաններուն տակ Հնչակեան կուսակցութիւնը լծուած է հասարակութեան պատրաստութեան:

Թէ՛ քաղաքին, թէ՛ Զարչապութիւն և թէ Նոր Թաղի մէջ հրապարակային բանախօսութիւններ կը կազմակերպէ, ուր խօսք կ'առնեն պարբերաբար Տիկ. Ն. Ս. Մուրբատ, Քնկ. Ա. Կէնճեան, Ս. Շահէն, Վ. Ժամկոչեան, Ֆ. Խանզատեան, Բ. Ժամկոչեան և ուրիշներ, որոնք Հնչակեան ծրագիրը կը մեկնարանեն և կը բացատրեն ներկայ քաղաքական կացութեան մէջ՝ Հնչակեան կուսակցութեան անխարդախ գործունէութիւնը, յատուկ ուղղութիւնը, իմաստուն թելագրանքները:

Փողովուրդը խուսներամ կը զինուորագրուի Հընչակեան շարքերուն Զարչապութ կ'ունենայ 520 տնդամ:

Արդարեան բակին մէջ կազմակերպուած հրապարակային բանախօսութեան ներկայ, էին նուազագոյն 4—5000 հոգի, ուր ընկերներ կէնճեան, Խանզատեան, Ժամկոչեան և Շահէն ժողովուրդը կը հրաւիրեն ըլլալինքնափստահ, միակամ, պարտագրելու համար Ազգ. իշխանութիւնը, որ հետաքրքրուի կիրկիսյ հայութեան բաղձանքներու իրադուրծումով և առ այդ դիմում կատարէ մրանսական Խշխանութեան և Միջազգային համաժողովներուն:

## Գ. ՄԱՍ

### ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Հանրային Կարծիքը Դեղափոխութեան պաշտուած է վը-  
անգներով, երբ կեանքի ապահովութեան հարցը սուր  
կերպորանք մը առած է, դուցէ խօրհօղներ գտնուին թէ՝  
վտանգի պահուն անյարմար են մեր յարուցած խնդիր  
ները, որքան որ կենսական ըլլան անօնք»:

Իրական և գործնական կեանքէ առնուած օրի-  
նակներով, շատ յստակօրէն, կը ժողովրդականացնենք  
թէ իրաւունքի պաշտպանութեան համար ո՛չ մէկ վտանգ,  
ո՛չ մէկ գէպք կրնայ արդելիչ պատճառ ըլլալ և կ'ա-  
ւելցնենք.

«Պետական կեանքի մէջ քաղաքական իրաւունք-  
ներու դատը՝ երբեք խաղաղ շրջաններու չի զուգադի-  
պիր արդէն»:

«... Դժբախտաբար, քաղաքական իրաւունքներու  
դատը (Ֆօրս մաժըռ) չի ճանչնար»:

«... Գործելու է, թէեւ շատ կարճ, բայց զեւ ժա-  
մանակ կայ»:

Հիրաւ է թէ քաղաքական իրաւունքներու դատին համար պայմանաժամի խնդիր չի կրնար ըլլալ, այլ բարեպատճեն առիթներու օգտագործում։ Իրաւ է թէ քաղաքական Ազատութեան դատին համար, ամէն ժամ՝ ամէն վայրկեան՝ Ազգ մը իրաւունք ունի գործելու եթէ ոյժ ունի, բայց խաղաղ միջոցներով յաջողելու բազու ներկայացած ատեն, անտարբեր կամ թուլաբարոյ գլունուելով իր դատին հարուած տալն ալ ոնքաւելի է ներկայի զանցառութիւնը՝ դժբախտաբար Ազգի մը ապագային համար չափազանց սուզի կը նոտի և թանկագին արիւններ կ'արժէ։

«Հայ ապսգայ կեանքի որիւններէն ազատենք իրզներնիս, կատարելով մեր պարտքը առանց պատրըւակ փնտուելու գէպքերու և վասնգներու մէջ»։ («Տաւրոս» թիւ 76, Մայիս 7.)

\* \* \*

### Կաշ Հայ Ժողովուրդին

(«Տաւրոս», թիւ 77, 8 Մայիս 1920)

Հեռատես հասարակական գործիչներ՝ ամէն առիթով յայտարարած եւ պարզաբանած էն, թէ Ազատութիւնը չեն տար, այլ կ'առնելի։

Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնն ալ՝ իր աւելի քան երեսնամեայ գործունէութեան ընթացքին, միշտ հաւատարիմ ննացած է այդ սկզբունքին, որը միակ ուշիղ և ապահով ճամբան է գէպի Հայ Ազատազրութիւնաւաջնորդոց։ Արդարեւ ամենէն փշոտ, ամենէն արիւնոտ ու մահափիւռ ճամբան է, բայց ի՞նչ օգուտ որ Ազատութեան դիթունին այդ ճամբուն ծայրն է թառած։

Ցաւալին այն պարզագան է համայնքին կեանքին մէջ, որ թուլամորթ քաղաքացիներ՝ ոչ միայն չեն յօ-

ժարիր յաճախ քնդգրկել այդ ուղին, այլ ընդհակառակը արդեւք կը հանգիստանան այդպիսի շարժումի մը նըւիրուած անձնազոհ տարրերուն, մի՛ միայն իրենց ժամանակաւոր հանգիստը շվրդովելու մտահօգութեամբ...

Եթէ այդ խաւարակուու և միգամած մտայնութիւնը չ'ըւլւար, Հայն ալ անշուշտ որ վերջ մը դրած պիտի ըւլւար իր տառապանքին....

Դաշնակիցներու տարած փառաւոր յաղթանակէն՝ արդեւք մաղաշտի բաժին չէ՞ր իյնար և հայուն, որ ամբողջ չորս երկար տարիներու ընթացքին բոլոր պատերազմիկներուն մէջ, համեմատարար ամենէն շատ զահաբերողն է եղած:

#### Ինչո՞ւ:

Մէկ կողմէն, երբ հայն ալ զահաբերութեան ծայր աստիճանին մզելու համար իրը իրենց փոքրիկ դաշնակիցը կը յայտարարէին և պաշտօնական բեմերէ կը հըսչակէին անօր ալ անջատ և անկախ ապրելու իրաւունքը, միւս կողմէն՝ արդեւք գոնէ տարրական ամօթխածութեան շնորհնքն ալ չէին կրնար ունենալ չսարագրելու համար իւնենց այդ փոքրիկ դաշնակիցին մահանիւր:

#### Ինչո՞ւ:

... Անօ՞ր համար որ հայը՝ վստահութիւն ունեցաւ իր խօսակիցներու խօսումին, իրը պարկեշտ աղնիւ խօսք:

#### Ո՞չ անշուշտ:

Այս այնքան փափուկ էինչուաներու պատասխանը յստակ է: Հայ ժողովուրդ: Արդարեւ պէտք եղածէն չաելի մելան սպառեցինք ազգովին այս հարցին յարակից զգացական լուրերը զարնելու համար: Հերիք է այլեւս:

Չափահասի լրջութիւն ունենանք, ճանչնանք սխալնիս:

... Անոնք՝ գաշնակիցները՝ զիւանագիտական լեզուով կը խօսէին մեզի հետ, խորհելով թէ հայն ալ քաղաքականորէն հասունցած ու զարգացած ըլլալով՝ կրնայ հասկնալ այդ լեզուն...

Հայ ժողովուրդ, քեզի կը պակսի միայն այն բանը որ զերջին պստկը պիտի կազմէ քու փառաւոր յաղթանակիդ, որ զերջին ապացոյցն ու զրաւականը պիտի ըլլայ քու քաղաքական հասունութեանդ, որ զօրաւոր փասորը պիտի ըլլայ թէ զիւանագիտական ընդհանրացած լեզուն դուն ալ կը հասկնաս:

Առ՝ այդ քայլն ալ, որպէսզի տեղդ կարենաս ունենալ այսօրուան քաղաքակիրթ պետութիւններու կարգին:

Ժամանակէն աւելի զարգացած ըլլալու է, բայց ժամանակի զէնքերով միայն կարելի է յաղթել:

Ժամանակին մեթուն է, «Ազատութիւնը չեն տար, այլ կ'առնեն»:

Հոս պահ մը դադար կուտանք Հնչակեան գաղափարական աշխատանքի ներկայացման և կ'անցնինք Հընչակեան զարձունէութեան, քաղելով ընկ. Ենովք Տարատանեանի Յուշերէն. «6 Մարտ 1920ին իրր Պատգամաւոր հստանք Ատանա: Սարտաճեան Արրաջան, վերահաշտուրեան, ընկ. Յորութիւն Յօվակիմեան, Շմաւոն Փոստաճեան (Դաշնակցական), Կարապետ Անւելան, Աարգիս Կտիկեան, Մրիգոր Դագէսեան, Դազախ Հաստան ու ես, Արրաջանը անմիջապէս յարաբերութեան մաս Ազգ. Իշխանութեան և քաղաքան կուսակցութիւններուն հետ, որպէսզի կարելի ըլլայ Հաճնոյ, օգնութիւնը կազմակեր-

պել։ Առաջին քանի մը օրնը ու անհատական ու պաշտօնական տեսակցութիւններէն յետոյ, կողմակերպութեաւ հրապարակային բանախօսութիւն մը, 11 Մարտ 1920ին Հնչակեան ակումբին մէջ այնքան յօդնախօսան բազմութիւն մը հաւաքուած էր լսելու Սրբազան Հօր Խօսքը, որ տախտակամածը չգիմանալով իջաւ վար՝ Սրբազան հայրն ու ժողովուրդը միասին՝ տանց ոնեւէ լուրջ կամ թեթեւ վնասի։

Ազգ. Խշխանութիւնը յարաբերութեան մտաւ Զօր. Տիւֆիէօյի և ընդհ. Կառավարիչ Դնդ. Պոէմոնի հետ, սրոնք կը խօստանան հաւաքուելիք կամաւորներուն թիւին համաձայն ուղղմամթերք տրամադրել։

Հայ մամուլը և կռւասկցութիւնները կ'սկսին զրել ու խօսիլ և երիտասարդութիւնը զինուորագրութեան հըրաւիրել։ Զինուորագրութեան աշխատանքը կը յանձնըւի Միջ-կռւասկցական Զինուորական մարմոյն, որուն նախագահն էր Զօր. Անդրանիկի սիրելի զօրականներէն ընկ. Ա. Արմազանեան, որը թէ՛ Պայքանեան և թէ՛ ընդհանուր պատերազմին Զօր. Անդրանիկի հեծելուզօրքին հրամանատար եղած էր։

Պատգամաւորութիւնը հասնելէ առաջ և վերջ, Հաճընէն ընկ. Սարգիս Շէպէճեան նամակով ու հեռագրով խնդրած ու պահանջած էր, որ անպայման ոգնական ուժերու հրամանատար կարգեն ընկ. Ա. Արմազանեանը, բայց ընկեր Սարգիս Արմազիս Արմազանեան միշտ մերժած էր սառնձնել այդ յոյժ կարեւոր և ծանր պարտականութիւնը։

16 Մարտ 1920ին Հայ Ազգ. Առաջնորդաբառնին մէջ կը զումարուի կարեւոր Համագումար մը՝ նախագահութեամբ Եփ. Մ. Վ. Պ. Ասիլեանի (ապագայ Տօհմունի Սրբազան) ուր ներկայ կ'ըլլաւն Ազգ. Պատուիրակութեան լիազօր՝ Տիար Մ. Տամատեան (իրր Ատենապեա), Առաջնորդ Ասլանեան վարդապետը, Ազգ. Միութեան դիւանը,

Քաղաքական ժողովի գիւտանը, Միջ-կուսակցական Մարտինը, Հնչակեան, Դաշնակցական և Ռամկավար երեքական ներկայացուցիչներ, ընտրելու համար Արշաւախումբին հրամանատարը, Թեր ու դէմ կարծիքներէ յետոյ միաձայնութեամբ կ'ընտրուի ընկ. Սարգիս Արմաղանեանը և պատուիրակութիւն մը կը դրկուի հրամանատարը համագումարին հրաւիրելու:

Երբ ընկերը ներս կը մտնէ՝ Միջկուսակցականի Առենապետը ընկ. Կ. Կէօքտէրէլեան կը գոչէ. և կը շնորհաւորեմ Հաճնոյ ընդհ. հրամանատարը՝ սիրելի Ս. Արմաղանեանը։ Արմաղանեան անտրքեր կը ձեւանայ։ Երբ կը նստի, համագումարին Հոգ. Նախազահը խօսքառնելով կ'ըսէ. և իտյոյս ենք, որ Կիրիկիոյ հայութիւնը ներկայացնող այս ժողովին կողմէ տրուած որոշման համաձայն, Պ. Ս. Արմաղանեան, պիտի ընդունի ընդհ. հրամանատարութեան փափուկ և պատասխանատու պաշտօնը։ Համագումարը այս պաշտօնը Զեղի կը վստահի, նախ ճանչնալով Զեղ, որպէս մեր անդուդական հերոս Զօր. Անդրանիկի աջ բազուկի և վստահ ըլլալով որ դուք Զեր կեանքը անցուցած էք զոհաբերութեան ճանապարհին վրայ և քաջ գիտնալով որ դուք պիտի կրնաքյաղթանակի և Հաճնոյ փրկութեան դոփնին ալ շահիլ»։

Բ) Բոլոր արձանագրուող կամաւորները Զեր հրամանատարութեան տակ մտնել կը բաղձան։

Գ) Հաճընէն Զեր սիրելի գործակիցը՝ Սարգիս ձէպէճեան հեռագրով ու նամակով կ'իմացնէ բոլոր Հաճընցիներու բաղձանքը Զեղ իրը հրամանատար իրենց մէջ ունենալու։

Հնկ. Արմաղանեան զավեստի համար շաայլած բուլոր խօսքերէն յետոյ կը մերժէ ընդունիլ, Ամենքը կը շուշրին։ Առաջնորդ Ասլանեան զիս առանձին կանչելով

Կը խնդրէ հասկնալ Ս.Արմաղանեանին մերժումին պատճառը:

Երբ կ'առանձնանանք, Արմաղանեան կ'ըսէ. «Ընովք ևս ասոնց չկրցայ հասկցնել ինծի առաջարկուած գործին իմաստն ու պատասխանատուաթիւնը: Գործը գլուխ հանելու համար պատրաստուած զինուօր պէտք է: Զկայ: պատրաստելու համար ժամանակ ալ չկայ: Ասկէ զարդարուելիք սպաներուն շուրջն ալ բաւական հարցեր կան: Մինչեւ Սիս կարելի է ունէ ձեւով քալել, բայց Սիսէն Հաճըն շատ փափուկ է, ուստի չեմ կրնար թեթեւութեամբ շարժիլ, իւրաքանչիւրին արեան պատասխանատու եմ:

Հասկանալով ընկերոջ օտար ըսի. «Ընկեր Հրամանատար, մինչեւ Սիս - բանակին առաջնորդութիւնը կ'ստանձնեմ: Սիսէն Հաճըն ինծի նժան քանի՛ զինուորի պէտք ունիս, Զեր պաշտօնը ստանձնելու համար: Ընկերը բաւական խորհիւէ յետոյ ըստաւ. «50 զինուորով կ'ընդունիմք: Պատասխանեցի «Զեզի պիտի տամ 100 Հաճընցի, որոնք թէ Սիսի և թէ՝ Զարս-Պաղարի մէջ կ'օպասնա: Ընկ. Հրամանատարը ըստաւ, «Ենովք, լուրջ մըսածէ, չըլլայ ո՞ր վերջինը առաջինէն գէւ ըլլայց: Վեստահեցնելով զինք ժողովին ներկայացանք, յայտնեցի մեր խօրհրդակցութեան արդիւնքը, Համագումարը ծափերով ընդունեց և անմիջապէս ձեռնարկեցին յանձնախումբերու ընտրութեան, որոնք կամաւորներու արձանագրութեամբ, ուազմամբերքի, ուտելիքի և ձիերու գործերով պիտի զրադուէին:

Արմաղանեանին Հրամանատարը ընտրուելու լուրը աւետիսի մը նժան տարածուած էր ամէն կոզմ և շատեր Հաճընի փրկութիւնը ապահովուած կը նկատէին, միայն Ընդհանուր Հրամանատարն էր՝ ո՞ր կոսկածով կը նայէր գործին:

Տակաւին գործը չկանոնաւորուած Սիսէն կուգայ ընկ. Վարդնվառ ձէրէճեան, որ քաջութեան և յանդրդութեան մարմնացումն էր, առ այդ Ատանայի թրքական պատերազմական ատեանի կողմէ 100 տարուան բանառեկութեան դատապարտուած էր: Ըսկերը քանի մը օդնականներով եկած էր զէնք փոխադրելու: Ընկերոջ բացատրեցի ընկ. Հրամանատարին պահանջը և թելաղրեցի որ մինչեւ մեր Սիս հասնիլը ուեէ քայլ չ'առնեն: 17 Մարտ 1920ին ընկերը վերադարձաւ Սիս:

Գործը գլուխ ելլելու մօտեցած էր: 26 ձի գնուած և 300 կամաւոր արձանագրուած էին: Բանակը բաժնըւած էր երեք խումբի: Առաջինին պիտի ընկերանար Ընդհանուր հրամանատարը, Բ. ին Տեղակալ Պօղոս Թուրուարգիսեան (ապագային հազարապիտ), Գ. ին ընկ. Կ. կէօքտէրէլեան: Հետեւակները, շագեկառքով, իսկ ձիաւորները ճամբան՝ Սիսիսի մէջ պիտի միանային: 23 Մարտին արշաւախումբը ճամբայ ելաւ: Այդ ատեն մեզի միացաւ Հայկական Լէզէօնականներէն Տիար ձիմ Զանգալեան: Մեզի անծանօթ էր Պ. Ճ. Զանգալեանի ընկերակցութեան պատճառը, բայց դժոհն ալ չէինք:

Հրամանատարին հրահանգով կայարանէն հետեւակները կը փոխադրեմ: Ես՝ տկար ըլլալով՝ կ'երթամ Պիտրոս Աղա Մընըշեանին բնակարանը, որ տեղացի երեսելի ու անձնազո՞ն տնօ մ'էր, իսկ հրամանատարը Պ. Զանգալեանին հետ կ'երթայ Տիգրանակերտցիի մը տունը, ուր ճաշի հրաւիրուած էինք:

Ժամը 23.30ին հրամանատարը գտնելով Պ. Պիտրոսին տունը, զիս կ'արթնցնէ և կուտայ հեռոգիր մը, որ կարդամ: ՀՄինչեւ երկրորդ հեռագիրը ստանալնիդ ճամբայ մի՛ ելլէք: Հեռագիրը ուզգուած էր Արշաւախումբի ընդհանուր հրամանատարութեան (առանց անօւնի) և ստորագրուած «Սիսի Զինուորական կառավարիչ» թէյարտաց:

ինչո՞ւ այս հեռագիրը։ Ի՞նչ պատճառաւ, ի՞նչ է նպատակը։ Թէ՛ հրամանատարը և թէ՛ ես անանկ կը մըտածնք թէ՛ մեր ճամբան պիտի փակեն և ապա հեռագրեն որ ճամբայ ելլենք։ Աւ հրամանատարը կ'աւելցնէ «Վաղը՝ կէսօրէն յեռյ ճամբայ ելլելու հրամանը պիտի գայ, ուստի այժմէն պատրաստուեցէք, որ սուանց վայրկեան անցնելու քայլենք։ Աւ կը բաժնուի։

Յաջորդ օր ժամը 14.30ին կուգայ հեռագիրը «Ճամբանիդ շարունակեցէք»։

Հրամանատարին կարգադրութեամբ, ես՝ որպէս յառաջապահ Դրիգոր Թաթույեան (ճարպիկութեան համար բանակին նաթփինքէրթօնը կը կոչուեմ) Սամուէլ Զիլինկիրեան, Նազար Պաւութեան, Նսայի Կիւլվարդուն, Կարապետ Սեւեան, Դրիգոր Տագէսեան, Մարգիս Կաբկեան՝ Հաճնցի ձիաւորներով կը բաժնուիմ 'բանակէն քննելու համար Թումլու Գալէն, գրաւելու Մանզըր գիւղը, ուր պիտի գիշերէ բանակը (25 ձիաւոր, 300 հետեւակ, 20 կառք ուղարմամթերք)։

Թումլուն քննելէ յետոյ ձորերու մէջէն ուղղակի կ'ելլենք Մանզըր գիւղին բարձունքը և անակնկալօրէն կը գրաւենք ժանատարմըրիի պահուկատառնը։ Անմիջապէս ձիւորներով շրջանակ մը կը կազմենք, զէնքերը լեցուն ու պատրաստ՝ ձերբակալուած սստիկանի մը կը հարցնենք սստիկան սպետին սեղը։ Իմանալով թէ քաղաք գացած է Մուխթարը կանչել կուտամ և կը հրամայեմ առանեակ մը շենքեր պարպել. որ ժամանող 1500 հոգինեց բանակը գիշերէ։ Մուխթարը կ'ըսէ. «Մեզի լուր արուած էր ձիւանէն, թէ 20-30 ձիւոր և 200 կամաւորներ (այս բառը աղաւաղուած հայերէնով կ'լսէ. — (Ղամաւորլոր) պիտի գտն։ Այս լրատուութիւնն ալ կազմակերպուած դաւի մը մասու նկատելով հանգերձ՝ տռանց կարեւորութիւն տալու՝ Մուխթարը առած՝ քարաշէն սուները

պարզել կուտամ, ժամը 20.00ին բանակը կը հասնի: Ու եւէ տեղացի չկար մէջտեղը: Ես իւրագի կը մտածէի: ՀՄեր հրամանատարը իսկապէս մարդարէ է, Ուշացուցին մեր շարժումը, որ լուր տան շրջակայքի գիւղերուն և մեզ դնեն դժուարութեան առջեւ: Բայց մենք արագ շարժելով ջուրը ձգեցինք այդ ծրագիրը:

Քանի մը ժամուայ դադարէն ետք հրամանատարին կ'իմացեմ Մուխթարէն լսածու: Հրամանատարը կը ժպտի ու կը հրամայէ անմիջապէս ճամբայ ելլել:

Այսպէս առանց ժամանակ տալու, առանց մեր ճյդրիտիւր իմացնելու ճամբայ կ'ելլենք և 24 Մարտ 1920ին Սիսէն դիմաւորող Հաճընցի և Սսեցի ձիաւորներու հետ խանդավառութեամբ կ'անցնինք կամուրջէն, կը մանենք Սիս, ինքզինքնիս գտնելով նոր անակնկալի մը առջեւ:

Զինուորական կառավարիչ՝ Պ. Թէյարտա իր ըստ պայտակայտով կը դիմուորէ մեզ և ձեւական ակեցցէներէ, ծափերէ յետոյ կը հրամայէ կառքերն ու ռազմամբթերքը իրեն յանձնել: Աս ալ դաւին երրորդ փուլն էր:

Ընդհանուր հրամանատար ընկ. Ս. Արմաղանեան չուզեր ընդդիմանալ և սակայն կը խնդրէ, որ բոլոր հրամայուածները կատարեն, առանց իր անունը յիշատակելու, կը փափաքի որ մրանսական իշխանութիւնը իր գոյութենէն լուր չունենայ:

Հսու կ'ընդհատենք ընկերոջ յուշերու քաղուածքը, շարունակելու համար մեր գրութեան յարմար մէկ մասին մէջ:

Նոյն առեն կ'արձանագրենք թէ՝ կիլիկիոյ մէջ Ռուսական յեղափօխութեան մասին յասակ և լրիւ անզեկութիւններ չէինք ունեցած և ճիշտ տասը համար է, որ ժամանակագրական կարգով երկար մէջբերումներ

Կ'ընենք «Տաւրոս» էն, մեր պատմութիւնը բոլորովին առարկայական ըրած բլլալու համար:

### Օրուան Հրատապ Հարցեր

—) Հայ Ազգայի Միութեան համար

«Տաւրոս» թիւ 80, 12, 5, 920

Պատմական ընդհանուրական բնոյթ ունեցող կացութեան և մասին որոշ և ընդարձակ մեղեկութիւն չունենալով, կրնայ ըլլալ որ խոշորացոյցով կը նայինք գեղքերուն վրայ ընդհանրապէս, առկայն և այնպէս սառչփը շատ պարզ է թէ՛ Կիլիկիոյ հայութիւնը բաղդառոս եւ վճռական վայրկեաններ կ'առարի:

Չափանասի արամարանութեամբ մօտենանք հարցերուն, կորով և պարաճանութիւն ունեցող մարդու գիտակցութեամբ՝ միակամ գծուած քաղաքականութեամբ առնականորէն ներկայանանք, քանի ուշ չէ և սկսինք որինական, իրաւական և խաղաղ գործունեութեան:

... Հայ Ազգ Միութիւնը միացած Ամրողջական Հայաստանի ներկայացուցչին, պէտք է դուրս գայ և թարգունը հանդիսանայ Կիլիկիան արդար հաղաքանութեան մը զարձին(1):

(1) «Արարատ» — Այսօր երբ ընկերոջ գրքին աըպագրութեան հետ ոչքէ կ'անցընենք այդ շրջանի թիրթերը, հետեւեալ պատկերին առջեւ կը գտնենք ինքզինքնիս: Դրեթէ նոյն թուականներուն, երբ վերսյիշեալ յօդուածին մէջ ընկերը կը պահանջէ, որ սկիլիկեցին բանաձեւէ իր Կիլիկիան քաղաքականութիւնը»: Ա-

բ) Կիլիկեցիին Համար

(Տաւրոս) թիւ 81 — 13-5-1920

«... Կիլիկեան իր ճգնաժամը կ'ապրի...» Այդ  
ճգնաժամային մղձաւանջէն փրկուելու համար՝ ի՞ւչ խոր-  
հած է կիլիկեցի հայութիւնը.

Իրերու և կացութեան պահանջած քաղաքական  
կորով ու գիտակցութիւնը զրա՞ծ է սպային իշխա-  
նութիւնը իր գործելակերպին մէջ,

Իրերու և կացութեան պահանջած զանզութիւնը  
յանձն առա՞ծ է հայ ունեւորը:

Իրերու և կացութեան պահանջած չափով դրա՞ծ  
է իր բազուկն ու կեանքը հայ տղամարդը:

Իրերու և կացութեան պահանջած չափով տրա-  
մադրուա՞ծ է հայ իգական սեռը.

Եթէ այսօ՞ն փառաւոր անցեալին ժառանգորդն  
ես, եթէ աս'չ, անէծք, «որ ազգին գերեզմանափօրն ես  
եղած վայ, մեզի»:

Գ) Համերաշխ Կարգապահութիւն

(Տաւրոս) թիւ 87, 20-5-929)

«... Գործելու մեթօտը համերաշխ կարգապահու-  
թիւնն է.»

Մերիկա հրապարակուող «Երիտասարդ Հայաստան»ն ալ  
էկիլիկեան Մերը Պիտի Էլինի խմբագրականին մէջ կը  
դրէ «Ազգային սեփական քաղաքականութեան հետեւիը  
բացարձակ անհրաժեշտութիւն է մեզի համար».

Այսպէս եղած է ամէն Հնչակեան, ամէն ժամանակ  
ամէն տեղ նոյն հարցին մասին, նոյն տեսակէտը ունե-  
ցած են.

«...Մեր նահասակուած ազդին նպատակը յայտնի է: Քաղաքակիրթ ազգերու կողքին՝ մենք ու կ'ուզենք տպրիլ որպէս ինքնուրոյն և ինքնորոշ Ազգ, նուիրուելու, լծուելու համար ընդհանուր զարդարացական, շինուար իշխասանքին».

...Ազգերու ընկերակցութեան մէջ մեր արժանաւոր տեղը ունենալու համար, պէտք է ըլլանք զօրաւոր, կշիռ ունեցազ:

...Ոյժը այսքան սերտ յարաբերութիւն ունի կարգապահութեան հետ, որ նոյնացած են, իրարու մէջ մարմնացած կը ներկայանան: Ուստի՝

...Քաղաքական գործունէութեան կոչուած ազդային մարմինին պարտաւորութիւնն է ուժի կազմակերպման մասին համաձայնիլ էրաւասու իշխանութեան հետ:

Երբ Հնչակեան մամուլը այս մաքերը կը ջանայ սեփականութիւնը դարձնել թէ՝ զործոն մարմիններուն և թէ՝ հասարակութեան, տեսնենք թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ կիլիկիոյ մէջ և շուրջը:

Միւլի շարժումը օրէ օր աւելի համարձակ կը կատարէ... սպանդը: Մերսինի ջուրը կտրուած է: Երկաթագործի մը խանութին մէջ՝ օր օսրեկօվ՝ ուսմբ մը պայթած է: Հապա մութիսն մէջ, եգիպտոսէն բերուած 900 գերիներ Մերսին ցամաք հանուեցան, որոնք վազը Միւլի աւազակոխումբին մաս պիտի կազմեն անշուշտ և (կ'երեւի ոռ ի զգուշութիւն) 100 Ալճերիացի զինուորներ հայրենիք զրկուեցան: Շրջակայ դիւզերու ընկիչները տուներէն դուրս կը բնակին, քանի օր առւ-

ները արամադրուած են չէթէներուն՝ ցորեկը պահուելու համար:

Զոք Մարզուանէն կը հեռագրէն Հնչակեան Մաս-նաճիւղին, և նաճադլը գացող 47 հայեր սպաննուեցանց: Այսո, Նաճարլը, ինճիրլի վտանգի տակ են:

Ի՞նչ կ'ընէ Ֆրանսական իշխանութիւնը:

«10 Մայիսին կուսակալը հրաւիրած է 60 թուրք, յոյն, արար և հայեր, որոնց կը խօսի ժէնէրալ Տիւֆիէն:

«Դուրսէն եկող մարդիկ շարժում մը ստեղծեցին ֆրանսացին ծով թափելու համար:

«Գոնուեցան յիմարներ, որ հաւատացին անոր:

«Այս խռովութիւններէն վնասուողը այս գեղեցիկ երկիրը պիտի ըլլար, 30 քիլոմէթր հեռու կամ Ատանա-դանուողներու սպանալիքով չէ որ պիտի հեռանամ:

«Ես զինուոր եմ, ինձի տրուած հրամանը կը գոր-ծագրեմ: Այդ հրամանին գէմ գացողները անխնայօրէն կը պատճուին: կը հարցնեմ: «Կ'ուզե՞ն» որ այդ ծայրա-յեղութիւնները երեւան գան: Այսո յարձակումի հե-թարկուեցաւ, կտռագարական պաշտօնեաներ, որոնցմէ հինգը իսլամ, սպաննուեցան: Ի՞նչ արդիւնք կը յօւսաց-ւի:

«Անոնք իրենց յոյսերուն մէջ չարաչոր պիտի խարուին:

«Դժբախտաբար միայն զիւզերը չէ որ կը միա-նան, Ատանացի եօրաֆներ կան, որ կ'օժանդակեն, կը կազմակերպէն չեթէները: կը հարցնեմ: «Կը փափաքի՞ն որ ծանր միջացներու գիմեմ»: Եթէ «այօ», թող հրամ-մեն:

«Մենք կ'երթանք, բայց քաղաքը քարուքանդ կ'ը-նենք: Վերջացաւ, ազտու էք մեկնելու:»

Ամփոփուած «Տաւրոս» թիւ 80, 12-5.5, 920

Կողոպուտի համար հինգ հայեր կախող իշխանութիւնը, զիւղեր սպանդանոցի վերածողներուն կ'սպառնայ՝ երթալու տրամադրութիւննին յայտնելով:

Ահա ասպետակա՞ն... գործելակերպ:

... Վալին Փարիզէն՝ Ռէչիտ Գէյ սասրագրութեամբ հետեւեալ հեռազիրը ստացած է. և Աստանայի կուսակալութեան մէջ տեղի ունեցող չէթէսկան գործունէութիւնները և նման արարքները գրաւումին երկարաձգման և մեր դատին վկասուելուն պատճուռ դառնալու վրայ են, պէտք եղած ձեռնարկները ընելով՝ պէտք եղածները խրառելով, զջուշացուցէք «ը Ֆրանսական կառավարութեան դէմ թշնամական սեւէ արարք չգործադրուի»:

Վալին զուտ իսլամական ժողով մը գումարեց:

Թուրքեր իրենց բաժինը առած են, Ֆրանսական իշխանութիւնը պիտի մեկնի, ան առամարտը գրաւած է: Գրաւումը երկարաձգելու չէ: Ֆրանսական կառավարութեան ձեռք պէտք չէ զարնել, բայց հայո՞ւն, կրնան ընել ինչ որ ուզեն:

Ահա Վալիին ժողովէն քանի մը փշուրներ. «Հեռագիրը խանդակառութիւն սաեղծած է: Ըսել է գրաւող ուժերը՝ պիտի մեկնին: Հանդարս մնանք, մինչեւ սաներին մեկնին: Անկէ յետոյ գիտենք թէ ինչպէս պիտի վարուինք հայերուն հետ: Անոնց կօմիտէները կը պարասոււին, իսկ մեր ժողովուրդը կը քնանայ: Պէտք է արթնենք: Զեսագիր թուրքիկ մը պտացնենք, տալու համար մեր հրահանդները»:

Այսքան ահաւոր կացութեան մը մէջ Ֆրանսական իշխանութիւնը կը շարունակէ թուրք պաշտօնեաներ պահել, որոնք ամէն լուր կը հասցնեն չէթէներուն: Օրինակ՝ Ֆրանսացիք կ'սրոշեն Մերսինի ջուրի ամբարակը վերաշինել: Թաղապետութեան թարգման Ֆախրի

այս լուրը կը տանի Միւլիճիներուն և երբ բանուորները՝ խօւմք մը զինուորներու ընկերակցութեամբ կ'երթան դարանակալ չէթէներու արագահարուածներուն և թնդանօթի կրակին կ'ենթարկուին։ Ճիշդ է կոիւը բուռն կ'ըլլայ, նոյնիսկ Ֆրանսական Զ զրահաւորներ հրասանգներով կը կրակեն քէմալականներուն վրայ, բայց վերջ ի վերջոյ կ'ստիպուին նահանջել։

Ուրեմն կամ Ֆրանսացիք չափազանց միամիտ են, որ կը կարձեն թէ սպառնալիքով կը յաջողին զսպել և կամ զիտմամբ կը պահեն քաջալերելու համար։ Այս վերջինը աւելի հաւանական է։

Ասո թէ ինչո՞ւ չէթեական կոիւները շատ աւելի բուռն և շատ աւելի տարածուն կը շարունակուին։ Թոփարաք Գալէի մէջ կը համարձակին յարձակիւ ուզզուկի զինուորներուն վրայ։ Ֆրանսական իշխանութիւնը կարգը պահելու համար կ'ստիպուի զրահապատ շոգեկառքը շարունակ շարժման մէջ պահել, բայց կարելի չըլլար վանդը հեռացնել, նոյն ձեւի կոիւ Խոլայիելի, Զազըտ գիւղի և Մերսունի շրջակայթը։ Խոկ Ասանայի մէջ կը ձերբակալուին Զ թուրքեր, որոնք սնտուկով ուումբ կը փոխագրէին քաղաքէն զուրս՝ չլթէներուն։ Բայց ուրիշ՝ այս ուումբերը, Անշուշտ Ֆրանսական բանակէն ծախուած, Եւ ի՞նչ ըրին ձերբակալուածներուն։ Ոչ ոք լուր ունեցաւ։ Հապա սպառնալիքը։

Ննչակեան Կուսակցութիւնը շատ աւելի լուրջ աշխատանքի լծուեցաւ։ Ամէն օր՝ առանց դուլ դ-դարի զանուցան գիւղերու և Ասանայի թաղերուն մէջ հրապարակային բանախսուութիւններով կը ջանար մոզովուրդը հրաւիրել, որ ճակատագրական այս օրերուն թաղուելու վրայ եղող Կիլիկեան հարցը կենդանի պահելու համար ամէն զոհողութիւն յանձն առնեն։ Այսպէս Ճիշանի, Հայ Գիւղի, Խնձիրլիկի, Միսիսի, Զարշապուրի, Շամօւզ

Կէոլի, Այգիներուն և Արգարեանի մէջ կը խօսին, Կէնճ-  
եան, Շահէն, Խանզատեան, Վ. Ժամկոչեան, Ա. Էլօեան,  
Ա. Մկրտիչեան և Ա. Ասպետ:

16 Մայիս 1920ին Արգարեանի մէջ խօսեցաւ Ս.  
Շահէն, «Արթեղի՛ր, հայ ժողովա՛ւրդ, քու կուսակցու-  
թիւնդ քեզի կուգայ ըսելու թէ՛ Կիլիկիոյ մեր Ազգային  
իրաւունքներու ծանրութիւնը, որ կրնայ կժեզնել հը-  
զօրներուն սեղանը, խարգախ դիւանագիտութեան կողմէ  
սկսած է դէպի թուրքը հակիլ. Զեն ուզեն տեսնել թէ՛  
Կիլիկիան այն հողն է, որուն ծոցին մէջ հայ ժողովուր-  
դը, հայ պետութիւնը, հայ բանակը դարերով տպրած  
է.

«Թէեւ Ֆրանսական կառավարութիւնը հասկցաւ և  
ուզեց իր բանակը իրր պատուար կանգնեցնել Կիլիկիոյ  
վրայ յարձակող բարբարոս թուրքին դէմ, բոյց չուզեց  
իր աշխատանքին միացնել հայը, որուն գործակցու-  
թեամբ փառաւորապէս յաջողած պիտի ըլլար Կերտել  
Կիլիկիոյ անկախութիւնը: Ուստի որպէս իրաւատէր և  
իրաւազրկուած պարուինք պահանջել, որ Կիլիկիոյ վը-  
րայն վերցուի թուրք ուրբապեաւթիւնը՝ թէեւ առայ-  
ցըմ անուանական: Պէտք է պօյքօթի ենթարկենք բոյօր  
այն պետական մարմինները, ուր թուրք պաշտօնեաներ  
կան:

«Առաջնօրդ որրազանը, Գերապայծառ հայրը,  
պատուելին, որոնք հայութեան զանզան մասերուն  
ներկայացնելիչներն են պէտք է լւեն թրքական սեւէ  
ձեւի ժողով:

«Մենք, ունինք մեր կառավարութիւնը յանձինն  
Ազգ. Միութեան, որ մեր քաղաքական ոյժն է:

«Բայի, Սան-Ռէմոյի (Ազգ. դաշնկց.) սեղանը մեր  
իրաւունքները կ'անունեէ, ուստի մենք Կիլիկիեցիներո-  
պէտք է խլրուինք, և հոս հաւաքսւած հաղարաւոր հա-

յութեան անունով Բողոքի մարմին մը ստեղծենք . որը ձեր բողոքն ու պահանջը պիտի ներկայացնէ Ազգ-Միութեան, որպէս մեր կառավարութիւնը : Եթէ ան չընդառաջէ ձեր փափաքին, այն ատեն Հնչակեան կուսակցութիւնը ձեր ներկայացնութիչներուն հետ համախորհուրդ մինչեւ Փարիզ երթալ յանձն կ'առնէ , ձեր բողոքն ու պահանջը ներկայացնելու:

«Հնչակեան կուսակցութիւնը կը հրաւիրէ ձեզ չընդունիլ թրքական ոիրապետութեան չուտնը, որ 700 առիներէ ի վեր փաթթուած էր մեր վզին: Հնչակեան կուսակցութիւնը կը հրաւիրէ ձեզ պահանջել կիլիկեան Հայկական ինքնավարութիւն:»

«Եթէ դուք, կիլիկեցի հայե՛ր, կռնակ կենաք Հընչակեան կուսակցութեան, ան պիտի կրնայ ձեզ առաջնորդել գէպի յաղթանակ:»

Ժողովուրդէն ընտրուած Մարմինը ժամը 19.00ին խորհրդակցութիւն մը ունեցաւ Հնչակեան Վարիչ Մարմնոյն հետ՝ Հնչակեան ակումբին մէջ և անմիջապէս ներկայացաւ Տիար Մ. Տամառեանին:

## Դ. Մ Ա Ս

### ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

**Ֆրանսական Քաղաքականութեան Սխալները**

«Նեսոսի պատմուճանը» խորագրին առկ խիզախ խմբագրականով կը քննադասենք «Յորանսույի Թրքական Օրիանթասիօնը»։ («Տաւրոս» թիւ 78, 9-ը-920) Ահա համառու քաղուածք մը, «Դիցարանական դրուագ մըն է «Նեսոսի պատմուճանը» Յաղթօղներ՝ յաճախ յաղթանակէն գինովցած՝ պարաւած թշնամիին ծուղոկէն կը բռնուին, իրենց յաղթութեան պառողէն կը թունաւորւին. հազնելով գետինը սապալած թշնամիին-Նեսոսի-յաղթից-պատմուճանը, որը թունաւոր և ժահրուիթ ըլլուզվ, յաղթականին ալ մահանալուն պատճառ կը դառնայ»։

«Խօսքերնիս այս անգամ... մեր բարեկամ Ֆրանսույին կ'ուղղենք»։

«... Վարակումի պարզ օրէնքով առողջ մարմինին մէջ մուտ գործող մանրէները... կը ոկարացնեն բռնը, զերջ ի զերջոյ գիտապաստ ձգելով... ուժեղ մարմինը»։

«Ասոր ոչքառու մէկ փաստն է Գերմանիան»։

«Ասիս, մէջ անոեսական շահերու ապահովութիւնըն էր պատերազմին Յպատակը»։

«Գերմանիս, եթէ ի՞ր ասիական քաղաքականութեան յենարանը Հայ փոքրիկ ժողովութեը ընէր, փոխանակ քաղաքակրթապէս յետոմնաց տարրերն ընելու, պիտի պարտուէ՞ր կամ պարտուած պարագային... անտեսական շահերու կռօւանը աւելի զօրաւոր պահած պիտի չըլլա՞ր։ «Գերմանիս, այս սխալ օրիանքասիօնը Պերլինի վեհաժողովէն կ'սկսի արդէն։

«Մերձաւոր Արևելքի մէջ ապրելու պէսք զգացազ, անտեսական շահեր ապահովելու կարիք ունեցազ սեւէ պետութիւն, մոռնալու չէ պատճութեան և պատերազմի հաստատած դասերն ու ճշմարտութիւնները։

«Միայն թէ Ֆրանսայի յստակառեսութեան վրայ մեծ վստահութիւն ունինք, թէ... իրենց օրիանքասիօնին մէջ պիտի չուղին սխալիլ։

### «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ»

(Պարզ և անկեղծ խօսքեր)

«Հայ Ազգին Կիլիկեան քաղաքականութիւնը։

«Թրքական զոյալինակին նետեւանեները՝ նւրոպական դիւանագիտութեան համար։

«Անգլիական եւ Ֆրանսական մրցակցութիւն։

«Ֆրանսական քաղաքականութեան սխալները։

«Իւարմանում։

Այս բնդհանուր խօրագրին առկ կը նուիրենք Հինգ խմբագրականներ («Տաւրոս» թիւ 89—93, 22—27 Մայիս 920) «բոնցմազ հրապարակ կը գրուին այլեւս մեր վերջնական կարուկ հարցերը՝ անվերտպահ համարձակութեամբ մը, ուր՝ առաջին անգամ ըլլալով՝ կը յայտարարենք «Քաղաքական Աքթ»ի մը անհրաժեշտութիւնը։

Շատ երկար պիտի ըլլար մէջքերութեր ընել այդ յօդուածաշարքէն։ Պիտի բաւսկանանք միայն համառոտակի մէկ քանի առղօվ միայն, որոնք՝ կիլիկիոյ Ֆըրանսական պարզութէն աւելի քան մէկ ու կէս պարի առաջ, նախատեսել կուտան նոյնիսկ Ֆրանսական իշխանութեան կողմէ կիլիկիոյ և հետեւարար Հայ ղատին լըգումը և ուստի նախքան այդ՝ կը շեշտեն կաղմակերպեալ գործունէութեան մը անհրաժեշտութիւնը՝ իր յարակից միջոցներու պարզաբանութեամբ։

«... Երբ քանի մը ամիսներ առաջ կիլիկիոյ եկանք՝ իբր կայան մը մեր ճամբորդութեան, երրդեռ պատահած չէին վերջին աղէսները, զարմանալի լաւտառնութեան հով մը կը սաւառնէր հայութեան վրայ։ Մեր բարեկամական տեսութիւնները, հաւանական ենթագրութիւնները և որոշ քաղաքականութիւն մշտելու թելադրութիւնները՝ հայկական միամտութեան կամ աեսակ մը թմրիրի ժայռին կը բաղխէին։

«Նպասակնիս երէկը քննադատել չէ բնաւ, առիկա միշտ ամենադիւրին բանն է, որմէ կ'զգուշանք, քանի որ բացասական ֆենադատութեան կողմակից չենք։

«Միայն թէ անցեալէն դաս տանելու, սգառուելու պարտաւորութիւննիս է, որ կ'ուզենք շեշտել։

«Երէկի սխալները դարձոննելու համար, հնարաւոր փութեոտ գործունէութեան մզուելու է։ Դուցէ զաղնալ Ֆրանսան՝ քաշուիլը յարմար նկատէ իր շահերուն։»

(«Տաւրոս» թիւ 91, Մայիս 25, 1920)

«Կիւիկիոյ Ազգային քաղաքականութեան ընթացք առլու համար, հիմա ալ առիթն է, մանաւանդ որ Ֆըրանսան ալ զգացած ըլլալով իր երերուն քաղաքականութեան սխալները, աւելի շատ յարժարութիւն կայ հասկացողութեան գալու, օրինական և խաղաղ հզգի վըրայի»:

«Միայն թէ որոշ ըլլալու է մեր ծրագիրը և որուն ընկերանալու է օրինական և հաստատ գործ՝ ԱՔԹ՝ որը միայն նշանակութիւն և արժեք կը ներկայացնէ դիւնագիտութեան և քաղաքականութեան մէջ»:

«Ասիկա պէտք է քաջ գիտնան Հայ Ազգ՝ Միւս թիւնը, Ամրողջական Հայաստանի ներկայացուցիչը, քաղաքական կուսակցութիւնները և հայութիւնը»:

(«Տաւրաս» թիւ 92, Մայիս, 26, 1920)

\* \* \*

«... Անկախութեան, ազգային ինքնուրոյնութեան ձգուղ ամէն ժողովուրդի աւագ պարտականութիւնն է անպայմանօրէն իր ինքնապաշտպանութեան գործը զօրեղապէս կազմակերպել և օրինական հիմք վըրայ հաստատել»:

«...Առանց ուղ հրամայականի գործադրութեան, գմուտը թէ բրդարանայ մեր ազգային իշխանութեանց գոյութիւնը»:

«Դրկթէ երկու տարիի կը մօտենայ և դեռ ոյտ ուղղութեամբ քայլ չէ առնուած։ ինչո՞ւ»

«Կիւիկիոյ հայութիւնը իր շինարար, քաղաքական աշխատանքին ձեռնարկելու համար, պէտք է որպէս քաղաքապէն զինուօր՝ օրպէս ծողովրդային բանկ, օրինական նողի վրայ կազմակերպուի».

«Այս քայլին ազգային և քաղաքական նշանակութիւնն ու կարեւօրութիւնը բացառիկութեան պէտք չենք դդար»:  
 («Տաւրոս» թիւ 93, Մայիս 27).

\* \* \*

Հսոս փակագիծ մը բանանք՝ անձնական հարցի. մը համար:

վերսյիշեալ հինգ յաջորդական խմբագրականներուն առկ ոլ՝ ինչպէս բոլոր նախարդներունը՝ առարգրուած է «ԳՐՈՂ» ծածկանունով։ Ասոնցմէ եաք՝ ինձի համար ոլ անակնկալօրէն սկսու գրուիլ անունու ընկ։ Ա. Շահնիկ կողմէն՝ իրր հետեւանք հակառակորդի մը հետ ունեցած միջադեպին, որուն ակնորկեցի արդէն։

Թէ ինչո՞ւ Ֆրանսական քաղաքականութիւնը քընհագատելու առենս այս քայլին դիմած է հակառակորդը՝ հասկնուի կ'ըլլոյ, երբ ըսեմ թէ Ֆրանսական Գանձին մօս հաշուակալի պատասխանուած և կարեւօր պաշտօնիս մէջ ուզած է վարկարեկել և վառնգել։ Բայց ինչո՞ւ, ԶԷ՞ որ ինք երբեք այդ պաշտօնը պիտի չկրնոր ստանձննել, քանի որ իր զօրծը չէր, ինք ուսուցիչ ըլլուավ, թէեւ յետոյ լքեց և մտու պետական զործերու մէջ, որոնք իրեն հաց ապահովեցին, բայց ո՛չ վարկ։

Ցղճիմ և անօւուկ մատյինութեան արգիւնք, որ չէր կրնար ըմբռնել թէ ծածկանունի գործ ածութիւնը ո՛չ թէ պաշտօնէ վախի հետեւանք, այլ միմիայն ռանձնական գործունէութեան իրր անկեղծ համոզումի գործադրութիւն կատարած եմ մնալու համար անծանօթ՝ ինչպէս բացառրութ եմ առաջին վայրկեանէն։

Ասկէ զաս ընթերցազներու լայն շրջանակներու մէջ ծածկանուանս շուրջ արթնցած համակրական հե-

առքրքրութեան անգամ, միշտ ծածուկ մալ շարունակելով հանգերձ, պատասխանելու առիթ սեպած եմքայրութեանի թիւ 85 (Մայիս 18)ի խմբագրականը նուիրել, և Հանրային Արդար փառասիրութեան», ուր ըստած է. «... Կայ սակայն բարձրագոյն վիճակը, որը մի միայն գործին օգտագործ կը հետապնդէ, այնքան անանձնական կերպով, որ ինքը՝ երեւոյթներու ետեւ կ'ուզէ պահուած մնալ, մինչեւ իսկ մռացուելու և արհամարհանքով անտեսուելու յանձնառութեամբ»:

Փակագիծը գոցենք:

\* \* \*

Էջաւրոսակի թիւ 97-9 Յունիս 1920ի խմբագրականը կը նուիրուի ուղղուկի ժողովրդային բանակի կազմութեան, որպէս առջին պայման ինքնապայտպանութեան և խարիսխ կիլիկեան ազգային քաղաքականութեան:

Վերջապէս կ'սկսի շարժիւ Հայ Ազգ. Միութիւնը և խառն ժողովի կը հրաւիրէ ժողովուրդին ամէն խաւի ներկայացուցիչները:

Հնչակեան կուսակցութեան կողմէ կը ներկայանան ընկերներ Ս. Շահէն և Ա. կէնճեան.

Այս շրջանին Ֆրանսական քաղաքականութեան երկերեսանի ըլլալը շամ աւելի ցցուն կ'երեւի. Տանօ կիլիկիս ճիշդ պատկերը:

Զեթէական շարժումը աւելի կը ծաւալի, ձիւանի մէջ նոյնիսկ Ալճերիացի զինուորներ կը յանձնուին. Արդէն յարձակողները հազիւ 25-30 հոգի են, սակայն ժողովուրդը ամրողջութեամբ էթէ է. Օսմանիէի թուրք, չերտզ, քիւրտ ոստիկանները. որոնք փախած էին, վե-

բադարձած են չէթէներու ընկերակցութեամբ։ Շուկային  
մէջ զինուած կը պատին։ Հայ և յօյներ խանութնին  
դաշտ են, թայանը ծայր տուած է։

Ճիւանի մէջ չէթէները Ֆրանսական իշխանութեան վերջնագիր տուած են, որ պարպեն քաղաքը։

Ապաօղլուի վրայ յարձակում փարձուեցաւ, սակայն հայ լէգէնականներու շնորհիւ ձախողնեցաւ։

Առանայի մօտակայ Պազլար Թէփէի մօտ շարունակական յարձակում՝ անցորդ հայերու վրայ։

Թօփրտգ Գալէի մէջ Հայ և Ալճերիացի զինուորներ կոխւի կը բռնուին։ Սէրժան Սորդիս իր քաջութեան համար պատուոյ թուզթ կ'ուստանայ Ֆրանս։ Իշխան։

Չէթէները Պազլար Պաշիէն 5 հայ և 2 յօյն կոռապաններ լեռ կը ուանին։ Կողոպնելէ յետոյ յոյները առզաս կը ձգեն։

Առանա Ճիւան երկաթուղագիծը գաղրտծ։

Առանա քողաքէն հինգ հայեր կ'ուսեւանգուին, որոնցմէ երկութը կը յաջողին փախչէլ։

Գարտեստսուփլուի ֆէլլուները մեծ ու պղոխի կը ջարդուին, ի՞նչ կ'ընեն Ֆրանսացիք։

Օսմանիէի մէջ Գոլոնէլ Լօրտն լրջօրէն կը կոռուի և կը փախցնէ չէթէները՝ քաղաքը ոմբակոծելէ յետոյ։ Ոչ մէկ հայ կորուսու։

Ասոր վրայ Զօր։ Տիւփիէօ մասնաւոր կոչով կը հրաւիրէ Առանացի թուրքերը, որպէսզի քաղաքէն հեռացնեն չէթէները (կը գրէ. «Գիտենք թէ կորդ մը թաղերու մէջ չէթէներ կան»)։ ոյլապէս Օսմանիէի նման ոյժ պիտի գործածեմ, վկաները աւելի խօշոր պիտի ըլլան և օճրագործներուն հետ անմեղներ ալ կրկոն ճըղմուիլ։ Զեր խոհեմութիւնը կրնայ քաղաքին ողէտ մը խնայել։ Որոշումս անխոխուելի է։

Բայց ԲԱՆ Ֆրանսական թերթը բրդական աղբիւր-

Ներէ քաղելով կը դրէ՝ «Ուրֆայի հայութիւնը Ֆրանսաւական զինօւորին չօժանդակեց, անոր սովածութիւնը չըդարձանեց, մէկ խօսքով չօդնեց Ֆրանսացիներուն. հեռաւանքը ձախող եղաւ... եւայլնց»:

Եւ ահա կը կառարուի աւելի ահաւոր սճիր մը:

Մինչ թուրքեր հայերուն կոչ կ'ընեն չհակառակիէ իրենց, քանի որ իրենց կոփւը Ֆրանսայի դէմ է և կը խօստանան ունէ հայու չվնասել, հայը կը կռուի, Ֆրանսայի դատը, իր դատը կը համարէ, իսկ Ֆրանսական կառավարութիւնը Մուսուսփա Քէմալին հետ համաձայնագիր կը կնքէ, այն պահուն, երբ թրքական պաշտօնական կառավարութիւնը մահուան կը դատապարտէ Մ. Քէմալը և Շէյխ-իւլ-Խուլամը կը դատապարտէ զայն իրրեԱՅԹին:

Ահա պատճենը համաձայնագրին,

«Երկու կողմէն հետեւեալ պրամադրութիւնները ընդունուած են».

1) 29էն 30 Մայիսի կէս գիշերէն սկսեալ ամբողջ Ֆրանսական ճակատին վրայ Թշնամութիւնները պիտի դոդրին: Թշնամութեան դոդրեցման պայմանաժամը 20 օր է:

2) Պաշտոնթի և Սիս գտնուազ Ֆրանսական զօրքերը իրենց զենքերով և բոլոր պիտոյքներով ու զոյքերով Առանո-Մերսին երկաթուղագծին վրայ պիտի քաշուին:

3) Թշնամական գործողութեանց դադարեցման առաջին առօր օրուան միջոցին մեր մօս զտնուած Ֆրանսացի գերիները ազատ պիտի արձակուին և Փրանսացիներու կողմէ թէ՛ քաղաքական, թէ՛ գերի ինկածքանարկեալ իսլամները մեզի պիտի դարձուին:

4) Առանո և Տարսոնի հետ Օսմանեան կառավա-

բութեան պաշտօնէութեան միջեւ ազատ անցք՝ հաղորդակցութիւն ուղղի պիտի ունենայ:

Պօզանթիք: Սասյ և Այնթապի պարպօւմի և գերիներու փոխանակումի մասին առանձին յայտարարութիւն մը պիտի ըլլայ, բայց Մայիս 30ին՝ առաւօտէն սկսեալ թշնամութեան դադարումը պիտի ապահովուի:

Այս հրամանը մինչեւ Մայիս 31 տարու ամենէն առաջադիր գծերու զօրաց ծանուցուած պիտի ըլլայ:

Վերսյիշեալ յօդուածներուն ճշգութեամբ և բարեկամարար ու ամբողջօվին յարգուիւից խռովորէն կը պահանջեմ:  
Մեծ Ազգ. ժողովի նախագահ

«Տաւրոս» 5 Յունիս 1920 ԿՄՈՒԽՏԱՖԱ ՔԷՄԱԼ»

Ընթերցողը յնտեկորէն կը տեսնէ թէ համաձայնագիրը պարագաւած Ֆրանսայի պարագրուած է յաղքական ՔԷՄԱԼի կողմէ:

(1) Ֆրանսան երբեք նկատի առած չէ հայութիւնը ընդհանրապէս, Հաճընը՝ մասնաւորապէս, Այլապէս Հաճնոյ պարպօւմին մասին ալ ակնարկութիւն մը պիտի ըլլար: Այն Հաճնի, որուն քաղաքապեաը և զինուորական զեկավարները կը գրէին. «Մենք պատրաստ ենք Ֆրանսական դրույթ պատիւը բարձր պահել»:

(3) Հակառակ Մուստաֆա ՔԷՄԱԼի «խոտորէն» կը պահանջեմարին, տարձակումները, առեւանգումները, ըստ պանուութիւնները կը շարունակուին: Վերը յիշատակուած գէպքերը Յունիս 1—6 «Տաւրոս»էն քաղուածներն են: Ու դեռ մեր խմբագրականներուն հետ՝ ժամանակագրական շարժով պիտի առնք:

Ի՞նչ կ'ընենք մենք հայերս: Հակառակ Ֆրանսական այս քաղածածուկ համաձայնագրին՝ քանի որ մեր ձեռքը ոնցածը ՔԷՄԱԼի սոսրագրութիւնը կը կրէ՝ սուկաւին կը պահենք Ֆրանսայի վրայ դրուած յօյսերը և

Ազգ. Խշխանութիւնները դրական քայլ մը առնելու մասին չեն մտածեր, թէնու Հնչակեան մամուլը յստակօրէն կը յայտնէ առնուելիք քայլը:

Ատանայի մէջ մեծ շուժով կը տօնենք ռՀայաստանի Հանրապետութեան Բ. տարեդարձը և թերեւս առօր համար է, որ Դաշնակցութիւնը վերապահութիւն կը ձեւացնէ՝ եթէ տկարութիւն չէ պատճառը՝ Կիլիկեան քաղաքականութեան հանդէպ:

Եւ ահա Յունիս 5ին լուր կը սազնի թէ Սիսէն 7880 հայեր Միսիս հասած են, լսել է Ֆրանսոսն համաձայնագրին Զբդ յօդուածին համաձայն Հաճընը առանձին իր ճոկատագրին լքելով Սիսը պարպած է և Միլլիմինները առաջին յօդուածին համաձայն Յունիս 3ին թէ փէ-Պաղիէն Յ հայեր առեւանդած, Դարա-Թաղի բոլոր Փէլ-լահները (արտք) սպաննած և Յունիս 4ի առաջն Առանայէն աշխատաւոր մը փախցուցած են:

Սիսի ոզբերգութեան պատմութիւնը ամբողջացնելու համար ստորեւ կը ներկայացնենք ընկեր Ենոպք Տարտաղանեանի յուշերէն քաղուածքներ. «28 Մարտ 1920ին Սոսյ Զինուարական կառավարիչ թէյտրուտ՝ սպայ Ճիմ Զանգալեանին զրկուած պաշտօնագրով իր քով կը երաւիրէր Ճիմ Զանգալեան, ժանտարմըըրիի սպայ, Պ. Թօւրուարգիսեան և վաշտապեաններ՝ կարտապետ Լոչինեան, Արամ փաքր Հայքի և Ս. Տարտաղանեան, Ընդհանուր հրամանատար՝ Ա. Արմաղանեան չ'ընկերացաւ և թեւգրեց իր անօւնը չտալ:

Պ. Թէյտրուտ պաշտօնատեղիին մէջ յայտարարեց. «Որքան որ Ատանայէն եկած էք Ազգ. Միութեան կարգագրութեամբ և Զօր. Տիւֆիէօյի արտօնութեամբ Հաճնոյ օգնութեան երթալու. բայց ինձի եկած հեռագրով կը պահանջուի, որ սպասէք Սիս. մինչեւ նոր հեռագրի մը ստացումը. Ուստի մինչեւ նոր հրահանգ՝ բոլորդ ալ

պիտի մտնէք Հարիւրապետ Ժիւլիէի հրամանատարութեան տակ։ Ան՝ օրուան կացութեան համաձայն՝ ձեզի պիտի հաղորդէ իր հրահանգները, կը պահանջեմ, որ կէտ առ կէտ գործադրէք»։

Այդ օրին հարիւրապետ Ժիւլիէի թէ՛ մեր կամառուները և թէ՛ քաղաքացիները կը տանէր քաղաքին արեւելեան կողմը և ամբողներ կառուցանել կուտար։

Ապրիլի սկիզբը հրահանգ եկաւ առաջին յարձակողականը սկսելու, առօվ նախ պիտի ճշգուէր շրջակայթը պաշարող թուրք ոյժը և յետոյ՝ զինուորները կոխւի պիտի վարժուէին։ Հրահանգը արուեցաւ իմ վաշտին։ Ես հրահանգը առնելուս պէս գացի Ընդհանուր Հրամանատարին։ Ընկ։ Ս. Արմաղանեան խորապէս վշտահար՝ ջերմէ կը առապէր։ Ինք լու կը հասկնար կատարուած խողէ՝ թէ «իր անձին և թէ՛ Հաճնոյ օջնութեան հարցին շօւրջ։ Ընկերոջ հետ ծրագրեցինք մեր կատարելիք ոշխատանքը ու 5 Ապրիլ կ. ա. ժամը 7ին վաշտս պարասած ելայ Հարիւրապետ Ժիւլիէի և սպայ Զանգաւեանի առջեւ։

Հարիւրապետը զիս կանչելով ուզեց իմանալ ծրագիրս։ Բացատրեց վաշտին քանի մասի բաժնուիլը, իւրաքանչիւրին բռնելիք ուղղութիւնը, յառաջանալիք ճամբան, միացման կէտը և ճախօրդութեան պարագային անվտանգ նահանջի ճամբան։ Լսելէ յետոյ հրահանգեց, որ գործի անցնինք։

Վաշտը 4 խումբի բաժնուած էր, ճամբայ ելանք։ Խմբապետները մէկ հրահանգ ունէին։ «Յառաջ, չի՞ նահանջ։ Խանդակառութիւնը կատարեալ էր։

Որոշած էինք բարձրանալ Նոր Թէփէ ըսուած վայրը, որ բովանդակ լեռնաշղթային կը տիրէր։

Առաջին քայլին թօւրքեր սկսան հրացանաձութեան։ Կոխւը սկսաւ, երթալով սառակացաւ, բայց մենք

միշտ յարձակողական դիրքով գեղի վեր կը խոյանաւ յինք:

Սիսէն կարելի էր աեսնել կախւը: Ընդհանուր Հրամանատարը, երբ զէնքերուն ձայնը կ'առնէ, մահին էն կը ցատքէ, հռագիտակը առած կը Ձննէ և վասնդ մը աեսնելով՝ հակառակ հիւանդ ըլլալուն թիկնապահ՝ Զ-թօհ Միհրան Զաւուշին կը հրամայէ ձիաւորներու վաշոապիս, Յօզզացի Առաքէլին յայտնել, որ խումբը պատրաստէ ճակատ մեկնելու, որքան կարելի է շուտ:

Թուրքերը լեռներու մէջ դիրք գրաւոծ էին, մենք դաշտի մէջ կարող չէինք դիրք գրաւել և մեր ձիաւորները կը պատրաստուէին նույնջել, երբ Ընդհանուր Հրամանատարը հասաւ:

Քանի մը վայրկեան այս ու այն կօղմ քննելէ յետոյ ըստւ: Եթո դիմացի կօղմը պիտի անցնիմ, լաւ ուշադրութիւն ըրեք, ուրկէ որ վերագառնամ կամ փախուստի դիմեմ, այն կօղմ սասակօրէն հարուստեցէք:

Ու մեկնեցաւ: Հետեւակները դիմացի կօղմն էին, երբ աեսան Ընդհանուր Հրամանատարը խելահեղօրէն խանդավառուած հուրրաներ բարձրացուցին: Սակայն Հրամանատարը չկեցաւ: Սուրա՛ց, գնա՛ց, իր եալին թողաւց բոլորս: Հասաւ թշնամիին սահմանը, զրեթէ անոնց կեդրոնը: Հրա՛շք, թէ՛ խենդութիւն մը կը կատարուէր, Յափշտակօւած, վերացած էինք:

Յանկարծ սարսափելի հրացանաձգութիւն մը ըստ կըսաւ: Երբեք չէինք կրնար մատծել թէ այնքան մեծ թիւով թշնամի կայ հօն: Զին սրարշաւ կ'արշաւէր, սակայն հրամանատարը վրան չէ՛ր....

Զինօւսը սկսան աւազել... սպաննուեցա՛ւ հրամանատարը: Սրապնդեցի: Ան ձիւսն վրան է, սակայն հասարակ մահկանացուներս չենք կրնար աեսնել: Լած էի թէ անման ձիավարժ է և ձիւվարժները կըր-

նան ձիուն քամակը փորուն տակ, բաշերուն մէջ շուրջպար դառնալ ու պատերազմիլ:

Իր հրահանգին համոձայն սկսած էինք մեր հրացանաձութեան: Թշնամին խաղի եկած էր: Դիրքերը մեր առջեւ բացուած էին: Թուրքերը կամ պիտի բնաշընջուէին կամ գերի իյնային:

Հրամանատարը հասաւ: Զիւն վրան էր: Հուրրաներով ընդունուեցաւ և սկսաւ իր հրամանները արձակել: Քաջութեան և առզմավարութեան սքանչելի օնւցողրում մը կատարուած էր: Յաղթանակը պահովուած կը նկատէինք, երբ յանկարծ Հարիւրապետ ժիւլիէ հըրահանգեց նահանջել: Ինք գրեթէ մէկ քիլոմէթր հեռու ծիմ Զանգալեանին հետ կը հետեւէր կարիւն և իր քով պահած էր Արամին վաշտը՝ իրը պահեստի ոյժ:

Արմազանեան ստիպուեցաւ հնազանդիլ այդ դաւաճան հրահանգին: Սակայն մէկ քան յայտնի եղաւ՝ առանց ընկերոջ քաջութեան և առզմավարութեան դժուար թէ մեր վաշտէն ուեւէ մէկը պատէր: Մինչդեռ հիմա առանց վիրաւոր մ'իսկ ունենալու յաղթանակը պիտի պահովէինք:

Հարիւրապետ ժիւլիէ կը հարցնէ ծիմ Զանգալեանին: «Ո՞վ է այս մարդը, «Մեր մատակարարն է» կը պատասխանէ Զանգալեան: Կատակը մէկ կողմ, մատակարար մը առանկ գործ չի կրնար կատարելց: «Մեր հրամանատարն է սպայակոյտին պետը: «Իրաւունք ունի, առաջէ աւելի բարձրին ալ արժանի է»:

Երբ հասանք քովը, Հարիւրապետը հրամայեց, որ վաշտս արձակեմ, բայց քուաւ: «Զանգալեան, Ենովք, Արամ և Այսրդիս Արմազանեան հետո հեռաձայնի կեղրոնը եկէց: Մատահօգութիւն մը պատեց: «Ո՞վ տուաւ Արմազանեանին անունըց: Երբ հասանք որոշուած՝ վայրը ու իջանք ձիերէն Հարիւրապետը ձեռքը հրամանատարին

երկարեց ժպիտով։ Հրամանատարը անտարբեր կեցաւ։ Հարիւրապետը ըսաւ։ «Ենո՛վք, ըսէք հրամանատար Արմադանեանին թէ զինքը շնորհաւորելու մեծ պարտականութեան մը առջեւ կը գտնուիմ։ Ինչ որ կատարուեցաւ կառարեալ զինուորականի մը գործն երց։ Երբ իրարու ձեռք բռնեցին Հարիւրապետը ըսաւ։ Կը յաւսամ թէ մենք մեծ և արժէքաւոր գործեր, մեծ յաջողութիւններ պիտի ունենանք շնորհիւ Զեր այն ռազմավարութեան, որ ցոյց տուիք այսօր ճգնաժամային վայրկեանի մը, երբ բանա կը կա՛մ զերի պիտի իյնուր կա՛մ փճանարու։ Արմազանեան ըսաւ։ «Զեր աչքին առջեւ Զեր բանակը գերի պիտի իյնարց։ Հարիւրապետը պատասխանեց։ «Մեր նըպատակը զինուորներուն ականջը զէնքի ձայնին վարժեցնել էր։

Արմազանեան սրացաւօրէն ըսաւ։ «Գիտէ՞ք թէ զինուորին ականջը ձայնի վարժեցնելու հարցը որքոն սուզ պիտի արժէր։ Եւ առանց ժամանակ կորսնցնելու ըսաւ։ «Ենովք հետո եկուրց և նետուեցաւ ձիուն կանակը։ Եւ շարունակեց։ «Ենո՛վք, ի՛նչ որ Ատանա խօսաւացար՝ կատարէ։ Արդէն ուշ մնացինք։ Մեր աղաքը մեր ձեռքով կոտորել պիտի տան ու Հաճըն պիտի մոխրանյ, յօյսը ասսնց և մեր վրայ գնելով։

Անմիջապէս Զաքարիա Ազա Գույսւմճեանին տունը գացի, պատմեցի դէպքը և խնդրեցի որ օգնէ խօսացուած խումբը պատրաստել։

Ամսուն 11ին լուր ստանալով ընկ։ Արմազանեանին հետ գացինք Պալասանեան Գրիգոր Ազաին տունը, հոն հաւաքուած էին 30ի մօտ երեւելի հաճընցիներ։ Հոն ընկ։ Ս. Արմազանեան ըսաւ։ «Անկեր ենովքին խօսաւան վստահելով հոս եկայ, հայրենակիցնե՛ր, ժամանակը թանկ է։ Արդէն ուշ մնացած ենք։ Տուէք 70—100 կը-

րիմներ, որ մասնակի օգնութիւն մը հասցնենք Հաճընին:

Դժբախտաբար Պալասանեան Գրիգոր Աղան յաւահատեցուցիչ խօսքեր ըստու Մնացեալները լուս մնացին: Այս տաեն Ս. Արմաղանեան ոտքի ելլելով ըստու: «Ձեր սիրելի զաւակներուն, հայրենակիցներուն արիւնը ձեր վիզը. պատմութիւնը ձեր դատաւորը ըլլայշ ու հեռացաւ: Մնացեալները կարճ խօրհրդակցութենէ մը յետոյ որոշեցին յաջորդ օրն իսկ Թալաչլի Վարդավառ Աղաին տունը համախմբուիլ: Յաջորդական քանի մը ժողովներ ալ գումարուեցան և վերջին ժողովին Քեքլիկեան կը ըստու կը Սինանեանի հետ անհամաձայնութիւններ ունեցաւ և ժողովը վերջնականապէս ցրուեցաւ... միանգամ ընդմիջաւ արշաւախումբին հարցը թաղելով:

Մէկ երկու օր յետոյ երր ընկ. Վարդավառ ձերէնեանին տունը կը ճաշէի, Պալասանեան եկաւ և ըստու: «Կ. Թէյարտան քեզ կ'ուզէց: Անոր երթալէ առաջ՝ գացի Արմաղանեանը տեսնելու, բայց տունը չէր: Սուբուած գացի Պ. Թէյարտանին, որը զիս հարիւրապետ Ժիլիէին զրկեց: Հազիւ ներս մտած էի, երբ հարիւրապետը ըստու: Եթուք զինուորները անհնազանդութեան կը մղէք թիւդրելով որ լքեն բանակըց: Ըսի օհս հոս ձեր քով կը մնամ, եթէ կարողանաք մէկ զինուոր բերել ձեր ըստը հաստատող, ըրէք ինչ որ կ'ուզէքց: Ան պատասխանեց: «Հիմա վերը՝ բերդը ելէք հրամանատարին քով, Զեզ ուղած է»: Առանց ոեւէ կասկածի գացի: Երկու թունուզցի զինուորներ զիս վանք տարին, ուր կը բնակէին հըրամանատարն ու Թէյարտան: Երկու ժամ ուզուելէ յետոյ՝ Պ. Թէյարտան անցնելու տաեն զիս տեսու ու ըստու: Եթե հոս է՞ք, Ձեր տեղը օսյց չուուի՞ն: Սա դիմոցի սանդուխէն վեր ելէք: Ինչպէս կ'ուզէք որ թաղունք Հաճըն երթագ և Սօց. Դէմ. Հնչակեան կուսակցութեան

յազթական գրոշակը պարզէք» ու քմծիծաղով մը ներս  
մտաւ։ Բանտարկուած էի, ինձմէ առաջ բանտարկած  
էին ընկ։ Կարապետ Լաջինեանը, այն ամբաստանու-  
թեամբ թէ «պահակ չէ կեցած»։ Արգելափակուած մնալէ  
յետոյ Գույսումնեան Գալուստին միջնօրդութեամբ ա-  
զատուեցանք, Պ. Գալուստին ծանօթացած էի տարագ-  
րութեան շրջանին։

Նոյն շրջաններուն Պ.Պ. Թէյարտա, Ժիւլիէ, լէօթ-  
նան Սուպի և երկու զինուորականներ Արմաղաննեանին  
սենեակը կը մտնեն, հիւանդ անկողնէն կը հանեն, զէն-  
քերը կը գրաւեն և կը բերեն վանք ու կը բանտարկեն։  
Հրամանատարը ամբաստանուած էր, «րպէս պօլօեւիկ, որը  
զինուորները դասուլգութեան կը մղէ։ Մատնողները։  
Իր զինուորական կարողութեան առջեւ թզուկ մնացաղ  
ցաւագար կուսակցական զինուորականներ, որոնք այն  
օրերուն Եերկայ նակահայաստանեան նակատի ղեկավար-  
Եերեն շատ աւելի նակահայաստանեան դիրքի վրայ էին և  
մամուլով, բեմով և գաղտնի զրպարտութիւններով կը  
ջանային հարուածել Հնչակեան կուսակցութիւնը, Մա-  
մուլը, դպրութը և Հնչակեան գործիչները։ Մեր աննման  
զինուորական ընկերը Հաճընի օգնութեան համար Սիս-  
հաստւ, բայց բանտարկուեցաւ, որովհետեւ տեսնուեցաւ  
թէ միակ անձն էր, որ անպայման երթալու աշխատանք  
կը տանէր։ Բայց Ամերիկահայ թերթեր, իրենց ընկեր-  
ներուն Հաճընը գրաւել, տասնեակ մը գիւղեր մոխրա-  
ցընել տալէ վերջ, գէպի Զէյթուն կը քայեցնէին, ա-  
ռանց գիտնալու թէ Սիսի մէջ հաճոյանալէ յետոյ մատ-  
նութիւն, եթէ ուզենք մեղմացնել՝ զրպարտութիւն կ'ը-  
նէին։

Հրամանատարին բանտարկութենէն յետոյ զրոյց  
ելաւ թէ Ֆրանսացիք Սիսը պիտի պարպեն։ Եւ իրա-  
ւամբ Հաճըն զրկելու համար ոյժ չունեցող Ֆրանսան-

զինուոր կը գրէէր, որ Սիսը պարպեն և թուրքին յանձնեն:

Ասով Հաճընը յանձնեցին թուրքին ետթաղանին: Բայց ոզրերդութիւնը չամբոզջացաւ: Սիսի պարպուելու օրերուն արծակուեցաւ ընկ: Ս. Արմաղանեանն ալ, բայց խստիւ կը հետապնդուէինք: Ու եկաւ մեկնումի հրամանը: Սանցին, Հաճընցին, Զարս Պազարցին, Զօխախցին, որոնք հաստատուած էին Սիս, ճամբայ և լան լքելով ամէն ինչ, 1915ի բառորդ կը Կրկնուէր: Այն առեն թշնամի, բարբարս թուրքն էր կատարողը, այս անգամ բարեկամ, քաղաքակիրթ Ֆրանսան: Հայուն դարտւոր թագաւորանիստ—կաթողիկոսանիստ քաղաքը, վերջնականապէս բարեկամ կառավարութեան մը կողմէ կը յանձնուէր բարբարս թշնամիին:

Երբ հաստնք Միսիս (պատմական Մամեսափան) բանակը ժաղավուրդը շղթայի մը մէջ առաւ, արդիլելով քաղաք ժանել, նոյնիսկ Գերշ. Կարօնան Սրբազնին որդիւուած էր:

Քանի մը օր բարեկ ու գիշեր բացօթեայ, անցնելով առառ մ'ալ ճամբայ հանեցին, Զինուուրական շըզթան երկու կողմէն կը քաւէր: Ու զարմանալին հօն էր, որ Պ. Թէյարտայի նման կառավարիչ մը յաճախ զանազան պատրուակներով ձեռքի խռովազնով կը հարուածէր մէկն ու միւսը:

Ու օրեր վերջ յագնած, պարտասած, յուսալքուած կը հասնէինք կիլիկիոյ մայրաքաղաքը՝ Աստիա:

Շարունակենք մեր թէզը:

**«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ»**

(Դէպքեր ու դասեր)

Ֆրանս-Բէմալական Զինադադար:

Յրանսական քաղաքականութեան հետեւանքները:  
Հայկ. Կիլիկեան քաղաքականութիւնը անփափիս:  
(«Տաւրոս թիւ 103, Յունիս 8)

«... Ընդհանուր պատերազմի տաեն, տոկէ շուրջ  
առանց ութը ամիս առաջ՝ Համաձայնական Պետութիւն-  
ներուն կողմէ կնքուած յաղբականի ընդհանուր Զին-  
դադարէն յեայ, այս անդամ պարտուածի մասնաւոր զի-  
նադադար մըն է, որ կը կնքէ առանձնապէս՝ Յրանսան:

«Զինադադարի մէջ զինադադար:

«... Մենք չենք որ «լախտի հարուած»ի ակաւո-  
րութիւնը պիտի կրէինք քափիթալիստական դիւնագի-  
տութեան և քաղաքականութեան անակնկալ խաղերուն  
հանդիսատեսն ըլլալով:

«... Գալիք հասարակարդը՝ ճարճառումով պիտի  
փլցնէ այդ հինը: Մենք առող հաւատացողներէն ենք:

«... Կիլիկիոյ մէջ Համաձայնական Դաշնակիցներ  
կ'երեւի հայութեան մատուցանել կ'ուզեն Ալրջի ծառա-  
յութիւնը կամ «Յուգայի համբոյր»:

«Որն ալ ըլլայ շնորհակալ ենք, վասնզի եթէ դեռ  
կային պօւստուական աշխարհի քաղաքականութեան ու-  
նանկութեան չհաւատացող հայեր՝ ահա իրենց աչքով  
կը տեսնեն:

«Հայոց մարտիրոսազրութեան մեծ նժարին մէկ-  
ոչքին մէջ նստած էին Գերմանիա և Թուրքիա հնդամ-  
եայ պատերազմի ընթացքին, միւս ոջքը բաց կը մնար,  
որը ահա կուգան ուրիշներ լիցնել իրենց սիրամարդի  
փառքովը:

«Դալիքին մեծ պատասխանառուները յայտնի են:

«Դասը, որ պիտի կրնայ քաղել հայը, պօւստու-  
ական և զինուրապաշտական (միլիթարիսթ) դիւնագի-  
տութեան սնանկութիւնն է, որ աւելորդ անդամ մ'ալ  
կը հասատառի:

«Ուշադիր եղիր, հայ, ժողովուրդ, միտք պահէ  
որպէսզի լաւ հասկնաս և ըմբռնես մեր բոլոր ոյն ոե-  
սութիւնները, որոնք գոլիք հասարակարդի գաղափա-  
րաբանութենէն կը ծնին և միշտ ալ դէմ կ'երթան չըն-  
սկզբունքներուն, կինցած, մաշած վարդապետութիւննե-  
րուն։ Այլապէս չես կրնար բուժուիլ յաւիտենական միա-  
մըտութենէդ և կը տուժես միշտ, որչափ ատեն կոռա-  
նըդ՝ յենարանդ գուն քու ոյծդ չես ըներ։

«Տաւրոսի թիւ 104ի և 105ի խմբագրականներով  
այս նոր Զինադադարի վերլուծութիւնը սուր ու խայ-  
թող ոճով մը տալէ եաք, թիւ 106ի մէջ կ'ուելցնենք.  
... Սթէ Ֆրանսա քաղաքական ինքնասպանութեամբ  
չուզեր լքել իր շահերը և վստահիլ բարբարոսներու.  
Հայը կիւիկիս մէջ է՛ իրեն յենարան։»

Սաեցիք հասան Ատանա, նորէն բնազուրկ, նորէն  
առագիր։

Երբ կը տեսնենք Ֆրանսայի գործադրումը  
համաձայնութեան, ի՞նչ կ'ընեն թուրքերը՝ Յունիս 6էն  
12ի օրերուն, այսինքն տրուած պայմանաժամին տու-  
ջին 10 օրերուն։

— Ճինանի Գոյմագամը, որ ժամանակ մը  
հեռացած էր, արգէն վերադարձած և սկսած էր  
գործի, ստկայն առջի օր կրկին հեռացած է, սեղանին  
վրայ ձգելով հետեւեալ նամակը։ Եեկայ գործերս կար-  
գադրեցի, կ'երթամ իմ անձնական բանակը կազմելու։  
Ո՛չ Քէմալ կը ճանչնամ, ո՛չ չէթէ։ Իս գործունէու-  
թիւնս ձեր (Ֆրանսա) դէմ է։

— Զէթէներ կը յարձակին Պահէչալք Տամի վրայ։  
Թէեւ իրենք կը պարաւին, ստկայն հաւաքեալներն  
(թուրք գիւղացիներ) ալ չէթէ կը դառնան։

— Օսմանինէ դարձեալ չէթէ-կան խլրատումներու  
և նթակայ։

— Յարդ այգիներէն փախցուածներուն թիւն է 15 ասորի, 30 հայ:

— Մերսինի մէջ կրկին հակաֆրանսական թռութիկներ փակցուած են:

— Ինճիրլիկի վրայ կը յարձակին չեթէներ և 8 գործաւորներ կը փորձեն լեռ տանիլ: Երբ կ'ընդդիմանան՝ կը զիրաւորեն երկութքը:

— Ասանայէն ջոկատի հրամանատար Թահիր՝ 5 ձիաւորներու և 16 թռուրք ոստիկաններու հետ կը փախի:

Այսքանը կը բաւէ ցոյց տալու թէ թռուրքերը որպան ուղղամտութեամբ կը գործադրեն համաձայնութեան պայմանները:

Այս կացութեան մէջ հետեւեալները կարելի է աշխի առաջ ունենալ: Նախ՝ ժողովուրդը վախի ազգեցութեամբ սկսաւ փախչիլ: Ասիկա ահաւոր արդիւնք կրնար ունենալ և խուճապ մը ստեղծել: Նման պարագայի ունեւորներն էին, որ պիտի օգտուէին, բայց ինեղն ժողովուրդը պիտի մնար դժբազդ ճակատագրին խողալիք: Աւա թէ ինչո՞ւ Հնչակեան կուսակցութիւնը լծուեցաւ այս փախուստը կանգնեցնելու դժուարին ոշխատանքին:

Ամենօրեայ Թաղային և Կիրակնօրեայ Ընդհանուր Հրապարակային բանախօսութիւններով «կարգախօսի» բանաձեւը ընդհանրացուց: «Մի հեռանացք»:

Միուը պարպաւելէ յետոյ Հաճընէն լուր առնել կարեւի չըլլլլով՝ Հնչակեան կուսակցութիւնը մէկ կողմէն պահանջ կը ներկայացնէր, որ կառավարութիւնը օդանաւով յարաբերութիւն պահէ Հաճնոյ հետ, միւս կողմէն իր շարքային ընկերներէն Ասասուր Սալեանը Սիսէն դրկեց Հաճն:

Ընկ. Ասասուր թէ՛ բնական դժուարութիւնները, թէ՛ թրամկան վառնդը առ ոչինչ համարելով կը յաջողի հասնիլ Հաճըն՝ պառալով: «Սասյ կագգոմ» և զերադառ-

նալ բերելով պաշարուած հերսոներու քաջարի պայքա-  
քէն լուրեր և անօնց սրատկեղէք կոչը. «օգնութիւն  
հասցնելու»:

Եւ աւելին Ամերիկայի մէջ «Երիտասարդ Հայաս-  
տան»ը Կիլիկիոյ օգնութեան համար կը ձեռնարկէ հան-  
գանակութեան և կամաւորներու արձանագրութեան:

## Ե. ԴԵՊԻ ՑԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

(Յունիս 12—Յուլիս 31, 1920)

«Աւագ պատաւագութիւն, Հայ Ազգ. Միութեան»

Քաղաքական ծրագիր. —

Ինքիրլիկի դէպքերը. —

Քաղաքական Մանիֆեստի մը պէտք. . .

«Քաղաքական կեանքին անիւը հեւ ի հեւ կը թա-  
ւալի այսօր»:

«Քաղաքարուց վայրկեաններ կ'ապրին մեծ ու փոքր  
ազգերը»:

«... Երբ Մարտչը, Ուրֆան, Այնթապը, Զէյթու-  
նը, Հաճընը կ'արիւին գեռ, երբ գրեթէ ամէն օր,  
նոյնիսկ Աստանայի մէջ հինգով, առաջ հայեր կ'առեւ-  
ւանգուին ու կ'անհետացուին, երբ նոյն այդ չէթէները  
կը յարձակին Աստանայի մօտակայ, իննիրլիկ հայ գիւղին  
վրայ և ուր աւելի քան պասնեակ մը հայեր կ'սպանեց-  
ւին և ուրիշներ ալ կը վիրաւորուին, նոյն այդ ինքիր-  
լիկի պաշտպանութեան նուիրուած բուռ մը քաջ հայեր՝  
հերսուարու կը դիմոգրաւեն և կը յաջողին փախստասի

մատնել բոլոր չէթէննոր, գիւղին մէջ գտնուած 300 թուրքերը իրր պատանդ կը պահեն իրենց հսկողութեան ներքեւ, կը խնամեն, կը կերակրեն նոյնիսկ հայ եկեղեցին մէջ և 3—4 օր իրենց պաշտպանութեան տակ կը շարունակեն պահել, մինչ ասդին Առանացի թուրքեր երես կ'ունենան դիմելու Ֆրանսական կառավարութեան:

«Ֆրանսական իշխանութեան ներկայացուցիչին հետ թուրք պատուիրակութիւն մը կ'երթայ ինձիրլիկ 300 թուրքերուն համար Հայերը առանց սակարկութեան կը յանձնեն պատանդուած թուրքերը, իսկ իրենք կը մնան գիւղը՝ շրջակայքը պաշտպանելու համար.

«Թուրք պատուիրակութեան անդամ կղերական մը սրտազեղումով խօրին շնորհակալութիւնը կը յայտնէ խոստավանելով թէ ՀՀայը իսկապէս քաղաքակրթուած ազգ մըն է և բարձր մարդասիրութեան մարմնացում, քանի որ թուրք բարբարոսութեան հանդէպ իրաւունք ունէր կոտորելու, բայց չէ կոտորած»:

«Արդեօք այս տողերը կարդացող ռաարները՝ զազափարի զուգորդութեամբ պիտի շանդրադառնա՞ն ինձիրլիկի գէպքին նշանակութեան: Երբ գեռ երէկ՝ թուրքը ամէն աեղ կը լեզըներ հայերը եկեղեցիներու մէջ ու քարիւզով կ'այրէր, երբ գեռ կը շարունակէ իր բարբարոսութիւնը ամէն կերպով, երբ օկրիկերական Ֆերվաներով հայ ազգն ամբողջ մահուան կը զատուպարտէր ու կոյր մոլեռանդներու ձեռքով կը գործադրէր այդ որոշումը, երբ նոյնիսկ այդ ինձիրլիկի բանարկեալներուն մէջ հայասպան դաշիճներ կը գտնուէին, քաղաքացիական բարձրագոյն ըմբռնողութեան և բարոյականութեան ապացուց տուած եղան ինձիրլիկի այդ բուժը հայ քաջերը, որոնք ազատ ձգեցին իրենց ձեռքին մէջ 3 օր պահուած այդ 300 թուրքերը,

«Ասկէ աւելի պերճախօս իրականութիւն և փաստ

չի կրնոր ըլլաւ թէ՝ Հայը Կիւիկիոյ մէջ պիտի կրնայ շարունակել չինարար իշխանութիւն մը։

«Երբ Թրանսական Խշխանութեան հօգանիքն ներքեւ գանոււած թուրք սստիկաններ իրենց զենքերով չեթէներու կողմը փախան ու կը փախին և պիտի փախին, արդեօք ժամանակը եկած հասած չէ» որ Առանայի ստիկանական ամբողջ կողմը բացառապէս հայերէ կազմը-ւի ի շահ նոյնիսկ թուրք տարրին ընդդէմ չեթէներու։

«Ուրեմն Հայ Ազգային Միութիւնը պէտք է արծեցնէ ու օրինականացնէ վերջնականապէս մեր Կիւիկան Ազգային Քաղաքական ծրագրին այս մասը, հրապարակ դալով համարձակութեամբ և նրատարակելով պատճենական մանիթները մեր հաղաքականութեան եւ պարտաւորիչ դարձնէ անոր գործադրութիւնը ամբուլջ Կիլիկիոյ նամար։

(«Տաւրոս» թիւ 107 Յունիս 12)

\* \* \*

«... Մեծերու անհամաձայնութեան զսի էկրթալու համար Կիւիկեցի հայութիւնը պէտք է իր իրոււնքին աէր կանգնի։ Սպասողական քաղաքականութեան առենը անցած է։

«Ինչ որ այ ըլլայ, Կիւիկեցին իր ձեռքը պէտք է առնէ իր ճակատագրին սանձնը։

«... Այս մասին լուրջ գործունէութեան կը հրաւիրենք մեր ազգային իշխանութիւնները։ Համերաշխ զործոն իրականութիւնը՝ ուշ կամ կանուխ վաւերացնելու, օրինականացնելու ձեւականութիւնն ալ, վստահ կրնանք ըլլաւ թէ մեր բոլոր մեծ բարեկամները պիտի յաժարին կտարելու։

(«Տաւրոս» թիւ 108 Յունիս 13)

## «ԳՈՐԾՈՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ»

«... Քաղաքական սկզբունք մըն է ասիկա, որուն  
գեմ երթալով կարելի չըլլար պետութիւն կազմել կամ  
ինքնօրինութիւն ունենալ.... Իր կառավարութենէն  
դատապարտուած ապշստամբական շարժումին - այն է  
Քէմալի հետ անգամ պաշտօնական հասկացողութեան դաշ  
զիջող Ֆրանսան՝ ոնչուշա պիտի չկրնայ առարկութիւն  
կամ պատրուակ գոնել կիլիկեցի հայութեան իրաւունքի  
ախոյեան օրինաւոր ոյժին հետ համաձայնութեան դալու,  
փոխադարձ շահերու ապահովութեան համար գործակից  
ըլլալու նպատակաւ:

«Գործօն իրականութիւնը այն միակ ազդակն է, որ  
կրնայ ընթացք առև քաղաքական կետնքի գործունէու-  
թեան:

«Կիլիկիոյ գրուման առաջին օրերուն իսկ, եթէ  
հայութիւնը մոռցած չըլլար այս հրամայական սկզբուն-  
քը սորդ բոլորովին տարբեր հանգամտնք և երեւոյթ  
առած կ'ըլլար կիլիկիոյ հարցը և ի նպաստ հայութեան:

«Ինչ որ է, գեպքերն արգեն ինքնին հասունցած  
ըլլալով, ոնցեալի թերացումներուն վրայ անդրադառ-  
նալու հարկ չի մնար, միայն թէ իր բուն էութեամբը  
այդ իրականութիւնը արծեցնելու եւ օրինականացնելու  
համար, Հայ Ազգ. Իշխանութեան վրայ կը ծանրանայ,  
փափուկ պարտաւորութիւն մը, բան մը, որուն մէջ թե-  
րանուը չարդարանար ոչ մէկ կերպով:

«Միւս կողմէ հայ քաղաքական կազմակերպութիւն-  
ներուն կ'իյնայ այդ շարժումին դրական կողմը զօրաց-  
նել կատարեալ համերաշխութեամբ, առիթ և պատեհու-  
թիւն առլով Ազգային իշխանութիւններուն՝ յառաջ մը-  
շել կիլիկեան Ազգային քաղաքականութիւնը, հասատ-

և ամսուր կռուանի վրայ կանգնած գիտակցութեամբ և  
կորովով:

«Սա ներկայի հրամայականն է:

(«Տաւրոս» թիւ 110 Յունվ. 16»)

\* \* \*

Հսս, առենն է յիշելու թէ՝ Ֆրանսական իշխանութիւնը Ֆրանսական բանակին իր օժանդակ ոյժ ըստ կրուծ է կազմել Լէգէնսական լիենքրնան Շիշմանեանի հրամանատարութեան տակ՝ կամաւորական նոր խումբեր:

Պ. Շիշմանեան՝ հրաւիժելով կուսակցական ներկայացուցիչները՝ առաջարկեց, որ իւրաքանչիւր կուսակցութիւն իր անդամներէն կամաւորներ արձանադրէ և դնէ իր որամադրութեան տակ: Տրուծ պայմանաժամը յրացաւ: Հնչակեանները տեսան թէ ո՛չ մէկ կուսակցութիւն կը շարժի, բայց պահանջը հրամայական է և իր իսկ ջառագոված, հրապարակ գրած ծրագրին գործադրութիւնն է, որ խնդրոյ առարկայ կը դառնայ: Ուստի գումարեց հրապարակային բանխօսութիւն մը՝ Արդարեանի բակին մէջ, ուր իր բաժինը բերաւ Պ. Տամանեան:

Պ. Տամանեան և Վ. Ժամկոչեան խանդավառեցին ներկաները և վերջին բանխօսը՝ Ս. Շահէն, հրաշունչ ճառագ ելեքարականացաւց ներկաները և խօսքը վերջացնելէ առաջ հրաւիրեց կամաւորագրուիլ: Հազիւրեմէն իջած մօս 200 երիտասարդներ առաւելաբար՝ Հնչակեաններ՝ Յ ամիս ծառայելու խօսումով կամաւորագրուեցան: Նորակազմ բանակը պահ մը գրուեցաւ ընկ: Գրիգոր Պօղոսեանի հրամանատարութեան տակ: Աւրիներու առանապեանները կարգի գրին զանոնք: Ընկ: Ս. Շահէն երիտասարդական աւիւնով գլուխը անցաւ և բա-

նակը սկսու քալել, պարզուեցան հայկական և ֆրանսական դրօշակները, Փողոցները թափուեցան բազմահարիւր հանդիսատեսներ, Ամէն կողմէ ճծափ ու կեցցէներ կը բարձրանային։ Հնչակեան ակումբին մօտ հնչեց «Հեռաւուր Երկիր»ը, ուրկէ յեղափոխական հուրով լեցուած, ու առծ կուրծքնրով խումբը ներկայացուեցաւ Հայկական Սպայտկոյութիւն պետ Պ. Շիշմանեանին, որը գեղեցիկ ու զերծ մը տուաւ հայ, զինուորին պարտականութեան շուրջ և շնորհակալութիւն յայտնեց Ս. Շահէնին խողովակավ՝ Հնչակեան կուսակցութեան։

«Բամբ, Որոսոնքի գռա շեշտերով ու ծափերու սրսուին առկ հետ-քրքիրներու բազմութիւնը հեռացաւ։

Քանի մը որ յեսոյ Վարիչ Մարմինը շնորհաւորական այցելութիւն մը տուաւ Շիշմանեանի, ուր Շիշմանեան շնորհակալութիւնը յայտնելով ըսաւ. «Ս. Պ. Հնչակեան կուսակցութիւնն է, որ եկած է ժողովուրդին զինուորական զգացումը վառ պահել։ Կը շնորհաւորեմ զիրենք։ Իրենք առաջին անգամ և օտրդ միակը եղան որ եկան օդներ ինձ որամադրելով իրենց օժանդակութիւնները։ Ապա Վարիչ Մարմինը գնաց Ամբողջական Հայաստանի ներկայացուցիչ Պ. Տամատեանին։

Պ. Տամատեանին մօտ՝ օրուան հարցերուն համագործակցաբար ընթացք տալու համար կուսակցական լիազօր ներկայացուցիչներէ կազմուած «Ազգային Գերագոյն Խորհուրդ» մը յառաջացնելու մասին խորհրդակցութիւն կը կառարուի։ Պ. Տամատեան կ'ընդունի պաշտօնական հրաւէր կարգալ բոլոր կազմակերպութիւններուն։

Ամբողջական Հայաստանի ներկայացուցչին նախագահութեամբ «Գերագոյն Խորհուրդ»ին առաջին նիստը կը գումարուի Յունիս 23ին՝ իր տան մէջ։ Յաջորդական 6 նիստ կ'ունենան մինչեւ Յուլիս 2։

«Գերագոյն Խորհուրդի այս նիստերուն մէջ՝ Հընչակեան կուսակցութեան պաշտպանած թէղերը՝ որոնք իրենց մանրամանութեամբ յայտնի են «Տաւրոսացէն մեր ըրած ներկայ համառօտ քաղուածքներէն՝ ամէնքն ալ սկզբունքով կ'ընդունուին, բայց սկզբունքն, խոսքէն գործի անցնելու առեն տակուին սատամոսումներ կ'ունենան, մանաւանդ անոր համար որ Հնչակեան ներկայացուցիչները ամէն հաւանականութիւններու նախառասութեամբ յեղափոխական մեթօտի ախոյիան կը ներկայանան մինչեւ ետքը, բան մը զոր իւրացնելու քաջութիւնը կը պակսի «Գերագոյն Խորհուրդ»ի մեծամասնութեան մօտ։

Հակառակ այս մեծամասնութեան գաղափարական և նկարագրի ընդդիմութեան, «Տաւրոսացի ազդեցութեամբ թէ՛ հասարակութեան և թէ՛ քիչ զնկավարութեան մաքին մէջ մասնակի յոշութիւն մը կ'ապահովեն Հնչակեան թէղերը։

\* \* \*

«Դազթային Քաղաքականութեան» մասին գիտական համառօտ վերլուծական յօդուածաշարք մը կը գրուէ ինը թիւերու խմբագրականները (թիւ 111—120), «Օրոնց երկութը՝ իրր եղբակացութիւն՝ կը յառաջացուին «Կրէլիկեան Հարցային և Ցրանսական գազթային քաղաքականութեան միջնեւ եղած փօխ յարաբերութեան և կը զերջացնէինք։ Հակ հայութեան համար պակսածը «Գործօն Խրականութիւն» է։ (Այս ասութեամբ կ'ակնարկէն ինը բան յեղափոխութիւնը, որը չէինք կրնար բացայտորէն ըսել, զինուորական իշխանութեան մը ուժիքին առկ գտնուելով։

## «ԴԱՄՈԿԼԵՑՆ ՍՈՒՐԸ»

«... Քաղաքական կուսակցութիւններու շարքերը պէտք է աւելի խռովնան, անկօւսակցական. անկազմակերպ հայ չգունուելու աստիճան, ըսել կ'ուզենք հայ ազդի ազատագրութեան մեծ ու սուրբ կոռքը քաշելու անմասն և անբաժին հայ պէտք չէ մնայ:

«... Փրկութեան միակ ապահով ուղին ասիկա է: Ամէն ազդ իր ուժերը պարապաօր է վերագնահատել վըսանդի աագնապալից պահուն և դաստւորել զայն իհարկին նոր ձեւով, նոր մթեսով:

«Մեր գլխուն վերեւ կախուած գամօկլեան սուրը, մեր առջեւ ձգուած «ըլլալու կամ չըլլալու» մազէ կամուրջը, հրամայական դարձուցած են քիչ մ'ալ՝ ոյլ ուղղութեամբ խորհելու և մանաւանդ գործելու: (Թիւ 121)

Ահա քաղաքական կոցութեան պատկերը, զոր կուսանք քաղուածաբար: Միշտ նկատի ունենալու ենք, որ Զինուարական իշխանութեան հսկողութեան առկ, լուրերը կը որուէին քողոծածուկ, մեզմացուած:

Դժուար պիտի ըլլայ իւրաքանչիւր անկեան պատմութիւնը արձանագրել: Միայն պիտի յիշենք դիխաւարվայրերը: Քարտէուք օրյօ կրնայ ոու գործունէութեան ընդարձակութիւնը:

Այնթապ հերսուական կափւը կը շարունակէ, սակայս սկսած են փսփսուցները շատնալ «Թրտնսացիք պիտի քաշուին»:

Ուրֆա Հօգնութիւնն կ'աղաղակէ:

Զէյթուն կիսանկախ զիճակ մը ապահոված է, թէև կոչիտած: Երեք քաջեր շղթան ճեղքելով հասած են աւելի ապահով վայրեր, կացութիւնը պարզած և ոյժինդրած:

Մորաշի սարսափները կը շարունակուին:

Օսմանիէ ամենէն շատ իր մասին խօսիլ կուտայ, Զէթեները օրէ օր աւելի կը խտացնեն շարքերնին՝ Ֆըրանսայի հավանաւութեան տակ գոնուող գիւղերէն փախչող քաղաքացիներով։ Գնդապեա Լօրան յաղթական յարձակումներ կը կատարէ.

Միսիս, Էրզին, Նաճարլի, Տարսոն, Մերսին՝ բոլորն ալ չէթե-կան կրակի տակ։ Եւ տակաւին կ'ըսուի թէ Ֆրանսական իշխանութիւնը կը մտածէ գիմել, որ զինադադարը երկարի,

Հաճըն միշտ պատնէշի վրայ, տակայն լքուած թէ՛ Ֆրանսացիներէն և թէ՛ ազգակիցներէն։

Առանան կը ներկայացնէ քանի մը պատկեր։ Միւլիճիներ օրէ օր աւելի գործօն կը գտանան։ Ո՞չ միշտն այդիներէն, այլ քաղաքի զանազան թաղերէն ընակիւններ կը փախցնեն։ Հսու ու հոն գիտիներ կը գտնուին։

Ասոր դէմ ֆրանսական զինուորականութիւնը մօտ 100 հայ պահակներ կը գինաթափէ, կը բանտարկէ։ Շատ զիւրութեամբ կարելի կ'ըլլայ արդարութիւնը երեւան հանել և ազատ արձակել տալ։ Ասոնց տեղ նորեր կ'արձանագրուին և ո՞վ ուղղամտութիւն, թուրքերն ալ կ'արձանագրեն, նոյնիսկ իրը ժանտարժ։

Տեղ տեղ ֆրանսական և հայ ուժեր ճշմարիտ պատերազմ կը մզեն միլլիներու դէմ։

Բայց ցաւով կը լսուի թէ ֆրանսական մամուլը սկսած է ի նպաստ թօւրքերուն արտայայտուիլ։ Զերբաւեր ՇԹանշի (հայերը Ուրֆայի մէջ Ֆրանսայի չեն օգներ) հականայ հրատարակութիւնը, «Մաթէնաի» (ի՞նչ զործ ունիք Ուրֆայի, Այնթապի մէջ) կիլիկեան լքելու առաջարկները ահա՛ կուգայ Շիւմանիթէն, որը կը գրէ։ Շիլիկեան միւսլիմանական երկիր մըն է։ Ան էտկանապէս թրքական է։ Հայերը կ'ուզեն աիրապեան կիլիկոյ, բայց ասիկ ոչ թէ անոր համար, որ կիլի-

կիսյ վրայ իրաւունք ունին, կամ թէ մեծամասնութիւն կը կազմեն հոն, այլ պարզապէս կ'ուզեն որ Կիլիկիայով Հայուստան ելք մը ունենայ դէպի Միջերկրական:

«Ահա այսպիսի երկրի մը գէմ է, որ Ֆրանսա կը պատերազմի այս պահունք:

(«Ժաւրոս» 117, Յունիս 24)

Այսքան ծանօթութիւն ունի ամենէն յառաջաղէմ՝ այն առեն Ֆրանսայի Ընկերվարական օրկանք՝ պատմութիւնն և ներկայէն Ան լուր չունի թէ՝ հակառակ 1915էն 1918ի ահաւոր սպանդին, որուն զօհ գացին բազմահազար Կիլիկիացիներ, ներկայիս բացարձակ մեծամասնութիւն կը կազմեն հայերը. Գոնէ կրնար Ֆրանսական իշխանութեան հարցնել: Այս՝ մենք լսու էինք պետական անձնաւորութիւններու բերնէն, «Հայուստանը տանք, բայց որո՞ւ, հոն հայ չկայ», ժոռնալով թէ ճիշդ. այդ նպատակաւ յարդած էին 1.5-2 միլիոն հայեր: Բայց ընկերվարական օրկանէն մը լսել նման արտայայտութիւն ... , պարզապէս զզուելի է:

Ահա տիսուր պատկերը. սակայն Հնչակեան կուսակցութիւնը յուսահատելու փոխան. ջանաց իր կարելին ընել «Գործօն Խրականութիւնը» իրականացնելով կամ դարաւոր երազի մը իրտկունացումը ապահովելու և կամ հաւաքարեց ենթարկուելու ձեխողութեան բերելիք կացութեան, ուստի մամուլով հասարակութիւն և իշխանութիւն այդ ճզնաժամին պատրաստելու առեն գիշերը ցորեկին խռոնած ջանաց վառ պահել ուղարկան ողին՝ հայութեան ստուար մեծամասնութեան մէջ: Թաղային, հրապարակային ժողովները շարունակուեցան: Վերջապէս յաջողեցաւ կազմակերպել տալ համազգային հրապարակային բանախօսութիւն մը՝ նախազահութեամբ Տիար Ցամատեանի: Նոյն առեն շարունակեց Մասնաճիւզային աշխատանքները և շարքերու խտացման հրամա-

յական պահանջքին առջեւ, ոռանց սպասելու որ գաղափարական գիտակօւթիւն ստանան, բոլոր գիմումներուն ընթացք տալով միայն 15-30 Յունիսի ընթացքին մօտ 1200 նոր անդամներ ընդունեց շարքերէն ներս՝ առնց մէջ էին նաեւ Սիսէն եկած ընկերները:

Հնչակեան այս աննախընթաց խանդավառութենէն ջղայնացած՝ Ամերիկեան հայ մամուլին մէջ սկսանէլածնոյ Ազատագրմաննեւ բազմաթիւ թուրք գիւղերու ոչընչացման լուրեր տպելով չրաւսկանանալ, այլ Ատանայի իրենց մամուլով Հնչակեան գործիչները անուանարկել, զրպարտել՝ որպէս համայնավար:

Բայց Հնչակեան կուսակցութիւնը շարունակեց պահանջել միացեալ գործունէութիւն, յեղափոխութեան պատրաստութիւն և ամէն ջանք թափեց, որ Կիլիկիայէն փոխուստին առջեւը առնօւի:

\* \* \*

Ալ ասկէ անդին, Յօւլիս ամսուն, «Հաւա՛ր» կը կարդանք Ազգ. Մարմինները զործի մղելու, իսկ ժողովուրդը պատրաստ և արթուն պահելու համար՝ ամէն պատահականութեան հանդէպ:

Ատանայի շուրջ, Քէմալական ուժերը պաշարման շղթան կը սեղմէն և Ատանայի թուրք բնակչութիւնը՝ անշուշտ գաղանարար սահցած հրահանդին համաձայն՝ փախուստ կուտայ քաղաքէն՝ երթալ միանալու համար Գէմալական զօրքերուն, քանի որ չչէթէններուն տեղ կանոնաւոր բանակն է, որ սկսած է զործել, որպէսզի յարձակողականը ազատ ըլլայ և Ատանան ամբողջ թիրախ գարձնէ հրեանիին։ Արդէն օրերէ ի վեր՝ շրջակայ ծառերուն վրայ թառած թուրքեր առաւօտէն մին-

չեւ ուշ գիշեր զնդակներ կ'արձակեն, որոնց զահ կ'երթան հսս ու հօն պատահական անցորդներ։

Յուլիս 5էն սկսեալ պատերազմական վիճակ կը յայտարարուի, և կիրիկիս թշնամի գրաւեալ հողամասերուն և Արեւելիան բանակի տառջին զօրարաժնի հրամանատար Զօր։ Տիւֆիէօյիշ կողմէ։

«Նկատելով որ թշնամի խմբակներ երեւցած են Աստեա քաղաքին ամբողջ շրջանին մէջ, որոնք կը ձգոին կարել քաղաքին հազորդակցութիւնները և արգիշել պարենաւորումը։

«Նկատելով որ, ապրուստի միջնարեւ զուրկ բազմաթիւ գողթականներու ներկայութիւնը՝ Աստեա քաղաքին մէջ՝ սոսիկանական սսվորական միջնարեւով անդորրութեան պահպանումը՝ անկարելի կը դարձնէ։

«Նկատելով որ զինեալ կողոպուտներ, ինչպի և անձի յարձակումներ կը գործուին ամէն օր քաղաքին այլեւայլ փողոցներու մէջ։

«Նկատելով որ ժողովուրդին բոլոր հատուածներուն ցոյց ուուած գրգռուած վիճակը կրնայ իւրաքանչեւր բոպէ ծանր խառնակութիւններ յառաջապահ բերել։

Կ'որոշէ։

Ա. — Պատերազմական վիճակ յայտարարել Աստեա քաղաքին հողամասին վրայ՝ սահմանագծէն դէպի քաղաք շրջապասող ֆրանսական յառաջապահ բոլոր փոստերով։

Բ. — 3 Օգոստոս 1849ի օրէնքներուն նախատեսած արամագրութիւնները, 3 Ապրիլ 1878ի ինչպէս նաև 7 Հոկտեմբեր 1909ի քաղաքի գործոցութիւններու վրայ գրուած օրէնքը գործադրութեան պիտի դրուին 5 Յուլիս 1920 կէսօրէն սկսեալ,

Այս յայտարարութեան կցուած է «Ազգ» մը, ու բուն մէջ ցոյց կը որուի թէ զինեալ հրօսակներու յա-

ուաջացուցած անկարգութիւններէն օգտուելով գողութիւն, կողոպուտ և պանեռութիւն ընսղներ ու գրգռիչ լուրերով ժողովուրդը խուճապի մատնազները պիտի ձերբակալուին, դատուրին և պատժուին օրէնքին խստազոյն ձեւով՝ առանց դիրքի, ազգի, կրօնի խարսութեան։

## ԶՅՐ. ՏԻՒՖԻԷՅ

\* \* \*

Թուրքերու պատասխանառուութեան մասին նոր յօդուածաշարք մը կ'սկսինք, բայց այլեւս գրաքննութիւնը այնքան խստացած է, որ «Տաւրոսաքի խմբագրականները կը ջնջուին բարի ստորագրութենէն։

Հակառակ այս խստութեան, խիզախութեամբ՝ օսրինական և իրաւական փաստեր ճարելով՝ կ'ըսենք մեր խօսքը՝ ժողովուրդին բարոյականը բարձր պահելու և քաջալերելով գործի մզելու համար։

## ԹՈՒՐՔ ՑԵՂԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

«Եւրոպայի մէջ պէտք եղած ձեւով չէ ճանչեռած թուրքին հօգերանութիւնը, առոր հետեւանքով քողաքական սխալներ կը գործուին։

«...Թուրքասէր քաղաքագէտներ թուրքիս կոչուած գժոխքին քրէտական յանցանքները զեկավարներու վրայ բեռնաւորելով կ'օւզեն արդարացնել ժողովուրդը։

«... Հակառակ Սւրբպայր այնքան մօտ ըլլալուն այնպիսի ճակատագրապաշտ մօլեռանդութեան մը մէջ կը շարունակէ մնալ, որ յանուն Ալլահին կամ Մուհամմէտին արօւած ոեւէ վճիռ իրը պատգամ կ'ընդունի և կը գործակցի։

«...Ազիսարեր ճակատագրապաշտութիւն մը, որ

Թուրքիայ պետական վարիչներուն ձեռքին մէջ անօրինակ չարիքի միջոց մը եղած է:

Այս աստիճան ճակատագրապաշտ տգիտութեան մէջ լողացող թուրքը, մնացած է գերի իր վայրենական բնազդներուն:

(Տաւրոս, թիւ 125 Յուլիո 7)

\* \* \*

Բ.— Գրաքննուած,

(Տաւրոս թիւ 126 Յուլիո 8)

«... Թուրք ցեղի բոլոր անդամները պաշտօնապէս յայտարարուած են հալուքեան թօնամի:

«... Թուրք ցեղը ամբողջութեամբ զինուորեալ թշնամին, անդութ դահիճը յայտարարուած է հայուն՝ ի լուր քաղաքակիրթ աշխարհին, պետական, կրօնական, պաշտօնական սրոշումներով:

ալհա իրաւական կացութիւնը թուրքին և Հայուն:

«... Ուրեմն Հայը ինչո՞վ կրնայ մեղադրուիլ, եթէ թուրքին զինաթափութիւնը պահանջէ.

(Տաւրոս թիւ 127, 9 Յուլիո)

\* \* \*

«... Վաւերական փաստաթօւղթերով տպացուցած է թէ... 1914ին ամեն հայ մահուան դատապարտըւած էր:

«... Տարագրութիւնը՝ հայաջինջ նպատակի իրը

միջոց լայնօրէն գործադրուեցաւ չորս տարի շաբաւնակ:

«... Նպատակը նոյնն էր, ջնջում հայ ազգին,

«... Ինքինքնին արդարացնելու համար ուղղակի ցեղը ամրաստանել շքաշուեցան... թուրք զեկավար մարմինները...»

«...Առանց այսպիսի պաշտօնական ամրաստանութեան ալ ցեղին պատասխանատութիւնը չի դադրիր:

«Հրովարտակով, Ֆերվայավ օրինականացած այս անլուր ոճրագործութիւնը դատապս բանելու համար ի՞նչ օրինական քայլ առնուեցաւ:

«... Ընդհակառակը նոյն թափով կը շաբաւնակուի հայաջինջ գործունէութիւնը ամենուրէք:

\* \* \*

Այս յօդուածաշարքի հրատարակութեան օրերուն ահա ճշմարիտ պատկերը թուրքերու գործունէութեան:

Օսմանիէի, Նամարլըի, Ճիհանի, Միսիսի, Շաքիր Փաշայի մէջ կախւները կը շարունակուին: Ալի Գօճալըի մէջ Մշեթի և Սասունի 25 երիտասարդներ յարձակումի կ'ենթարկուին: Հայերը հերոսական կախւէ մը ետք, կը քոշուին Ճէմիլէ և յաջորդ օր կը յաջողին քաղաք հասնիլ:

Կիրակի օր այգեպան մը իր տղուն հետ ջուր խըմեկու գացած պահուն հրացանազարկ կ'ըլլայ: Պոչ Տէրէի մէջ 300 ձիաւորներ կը մանեն Հաճի Ահմէտին ագարակը, կը բռնեն բանուորները, երկու տղայ և դեռատի աղջիկ մը: Կը խոշտանգեն, երկաթներով կը ծեծեն, ստքերնին կ'արիւնեն, կրակ կը վառեն այրելու համար և 100 սոկի առնելէ յետոյ կը ձգեն, կը հեռանան:

Ասոնց հակառակ Ը նգհանուր Գաղթականութեան  
Տնօրէն Պ. Կանիս իր քով հրաւիրելով Միսիսի Թուրք  
միւսիւրը, Հայ Ազգ. Միւսթեան անդամները, գաղթա-  
կաններու տնօրէնն ու գրադիրը, շարք մը խոստում-  
ներով թելադրած է վերադառնալ Միսիս, բայց հայերը  
մերժած են.

Խակ Ատանայի մէջ կը ճօճի առաջին կախազանը:  
Զնգուշի Յորութիւն անուն երիտասարդ մը, «Էսրարձէ  
գինովցած. կառավագ անցած պահուն առբճանակը կը քա-  
շէ ու կը կրակէ խլելով պատուական երիտասարդի մը՝  
Գուրգէնեանին կեանքը. Ֆրանսական իշխանութիւնը  
ձերբակալելով կախազան կը բարձրացնէ:

«Պատերազմական վիճակ է», ուստի յանցաւորը  
խոտիւ կը պատժուի: Հապա մի՞ւս սճրագործները:

Ամբողջացնելու համար թուրք բարբասութեան  
պատկերը յիշենք թէ նոյն սպանդը կը շարունակուի իշ-  
միրի, կեսարիոյ և Տրապիզոնի շրջակայքը:

Շարունակելէ առաջ մեր քաղուածքը, կը փափա-  
քինք սալ Օսմանիէի կորիւներու պատմանթիւնը քաղե-  
լով Ցէր Յազէ. Քչնյ. Կէվհէրեանի Յուշերէն:

«Չէթէներու շարժումը օրէ օր կը թափանցէր Կի-  
լիկիոյ բոլոր կողմերը: Անշուշտ Օսմանիէ ազատ չէր  
կրնար մնալ: Ֆրանսական հրամանատարութիւնը՝ ամէն  
հաւանականութեան առջեւ պատրաստ գոնուելու համար  
մասնաւոր կարգադրութեամբ քնդագին շուրջ իրամ-  
ներ փարել ուսւաւ: Ազա՛ Տէօրթ Եսլօի Սեդրաքի և  
Աւետիս Զաւուշի հոկոզութեան բակ մողովուրդը դիրք  
բանեց:

Մայիս 22ին լուր որուեցաւ թէ 5000 չէթէներ  
Դարա Հասան Փաշայի հրամանատարութեամբ քաղաքին  
վրայ յորձակում պիտի գործեն: Նոյն սահն թուրք

երեւելիներ կ'աշխատաէին հայերը գործակցութեան հրաւիրել:

Խօսուածները կ'իրականան, կարւերը կը տեւեն օրեր: Առաջ մ'ալ կ'իմանանք թէ թուրք ժանարմը բին՝ իրենց հրամանատարով՝ կարւը սկսելուն պէս կ'անցնին թուրքերուն կողմը, Ֆրանսական կառավարութիւնը, ասոնց տեղը լեցնելու համար 200 հրացան կուսայ, չերքէզներուն, բայց ասոնք ալ զէնքերով կ'անցնին թուրքերուն կողմը:

Ֆրանսական իշխանութիւնը կը մտածէ քաղաքը թնդանօթի բռնել, ուստի հայ և յօյն բնակչութիւնը կը հաւաքէ քաղաքին մէկ անկիւնը: Կը մտածուի ասոնք Ասանտ փախադրել, թուրքեր՝ սպաննուած 5 հայ լեզենականներուն և Ֆրանսացիի մը դիտիներուն վրայ՝ զրելըն իսկ բարբարոսային, գաղանային նկառուելու աստիճան տգեղ արարքներ կը գործեն:

Քաղաքին թուրք տարրը սկսած է Հպայքոթեի ենթարկել Ֆրանսական կառավարութիւնը: Փողոցներուն մայթերը խրամատներ փարած են հազորդակցութիւնը կարելու համար:

27 Մայիսին թուրք մեծերը ոյնքան յուռաջ գացին, որ 2 ժամուան միջոց մը ուսին Ֆրանսացի կառավարիչին քաղաքը պարպելու համար:

Նոյն իրիկունը զրահապատ կառաշարը հասաւ կայարան, քանի մը թանքեր իջան և մտան քաղաք: Թուրքերը սարսափած դիմեցին կառավարչին և հաշուաթիւն խնդրեցին՝ եղածը թիւրիմացութիւն նկառելով: Կառավարիչը զայրացած 2500 զէնք պահանջեց: Թուրքերը երկար խորհրդակցութենէ եռք կը մերժեն և անակնկալօրէն կ'ոկսին յարձակման: Թէ՛ թուրքերը և թէ՛ կառաշարին թնդանօթները կ'ոկսին կրակել: Կարւը շարունակուեցու մինչեւ ուշ տակն:

Փոքր գաղարէ մը յետոյ իմացանք թէ նախապէս քաղաքէն փախչող թուրք քիւրտ և չերքէզ ոստիկաններն ալ չեթէներուն հետ եկած, կռօւած են և արձակ համարձակ սկսած են շուկայ ելլել։ Հայ խանութպաններ դռները գոցելով տուն կը քաշուին, վայրկեանները ճըգնաժամային են, ամէն ոք կ'սպասէ նոր պայթօւմի մը։ Կ'իմանանք թէ կէսօրէն յետոյ թրքական դրօշ պիտի բարձրացուի։ Արդէն քանի մը խանութ՝ յոյնի և հայու կողոպտուած են։ Այսու հանդերձ կը շարունակեն պահանջել, որ հայերը չէզոք մնան, բան մը, որ որեւէ հայու մտքէ չանցնիր։

Այս վերջին աշխատանքը ժամանակէ մը ի վեր կը տարօւէր, 23 և 24 Մայիսին թուրք և հայ պատուիրակներ տեսակցեցան։ Միլլինիներու կողմէ թաղապետութեան նախագահը (պէլէտիէի ռէկղի) և Տուրմուղ անունով կատաղի թուրք մը, իսկ հայերէն Յովհ. քհնյ., Տօքի. Մ. Վանլիեան և Համբար էֆէնտի։

Թուրքերը հայերը քնացնելու համար՝ ներկայացրին Գրլէճ Ալի փաշայի և Թուրխան փաշայի մէկ գրութիւնը։ «Մենք հայերու հետ զործ չունինք։ Մենք կը պահանջենք, որ Ֆրանսացիք մեր երկրեն դուրս ելլեն, այլոպէս զիրենք ծովը պիտի թափենք։ Այս է մեր կամքը։ Մեր կամքին հակառակ կեցողը, մեր յառաջախաղացման արգելք եղաղը՝ ըստ Շերիի օրէնքին թշնամի պիտի նկատենք և անխնայ պիտի հարուածենք»։

Հրայերը պատասխան եցին։ Եթանի որ թուրքերը մեղի գնդակ պիտի չնետեն, մենք ալ կը խոստանանք մեր ինքնապաշտպանութեան դիրքերէն դուրս չելլել։ Դիտէինք թէ թուրքերուն կատարածը։ իրենց սովորական խարելու խաղն է, սակայն մենք ալ կը յօւսայինք ժամանակ շահիլ, որ Ֆրանսական օգնական ոյժ կարենայ հասնիլ։

Թուրքերը մեղ վախցնելու համար կը խօսէին «5000 չէթէներու յարձակման» մասին, իսկ մենք կը թելադրէինք հանդարտ մնալ, նախ քաղաքին չվնասելու համար, ապա՝ Ատանայի թրքութեան զլիսւն փորձանք չըներելու համար և կ'ըսէինք. «Շուշագ Ֆրանսական և Հայկական ոյժեր պիտի հասնին», ինչ որ իրենց համար կրնայ շատ սուզ արժել:

24 Մայիսի կէս գիշերին 50 թուրք 1 հայ և 2 յոյն բանտարկեալներ վիախցուեցան բանտէն, անշուշտ բանտապահին մեղսակցութեամբ, թէեւ իրենք՝ չէթէներու յարձակման կը վերագրէին և յաջորդ օր կէսօրին հայ բանտարկեալը կը յանձնեն ցոյց տալու համար. թէ՝ հայոց հետ գործ չունինք: Սակայն Ֆրանսական իշխանութիւնը կը մնայ անտարբեր:

Մայիս 25ին կառավարութիւնը պաշտօնական տեսրերն ու գրութիւնները տարբեր մեղ փախադրեց: Միւֆթին, Հաքիմը և Միւթէսարիֆը թուրք երեւելիներուն հետ նոր ժողով մը գումարելով Տօւրմուղը զրկած էին, որ հայ ներկայացուցիչները անգամ մ'ալ ժողովին ներկայանան: Մերժեցինք, քանզի վստահ էինք թէ ո'լ վերադարձ չկար.

Ասոր վրայ մունետիկ մը սկսաւ պոռալ. «Հայոց թաղէն անցնող սեւէ թուրքի կետնքին պատասխանտու չենք»: Քիչ վերջ պատգամաւորութիւն մը կը ներկայանայ կառավարչին ըսելով, չԴուք իրը մանութէս (հոգանաւոր) կ'ուզէք հոս մնալ, ուստի բարձրացուցէք թրքական դրօշակը և դուք քաշուեցէք ներս: Մենք կրնանք չէթէները հեռացնելու:

27ի առաօւն՝ թուրքերը շուկան լեցուած՝ կ'արգիլեն, որ հայերը խանութ բանան: Դեռ հայերն ու Ֆրանսացիք կրնան յարաբերիլ: Ու վերջին անգամ ըլլալով յայտարարեցին. «Հայ հայրենակիցներ, մենք ձե-

զի զէնք պիտի չպարպենք, դուք ալ մեղի մի պարպէք։  
Եթէ ոեւէ թուրք զայ հայոց թաղը՝ անոր արիւնը իր  
վիզը՝ սպաննեցէք։ Հրապուրիչ եր խայծը, բայց ո՞վ կը  
հաւատար։

Կառավարիչ Անտրէի և Գօլ Լորանսի կարգադրութեամբ խրամները մտանք։ Ֆրանսացիք կ'սպասէին,  
որ թուրքերը յարձակման նշանը առն։

Ու վերջապէս տուին։

Ուրբաթ առաօւ, երբ ֆրանսական կառք մը փուլը կ'երթոր, թուրքերու կողմէ արգիլուեցու։ Կառքը վերագարձաւ և լուր տուաւ։ Գօլընէլը իր վերջնազիրը տուաւ ոմէկ ու կէս ժամէն կամ զինաթ-փութիւն կամ կորիւ։

Ժամը 1.30ին (կ. ե.) երեք թուրքեր հասան հօն, ուրկէ կառքը վերագարձուած էր։ Թուրքեր առաջին գնդակը արձակեցին և սկսաւ գնդակներու տեղատարափ մը, խորհնելով թէ պիտի կրնան թանքերն ալ սովորական կառքի պէս փախցնել։ Տեսնելով թէ զնդակները մեծ մասամբ դեպի մեր խրամները կ'արձակուին, մենք ալ սկսանք փոխադարձել, նոյն տաեն կայարանէն զրահապատ կառաշարն ալ սկսաւ թնդանօթով հարւածել։ Դժբախտաբար սխալ հաշւով երկու զնդակ ինկան հայոց թաղը, մին քանդեց Աւետիս Զավուշին տան մէկ պատը, միւսը՝ Տօքթ. Վանլեանին, բայց մարդու զահ չեղաւ։ Լուր որուելով սխալը շակուեցաւ։ Զէթէներու կախիք առեն թուրք բնակչութիւնը քաշուեցաւ լիու։ Կախւը շարունակուեցաւ մինչեւ առաօւ։ Առաօւն նշմարեցինք թէ հայոց խրամներուն իշխող տունը, ուրկէ առենէն սաստիկ կրակը կը տեղարչէ քանդուած, բայց թանքերը մեկնած են։ Երկու քաջ, բայց զեհատի ոըշաք՝ երուանդ ու Արամ՝ գաղտագողի մօնեցան ու կրակ ուրին։ Թոնի մը ժամէն մօխրացաւ տունը և մեր խը-

բամերը ապահովուեցան, կ. և. ժամը 5.00ին օդանաւոց եկաւ, պառեցաւ ու մեկնեցաւ:

Շաբաթ կայսը շարունակուեցաւ, Թուրքեր փորձեցին Զինարլը սրճարանին ճամբազ յունական թողին վրայ յարձակիլ, սակայն ձին Խորուց և իր ոտն մեջ պահակ կեցող Միւսիւ էլվէր և Տօքթ. Ամպարճեան իրենց վեց քաջերով կրծան զսպել, Թուրքերը քաշուած էին Խռլագեան պանդակը, Հայերը վախնալով թէ յաւնական թողը կրնան գրաւել, Հայոց թողէն մինչեւոն խրամքացին և Աւետիս Զավուշի մարտիկներէն՝ հայկական ուժի հրամանատար Հրանդ Մոլոհանի հրամանով՝ հինգ հոգի զինեալ օգնութեան զրկուեցան, Մինչեւ կեսօր ունեցանք մէկ մեռեալ Զօւգուրլու Անոսն և մէկ վիրաւը Մարտշոյի ժանաւարմ Մկրտիչ Վզգզեան, Թուրքերու կորուստէն լուր չունինք:

Խրիկուան դէմ, երբ Հայերը կ'ընթրէին, պահակը մազգէրի եօթը հարուածներով լուր ուսւաւ Թուրքերու յարձակումը, Հայերը անցան դիրքի վրայ և սաստիկ հրացանաձգութեամբ փախուստի ժամանեցին, Քիչ վերջ թուրքերը սկսան պռուլ, «Հայե՛ր, կեավուր Ալիի անունով կը հրաւիրենք յանձնուի, այլապէս պաշտրելով, անօթի կը մեռցնենք ձեզ»:

Գիշերը յարձակում գործուեցաւ ժանաւարմերու կեդրոնին վրայ, ուր 25 հայեր և 10 ֆրանսացի զինուար կային, Յարձակումը բռւռն էր: Մերքիները քաջութեամբ դիմացան, մինչեւ որ թանքերը հասան և Թուրքերը փախան:

Վիրաւը Մկրտիչը մեռաւ: Այսօր վիրաւորուեցաւ Պատրիկեան անուն հայը: Վէրքը ծանր չէ: Թէեւ Գօլունէլ Լօրան հրահանգած է գնդոկ չարձակել, բայց Աւետիս Զավուշ և Քելլերտի Մելքոն պարզ աչքով մեռնելի երկու թուրք մեռցուցին:

Յ Յունիսին աեղառարտի անձրեւ։ Խրամները լեզ-  
ուեցան։ Թուրքերը քանի մը անդամ փորձեցին օգտուիլ,  
սակայն անյաջող կէսօրէն եւթ թանթերը գացին թըր-  
քական Տաղիստան թաղը, ուր կը գոնուէր կառավարի-  
չին հին բնակարանը, որը մեծագոյն ամրոցն էր թշնա-  
մին։ Երկու ժամ ամրակոծելէ յետոյ հրդեհներ յառա-  
ջուցոցին։ Գիշերը թուրքերը Տօքթ. Վանլիւանին և Հա-  
ցագործ Սողոմոնին տան քովի պարտէզներէն յարձակե-  
ցան։ Հայկական խրամներու պաշտպանութիւնը յանձնը-  
ւած էր Աւետիս Զավուշին և Տէօրթ Եօլոյի սպայ Սեդրա-  
քին և անօնց քաջարի զինուոր՝ Օսմանիէցի։ Տէօրթ  
Եօլոյի, Խոլահինեղիներու թէ՛ զինուորներուն, թէ՛ զե-  
կավարներուն և թէ՛ հրամանատար Հրանդ Մալօնանին  
կորով։ Ու խիզախութիւնը անպարտելի են։ Ասօնց քա-  
ջութիւնը յաճախ դիւցազնական արարքներու գուռ կը  
բանար։ Յօւնուար Ծի գիշերը Շիհաշէ» յանձնախումբի  
գրագիր Յարութիւն Գօնճապահան, որ նախապէս ոչ  
միայն չէր ուզեր կարւին մասնակցիլ, ոյլ ուրիշներն ոչ  
կը գրգէր, որ զգոյւթը ըլլուն, վարակուելով մեր զին-  
ուորներու անման քաջութենէն, հրացանը առած կը նե-  
տուի յարձակողներուն մէջ և ըրազնիքը ես պիտի հրդե-  
հեմ» շսելով խիզախօրէն կը յառաջանայ, թէեւ մենք ե-  
տեւէն կը պառանց։ «Յարութիւն Էֆւնտի, մի յառաջա-  
նար, մօտակայ տան քով կեցիր։ Թէեւ առջեւէն թուր-  
քերը սարսափահար կը փոխչին, սակայն կողքէն ար-  
ձակուած գնդակ մը կը խլէ մեր հերոս ընկերը։

Քիչ յետոյ՝ նախկին ուսուցիչ Յակոբ Տիշէքէն-  
եանը, դրօշակը ձեռքը Խոլագեանին այրած պանդոկը  
կը մտնէ, դրօշակը զետեղելու համար, կոկորդէն կը  
զիրաւորուի և թանթերու օգնութեամբ հազիւ կը յաջո-  
ղինք իր դիտկը ազատել և եկեղեցի փոխագրել։

Երբորդ նահատակը Կ'ըլլայ Խարբերդցի Գրիգորը,

որ կարճահասակ, հաստկեկ, քաջ երիտասարդ մ'եր: Ինք թօփրաք Դալէէն մասնաւոր զործով հոս եկած, բայց կռիւը սկսած ըլլալուն չեր կրօած մեկնիլ: Այսօր կամաւորապէս եկաւ և ոմբարձակ հրացանով մասնակցեցաւ կռիւին: Դժբաղդարար յաղթական յարձակազանէն վերադարձին գլուխէն վիրաւոր նահասակուեցաւ:

Ունկցանք քանի մը վիրաւորներ ալ: Տէօրթեօլոյի Մինաս Լաբաշլեան և կիրակոս Տիգրանեան, կէմերէկօտ՝ կիւղէնկ Աւետիքեան: Բարեբազգարար թեթևւ:

Իրիկոււն դէմ թօւրքերն ալ սկսան թնդանօթ գործածել, սակայն արձակուած գնդակներէն յայտնի եր թէ շատ նախնական գործիք մ'եր, որ աւելի ձայն կը հանէր, քան թէ մահ կը սփռէր: 15ի մօտ թնդանօթ արձակուելէ յետոյ ուժեղ հրացանագութիւն մը սկսաւ, սակայն մեզի պատօւիրուած էր հասարեալ լուսթիւն: Թշնամին ալ հարիւրաւոր գնդակներ արձակելէ յետոյ լոեց:

Շուրջ 10 օրուան կարւներուն մեր կարւուաը եղաւ 6 մեռեալ և 10վիրաւոր: Թէ՛ կառւազներուն, թէ՛ ժողովուրդին բարոյական կորովը շատ բարձր է, մանաւանդ տեսնելով Պ.Անարէի զուրգուրոս դիրքը ամենուն հանդէպ: Պարենաւորումը շատ կանոնաւոր է: Օրոկան 320 կրամ ալիւր կը որուի բանակին անձ զլուխ: Միւս պէտքերը մենք կը հօգանք: Շինաշէտի յանձնախումբը կազմուած է: «Տօքթ. Վանլեան, Համբար Մուսեճեան, Միսաք Տէրպապեան և Լեւոն Էֆէնաբէնց: Ասոնք կը հայթայթեն միս, իւզ եւայլ ուտելիք, որոնց համար մուրհակ կուտանք, խաղաղութիւն հաստատելէ յետոյ վճարելու պայմանաւ:

Այսօր լոկցինք թէ Միս պարպաւած է: Մենք ալ դրաւոր դիմեցինք կառավարչին, որ եթէ Միսի նման

պիսի լքուի Օսմանիէն, Նախապէս մեր բնանիքները զրկենք. Պր. Անարէն վասահեցուց թէ Սիսի նման պիսի չըլլայ:

Յարդ Մզկիթն ու Մինարէն կանգուն կը մնային, սակայն այսօր զգացուեցու թէ չէթէները սկսած են ոգանդործել: Մինարէին գաղաթէն արձակուած առաջին գծակը վերուորեց Տիկ. Թամամ Սարխոշեանը, որուն օգնութեան հասան Ցօքթ. Վանլիեան և քաջն Ամպարճեան: Ուրիշ գնդակ մը վերուորեց ֆրանսոսի զինուոր Մը: Հրաժանանար Մոլոեան այս պարագան իմացուց Քաղաքապետին, որը հրաժայեց չխնայել այս կրօնական շենքին ու: Ու թանգերը քանի մը վայրկեանէն հիմնայասկ կործանեցին:

Ծ Յաւնիսին կոիւը նոր ձեւ ստացաւ: Մզկիթը քանդուելէն յետոյ թուրքեր ամրացան Հաճի Քէհեային բնակարանը և գնդակ արձակելու փոխորէն սկսան երբակ ձգել հայ ոսւներէն ներս: Ասոր վրայ Տէօրթ-Եոլսի Մեսրոպ իր ընկերներով և 10 ֆրանսոսի զինուորներով գողացազի հասաւ Հաճի Քէհեային ոսւնը և հրդենեց: Թէեւ թուրքերը զդացին ու սկսան հրացանաւածքութեան, սակայն մերինները թէ՛ պատախանեցին և թէ՛ ապահով վերադարձն: Խրենց կիսան ձգածը սկսան թանգերը լրացնել:

Դիշերուան մնացեալ պահերը խաղաղ անցան:

Յաջորդ օր՝ միայն հրդեւի ծուխ, պատահական գնդակի ձայն: Շարժում չկայ: Քաղաքին բոլոր մսացու կենդանիները պատնէշի մէջ արդելափակուած են և թըթենի տերեւններով կը սնուցանուին: Ֆրանսոսի զինաւր մը զարնուեցաւ:

? Յաւնաւոր: Երկու օրէ ի վեր զինադադար է: Ու մէկ գնդակ: Գրաւոր և բերոնացի բանակցութիւններ կը կատարուին: Տասը օրէ ի վեր քաղաքին ջուրը

կարուսած է: Զեթեներ կը խոստանան բանալ, բայց կը ստեն: իթթիւսաճի Տուրմուշ ճերժակ գրօշակը ձեռքը մօտեցաւ մեր դիրքերուն: Հրամայուեցաւ չկրակել: Մուրաշի Մեսորոպ մօտեցաւ աչքերը կոպեց և առաջնորդեց զ. Հ. Մալոեանին քով: Տուրմուշ նամակ մը բերած էր, որով թէմալ կ'առաջարկեր 20 օր ոչ մէկ գնդակ արձակել: Ֆրանսացիներու պատասխանը ծանօթ չէր մեղի, սակայն պառուիրուեցաւ բացարձակոպէս գնդակ չարձակել մինչեւ որ թշնամին 50 մէթր չմօտենայ:

Թուրքեր հոս ու հօն գնդակ կ'արձակէին երրեմն և խրամ կը փորէին: Այսօր երբ հայ պահակներ նամակառան կը մօտենան, ներսէն գնդակներ կ'արձակուին: Մերիները Հայոց և Յունաց թաղերը միացնող խրամները մանելով կորիւի կ'սկսին: Թուրքեր չդիմանալով նամակառանը հրդեհելով կը փախչին: Յոյներու թաղն ալ ամբողջութեամբ հրդեհուած ըլլալուն՝ հայերու պաշտպանութեամբ յայները կը բերուին հայոց թաղը:

Այսօր Ֆրանսական կառավարութիւնը՝ կուտի առաջին օրէն բանուած ու բանարկուած Մուէզզին Ազատուլլահ էֆէնարին ճերժակ դրօշակով թշնամիին դրկեց նամակով մը, որով կը հրուիրէր կառարեալ հնազանդութեան:

Դեռ նամակին պատասխանը չստացուած զրահապատ շոգեկառքին ձայնը լսուեցաւ: Բոլորիս սիրու ուրախութեամբ լեցուեցաւ, քանի օր քանի մը օրէ ի վեր կամուրջներու քանդուելուն պատճառով երթեւեկը դադրած էր: Խմացանք նաեւ թէ Ֆրանսական օժանդակ ոյժ եկած է:

Հետզհետէ զինուորները շատքան, ռազմամթերք, ռազմակառքեր մինչեւ կայարան լեցուեցան:

12 Յունիսին կառավարէն Պ. Անորէ լուր ուսւաւ թէ Զօր. Պօնէն պիտի զայ, ուսոի գիմաւորելու համար ինչ

հետ Տօքթ. Վանլեան, Համբար Մումճեան, Լեւոն Պալեան, Գրիգոր Գէօրգիլուեան և Մուխթար Վարդավառ՝ կանոնաւոր զինուած կայսրան գացինք. Կառաշարը հասաւ: Զօրավարը Գոլոնէլ Լօրանին հետ վար իջաւ: Մեզի մոտենալով փափաքեցաւ ծանօթանալ: Պ. Անտրէ մեզ ներկայացուց որպէս քաղաքին հայութեան ներկայացուցիչները: Զօրավարը խօսք տռնելով ըստ ատայդ տեղեկութիւններուն համաձայն կռիւի սկիզբէն ի վեր ձեր ցուցուցած քաջութեանը, մանաւանդ Յունիս 5ին թշնամիին վրայ ձեր կատարած յարձակողականը կը պարտադրեն իրը քաջ կռուող՝ շնորհաւորել ձեզ և ամբողջ հայերը: Այդ կռիւին ցոյց արսւած կարգապահութեան, համերաշխութեան և հրամանատարներուն ցոյց արսւած հնագանդութեան համար շնորհակալ եմ»: Մենք ալ պատասխանեցինք: «Ինչ որ ըրինք Ֆրանսական զէնթերով մեր ինքնապաշտպանութեան և Ֆրանսայի դրոշին համար ըրինք, ինչ որ մեր պարտականութիւնն էր, եթէ նոր տռիթներ ալ պատահին պատրաստ ենք կռուելու մեր դարաւոր, իսկ Ֆրանսայի նոր թշնամիին դէմ»:

Ահա թարգմտնութիւնը այն պաշտօնական յայտարարութեան, որ կառավարիչ Անտրէ զրկած էր 9 Յունիսին: «Օսմանիեէի հայերը 28 Մայիսէն ի վեր հզօրապէս դիմադրեցին ոռոմբերով զինուած թշնամիին բոլոր յարձակումներուն»:

«Հայ պզր երբեք իր բարոյական կորովը չէ կորունցուցած: Օսմանիեէի շրջանի հայերն ու յօյները իրաւունք ունին հպարտանալու իրենց քաջութեան համար: 5 Յունիսին՝ խրամներէն նյլելով թշնամիին վրայ կատարուած հայոց յարձակողականը մասնաւոր զնահատանքի արժանացաւ Գոլ Լօրանէն, Միւս կողմէ՝ քաղաքապեան ալ երջանիկ կ'զգայ ինքզինք, որ իր հրամանին տակ ունի նման ժողովուրդ մը, որ կազմակերպու-

թեամբ և վարք ու բարքով գնահատանքի արժանի է։ Հայերը կարգապահութեամբ ցոյց տուին թէ կարող ևն քաջաբար կոռուկու և հաստատեցին թէ ամբողջ ցեղը վստահութեան արժանի է։

«Հանդիսա նահատակներուն, որոնց անունները սուկի տառերով պէտք է արձանագրուին։

«Վստահութիւն և խաղաղութիւն Օսմանիեէի հայերուն, որոնք նուիրական պարտականութիւննին լման կատարեցին։

«Հայեր և յայներ մօտ ապագային իրենց քաջութեան արդիւնքը պիտի վայելեն։ Եւ՝ որպէս կտուազարիչը ձէպէլի Պէրէքէթի անկեղծ ու ջերմ չնորհակալութիւններս կը յայտնեմ։»

Ցաջորդ օր Զօր. Պօնէն այցելեց Հայոց թաղը և ինքն ալ՝ Աստանա փախադրուելու համար մեր կատարած գիմումին համար ըսաւ։ «Սսեցիք փախադրուեցան Ֆըրանսացիներու պաշտպանութեամբ։ Շամբան երկու հոգի ալ աւելցան (նորածիններ), բայց կրնաք վստահ ըւլաւթէ Օսմանիեէ նման բան պիտի չպատահի։ Ասով քիչ մը վստահութիւն արթնցաւ։

14 Յունիսին Գոլ. Գլէման իսկէնտէրունէն՝ էրզինի ճամբով իր զինուուրներով հասաւ։ Ան ալ իր զինակիցներով եկաւ Հայոց թաղը, գիրքերը աշքէ անցուց և մեր ցոյց տուած քաջութեան համար չնորհակալութիւն յայտնեց։

15 և 16 Յունիսին կատարեալ հանդարտութիւն կը տիրէր։ Երկու կողմն ալ կը յարգեն զինադադարի պայմանները։ (Հասկնալի է անշուշտ, թէ թուրքերը ոյժ տեսնելով դադրեցուցած են կորիներէ)։ Դրեթէ ամէն օր թուրք Միւթաստրիֆը, որ կորիւն առաջ և մինչեւ զինադադար կ. Պօլսոյ հրանգներով կը շարժէր, կուգայ քաղաքապետին հետ կացութեան մասին խորհրդակցելու։

իր հետ մեր ունեցած տեսակցութեան առեն ըստւ. ոկը ցաւիմ պատահածներուն համար, Կը յօւսամ մօտ օրէն թէ՛ դուք և թէ՛ մենք կ'ազատինք չեթէ կոչուած աւազակներուն կողոպուտներէն և աղէսներէն»:

### ՎԵՐՋԱԲԱՆ

Կոիւի նկարագրականը չվերջացուցած կ'ուզեմ աւլ հետեւեալ տեղեկութիւններն ալ:

Հայոց թաղը Արեւելքէն Արեւմուտք 2-3 մէթր բարձր պատնէշներով շրջապատուած էր, պաշտպանութիւնը յանձնուած էր 200 զինեալ կարիքներու, Աւետիս Զավուշի և Ապայ, Սեդրաք Թումուկեանի զեկավարութեամբ և Տիար Հրանդ Մալօեանի ընդհանուր հրամանատարութեամբ: Կարգապահնեւթիւն, հնազանդութիւն, պարտաճանաչութիւն և քաջութիւն ցոյց տուին ամէնքնալ, ինչ որ գնահատուեցաւ նոյնիսկ Ֆրանսացիներէն: Առոր համար մասնաւոր գնահատական գիր մը յանձնըւեցաւ, որուն թարգմանութիւնն է. «Արեւելեան Բանակ Օսմանիկէի, 5 Յունիս»:

Ա. Տիգիզիսն

Ա. Պրիկաս

Ա. Սէքթօր— Ամանս ուչոթ

Թիւ 9523

«Այսօրուան գործունէութիւնը նշանակելի էր: Ինչպէս թանքի պաշտօնեանները, նոյնպէս հայկական երկու գունդեր քաջարար գործեցին:

«Մին՝ հին բազնիքը գրաւելով, միւսը՝ Հաճի Քէհեային ուսնը կրակի աւազը, Այս երկու գունդերը Ֆըրանսացի զինուորի պէս ոշխառեցան: Իմ ամենամեծ գնահատանքը պիտի ըլլայ զանանք Ֆրանսացիներու համահասար նկատել: Գոլոնէլը Հաճի Քէհեային առն

կործանումէն չաս գոհ մնացած է: առօր համար ոյա երկու հայ խումբերուն իր շնորհակալութիւնը կը յայտնէ:

Այս շրջանը վերջացած է: Վարձատրութեան պահուն պիտի յիշուին լաւ աշխատողները: Քանի մը քաղեր նահատակուեցան: Հանգիստ անոնց հոգիներուն: Վերապրոզները երբեք պիտի չժառնան նահատակներուն յիշատակը:

**Ամանոսի Հրամանատար**

Դօլոնէլ Լորոն

**Օրինակը արուած**

Ա. — Թանքի սպաներուն

Բ. — Հայերուն

Գ. — Կառավարիչ Գափիթ. Անարէի

Դ. — Պահ դրուած:

1) Բազնիքը գրաւելու գացող քաջերն էին — Արամ Թորպանեան (Օսմանիեցի), Գրիգոր Շիւճիկեան, Նշան Տէրանեան (Մոլոթիացի), Սարգիս Պօյանեան (Պաղչէցի), Յակոբ Տիշչէքէնեան (Մարտացի-Նահատակ), Յարութիւն Գօնապապեան (Օսմանիեցի Նահատակ), Յարութիւն Նաճարեան (Օսմանիեցի) Եփրեմ Անանեան (Առանցի): Սպայ Սեղրաք Թումուկեանի առաջնորդութեամբ:

2) Հաճի Քէհեռյին առն վրայ յարձակողներ — Աւետիս Զավուշի առաջնորդութեամբ Տէօրթեօլիքներ Մեսրոպ Բոթորեան (Ժանարմ, չավուշ,) Յավուէփ Արթինեան, Դրիգոր Պալեան. Արթին Մովսէսեան, Գէորգ Ցաղլեան, Մինաս Լսփաշլեան, Խորոս Պօյաճեան, Կիրակոս Ուրֆալեան, Խորէն Թէնքէրեան: Մարտացի Երևանդ, Շոփէր Դրիգոր, Օսմանիեցի Մինաս Հաճընլեան Յովհաննէս Մալխանեան, Հայկ Վանլեան, Յակոբ (Զա-

վուշ ժանտարմ) Խարբերդովի Գրիգոր, (Լէզէնակոն-նահասակ):

Յիշատակութիւնը անհրաժեշտ է Հրամանատար Հրանդ Մալոեանին, Խոլահիեյի Ազգ. Միութեան Ատենապետ Համբար Մումմեանին, որիկոիւին պատճառով չըկըրցաւ դառնալ և որը իր ունեցած առուեակները (պաթանիք) արամադրեց զինօւսորներուն, Օսմանիեյի կազմակուծեալ Ազգ. Միութեան Ատենապետ Տոքթ.Մ.Վանլեանին, որուն ընկերները հասցած էին կանուխէն, իր հետ ունենալով Առաջնորդական փոխանորդք, և որ հասաւ ժողովուրդի բոլոր պէտքերուն, հոգաց, խնամեց:

(Քաղօւած Տաւրոսէն) Յովհ.Քնյ. Կէվհէրեան

«Ե. Խ. — Յովհաննէս Քահանայի քաջագօրծութիւնը և աներկիւղ հօգիւ ըլլաւը պարծանքով կը յիշուի: Մեր հիացութեան ու յարգանքը հայ կորին կղերին:

Եւ սակայն քահանան համեստութեամբ գովեը կը հիւսէ հասարակ զինօւսորէն մինչեւ Հրամանատարին, իր անունը կը թաղէ ակնարկութիւններու տակ միայն:

Կը խռնարհինք իր մեծութեան առջեւ:

Անցնինք մեր քաղօւածքին:

(«Տաւրոս» 27 Յունիս 920)

## ՊԱՇԱՐՄԱՆ ՎԻՃԱԿ

Ցրանսական Խօխանութեան Խրաւական Գործունեաւթիւնը

Այս խորագրին առկ՝ պաշարման վիճակի էնւթեան մտաին բացառողականէ մը ետք՝ կ'աւելցնենք:

«... Պէսք է ոչքի առաջ ունենալ նաև թէ բացառիկ և անբնականն կացութեան պատճառով յայտարուած սպաշարման վիճակը» երբեք չի նշանակեր թէ՝ երկրին հայ ժողովուրդը՝ սպասողական և զուտ բռւսական կեանք մը պէտք է ապրի, զանց առնելով, իր քաղաքային և քաղաքացիական իրաւունքներու պարտաւորութիւնները,

«... Ասիկա չի նշանակեր թէ քաղաքային իրաւունքներու բաժինը կախակայուած է, ընդհակառակը, պէտք է նկատել թէ պաշարման վիճակը՝ բռւն իսկ այդ քաղաքիական իրաւունքներու պաշտպանութեան և առւականացումին համար ձեռք առնեւած բացառիկ երաշխիք մըն է:

«... Հայ ազգի իրաւական գործունէութեան համար անհրաժեշտ քայլեր կան, զորս ասկէ առաջ մտանանշած և Հայ Ազգային իշխանութեան ուշադրութեան յանձնած էինք և որոնք դժբաղդարար չեն առնեւած տակաւին:

«Չենք ուզեր կրկին անդրադառնալ: Մանրամասնութիւնները գործունէութեան ընթացքին կը ճշդուին հետզնետէ:

«Առ այժմ կ'ուզենք հասկցնել թէ՝ հայ ազգի իրական խաղաղ գործունէութեան համար, ո'չ մէկ արգելք կրնայ ըլլալ և եթէ պաշարման վիճակի սխալ ըմբռնաւմով, կարծողներ կան, թէ սպասողական ըլլալու հարկադրուած են, կը սխալին և եթէ այդ պառը-

ուակով անգործութեան մատնուին, ինչ որ ազգային կորուստին պատճառ պիտի հանդիսանայ, պատմութեան առջեւ պատասխանառու պիտի մնան:

«Ականջ ունեցողը կը լսէ:

(«Տաւրոս» թիւ 129 Յուլիս 11)

\* \* \*

Յուլիս 10. Շաբաթ՝ քանի մը Ալճերիացի զինւորներ կը փորձեն ամայի փողոցէ մը անցնող հայ մը թրքական թաղ տանիլ. Հեռուէն նշմարողներ օգնութեան կը հասնին: Կորիւը ծանր հանգամանք չստացած ֆրանսացի պահակներ կը հասնին և կը հանդարակնեն: Դժբաղդաբար լուրին մեծ ժանը գրագննուած է:

Կէսօրէն ետքն ալ յանկարծ հրացանաձգութիւն մը ծայր կուտայ, երբ ամբողջ ժաղսվուրդը դեռ շուկան էր և գործի վրայ:

Շիշմանեան իր զինուորներով կնցած Ֆրանսական իշխանութեան հրամանին կ'ապասէ, ստկայն Հնչակեան զեկավարներ՝ Ս. Շահէն, Վ. Փամկոչեան (զինուած) Ս. Արմազանեան անմիջապէս կ'ելլեն հրապարակ, կը շըրջին թաղերը, իսկ ընկ. Միսաք Զավուշ և Բիւրտ Մահւլիսին ջեղը կը դառնայ:

Հրացանաձգութիւնը դադրելէ, խաղաղութիւնը հաստատուելէ յեսոյ Ֆրանսացի պահակներ և ապա Պրն. Պրէմոն անձամբ կ'ելլեն հրապարակ:

Անոր համար կ'սովիպուինք գրել խմբագրական մը:

## ԴԷՊՔԵՐ ՈՒ ԴԷՄՔԵՐ

(Կարգապահութիւն)

«Յուլիս 10ի՝ Շաբաթ որուան միջադէպը... յոյզ  
ոււաւ կարգապահական թերութիւններ».

«Յայտնի է թէ հայը՝ վայրկեանին հարկաւոր յան-  
դրդնութիւնը ունի, բայց կը պակսի լրջութիւնը»:

«... Այդչափ արձակուած փամփուշտներուն քա-  
ղած պատերազմական հունձքը պիտի ուղէինք գիտնալ»:

«... Օրապահիկէն խնայելով ինքնապաշտպանու-  
թեան համար ճարուած... փամփուշտները պարապ վա-  
նելը ինչո՞վ բացատրել»:

«Ասիկա անահետութեան հարցն է»:

«... Կայ նաեւ ռազմագիտական կազմը, ենթադ-  
րենք թէ կախւ մը սկսուած էր և կային կարիճներ, ո-  
րոնք կ'ուղէին ու կախւի կեդրոնը օգնութեան հասնիլ»:

«... Աննպաստկ, օդին մէջ արձակուած գնդակ-  
ները... շուարումի պիտի մասնէին օգնութեան գացող  
պաշտօնական... ժողովրդային ուժերը»:

«Վերցնենք բարոյական կողմն ալ, ի՞նչ օգուտ  
առկէ»:

«... Կարգապահութիւնը աւելի թանկ է, քան  
նոյնիսկ հրամանատարի մը կեանքը»:

«... Հայուն ըլլալու կամ չըլլալու հարցը կապ-  
ուած է կարգապահութեան, Զգուշութիւն».

(«Տաւրոս» թիւ 180 Յուլիս 13)

\* \* \*

Ամբողջ մէկ ու կես տարի ձգձգելէ յեառյ (1918  
Նոյեմբերէն մինչեւ 1920 Յուլիս) յազթօղ գիւանագի-

առւթիւնը վերջացուց Թուրքիօյ հաշուեյարդարը:

Ներքին քաղաքացիական կոիւները, միլլիական արկածախնդրական շարժումը, յաղթաղներուն և պարաւուղներուն փոխյարերութեան մէջ ստեղծուած նոր կացութիւնը... նոր զահողութիւններ պիտի պարտագրեն կողմերուն:

Յաղթաղները ժամանակին արժէք չտուին պարտըւածներէն ամենէն տկարին՝ Թուրքիօյ, կործելով թէ ուեէ ատեն պիտի կրնան պարտադրել իրենց կամքը, բայց այդ հաշիւը այսօր սխալ գուրու եկաւ:

Տակաւին յստակ չէ մեզի համար թէ ի՞նչ են Համաձայնութեան պայմանները, բայց ահա թէ ի՞նչ կը կատարուի Աստայի շուրջը և մէջը:

Իրարու ետեւէ կը լքուին Ապազլու, Շէյխ Մուրաս, Մատամային Ագարակը, Ինճիրլիկ:

Այս գիւղերը պահելու համար մեծ գումարներ թափուած են, Ասոնք պահելը վճռակամ քաջութեան զործ էր, և Միջկուսակցականը կատարեց, երբ գործին զեկավարն էր. Միջկուսակցականին օրով թշնամին Աստանայէն 5-7 ժամ հեռու էր: Ներկայիս ձեռքէ հանուած է նոյնիսկ Ինճիրլիկը, որուն պաշտպանութեան համար տասնեակ հազարաւոր ռոկի ծախսուեցաւ՝ միմիայն պահաներուն համար:

Դեռ չկրցանք հասկնալ Պ. Շիշմանեանին զինաբական (Թերեւս պարտադրուած) թաքթիքին նպաստակը, բայց յայտնի է թէ մեզի անծանօթ պատճառով Պ. Շիշմանեանի օրով կը լքուին քաղաքը ապահովող դուրսի դիրքերը:

Դուրսի դիրքերը թուրքերուն ձեռքը անցնելով դաշտի հունձքն ալ կը վտանգուի: Ասոր համար զինաբական անենատեսութիւն մը կը նկատինք, քանի որ արդիւնքը կրնայ ՍՈՎ ըւլաւ:

Հէնէպլիի մէջ ալ ֆրանսական թնդանօթներ գոռացած են, բայց յառաջացուցած են հրդեհ մը, որը լաված է հունձքը:

Ալի Հօճայի միջագէպը: — Ֆրանսական իշխանութիւնը խումբ մը գործաւորներ ֆրանսական դրօշով մը կը զրկէ Ալի Հօճա, որը քանի մը օր առաջ ոմբակոծուած էր: Ճամփարան 200ի մօտ չէթէներ և թուրք գիւղացիներ իրենց թաքսոսցներէն կ'սկսին կրակել: Գործաւորները շղթայ կազմած ինքնապաշտպանութեան կը դիմեն: Անհաւասար կոիւը կը տեւէ քանի մը ժամփամակուցածները լրանալու մօտ հայերը կը դիմեն Ճամփէի բարձունքը և երեք տեղէ վիրաւոր ֆրանսական դրօշը բարձրացուցած կը ներկայանան Ֆրանսական իշխանութեան:

Մերինները ունին մէկ մեռեալ՝ Ատանացի Կիւլլիւին տղան և երեք անհետացած:

Ինձիրլիկի պաշտպանութիւնն ալ յանձնուած էր 10—15 ժամանակներու, որոնք երկար կոիւներէ յետոյ, տեսնելով որ ոչ մէկ օգնութիւն կը զրկուի և վախնալով ռազմամթերքի սպառումէն յառաջանալիք աղետորեր հետեւանքը՝ կը նահաջեն:

Թուրքերը կը տիրանան ինձիրլիկի ալ:

Այսօր երեւան ելաւ Յուլիս 10ի հրացաւածգութեան պատճառը:

Քանի մը օր առաջ զինուած թուրքեր կը յարձակին Տըպլան Աստէ Մուհամմէտի տան ճամբոււն վրայ աշխատող հայ և յոյն գործաւորներու վրայ և 19 հոգի գերելով կը տանին: Մէկ հոգի փախած է և կը հաստատէ թէ ամէնն ալ սպաննուած են:

Կառավարութիւնը ոչ մէկ քայլ առած է: Հայը կակծաց, սպաց, բայց քայլ չառաւ և պառերազմական վիճակի դէմ չգործելու համար:

Յուլիս 10ի առառուն ժամը 8.00ին տասը պաղավաճառ  
հայեր կ'երթան Մէյվա Պազար (պաղավաճառատառն):  
Թուրքեր համախորհուրդ կը յարձակին ու գերելով կը  
տանին իրենց թաղը՝ անշուշտ անհետացնելու: Մինչեւ  
հիմա լուր չկայ: Այս լուրը հասնելուն վրայ է: որ ըս-  
կըսած են հրացանաձգութիւնները:

Բայց կառավարութիւնը կ'ապահովենէ: Տեղն է յի-  
շելու թրքական բանաձեւը: և Խաղաղութիւնը կատարեալ  
էց: (Ասայիշ պէր քէմալ ոիր):

Կիրակի անդի կ'ունենայ Միջյարանուանական հըս-  
կայ հրապարակային հաւաքոյթ մը, կաթոլիկ եկեղեցիին  
բակը:

Խօսք կ'առնեն շարքով Գերապայծառ Քէլէկեան,  
Վերապատուելի կ. Յարութիւննեան, Տիար Տամառեան և  
Առաջնորդ Հոգ. Գ. Շ. Վ. Ասլաննեան:

Յարգելի բանախօսուները կը թօւեն վերջին մաս-  
նակի գէպքերուն, թալաններուն, սպաննութիւններուն  
վնասները և կը հրաւիրեն լրջութեան և խազաղ աշխա-  
տանքի:

Տակաւին ժողովուրդը չօրուած Պ. Պրէմոնէն եր-  
կու նամակներ եկան, որոնց մէջ կը զրէր.

ա.— Ֆրանսական խրամներուն ետեւ փորուած  
հայկական խրամները անմիջապէս գոցել:

բ.— Երեկուան գէպքին (Ալճերիացիներու և հը-  
րացանաձգութեան) պատճառը հայերն էին և այդ ձեղի  
պիտէ վնասէ:

գ.— Հայ մը պիտի աքսորուի, որպէս խռովարար:

դ.— Բոլոր զէնքերը Շիշմանեանին արամադրու-  
թեան առկ գրուելու են:

ե.— Զինուօրական և ազգային ինքնապաշապա-  
նութեան գործը միայն Շիշմանեանին կը պատկանի,  
ուստի անոր գիտակցութեամբ ըլլուլու է:

զ. — Ֆրանսոսկան զինուորական բոլոր զէնքերը պէտք է յանձնուին, այլապէս խուզարկութեան պիտի ձեռնարկուի:

է. — Հայկական ինքնապաշտպանութեան զինք հայկական թաղերուն շուրջ պէտք է ըլլայ, ուսուի թըրագական թաղերէն քաշուելու են հայ պահակները:

ը. — Սահցիները պէտք է հեռանան քաղաքէն և հաստատուին վրաններու մէջ:

թ. — Ալճերիացիներու հակառակ զրոյներ և գըրգըռութիւններ կը ուրածուին: Ասիկա վնասակար է, իսլամ, ք.իսունէական հակառակութիւն յարուցանելու չէ:

«Հայ մեծեր համաձայնելու են երկրագործ թուրքերուն հետ, որպէսզի անոնք համարձակ քաղաք գան և ուտելիք բերեն:

«Ճեր սխալ զործերով չէթէներուն դէմ կռուզ մեր ուժերը քաղաք փոխագրել տուիք, ըսել է չէթէներուն հանցին իւղա քսեցիք:

«Եթէ այսպիսի զործեր շարունակուին, բոլորով պին պիտի զինաթափուիք:

Տամատեան իր կողմէն թելադրեց զգոյշ ըլլաւ, հակառակ պարագային սպառնաց հրաժարիլ:

Ժօղովուրդը չափողանց վաս տրամադրութեան տակ ինկաւ:

Նամակը կտարելապէս հականայ և զրպարազ բընոյթ կը կրէր: Ու զեկավարները բողոքելու տեղ՝ իրենց ուսւած վերջին խրառականներով և Պ. Տամատեանի ըսպառնալիքով ընդունած եղան ամբառատնութիւնը, Փախանակ բողոքելու 1) մերժելով եղած գրգռութիւններուն մէջ հայոց պատասխանառութեան բաժինը:

2) Զինաթափուելու, պահակները ես քաշելու, Պ.

Շիշմանեանին և թարգուելու առաջարկները նկատելով  
որպէս հայերու կաշկանդում:

3) Սաեցիները վրաններու տակ հաւաքել տալը կը  
նշանակէ զանոնք սպանդանոց առաջնօրդել:

4) Ֆրանսական զինուուրները կորիէ քաշելու ամ-  
բաստանութիւնն ալ սխալ էր, քանի որ չէթէները  
քաղաքին յուրջը, պարտէզներուն մէջ, ծառերուն վը-  
րայ են:

Օրը ցորեկով տասնեակներով հայեր կը կողմաց-  
ւին, կ'անհատցուին, կ'սպաննուին ու սպառնալիքը  
հայց կ'ըլլայ:

Աս ալ ֆրանսական դիւանագիտութեան հայասի-  
րութեան մէկ ապացուցն է:

Յաւլիս 19ին իմացանք թէ Ազատեան ձերբակու-  
ուած ու բանտարկուած է:

Յաւլիս 13ին Թօմի Մարթէն նամակով մը ընկ. Ս.  
Շահէնը իր քով կանչած էր, ընկերը հիւանդ ըլլալուն  
չկրցաւ երթալ: Կողմանակի միջոցներով իմացոնք թէ  
ընկերը զրպարտուած է, որպէս հայերը կողոպուաի մը-  
զող: Ընկ. Մ. Երէցեան աշխատած է Պ.Պ. Պրէմոնն ու  
կիզը համոզել թէ եղածը զրպարտութիւն է:

Յաւլիս 14:— Ֆրանսական Տօն: Ամէն կողմ Ֆրան-  
սական դրոշը կը ծածանի: «Հայ Արիշներ տողանցք կա-  
տարեցին, Զօր: Տիւֆիէօ սիրալիր ընդունելութիւն կա-  
տարած է: Թօմի Մարթէն՝ նախ մերժած է ընդունիլ,  
յետոյ զջալով ետ կանչած է:»

Ընկ. Ս. Շահէնին սենեակը խուզարկուած, բաւա-  
կան թուղթեր և զէնք մը տարած են:

Յաւլիս 15:— Հնչակեան շարքերը շատ մատէոգ: Կը  
մտածուի ծանր քայլերու մասին, կուսակցութեան ա-  
կումբին վրայէն կը վերցուի բուցատախտակը: Ակումբը  
կը դատարկուի: Հիւլէկալցդառնալու առաջին քայլերն են:

Ասկէ զատ գիմեցինք Առաջնորդ Սրբազան Հօր,  
որ առ ի բողոք հրաժարիւ Սրբազան Հոյրը կը գրէ իր  
բողոքը: «Ամբողջ 18 ամիս Ֆրանսական քաղաքականու-  
թիւնը պաշտպանեցի, ինձ հետ ամբողջ հայութիւնը,  
մասնաւորաբար Հնչակեան Կուսակցութիւնը: Այս վեր-  
ջերը Ս. Շահէնի շնորհիւ շատ աւելի թափ տրուեցաւ  
հայոց այս աշխատանքին և ահա դուք Զեր ամենամեծ  
բարեկամը կը ձերբակալէք պարզ զրպարտութենէ մը  
դրդուած: Ուրեմն ես կը հրաժարիմ և կը քաշուիմ ա-  
ռանձնարան մը, որ մարդ չկարենայ օր մը զիս ալ ամ-  
բաստանել որպէս Զեր թշնամինց: Կառավարութիւնը  
չընդունեց հրաժարականը:

Կուսակցութիւնը կը պատրաստուէր բռնի Ազգային  
Միութիւնն ալ հրաժարեցնել, երբ լուր եկաւ թէ կառա-  
վարութիւնը/բոլոր տարուածները ես կը զրկէ:

\* \* \*

Գրաքննութիւնը ալ աւելի կը սաստկանայ: Յու-  
լիս 14ի թիւը ճերմակ խմբագրականով հրապարակ կ'ել-  
լէ: Կը հարկադրուինք այդ օրուընէ սկսեալ խմբագրա-  
կանները նուիրել ընդհանուր անմեղ հարցերու, սակայն  
առիթը ներկայանալուն խմբօրուող՝ յեղափախութեան զարկ  
տուող սպրումներ ընելով:

Բացի կառավարական պաշտօնեաներէն քաղաքին  
մէջ թուրք մնացած չէ: Ամէնքն ալ Ատանայի շուրջ  
յարձակողական գիրք բռնող թշնամիին միացած են,

Թուրքերուն կրտօք կը շարունակուի: Ատանայի  
հայ մօղովուրդը, մասնաւորաբար Հնչակեանները, քա-

շաքէն ինքնապաշտպանութեան նուիրուած են: Հնչակ-  
եան Վարչութեան անդամները, Խմբապետները, ուսու-  
ցիչներն անգամ գիշերուան մեծ ժամը կը լուսցնեն թա-  
զէ թաղ, խրամէ խրամ պատելով: Ու ասիկա շաբաթներ-  
պատերազմական կրտկի տակ: Վերջապէս Ֆրանսական  
զորաբաժինը կ'ստիպուի խոշոր հրետանիով ամբակածել  
մօռակայ բարձունքներու վրայի թրքական գիրքերը:

Ինքնապաշտպանութիւն և պարենաւորում առաջին-  
աելը կը գրաւեն օրուայ մտահոգութեան: Դժուար է  
անշուշտ անվարժ ժողովուրդը՝ հանդարտ և անխռով  
պահել և միանգամայն քաղաքական յեղափոխական հու-  
նի մէջ բերել....

Միջկուսակցական ժողով մը գումարուեցաւ, ուր  
գացին Վ. և Բ. Ժամկաչեաններ և Արիս Գալֆաեան: Ե-  
կած էին Մ. Վերածին, Եսոյի Պղտկեան, Ապահ, Արմ-  
Մնարկեան, Ս. Կէպէնլիեան, Լ. Տ. Ստեփանեան, Յ. Բա-  
րեջանեան, Ա. Ախրիեան:

Վերածին ճառեց: «Մէկ կուսակցութիւն չի կըր-  
նար կառավարութիւն մը դարձնել, պէտք է համագոր-  
ծակցութիւն»:

Ս. Կէպէնլիեան, Նոր Միջկուսակցականի կազմու-  
թիւնը պահանջեց, փրկութիւնը այդ ձեւականութեան  
մէջ գտնելով:

Օրուան գլխաւոր օրակարգն էր, ոկացութիւնը և  
Մեր Դիբքը: Որոշուեցաւ զինուորական Մարմին մը  
կազմել, որուն իրաւունք տրուի պատճելու, կառավա-  
րութեան յանձնելու և կուսակցութիւններուն հետ խոր-  
հըրդակցելով գնդակահարելու զանոնք, որ թալանով  
կ'զբաղին:

Զգուշութեան համար՝ յայտարարութիւն հանել,  
Մամուլով կոչեր ուզնել, հրապարակային բանախօսու-  
թիւններ կազմակերպել:

Յօւլիս 15. — Ազգ. Միութեան ժողովին հարց ծառացաւ Ս. Շահէնի մասին, Դաշնակցական մը՝ Մելիտոս Մելիտոսսեան վկայեց թէ Շիշմաննեանի և Զանգալեանի շրջանակէն կառարուած ամբաստանութեան մը արդիւնք է։ Ասիկա չզարմացուց մեզ, քանի որ քանի մը չարաթ առաջ ոլ մամուլով զբարտեցին թէ։ «Ա. Շահէն կայարան գացած է Կիլիկիայէն փախչելու», մինչդեռ ինքն էր ժողովուրդը Կիլիկիա մեալու հրաւիրողը, և ընկ. Ա. Շահէն ստիպուեցաւ պատասխանել. «Երէկ իրիկուն են գացած էի ՀԱՅ Գիլիկ, ուր հրապարակային բանս խոսութիւն կազմակերպուած էր։ Ժամը 10,00ին՝ մատ 100 ընկերներ արձանագրեցի, մարզական կարգադրութիւններ ըրի և յաջորդ տոտու ժամը 9ին դարձայ։ Ասոր վկայ են Հայ Գիլիկի բնակիչները։ Հնչակեանները կարեւորութիւն չառւին, քանի որ շատ անգամ տեսած էին նման արարքներ։

Թուրք պատուիրակ մը ներկայացաւ Ֆրանսական Խշանութեան և մէկ քիլօ քինին առնելով մեկնեցաւ։

Յօւլիս 17. — Զինեալ խումբ մը Ապա Օզլու զըրկըւնցաւ քորեն քաղելու նպատակաւ։

Ա. Դ. Հնչ. Ուս. Միութիւնը սկսաւ խմօրասիպ թերթ մը հրատարակել և Ուսանողականով։

Յօւլիս 20ին — Շարունակական հրացանաձդութիւն։ Լուր ելաւ թէ հայ մը պիտի կախուի։ Ժօղովուրդը հաւաքուեցաւ եկեղեցի, բողոքեց Տամատեանին և պահնջեց, որ Տամատեան ներկայանայ կառավարութեան և բողքէ։ Տամատեան մերժեց և ըսաւ. «Զին սպաննէք ալ չեմ երթար։ Զեզի հազար անգամ ըսի, մի կողոպոէք։»

Հրացանաձդութիւն, հրդեհ, սպաննութիւն կը շարունակուին, «կողոպուայի ամբաստանութեամբ և որպէս հրձիգ, հայեր կը ձերբակալուին։

Երկու կամաւոր զինուորներ զօհուեցան։

Պ. Պրէմոն հրաւիրած էր Առաջնօրդ Հայր Սուրբը և ընկ. Ս. Շահնը:

Գոլոնէլ Պրէմոնի և Ս. Շահնի տեսակցութիւնը կուտանք, քաղուածաբար Ս. Շահնի «Կիլիկիոյ Զախոզանքը» գրութենէն («Երիտասարդ Հայաստան», 20 Մայիս 1921), որուն 1—21 թիւերը չունինք դժբաղդաբար:

«Պրէմոն ֆրանսական պետական դէմքերէն է... Մասակասքարը ֆրանսաթնելու աշխատանքը զլուխ հանեց... այնպիսի ուղեղ էր, որու խելքը... հաւասարակը ուղ... դիւտանագէտ չունէինք: Եթէ մէկ նախադասութիւն ըսէր, քան՝ կը լսէր:

«... Մշակած գծերը անհասկնալի մնացին...: Պըրիանի կուսակից էր, բայց իրր սոսրադաս պաշտօնեայ... կուրօփի քաղաքականութեան հակառակ ըլլալով հանդերձ՝ եկած հրահանգները կը գործադրէր:

«Թրքասէր չէր, հայասէր ըլլալէ աւելի ֆրանսասէր էր: Պրէմոն կ'ընդունէր թէ Կիլիկիա իր ծոցին մէջ կը պահէր հայ հարսածութեան մասունքներ, հայ պատմութիւնը:

«Դիտէր թէ Ատանայի ոյժը Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան ձեռքն էր: Խնքդինք Հայոց և Հնչակեաններու բամեկամ կը յայտաբարէր, բայց Հնչակեան քաղաքականութիւնը ընդունիլ երկմտեցաւ: Հաշուեածութենէ կը վախնար:

«Կարգ մը թափթփուքներ Հնչակեաններու անունով խօսած էին, կուսակցութիւնը հասկցուց թէ միայն «Տաւրոս»ը կ'արտայայտէ Հնչակեան կամքը: «Հնչակեան քաղաքականութիւնը ծայրահեղ է, պէտք է քիչ մը չափաւորել» ըսած էր: Ահա անձը, որ հրաւիրած էր:

Սովորական պաշտօնական բարեւներէն յետոյ՝

— Պ. Գոլոնէլ, կը ցաւիմ որ՝ երբ զիս զրպարտեցին որպէս թշնամի ֆրանսացիներուն, թելադրիչ գո-

զութիւններու, Զեր Վարչութիւնը հաւատալով առևնս խուզարկեց, աքսորի կամ բերդարգելութեան դատապարտեց, բայց շնորհակալ եմ, որ Դուք ճշմարտութիւնը դիտնալով բեկանեցիք վճիռը:

— Անարդար վճիռները ենթակայ են բեկանուելու, Բայց կայ պարագայ մը, որ Զեր ուշաղբութեան կ'ուզեմ յանձնել: Դուք, Սօցիալ Դէմոկրատ կուսայցութեան մը գործիչն էք: Դուք գործ ունիք բանուորներու և գիւղացիներու հետ: Ասոնք երկրի մը ջիզը կը կազմեն: Առանց ասոնց ազգ չկայ: Սակայն ասոնք քաղաքական հասկացողութիւն չունին (և բաւական երկար, թէեւ իմ գաղափարով սխալ մեկնորանելով Ֆրանսական, Ռուսական բանուորագիւղացիական հարցեր՝ աւելցուց) Առանայի մէջ կայ գիւղացիներու և բանուորներու խառնիճաղանձ մասսայ մը, որ անտեսական քայլայման ճնշման տակ է, որը անկարող է քաղաքական խնդիրներու խառնուելու և երբ բռնազրուիկ միջացներով ձեռք դարնէ՝ որդիւնքը կ'ըլլայ ֆլասակար: Ուրեմն գործիչն մը նախ գիտնալու է թէ ի՞նչ ըսելու է, ի՞նչ վերապահելու է:

— Պ. Գոյոնէլ, Առանայի հասութիւնը գժրազդ զումըն է քաղաքականութեան և ան՝ իր հազուսարին տակ՝ ունի զօրաւոր կամք, հասունցած ըմբռնում: Ան զիտէ իր գժրազդութեան ազրիւրը և նոր սպանդէ մը ազատելու միջաբեր:

— Կ'ընդունիմ և կը յուսամ թէ զեկովարները իմաստութեամբ պիսի յոջողին բանալ ազատութեան ճամբարան:

— Երբ հսս երաւիրուեցայ նպաստկ ունեցայ բացարել այս հարցը, բայց նախապէս կ'ուզեմ ըսել թէ Դուք գիւանագէտ մ'եք, իսկ ես պարզ յեղափոխական մը: Իմ խօսքերը ո'չ մէկ թաքուն միաք ունին, պարզ ու անկեղծ յեղափոխականի արտայայտութիւններ են, ու-

ունց վերապահութեան, ուստի բարեհաճեցէք պարզ և  
անվերապահ ըլլալ Զեր թելադրանքներուն մէջ:

— Հնարաւորութեան սահմանին մէջ, Պ. Շահէն:

— Հայը, երբ կամաւորագրուեցաւ, երբ կազմեց  
Հայկական լէգէսնական գունդը, երբ կեցաւ համաձայ-  
նականներուն, մասնաւորաբար Ֆրանսայի կողքին, ան-  
որոշ նպատակ մը ունէր, այսինքն Կիլիկեան հօրիզոնին  
տակ, Ֆրանսայի փաթթուելով, ազատ ապրելու, ազատ  
չնչելու հնարաւորութիւն ստեղծել: Սխալուեցա՞ւ արդ-  
հօք:

— Կարծեմ թէ՛ ոչ: Կարծիքս թող Զեր մէջ Ցայը:  
Զինաշագարէն ասդին Ամերիկա աղքատախնամի դերէն  
գուրս չելաւ: Նկարագրեց կոտորածները, նկարեց խըլ-  
եակները, յուզեց ձեր և իր հասարակութիւնը, հաւաքեց  
միլիոններ, միլիոնարական տուններ հաստատեց Հայտս-  
տոնի և Տաճկաստանի մէջ, բայց ի՞նչ տուաւ զէնքի,  
ռազմամթերքի, զինուորի: Յուցուցէք, եթէ ստացած էք:

«Գազութները կը փառաբանեն Անգլօ-Սաքսոննե-  
րը: Ի՞նչ տուաւ Անգլիան: Բոէք, յուցուցէք: Այս եր-  
կուքը միանալով ջանացին տնտեսապէս կործանել ի-  
րենց դրացին, դաշնակիցը՝ Ֆրանսան: Այն օրերուն, երբ  
Ֆրանսայի գաշտերուն վրայ 15-35 տարեկան ֆրանսացի  
զինուորներու գերեզմաններուն վրայ դեռ արեւու ճա-  
ռապայթ մը չէր ինկած, երբ Ֆրանսա գարձած էր ծե-  
րանց և այրիանոց, երբ Ֆրանսական պետական գանձը-  
տհաւոր պարագերու տակ էր, մեր երկու զինակիցները  
արժեքագրեցին ֆրանքը: Այդ տնտեսական ճնշումին  
տակ շուշարած Ֆրանսան քիչ կը մնար լքէր Գերմանա-  
կան ճակատը և քիչ Ցիաց որ Ֆրանսան կործանէր: Այդ  
օրերուն Սուրիայ մէջ խազզուածները պէտք է լիշել:

«Իր չքաւորութեան և տնտեսական ճնշման տակ  
Ֆրանսան մինակը եղաւ, որ Կիլիկիոյ մէջ պատսպարեց:

30.000 հայ գաղթականներ իրենց որբերով։ Զեզի համար կայ Մարտի Զախողանքը, Պատասխանառութիւնը անըլպառ պայմաններուն ու գործող անհատ զինուորականներուն կը պատկանի, բայց ոչ Ֆրանսայի։

— Քանի որ անտեսական շահամոլութիւնը ներկայ հասարակարգին իտէալն է, լաւ գիտենք ու չենք զարմանար Ամերիկայի և Անգլիայ բռնած դիրքին գերայ։ Երէկ ոզգերու քաղաքական իրաւունքներու և աղատութեան համար միասնաբար կախ մզոզ դաշնակիցները այսօր շահու շուկաները լրարու ձեռքէ խլելու Համար զիրոր կը կօրծանեն։ Բայց փոքրիկ դաշնակից հայը՝ մասնաւորաբար Ֆրանսայի բարեկամն է։ Ճիշդ այս պատճառով կ'սպասէ, որ Ֆրանսատն ցարդ իր ցուցաւեած օգնութիւնը, որը ձեւով մը որբախնամի գործ է, դորձընէ իրական, զրական օգնութեան, այսինքն այս Կիլիկիոյ Հայոց ինքնավարութիւն, իր Հովանաւորութեամբ։ Ահա մեր բաղձանքն ու ակնկալութիւնը։

— Զեմ կարծեր թէ եզիպասսի, Խզմիրի, Պոլսոյ Հայաստանի և Ամերիկայի հայութը Զեզի պէս կը մտածեն։

— Պ. Դոլսոնէլ, Զեր կարծիքը իւծի համար նորութիւն է։ Կիլիկիոյ ինքնավարութեան գողափարը Կիլիկիոյ հայութեան սեփական մտածութն է։ Հինգ ամիս ի վեր Կիլիկիոյ հայ բեմը, որ գրաւուած է Հնչակեան կուսակցութեան կողմէ, այս հարցը կը ծեծէ և Կիլիկիոյ հայութիւնը իւրացուցած է զայն։ Մենք անօր ճշմարիտ թարգմանն ենք։ Արտասահմանի և Հայաստանի հայութիւնը այս մասին կարծիք չունին։ Կիլիկիա պատմականօրէն հայկական հոգ է։ Մենք պատրաստ ենք գործակել Զեզի թրքական կօրծանաբար ձեռքը հեռացնելու և Ֆրանսայի հովանաւորութեամբ Կիլիկիոյ Անկախութիւնը հաստատելու։ Դուք հաւանութիւն յայտնեցք, մենք յանձն կ'առնենք զսհօղութեան մեծագոյն

բաժինը և վստահ եղէք թէ այդ քայլին մէջ յարութիւն պիտի առնէ «Յմրանսայի Աւանդական երազը»։ Տնտեսական հիանալի շուկայ մը, բամպակի հարուստ շահաստան մը պիտի ազատագրուի թշնամիին ձեռքէն։

— Ըսկերվարական գործիչի մը այս արտայայտութիւնը քանի՞ տարուան համար է։

— Քանի տարի որ Զեր ազգային և ընկերային պայմանները թուլատրեն։

— Հասկցայ Զեր միտքը, բնական և անբնական ճամբաններու մէջ ման կուզայ։

— Հաւատացէք որ անկեզծ ենք։ Այսօր ու վաղը նոյնը պիտի գոնէք մեզ։

— Այս հոգամտարին վրայ ուրիշներու սանձաւթիւններն ալ կան, ինքնավարութեան հարցը Փարիզի մէջ կրնայ մարմին առնել։ Կիլիկիացին իր ներկայացուցիչները հոն զրկելու եր։ Ուշացած էք արդէն։ Գիտցէք թէ՝ առանց Ֆրանսայի կամքին՝ Ֆրանսացին գժուար կը հաւանի ձեր առաջարկին։

— Պ. Գոլոնէլ, թրքական դաշնագրի ստորագրումի որերը կը մօտենան։ Առանց դրական քայլ մը առնելու ինչպէ՞ս պիտի կրնանք ազգել Փարիզի։ Դուք հաւանութիւն յայտնեցէք։

— Տեսնենք, սպասենք մինչեւ որ գէպքերը հասունան։ Կ'ընդունիմ թէ հայերը իրաւունք ՄԸ ունին ենս, բայց այդ իրաւունքը կրնա՞յ մինչեւ ինքնավարութեան հասնիլ։ Ասոր վըայ մտածելու է դեռ պէտք է սպասել։ Խոհմութիւնը ձեռքէ մի հանէք, այս է թե լոդրանք։

— Յուսալից ի՞նչ առնիմ հետո։

— Մոքերուն մարմին առլու համար, քիչ մը կամեց-զութիւնն, Ահա քու ունելիքդ։

Տեսակցութիւնը վերջացաւ:

Ընթերցողը յաջորդ էջի վրայ՝ աւելի ուշ՝ պիտի գտնէ զինակից հայուն եւ քննամի թուրքին հանդեպ Ֆըրանսական իշխանութեան ցուցուցած գնահատանքին պատկերը:

Ֆրանս. Իշխանութիւնը սկսաւ կամաւոր զինուոր պահանջել: Ընկ. Միսուք Զավուշին Ասանտ-Մերսոփն գըծին վրայ կամուրջ մը օդը հանել ուսաջարկած էին: Ընկ. Շահէն 200 կամաւոր ուզած էին Ախարճա դրկելու: Ազդ. Իշխանութենէն ալ ուզած էին 1500 կամաւոր դեպի Տորոսն երթուլու համար:

Ընկ. Ս. Շահէն ներկայանալով ուսաջարկած էր, ոկառավարութիւնը հայացուցէք 2000 կամաւոր ուսնքաւ:

Վերջին երկուցք ապագայի ձգելով՝ առաջինին համար որպատեցաւ իւրաքանչիւր Կուսակցութենէն 25 զինուոր արամադրել: Սկզբունքով համաձայնութիւն գոյանալէ յետոյ օրոշուած օրը ներկայացան Ռամկավար և վեր. Հնչակեաններէն 16 հոգի, դաշնակցականներէն միայն խմբապետը, միայն Հնչակեանները 25 հոգի բերած էին:

Մեծ գծուարութեամբ, զիրար համոզելով, ժաշակերելով ճամրայ կ'ելլեն: Երբ կը հասնին Շէքիր Փաշա, Վերակազմեալ և Ռոմեավար ողաքը կը հրաժարին երթալէ առարկելով թէ. «Մեզի ըստած էր թանք մը ոռջեւէն պիտի երթայ, օդանաւ մը՝ վերէն, իսկ զօյօն մը զինուոր ետեւէն: Մինչդեռ հիմա բոլորովին առանձինն ենք».

Ամօթահար ես կը դառնան: Ասկայն Հնչակեանները յաջորդ առաջ կը ներկայանան և կը խստանան առանձին երթալ:

Ընկ. Վահրիմ կէօքնեան կը համոզէ նազարէթ Զ-

զուշ Նալպանտեանը՝ իր խմբագետ ու հետեւեալ ընկերները.

Միհրան Թէրզեան, Ժօղէֆ Ինկիլիզեան, Արթին Մանուէլեան, Սարգիս Այանեան, Կիրակոս Յակոբեան, Կիրակոս Յավսէփեան, Կիւլպէնկ Սահակեան, Միսաք Այրանճեան կամ Խոահակ Այրանճեան, Միհրան Զուարթեան, Գալուստ Քէօշկէրեան, Լութվիկ Սվամեան, Յարութիւն Ղազարեան, Միսաք Աբրահամեան, Սամուէլ Մուրատեան, Խշուան Թաթարեան և Հմայեակ Շաղկեցարեան.

Տառնը ութը Հնչակեան կամտւորներ դէպի անծառնօթ մահը կը դիմեն։ Ո՞չ ճամբան կը ճանչնան, ո՞չ օդնական կամ առաջնորդ ունին։ Միայն երկաթուղագիծը և Հնչակեան հաւատաւոր անձնուիրութիւնը ունին։ Ամրոզջ զիշերը կը քալեն։ Առաւուն ինքզինքնին կը զըսնեն Զէյթունլը կայարանին մօս չօրս թրքական զիւզերու մէջտեղ։ Թուրք հովիւ մը կը տեսնէ զիրենք ու կը փախչի։

Ընկ. Վահրին, Փաթթաց մը գլուխը պայտահիկ'ելէ։ Զիաւոր մը քրարի իրիկունա կ'ըսէ (հայերէն), իրենք թուրքերէն կը պատասխանեն։ «Ո՞ր Զէթէներէն էք» կը հարցնէ, բայց առանց պատասխանելու և առանց ժամանակ ուլու կը յարձակին, սանձէն կը բռնեն և ձիաւորը վար կ'առնեն։ Սակայն ոեւէ ազմուկ չբարձրացնելու, իբրարանցումով հետաքրքրութիւն չարթընցնելու համար, չեն վկասեր։

Յանկարծ թնդանօթի ձայն կ'ունեն։ Ո՞վ կրնայ երեւակայել այդ վայրկեանը։ Անյոյս, թշնամիննրէ շըրջապատռած, յանկարծ օդնութիւն կուգայ։ Ֆրանսացիք կը մօտենան։ Մերինները ճերմակ գրօսով կը ներկայանան ու կը ցուցնեն հետեւեալ գիրը։

## Մառայութեան վկայագիր

«Հայ կամաւորները խօսմբ մը, Նազարէթ Նորպանտեանի զեկավարութեամբ, յառակացուած է կատարելու մասնաւոր առաքելութիւն մը Եէնիճէ-Տորագ շրջանին մէջ։

«Այս կամաւորները Ֆրանսական բանակին մէջ գործածուած զէնքեր կը կրեն։ Զինուորական իշխանութիւնը կը խնդրէ դիւրացնել կամաւորներուն առաքելութիւնը։

Էթամաժօրի Շէֆ

26 Օուլիս 1920

Կնիք, սահրագրութիւն

Խօսմբը հարկ եղած սիրալիր ընդունելութիւնը կը դանէ, ցորեկը կը հանգչի և գիշերը կը շարունակեն ճամբանին։ Քանի մը անդամ թեթեւ բազխումներ կ'օւնենան սակայն որքան կարելի է կ'զգուշանան կրիւ։ Վերջապէս որոշուած վայրը կը հասնին, Եէնիճէի և Պօղանթիի միջեւ, կամուրջը օդը կը հանեն, քանի մը տեղ շողեկառքի դիծը կը քանդեն ու կը վերադառնան։

Բանակին հրամանատարը՝ պայթումներուն ձայնը լսած րլլալով հանգերձ՝ կ'սպասէ օդանաւին տեղեկութեան։ Օդանաւը քննելով կը հաստատէ քանդօւմը։ Հըրումանատարը բարւօք ծառայութեան վկայական մը կուտայ։

Թէեւ խօսմբը կը փափաքի վերադառնալ, սակայն հրամանատարը կը հակառակի և կը դրկէ Տարսոն-Մերսին, մինչեւ որ բանակը որոշէ երթեւեկի սկսիլ։

Թէ՛ Տարսոնի և թէ՛ Մերսինի մէջ Ազգ-Միութիւնները ուրախութեամբ կ'ընդունին հայ քաջերը։ Մերսինի Հնչակեան Մասնաճիւզը կ'ապրի խոնդավառ օրեր։ Շարունակենք մեր քաղաւածքը։

## ՆԵՐԿԱՅ ԿԱՑՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊ

«... Ոպասողական դիրքը, դժուարութիւններու հարթումը ուրիշներէն ակնկալելու արամադրութիւնը՝ գերազանցապէս՝ վնասակար վիճակ մըն է ամեն ատեն, մանաւանդ քաջաքական տագնապներու՝ ազգային բաղդորու ճգնաժամերու մէջ, խելագար ինքնառապանութեան հասնող ընթացքի համազօր է կրնանք ըսել,

«... Զմբան սասակութենէն անպաշտպան մնացած ճամբարդը՝ երբ սառելու վատնգին ենթարկուի, անոյշ քուն մը կուգայ վրան, երանաւէտ թմբիրի մը անձնառուր կ'ըլլայ և եթէ ինքնագիտակցութեան զօրաւոր անդրադարձումով չջանայ թօթափել այդ անոյշ քունը. կը չուէ անդրաշխարհ անդարձ կերպով և խեղճ մարմինը կը փայտանայ:

«Այսքան պարզ և ամենէն հասկնալի օրինակը՝ կատարելապէս կը պատշաճի Ատանայի հայութեան հօգերանական ներկայ բռպէին, ուր մահու և կենաց՝ եթէ ո՛չ վերջին՝ վերջնթեր փուլին մէջ կ'ապրինք.

«Եւ այս կենսական կարեւորութիւն ունեցող դըրութեան դժուարութիւններէն յաղթական դուրս զալու համար պակսած բանը՝ մեր կարծիքով՝ ոչ թէ աղէտին անգիտակցութիւնն ու անհասկացողութիւնն են, այլ այն հիւանդ մտայնութիւնը, որ միշտ իրմէ դուրս կը փընտռէ ամէն վասնգի դարման, մտայնութիւն մը, որ նախաձեռնութեան ոգիի բացակայութիւն ըսել է և աղայական, անչափահասութեան նշան է պարզապէս,

«Հայը պէտք է յօտակատես ըլլայ...»

«Անյօդդող հաւասար և գործելու աննկուն կամք, ահա՝ ներկայ գրութեան պահանջքը, զսր դժբաղդաբար չենք կրնար արդարացնել մեր ազգային զօրծունէութեամբ։»

(«Ծաւրոս» թիւ 140 օսւլիս 24)

## ԳՈՐԾՈՒՆԷՌԻԹԵԱՆ ԹԱՐԹԻՔ

«... Բան մը, «որ հակառակ չափազանց կարեւոր ըլլայուն, կարծես անտեսուած է, այն ու քաղաքական բաժինն է մեր գործունէութեան»:

«Խօսքերնիս Ատանայի վրայ մասնաւորելով՝ թուրքերուն ակնյայտի կերպավ, միասնարար երթաւ չէթէներուն միանալով՝ ստեղծուած է բոլորովին նոր կացութիւն մը»:

«Հասարակ ժողովուրդին միացած է կառավարական պաշտօնէութեան երեք չորրորդը, այնպէս որ թըրքական կառավարութեան վարչական և զառասահնական մեջենան դադրած է ինքնարերաբար»:

«Ատանայի կառավարական վարչութեան այն բաժինը, որ այժմ երեսի վրայ մնացած է, կարեւորագոյն մէկ մասը արգէն Ֆրանսական իշխանութեան ձեռքը գտնուելով, անհրաժեշտ է որ ինքը՝ Առանայի Հայութիւնը վերցնէ: Բան մը որ հիրուապէս իրեն կը վիճակէր հարկաւ, և որ այժմ պարագաներու ինքնարեր հետեւանքով՝ հիրապէս (որ ֆաքթօ) ու իրեն մնացած է»:

«... Այս բանին համար սակայն, որպէս քաղաքական հագուստ մը, պէսք է հասկացողութեան գալ...»:

«Այս քաղաքական կարեւորագոյն և անհրաժեշտ հաքուը, գիտնալ պէտք է որ երբեք այս աստիճան հասունցաւ պայմաններու մէջ գտնուած չէ ուրիշ սեւէ միջավայրի մէջ, այնպէս որ Ատանայի ազգային զեկավար մարմիններուն վրայ պատմական ահաւոր պատասխանառուութիւն պիտի ծանրանայ, եթէ յաճենայ գործել»:

«Մեր հարեւանցի թօւած բոլոր պարտաւորութեանց համար օժանդակ—առաջնորդ կրնանք դոնել, Բայց այն միակ գործը՝ որուն չեն զար օժանդակել, վեր-

ջինն է, զոր ամէն ազգ պարտաւոր է ինքն իրեն համար կատարել:

«Այդ բանին համար սպասողականութիւնը՝ անարժանութեան ապացուց նկատուած է ամէն տեղ, գոնէ արդպէս կը վկայէ պատմութիւնը օարդ»:

(«Ժաւրոս», թիւ 141, Յուլիոս 25)

## «ՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ»

«Առանայի ներկայ կածութիւնը ոչքի առաջ ունենալով ուրեմն, մենք կը կարծենք թէ Առանայի քրորիստոնեայ և ոչ-քրիստոնեայ ամբողջ ժողովուրդը (որ այժմ ժօտաւորոպէս կը բազկանայ՝ հարիւր հազար հայ, չորս հազար յօյն, հինգ հարիւր Ասորի և երկու հազար հինգ հարիւր իոլամներէ) աւագ պարտականութիւն ունի նախ՝ օրինական միջացներով արտայայտուելու և իր շընորհնակայութիւնն ու երախտագիտութիւնը յայտնելու պաշտօնապէս և վաւերուիկան կերպով մրտնասկան վեհանձն Ազգին, որ այժմ եւս մինակը իր ուսերուն վրայ վերցուցած է մեր ապահովութեան և պարենաւորման կենսական հարցը, և երկրորդ՝ արամագրելու ինքզինքը ամբողջութեամբ, սժանդակելու համար անոր՝ այդ ծանր և փափուկ գործին մէջ:

.....Առանց այլեւս վայրկեան կորսնցնելու, անհըրաժեշտորէն հրամայական կը նկատենք որ Հայ աղոգային մարմինները՝ անմիջական նախաձեռնութիւնը ըստանձնեն հրաւիրելու համեմատական ներկայացուցիչներիւրաքանչիւր տարրերէն, որչափ ալ որ փօքրամասնութիւն ըլլան անօնք, և կազմել խորհրդակցական ժողով մը, օրակարգ ունենալով նախ՝ երախտագիտութիւն

յայտնելու Ֆրանսայի որ չէ լքոն զինքը հոս, և երկրորդ՝ քուէարկելու և յայտաբարելու որ Աստծոյի ամբողջ ժողովութը պատրաստ է և որամագիր իր վրայ ծանրացած նիւթական, բարօյական, ֆիզիքական և քաղաքական ամէն պատրաստութեանց անվերապահօրէն Ֆըրտանսայի համար և Ֆրանսայի հետ, բեռք վերցնելու։

«Այսպիսի ներկայացուցչական ժողով մը՝ պաշտօնապէս արտայատուելով կրնայ և պէտք է պարտադրէ իր կամքը ամենուրեք Աստծոյի և շրջակայից բազգին համար։

«Ահա՝ կենսական անհրաժեշտութիւն եղաղ Հաքոյ մը զոր պէտք է կատարէ հայութիւնը, ոռանց սասամսելու և առանց նկատի ունենալու թէ թշնամիին զէնքերը կը շառաչեն Աստծոյի գլխուն վրայ։ Այսպիսի բազգորոշ պատմական բռպէներու մէջ ո՞չ մէկ պատըրուակ կամ առարկութիւն կրնայ արժէք ներկայացնել։

«Համեմատական ներկայացուցչական համայնքային Գերագոյն ժողով մը, ահա՝ հրաժարական օրինական անհրաժեշտութիւն մը, որ վայրկեանին անաղիութի պահանջն է։» («Տաւրոս» թիւ 143, Յուլիս 28 (1920))

«Այդպիսի Դերագոյն ժողով մը Աստծոյի ընտակիչներուն ամբողջութեան թարգման-փոխանորդը կարենալ ըլլալու համար, պէտք է իր մէջ խտացած ունենայ ամէն տարրերն ալ, որքան ալ աննշան փոքրամասնութիւն մը կազմած ըլլան անոնք, ուստի համեմատաբար ամենէն քիչ թիւ ունեցողը իբր միութիւն առնելով, կ'ունենանք նուազազոյն՝ հազար բնակչութեան համար մէկ ներկայացուցիչ։»

Միւս կողմէ՝ պէտքէն աւելի չխճռդելու և միանգամայն գործնական դիւրութեան համար, մինչեւ չօրս հազարի վրայ պահելով հանդերձ համեմատութեան նոյն սակը, անկէ վեր թիւի համար 2000ին մէկ ներկայացուցիչ հաշուելով կ'ունենանք.

Մէկ ներկայացուցիչ՝ Ասորիներէն, երեք՝ թուրքերէն, չօրս՝ յօյներէն, յիսուն հայերէն, փախանակ հարիւրի՝ պարզ համեմատական սակով:

«Ընդամէնը 58 ներկայացուցիչ».

«Բարեկամ թնդանօթներու որոտն ու հրացաններու շաչիւնը, բաւական վկաներ են վաւերելու համար Ասիսյ մէջ արեւմտեան քաղաքակրթութեան սահմայրան հանդիսացաղ հայութեան այս ինքնորոշ և վճռական խաղաղ ժէսթը, որ խոհեմութեան ծայրայեղ ըմբանօջութեամբ մը շատ իսկ ուշացած է արդէն դժբաղդսրոր:

«Ազգերու պատմութիւնը յատ ալ ձանազրած է այսպիսի խորհրդաժողովներ, ըստ ժամանակի և պարագայից անուանելով զանոնք, Սահմանադիր Ժողով՝ Առաժմեայ Խորհրդարան, եւայլն, որոնք ազգերու ազատակրութեան պատրագի խորհրդանիշներն են եղած:

«Առանայի ինքնապաշտպանութեան և պարենաւորմի ամենակենսական հարցերը՝ իրանց վերջնական լուծառմին կ'սպասեն, բան յը՝ որուն համար տակաւին յամենալը ո՛չ մէկ կերպով պիտի կրնայ արդարանալ: Հայ Ազգային զեկավար մարմինները՝ ոռանց այս քաղաքական խողաղ քայլի օրինականացումին, երբեք յուսալու չեն որ պիտի կրնան յաջողիչ նպատակայարմար լուծում մը տալու այդ հորցերուն...»:

«Անգամ մըն ալ կը կրկնենք, Հայ ազգային իշխանութեանց անդարձանելի մէկ սխայր պիտի լլլայ յամեցում այս մասին, գուցէ այս վերջին առիթն է ...»

բով պիտի կրնան արդարացնել իրենց դանդաղաշարժ ու կրաւորական գոյութիւնը:

«...Կործնական քայլերու մասին դեռ շատ ունինք ըսելիքներ, զօրս սակայն առ այժմ աւելորդ կը համարենք, քանի դեռ ներկայացնեցչական խորհրդաժողովը գումարելու նոխաձեռնուած չէ.

«Ազգերու կեանքին մէջ բոպէներ կան, որոնք դարեր կ'արժեն, ահա՝ հայը՝ այդպիսի բոպէներու մէջ կ'ապրի այժմ Առանայի պատերազմաշունչ մթնոլորտին մէջ աւելի քան տասնեակ մը օրերէ ի վեր:

«Վճռականորէն կոչ կ'ընենք ուրեմն յանուն Առանայի հայութեան որ Ազգային Միութիւնը անմիջապէս փութայ գումարել ներկայացնեցչական Խորհրդաժողովը»:

(«Տաւրոս» թիւ 144, Յուլիս 29 1920.)

## ՏԱՐՊԵԱՆ ԺԱՅՌԵՐԸ ԿԱՊԻՏՈԼԻ ՄՈՏԻԿ ԵՆ

«...Այլեւս կիսամիջներու և դիւանագիտութեան ժամանակը անցած է: Երկու ճամրայ չկայ կապիտոլի Տաճարը հասնելու համար:

«Բնդհակառակը, դանդաղկոտ և երերուն գործունէութիւնը՝ վոխանակ կապիտոլի, գէպի Տարպեան այլաբանական ժայռերը կ'առաջնորդէ և՝ ազգային իշխանութիւնը, և՝ հայ ժողովուրդը:

«Ուշագրութիւն ուրեմն, Յիշենք որ Տարպեան ժայռերը՝ կապիտոլի շատ մօտիկցած են:

(«Տաւրոս» թիւ 145, Յուլիս 30)



## ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒԽՆ ԵՒ ՓՈՔԲ ԱԶԳԵՐ

«Իր ազտագրութեան համար կռուող, պայքառող, իր արիւսի թանկագին կաթիւները ուղխօրէն քամող բոլոր Ազգերն ալ ապրած են այդ վերջին փուլը հոգերծնական վճռական բոպեին: Եւ կրթած են յաջողութեամբ անցնիլ միայն անոնք, որ առնական կորօվով մը կարող եղած են վանել և անձնատուր չըլլալ այդ (գիւղնագիտութեան) փորձիչ հրապարներուն:

«Հայութեան համար շատ պարզ են և հասկնալի մերայս ըստածները, զօրս աւելի մանրամասնելու թուլառըրաւած չենք:

«Լաւ է անագան, քան՝ երբեք», եթէ դիւանագիտութեան վհանկին ճիրաններէն արիւնլուայ կերպով, հոգչէ՛, ձերրազառուելու չափ կորով մնացած է հայութեան քով, կարելի կ'ըլլայ տակաւին դարմանել սխալները:

«Դիւանագիտութիւնը՝ քաղաքականապէս չազատագրուած փոքր Ազգերու ճամրուն վրայ կանգնած վըստնգաւոր խութերուն կտարը թառած Սերենային կը նմանի: Լսել անոր ձայնը, գերեվարուիլ անոր մեղեդիներուն հրապարներէն, ազիտարեր է, վասն զի Սերենա ըստածը՝ «յն առասպելական էակն է օրուն մարմինին կեսը կին է իսկ միւս մասը՝ ձուկ կամ թաշուն, և որ օժաւած ըլլալով աշխարհի ամենէն դաշն ձայնով, կ'երգէ միշտ կետնքի ծովուն մէջ գտնաւած վտանգաւոր ժայռերու կտարին վրայ, և պատճառ կը դառնայ խեղճ ճամրութներու կորստեանը ովկէանոսի խութերուն բազինըւելով, և զօրս ի վերջոյ կը գիշտոէ անզթօրէն:

«Մի՛ միայն Ոգիսեւս մ'ըլլալու է մարդ՝ «ը իր-

խոհական Մենարին առաջնորդութեամբ խուլ մնայ Սերենայի ազւ կանչերուն՝ և շարունակէ իր ճամբան անվեհեր ու անկաշկանդ կերպով։

(«Տաւրոս» թիւ 146, Յուլիս 31)

## ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՆԵՐԾ

Հնչակեան ներկայացուցիչներու կողմէ Ամբողջական Հայաստանի Փարիզի Պատուիրակութեան ներկայացուցիչ Պ. Միհրան Տամատեանի տրուած այցելութենէն (12—6—20) վեց օր վերջ միայն կազմուեցաւ «Գերագոյն Խորհուրդ» մը, որ մինչեւ Յուլիս շ վեց նիստ ունեցաւ։

Գերագոյն Խորհուրդը Հնչակեան տեսակէններուն դէմ ոչ մէկ տռարկութիւն ցուցուց սկզբունքով սահայան գործի անջնելու եղանակին մէջ տասամսումներ ունենալով՝ դժբաղդաբար անգործութեան մատնուեցաւ, քանզի միւս կազմակերպութիւններուն քով յեղափոխական ոգի և մատյնութիւն չկար և ոմանք ալ մենատիրական յետին մաքերով հակառակեցան, թէեւ իրերայաջորդ քաղաքական դէպքերը բացառիկ կերպով նպաստաւոր եղան Հնչակեան կուսակցութեան պարզած գործելակերպին։

1920 Յուլիսի առաջին շաբթօւան Առանայի թուրքերուն ունեցած խուճապը և հաւաքական փախուսուց դէպի քաղաքը պաշտոն քէմալական զօրքերը, Ֆրանսական գրաւման վարչութեան շուարթումը՝ այս անտեկընկալին տաջեւ, ինչպէս նաեւ ֆրանսական թրքահան կամ թօւլամարթ դիւտնագիտութեան զօհերն եղող 6—7 հայ կախողանները, (մինչեւ Օգոստ. 2) գահավիժօրէն են կան լրիւ կերպով արդարացնել Հնչակեան կուսակցութեան դիրքն ու խօսքը, բայց ի՞նչ սպուտ, Ազգային

Մորմիններն ու Ամբողջական Հայաստանի ներկայացուցիչը՝ Փախանակ ընդունելու՝ յամառեցան իրենց մանկամիտ և ծթառած գործելակերպին կառշիլ ու տպաւինիլ՝ այդ օրերու հոգերանական ամենասուր բռպէներուն մէջ անգամ, դիւտնագիտական քրահերցներու հրաշտգործութեան (որոնք վերահատարակուեցան Անթիւիսի պաշտօնաթերթ «Հասկախ մէջ, Հ. Բ. Ը. Կրթական քընդիլ Պ. Մ. Նաթանեանի կողմէ և որոնց մէջ երեւցած քանի մը ուուր ակնարկութիւնները՝ բացառիկ մեծութեան և քաջութեան տպացոյց հոչակուեցան) և Համիտեան բռնակալութենէն ժառանգ մնացած թուզթէ ուումբեր միայն գործածելով բաւականացան . . . .

Յարմար չենք նկատեր այդ ողբալի մայնութեան և խախուտ հոգերանութեան վերլուծականն ընել և ո՛չ ու այդ ընթացքին ներքեւ թաքնուած ճշճիմ փառամույսթիւններուն աստառը պատռող իրական փառակեր ու պատահարներ յիշատակել հոս, որոնք Կիւիկիոյ ճակատագրին վրայ մազի թելով կտիսուած ողբերգական բոպէին՝ ծաղրածու զաւեշտախազերու նողկալի պատրանքը պիտի տային:

Գերագոյն Խորհուրդը կ'որոշէ Օգոստոս 4ին առնել վճռական քայլը՝ հոչակելով «Կիւիկիոյ ինքնազարութիւնը».

Սակայն մենատիրական մոլուցքէ տարուած անձեր ու կուսակցութիւն մը գոնուեցան, որ անկիւններու մէջ շշուկով տարածուած լուրերուն հաւատալով, թէ չժնդ. Պրէմոն համաձայն է և ինք թելազրած է. որ այս քայլը առնուին, ուզեցին կանխել Գերագոյն Խորհուրդը և սժան յաղթանակ մ'ալ աւելցնել իրենց հանասորեանց յաղթանակներուն վրայ և ահա՝ վերածին կոչուած մէկը հետեւեալ յայտարարութիւնը հրապարակ հանեց Օգոստոս 2ին:

«Կիլիկիոյ հայութեան»

«Այսօր, 1920 Օգոստոս 2, յանուն ինքնավար Հայ Ազգ. Ռւժերու հաչուկների միհուս և Սիհուս Միջագետքի ինքնավարութիւնը մինչեւ ծով։

«Թշնամին, որուն հետ չփման մէջ ենք, կը նահանջէ կրակի տալով զիւղեր։

«Պատմական ժամեր են առնք, որովհետեւ երբ հաշտութեան համաժողովը մեզ մեր դարաւոր և երդուեալ թշնամիին գիրկը կ'ուզէ նետել, մենք՝ իրր Ռուրինեաններու արժանաւոր սերունդ՝ պարաւոր ենք որպէս մէկ մարդ սուքի կանգնիլ և հասկցնել թէ մենք մեռած չենք և կրնանք մեր սեփական իրաւունքները արժեցնել։

«Մեր նպատակն է այս երկիրը օժտել հայկական ինքնավար բէժիմով մը մրանսայի նովանաւորութեան տակ։

«Ատենն է, որ սթափինք և մեր բոլոր ուժով փարինք այն երազին որ այսօր իրականացած է տհա։

«Բոլոր հայերը առանց կուսակցական խարութեան պէտք է հաւաքուին այս շարժման չուրջ և արամագրեն իրենց բոլոր բարոյական և նիւթական կարողութիւնները։

«Եթէ այս անգամ աւ վրիպինք, պատմութիւնը մեզ պիտի գամէ անարգանքի սիւնին։ Եթէ այս անգամ աւ չկատարենք մեր պարաւականութիւնը յաւէս իրաւունք պիտի չունենանք քաղաքական նպատակներու մասին խօսելու կիլիկիոյ մէջ։

«Ռուրէն յանդուղն քայլերով և սակաւաթիւ այլ վճռական ռւժերով հիմնեց պետութիւն մը, որ 300 առ կը կրցաւ տեւել։

«Այժմ ալ Որքակազին<sup>(\*)</sup> վանքին դիմաց մեր բանակառեղին ոգեւորուած է ինքնավարութեան զաղափա-

բով բարեկամ ու աղնիւ Թրանսայի. Հովանաւորութեան  
առկ.

«Շարժեցէ՛ք հայեր, շարժեցէ՛ք, մեր իրաւունք-  
ները պէտք է արժեցնենք այժմ կամ երբեց:

«Մենք պիտի կառարենք մեր պարտականութիւնը  
և կ'ապահնք որ ամէն հայ ալ նոյնը ընէ:

Ինքնազար Հայկական Կիլիկիոյ  
Միջագետքի Ազգ. ուժերու պետ

Մ. ՎերԱԾԻՆ

Մեր ունենած օրինակը ձեռագիր է և ստորագրը-  
ւած իր իսկ կողմէ:

Ասոր հետ Հնչ. Կուսակցութեան դրկած էր հետեւալը-

Բնդհանուր Բանակառեղի

Հայկական ինքնազար Միջագետքի Կիլիկիոյ

«Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան

Ասոնայի Վարչութեան

«Այսօր՝ Օգոստոս 2՝ մեր ուժերու ներկայութեան  
հաջակեցի ինքնազար երկիր (Սիհուն և Ճիհուն գետե-  
րուն Միջագետքը մինչեւ ծով) Թրանսական հովանաւո-  
րութեան տակ:

«Մեր նպաստկն է Կիլիկիան օժանը Հայ ինքնա-  
զար բէժիմով և արժեցնել մեր դարաւոր իրաւունքները:

«Շփման մէջ ենք թշնամի ուժերու հետ և եթէ  
Եւրոպան չլսէ մեզ՝ պիտի շարունակենք կոյիւը քէմալա-  
կաններու դէմ մեր բոլոր ուժով:

«Չեր Ասանայի և դրսի հայութեան օժանդակու-  
թիւնը կ'ակնկալենք մեր նպաստկի լիակատար սիրաց-  
ման համար:

«Գնդապես Պրէմոնի կ'ուղղենք սոյնիմաստ ծառագաղիր մը»:

«Կիլիկեան Հայկ. Ինքնավար գրոշակն է՝ Ֆրանսական եռագոյնը, որուն հիւսիսային անկիւնը հայկական եռագոյն, վրան Ռուբինեան առիւծով»:

«Խորին յարգանքներով

Զերդ

Ինքնավար Հայկական Միջազնաքի

Ազգային ուժերու պետ

ՄինԱՍ ՎԵՐԱՄՄԻՆ

(Մեր ունեցածք՝ ընդօրինակութիւն մ'ի)

Խնդայինք, թէ լոյինք: Ինչո՞ւ այս ապօւշ քայլք: Զէ՞ որ Հ. Յ. Դաշնակցութեան ներկայացուցիչ Պ. Մասականեանը Օքոսոսս 4ի որոշումը տուած և Ֆրանսական իշխանութեան զրկուած յայտարարութիւնը սասրագրած էր:

Ինչպէ՞ս կ'ըլլայ, որ Պ. Շիշմանեանին որամագըրուելիք 50 զինուոր չունեցող կուսակցութիւնը, Ֆրանսական իշխանութեան պահանջուած 20–30 զինուոր չունեցող կուսակցութիւնը, այսօր կը յօխորույ «Թշնամիին հետ շփման գոլուց առնքիշոթական արտայայտութեամբ և օրուն առջեւէն «թշնամին կը նահանջէ գիւղեր կրակի տալով»:

Ո՞ւ ի՞նչ սցանչելի հրաւէր միասնականութեան, գործակցութեան, երբ ի՞նք՝ դաշնակցութիւնը՝ ահա կը քանդէ համահայկական գործակցութիւնը:

Միշտ նոյն բանջունիական գործունէութիւնը:

Դժբաղդաբար մեր քով չունինք ոկիլիկիւց թերթը կարենալ քաղելու այն բոլոր հայեյութիւնները, դասապարտութիւնները զորս հիւսեցին հայերուն, քանի որ «չ ոք օդնեց»:

Օգոստոս Յին, ետ չմնալու համար՝ եթէ մեր յիշուզութիւնը չի խարեր՝ քանի որ որեւէ արձանագրութիւն չունինք մեր առջեւ, Զաքըճիի՞ թէ Ոսկանի անունով՝ որպէս հարաւային Կիլիկիոյ Անկախութեան պետ՝ Ռամկավարներն ու Վերտակազմեալները յայտարարութիւն մը հանեցին:

Հնչակեանները տեսնելով հասարակութեան մէջ ծագած շոււարումը, Օգոստոս 4ի առաօտն «Կարապետ Զավուշ» ստորագրութեամբ և Կոչ Հայութեանց մը հրապարակ հանեցին, որով ջանացին ցոյց տալ թէ կատարւածները ո՛չ թէ իրարու հակառակ, այլ զիրար լրացնող քայլեր են: Այս կոչը տրուեցաւ «Ժաւրոսափ», սակայն զըրաքննուեցաւ: Սակայն կոչը տպագրուեցաւ և ցրուեցաւ հասարակութեան, ինչ որ ժաղավարդին ամրող ուշադրութիւնը գէպի Հնչակեան ակումբ դարձուց, որը զրոշագարդուած էր Հայկական և Ֆրանսական եռագոյններով:

Թէեւ Հնչակեաններու կոչը գրաքննուեցաւ, սակայն անոր կողքին լոյս տեսաւ. «Պաշտօնական յայտարարութիւն» մը, հետեւել պարունակութեամբ. և Այ. օր 4 Օգոստոս կէսօրին Ամբողջական Հայաստանի Պատուիրակութեան Պորոն ներկայացուցիչը, Հայ Ազգ. Միութիւնը, Հայ երեք յարանուանութեանց պետերը, Յոյն, Առողի, Քաղթէացի, Խուրիացի հասարակութեանց կրօնական և աշխարհական պատուիրակները միասնաբար ներկայանալով Կիլիկիոյ Վարչական հակակշուի պետ Գոյ. Պրեմոնին հանդիսաւորապէս յանձնեցին Կիլիկիոյ՝ թրքական պիտութենէն անջատուիլը և Ֆրանսայի հոգատարութեան տակ տեղական քրիստոնեայ վարչութեամբ մը օժառութ հռչակող պաշտօնաթուղթ մը՝ ստորագրուած վերագրեալներէն:

«Ֆրանսական հակակշուի պետը խիստ համակիր

վերաբերում ցոյց տալով և խռոսանալով այս կարեւոր պաշտօնաթուղթը, որ կոչուած է նոր թռւական մը բառնալ կիլիկիոյ տարեգրութեան մէջ, պատկան իշխանութեան փոխանթել խիստ պատռէր տուաւ մեզի, մեր ժողովուրդը կարդապահութեան յորդորելու:

«Ազգ. Պաշտպանութեան Մարմինները պարտք կը համարեն յօրդորել, որ ժողովուրդը... ցոյց տայ անթերի կարդապահութիւն, զգուշանաւով ամէն կարգի ցոյցիրէ....»

«Հայերը իրենց այս վայելուչ վարմունքով... պէտք է ցոյց տան թէ քաղաքականապէս հասունցած ժողովուրդ մըն են....»

«Միայն կարելի է... դրօշազարդել քրիստոնէական չէնքերն ու հաստատութիւնները՝ նոխընըրաբար Ֆրանսական դրօշակով.»

**ՄԻԶ-ՔՐԻՍՏՈՆԷԿԱՆ  
ԱՐՏԱԿԱՐԿ ԽՈՐԾՈՒՐԴ**

(Ներկայացուած յուշագիրը պիտի տանք Ե. մասին մէջ)

1920 Մարտ 31ի և Մայիս 15ի կատարուած հաւաքական բողոքներուն վրայ Օգոստոս 4ին Կիլիկիոյ ինքնավարութիւնը հոչակող թուղթէ մանիմնոր մը աւելցընելով կը կարծէին թէ իրենց պարտականութիւնը կատարած կ'ըլլան, մինչդեռ խիզախս «Գործօն իրականաւթեան» յեղափոխական քայլը անհրաժեշտ էր, ինչպէս որ շատ անգամ քարոզուած ու բացարուած էր «Տաւրոսայի էջերով և Գերագոյն Խորհուրդէն ներս՝ խօսքով».

Այս խանդավառ քայլ չփոխ չըջանին, «Տաւրոս» կը շորունակէ անվարտն և անայլայլ կատարել իր դւ-

րը: Երբ Գերագոյն Խորհուրդի նիստերը ա՛ւ գաղթած են Ազգ. Միութիւնն ու Հայկ. ներնայացութէց Կը ման ինքնագլուխ:

Դէպքերը արձանագրելէ առաջ 9 Օգոստոս 1920 թուտկիր՝ Հնչակեան կուսակցութեան ներքին պաշտօնական տեղեկագրին հետեւեալ մասը կուսանք որպէս ըստեղծուած կացութեան պատկեր. —

«...Պատմական փաստեր. — Մեր կուսակցութիւնը տեսնելով «ր քաղաքը թուրքերէն գտարկուած է, հարկ տեսաւ ուժեղ ազդեցութեամբ դաշտը զրաւել՝ հունգը անվեսս պահելով պարենաւորումը տպահովելու համար։ Առանձինն խումբ մը դրկեցինք, որուն համար թէեւ բաւական մեծ ծախսք ըրինք, բայց ակնկալուածէն աւելի գործ տեսանք։ Ցաւալի է, «ր Ֆրանսական իշխունութիւնը պարտադրեց ետ կանչել».

«Բայց շարժումը կանգ չառաւ։ Համագործակցաբար որոշուեցաւ գուրս հանել նոր խումբեր, իւրաքանչիւր խումբ մասնաւոր շրջանի մը մէջ պիտի զործէր ուղղակի կուսակցութիւններու թեւին տակ։ Զէնքի ու ձիու պակասը շատ անգամ պատճառ դարձաւ «ր մեր զինուորները երթան ուրիշներու դատարկ շարքերը լեցընեն։ Ռամկավարները հազիւ 40—50 հոգինոց խումբ մը կրցան պատրաստել, «րը Ազահի հետ անցաւ Տէօրթ նոլ։ Անկէ ետք ոչ մէկ զինուոր ունեցան։

«Օգտուելով այս շփոթ կացութենէն ոմանք ոկան ինքնագլուխ գործունէութեան և Օգոստոս 2ի և 3ի շըրջանին Սիհունի և Ճիւանի միջեւ երեք ինքնավարութիւններ յառաջ եկան (վերը մանրամասն տուինք առնեւած քայլերը)։ Առանց նախապէս համաձայնելու՝ դաշնակցական վերածին ուզեց կանխել։ Քայլը առնեւածէր, թէեւ ուրիշներու կողմէ, մենք «րպէս պատմութեան հաւատացող կը մասձէինք իւրացնել և զօրացնել, երբ

վերակազմեալ խմբակը ուշացածի փութկառութեամբ քաղաքի իր և Ռամկավար ներկայացուցիչներով երկրորդը հաջոկեց։ Խնդիրը փախուեցաւ կառակի։ Ժաղավուրդը ըստ կըսաւ անվաստահութեան գաղափարներ ուածել շարժման հանդէպ։ Մենք օտաւ ի սիրտ գիտեցինք և չէինք կրնար լուս մնալ։ Անմիջապէս երրորդ յայտարարութիւն մը հանեցինք Հեղորապետ Զավուշյա ստորագրութեամբ, որը իր մաքերու շփոթը հանդարասնեցնելու շունչովը խիստ նպաստաւոր եղաւ և մազովուրդին համակրանքը շահեցաւ։ Սակայն Ֆրանսուական իշխանութիւնը հաշա աչքով չգիտեց և պահանջեց խօսմբերը ցըսուել……

\* \* \*

Հայկական պատուիրակութեան պաշտօնական ներկայացուցիչ Պ. Մ. Տամասեան, իրր հայ Ազգի քաղաքական լիովոր՝ այս զաւեշտական և անիշխան կացութենէն յետոյ՝ կարծելով թէ փառքի-գիւրին դափնիներ կային խլուելիք՝ վերը ներկայացուած պաշտօնական յայտարարութիւնը ստորագրել տալէ յետոյ կը յանձնէ Պ. Գուղը մոնին։

Գոյ. Պրէմօն լու ընդունելութիւն կ'ընէ և կը խոստանայ հազորդել զայն կեցրոն։

Դիւնագիստական արս թուզթէ գիւրին յաջողութիւնը՝ քիչ մը ոյժ և կօրով կուտայ Պ. Տամասեանին, Առանոյի քրիստոնէութիւնը խանդավառ եռուզեաի մէջ է։ Շիշմանեանի զինուարները՝ հրամանատար Շիշմանեանի առաջնօրդութեամբ գեղեցիկ առանցք մը կը կատարեն։ Փօղոցները քերնէ քերան խանուած հասարակութիւնը բուռն ծափերով կ'ողջունէ Հայկական բանակի կորիզին փայլուն գնածքը։

Հայ Արքիներու գունդերը միաժամանակ փայլուն ցոյցներ կը կառարեն արժանանալով ժողովրդային բուռն ու համակրական արտայայտութիւններուն:

Թաղաքը յուզումի և հրճուանքի մէջ է: Կիլիկիցի քրիստոնեայ տորբը կոտրած է թրքակոն անարդ լուծը ինքնավարութիւն առլով Կիլիկիոյ Թրանսույի հովանաւորութեամբ:

Իրիկունը Հնչակեան պկումբին մէջ խռնուեցաւ հասարակութիւնը և ողջունեց ՄԵԾ ՕՐԸ Հայկական ֆան. Փառը ոգեւորիչ կոսրներով խանդավառութիւնը զարգաթնակէտին հանցուց:

Հնչակեան զինուորները իրենց պարտականութեան հաւատարմական ուխտը կրկնեցին հանդիսաւոր կերպով.

Հնչակեան և Արքիներու կազմութիւնը այս օրուան նոր փայլուն ծնունդը եղաւ: Այս խռոմբը յետոյ ճանչցը բաւուածու և կարմիր փողկապաւորշներու խռոմբ անունով և ենթարկուեցաւ ոգեզին փողկապաւորշներու պաշտպաններու խայտարդէտ ծաղրանքներուն (սուր ակնարկութիւններ... դէպի համայնավարութիւն), հալածանքներու:

Ամէն բերան Կիլիկիոյ ազատութիւնը կ'երգէր:

Առաջնական Ֆրանսան ալ իր բաժինը ունեցաւ, արժանանալով երկարատես ծափերու, յարգանքի ցոյցերու, կեցցէներու:

Պ. Տամատեան համարձակեցաւ քայլ մը աւելի յառաջ երթալ, ուստի Օքսուսոս ճին Հայ Ազգ. Միւթեան սրահին մէջ տաճամեայ ներկայացաւցչական ժողով մը գումարեա՝ հրաւիրելով և Աքթաը սասրագրողներուն հետքաղաքական կուսակցութիւններուն ներկայացաւցիչները և գանազան քրիստոնեայ երեւելիներ: Զանոնք դրաւ հապճեպ և կատարուած իրողութեան մը առջեւ, այնպէս որ այլեւս մանիթներին ոգւոյն և խմբագրութեան մա-

սին ո՞չ ժամանակ կայ և ո՞չ ալ օգուտ ունի ոեւէ դիտութիւն կամ քննադառութիւն։

Սղածը եղած է, պետք է ընթացէ տալ զործին եւ գործով սրբագրել հարկ եղածը։

Որպէս առաջին գործնական քայլ, Կը ձեռնարկը և անմիջապէս կազմել առժամնայ կառավարութիւն մը, որպէսզի գործի գուշւս անցնելով ընթացք տայ՝ թուզթի վրայ կառարուած խղաքական յեղափօխութեան իրականացման և հաստատման։ Բան մը, «ր ջերմապէս գնահատելի էր, մանաւանդ որ ատիկա ինքնարերարար առիթ մը պիտի ըլլար անմիջապէս ուղիղ և ցանկացեալ հունին մէջ մացնելու մեր քարոզած Յեղափօխութիւնը։

Սակայն՝ հակառակ որ Գերագոյն Խորհուրդը որոշած էր, «ր Յեղափօխական Գործադիր Մարմինին, այսինքն կառավարութեան մէջ պիտի չմտնեն Գերագոյն Խորհուրդի Նախագահ Պ. Տամասեան և միւս անդամները, Ֆալու համար իրենց զինակուած պատասխանատու, հսկող վերին Մարմինը, Պ. Տամասեան զերոյիշեալ ներկայացնեցչուկան ժողովի պարագադիր որոշումին առջեւ տեղի տալով կ'ընդունի առամենայ կառավարութեան Նախագահութիւնը և նոյն օրն իսկ կառավարառունը գրաւելու առաջադրութեամբ կը կողմուի դահլիճ։

Միհրան Տամասեան՝ Վարչապետ

Վահան Ժամկոչեան՝ (Հնչակեան) Պատերազմական և Աստիկանական,

Կարապետ Նալպանեան՝ (Հնչակեան) Պարենասրման և Երկրագործական,

Անդրանիկ Կէնճեան՝ (Հնչակեան) Ելեւմակը,

Տօքթ. Մնացականեան՝ (Դաշնակցական) Արտաքին Գործոց,

Տօքթ. Պէղիրճեան՝ (Ռամկավար) Ներքին Գործոց,

Լիէօթ. Ժան (Ասորի) Կրթական Նախարար։

կէսօրէն եաք հաւաքաբար ճամբայ կ'ելլեն։ Պ.  
Ժամկոչեան՝ որպէս Ոստիկանական նախարար կը հրա-  
հանգէ, որ Ազգային Միութեան ներկայացուցիչները՝ Պ.  
Պ. Կարապետ Աշբգեան, Եսայի Պղտիկեան (նախարդ ոս-  
տիկանական տնօրէն) Սեղբակ կէպէնեան՝ ընկերանան-  
իրենց, Հետիւան, ժողովրդային հետաքրքիր և խօսուն  
բազմութեան ընկերակցութեամբ կը հասնին կռւ-վարա-  
տան։

Պ. Ժամկոչեան նախ կը հրահանգէ ներկայ ոստի-  
կանական տնօրէն Պ. Դրիգուր Զօլագեանին, որ բոլոր  
թուրք պաշտօնեաները բանատրիկ Պարսոնը կը հնազանդի։

Ապա՝ կը հրահանգէ Պ. Եսայեանին, որ «Փոլիս  
միւտիրաց արգելափակէ» Պարսոնը առամսութով՝ կը հը-  
զանդի։

Պ. Ժամկոչեան կ'անցնի հեռաձայնի պաշտօնեային-  
քով և կ'ըսէ։ «Պատրա՞ստ ես բոլոր հրահանգներս գոր-  
ծադրելու։»

- Այս՛:
- Գի՞տես վերջաւորութիւնը։
- Այս՛:
- Մայրը մահ կայ։
- Գիտեմ։
- Կախաղան կայ։
- Լա՛ւ։
- Թուրքերուն բնաւ հեռաձայնելու պատեհութիւն-  
պիսի չտաս։

- Ինչպէ՞ս։
- Դուն պիսի ճարկու «Զբաղած է, առւնը չէ»։
- Լաւ։

Պ. Ժամկոչեան կը հեռաձայնէ Վալիին։ «Դժբաղ-  
դաբար Զեզ չենք կրնար կռապվարչառուն ընդունիլ։  
Հայկական կռապվարութիւնը հաստատուած է»։

— Շնորհակալ եմ, կը պատասխանէ վալին.

Այս գործերու կարգադրութենէն յետոյ կ'անցնի պաշտօնատեղի, քանի մը գուռերու առջեւ ոստիկան դնելու հրահանգները տալով:

Նախարարներուն ընկերացած են քանի մը ոչ-պաշտօնական անձնաւորութիւններ, գործը յաջողելու պարագային պարապ աթոռ մը գրաւելու մատածումով թերեւս:

Ասորոց ներկայացուցիչը կ'առարկէ «իր համայնքին» մէկ աթոռ տրուած ըլլալուն:

Կառավարատան մէջ աթոռի սակարկութիւնը, գուցոր խանդավառութիւնը գագաթնակէտին հասած: Ամէն ոք, յատկապէս Հնչակեան զինուորները՝ իրենց խմբապետներով, նոյնիսկ «Արիշներու խումբը զինուած հրահանգի կ'սպասեն, քանզի քաջ գիտեն թէ նման քայլ մը, առանց կորի, առանց արիւնի չի կրնար իրականանալ:

Խոկ Ֆրանսական վերին վարչութիւնը՝ չուզելով տեղի տալ այս քաղաքական անակնկալ հարուածին՝ կը զրկէ Պ. Կիզը, որը կատղած ներս կը մտնէ և կ'առաջարկէ դուրս ելլել՝ հակառակ պարագային կ'սպառնայ զէնք գործածել:

Աթոռ գրաւելու համար նախարարներուն շուրջը ոլքացողները կը շոգիանան:

Պ. Ժան. «Ես իմ հասարակութիւնը չեմ ներկայացըներ», կ'ըսէ, «րուն կը պատասխանէ Պ. Տամատեան. Շերիտասարդ, եթէ կը վախնաք կրնաք երթալ»: «Ո՛չ», բայց կը մեկնի:

Տօքթ. Պէզիրճեան, ՇԱՄԱՆ, Տամատեան, ո՞ւրինկանք... եւ կը մեկնի, որուն կը հետեւին ուրիշներ:

Տօքթ. Մնացականեան և Վ. Ժամկոչեան կարուկ

կերպով կը պատասխանեն. «Զենք կրնար դուրս ելլեւ»:  
Նոյն կեցուածքը կ'ունենայ Պ. Տամատեան, հա-  
կայն էր՝ երիտասարդական, անհաշիւ, յախուռն շրջա-  
նը չէ, չափահասի, ուլեւորի սառնարիւն մտածումը ը-  
սել կուտայ. «Բանի որ բոլորը գտնին, մեր մեալը աւե-  
լորդ է» և երեքը միասին դուրս կ'ելլեն, երբ Գոլ. Պը-  
րէմոն սեւ զինուօրի մը հետ դուրս հասած էր:

Այսպէս դիւնագէտներու, խոհեմերու, հովանա-  
ւորը չցաւծնողներու ննարիւն յեղափօխութեան զեկա-  
վարութիւնը մէկ երկու սուխնաւոր զինուօրներով դուրս  
կը հանուին, որոնց կ'երթան հաստատուիլ Ատանայի Հայ-  
կական Ակումբին մէջ.

«Ով որ մեռնիլ չի գիտեր, յադրել չի գիտեր» Գոլ.  
Պրէմոն հակառակ իր բոլոր հայասիրական զգացումնե-  
րուն պարտաւոր էր բանի ոյժ գործածել, եթէ կ'ուզէինք  
յաջողիւ, պարտաւոր էինք աթոռի վրայ նստեցնել ան-  
ձեր, որոնք պարտաստ ըլլային ֆրանսացի զինուօրին  
գնդակին սովոր կուրծք բանալ՝ գնդակ զործածելէ ա-  
ռաջ։ Հայ իշխանութիւնը պարտաւոր էր կոռագարս սան-  
դուռը գոցել Ֆրանսական իշխանութեան առջեւ ու, մին-  
չեւ որ համաձայնութեան եզր գտնուէր:

Ֆրանսական վերին Վարչութիւնը՝ Տամատեանին  
հետ իր զիւանազիտական յարաբերութիւնը խղուած կը  
յայս արարէ:

Հսու ալ կարելի էր գործը շաբաւնակել, ընդունիլ  
նեռուած ձեռնոցը, չէթէական շորժման միացող թուր-  
քերուն նման, հայն ու կրնար քաշուիլ հրապարակէն,  
ամփոփուիլ հայ եկեղեցւոյ շրջակայ թաղերուն մէջ, ուր  
կը դանուէին Շիշմանեանի զօրանոցը, Հնչակեան և Դաշ-  
նակցական ակումբները, զանազան կրթական հաստատու-  
թիւններ, մէկ խօսքով այդ շրջանը լուս դիւրութեամբ  
կարելի էր վերածել Հայկական Միջնաբերդի.

Բայց՝ ինչպէս պիտի յայտնուի մեր գրութեան յաջորդ բաժիններուն մէջ, գործադդարար անհրաժեշտ գործնական առաջին քայլը կը վերջանայ, կը կրկնենք գոնէ այս պարագային սկսուած շարժումը սակագարար պէտք է դառնար իսկապէս յեղափօխական, ինչ որ կը պահանջէին և չդադրեցան պնդելէ Հնչակեան ներկայացուցիչները:

Ահա՛, կիլիկեան ահաս քաղաքականութեան ձախողանքը, սրուն մատասիսանտուները ճշղել՝ պատմական տուեալներու համաձայն, կը թողունք ընթերցողին և պատմութեան:

## Ե. Մ Ա. Ս

## ԱՔՇԵՆ ԵՏՔ

(1920 Օգոստ 4—Հոկտեմբեր 1)

## ԿԻԼԻԿԻՈՑ ԱՆԽԱԽՈՒԹԵԱՆ ՀՌԴԱԿՈՒՄԸ

«Ստորագրեալներս, Կիլիկիոյ քուլոր քրիստոնեայ հասարակութեանց պաշտօնական ներկայացուցիչներս, ներկային կը յայտաբարենք:

«Նկատելով որ, մեծ պատերազմին իրր իրաւունք Կիլիկեան գրաւուեցաւ դաշնակից ուժերու կողմէ և թէ Կիլիկիոյ մէջ Ֆրանսական գրաւումն ու վարչութիւնը պահպանուեցան ամբողջ Զինադադարի տեւզութեանը.

«Նկատելով ամբողջ այս ժամանակամիջոցին թուրքերը չգտդրեցան երկրին խաղաղութիւնն ու անգորրութիւնը խանգարելէ. սփռելով երկրին մէջ մտհ, աւերում և սարսափ, որով բացէ ի րաց դրժեցին իրենց յանձնառութիւնները և բանաբարեցին Զինադադարը.

«Նկատելով որ Թուրքիոյ հետ հաշտութեան նախօրեակին իսկ, մեր բազմութիւ քաղաքները դեռ սպառնալիքի տակ կը գտնուին, ըլլալով պաշտօւած կամ ամբակուծումի ենթարկուած՝ արիւնարրու խուժանին կողմէ, որը կազմակերպուած է նոյն ինքն թուրք իշխա-

նութեանց աչք խփելովը, և որ Թօւրք իշխանութիւնները՝ ինչպէս միշտ անկարող պիտի ըլլան սանձել այս տեսակ զմբռասութիւններ ու բարբարոսութիւններ, թէ իսկ յօժարէին առ այն,

«Նկատելով որ, խաղաղութեան շրջանին իսկ, գեռ երկար ատեն մենք պիտի շարունակենք ապրիլ պատերազմական վիճակի մը մէջ, որը վերջ պիտի դանէ մի՛ միայն ֆրանսական քաջարի զօրքերուն կողմէ ձեռնարկը լուծ զինուօրական կանոնաւոր գործազութեանց շնորհիւ, և որոնք միշտ անվերապահ օժանդակութիւնը պիտի վայելին քրիստոնեայ բնակչութեանց որոնց արժէնքաւոր պաշտպանութիւնը իր մասնակցութիւնը բերած է Ֆրանսական զինուց յաջողութեան,

«Նկատելով որ, այն պահուն ուր մենք այս յայտարարութիւնը կը խմբագրենք, այս երկրի հին տէրերու գնդակները կը սուլին մեր գլուխներուն վրայէն, և որ նոյն գրութիւնը խստօրէն գոյութիւն ունի այս բռպէիս Տարսոսի և Մերսինի մէջ,

«Նկատելով որ, անըմբռնելի է արտաքին աշխարհի մէջ կնքուած խաղաղութիւն մը, որ ո՛չ մէկ ուշադրութիւն կը գործնէ այս կացութեան վրայ,

«Նկատելով որ, Կիլիկիոյ 275.000 քրիստոնեաները սերաբէն միացած եղայրական զգացումներով, շահերու նոյնութեամբ, Թօւրքին հանդէպ իրենց զզուանքով՝ իսկ Ֆրանսայի հանդէպ իրենց ունեցած համակրութեամբ, առանց նոյնիսկ պէտք զգալու ոգեկոչել անիծեալ անցեալի այն սարսաւզդեցիկ յիշատակները՝ ուրոնք լի են ջարդերով, տեղահանութիւններով, բռնագրաւումներով, անարդանքի ու իսուատակներով՝ ուրութեամբ բոլոր տեսակներով, անընք հպարտ են ընկըրկած չըլլալնուն համար բոլոր ճնշուած ազգերու անգախութիւնը կերասղ ո՛չ մէկ զահողութեան և ճիգի առ-

ջեւ, այլ ընդհակոռակը, անսնք կրնան մէջ բերել իրենց  
ի նպաստ այն փաստը, թէ պատերողմի ընթացքին և  
զինագաղաքարի երկար ու առաջապալից շրջանին, փրկանք  
ներու ամենասուզն ու ամենասոսակալին հատուցած են,

և նկատելով որ Կիլիկիոյ քրիստոնեայ հասարա-  
կութիւնները վճռապէս յայտնած են թէ թրքական տի-  
րապետութեան պիտի չհանգուրծեն, և այս յայտարա-  
րութիւնները եղած ու կրկնուած են ամէն առիթով՝ Ա-  
մերիկեան երկու քննիչ յանձնախումբերու անքէթի ա-  
տեն, ինչպէս նաեւ Ֆրանսական իշխանութեան մօտ եղած  
բոլոր գիմումներով,

և նկատի ունենալով մանաւանդ որ, վերջին Մարտ  
31ի և Մայիս 15ի բոլոր համաձայնական պետութեանց  
և խաղաղութեան համաժաղովին ուղղուած իրենց  
հաւաքական բողոքներովը, ինչպէս նաև առկէ ետք  
ու ըրած իրենց բոլոր գիմումներովը, որոշակի  
իմացուցած են թէ իրենք ո՛չ մէկ կիսամիջողէ, ար-  
ուեստական կարգադրութիւններէ և իորբ ու անհարա-  
զաա լուծաւումներէ պիտի չխարսին, և թէ իրենց կորո-  
վի գերջին թափով բողոքած են խաղաղութեան դաշին-  
քի այն ծրագրին դէմ որ պատմական՝ սեղագրական  
և աղմագիտական՝ տնտեսական աեսակէտներով մէկ և ան-  
բաժանելի Կիլիկիան՝ երկու արօւեստական հատուածնե-  
րու բաժնելով, մին՝ Ֆրանսական Սուրիոյ, իսկ միւ-  
սը՝ Թուրքիոյ կը տրամադրէ,

և նկատելով որ, մինչեւ ներկայ վայրկեանը ա-  
նսնք չունեցան ո՛չ մէկ հաւասարիք թէ իրենց պահանջք-  
ները պիտի ընդունուին և հաշտութեան ստորգրման  
նախօրեակին իսկ, թողուած են կատարեալ անստուգու-  
թեան և ծայրաստիճան մահօդիչ անորոշութեան մէջ,  
և նկատելով որ, իրենց ներկայացուցած ժողովուրդնե-

բԸ՝ դաշնակից պետութեանց արդարամառութեան վրայ վստահութեամբ մը սպասելէ ետք, ամենատանգությունաւարութեան պիտի մատնուին, եթէ խաղաղութեան համաժողովի վերջնական սրաշումները գոհացում չտան իրենց արդարացի խնդրանքներուն և ամենէն աւելի փայտայած յօյսերուն, այդ պարագային, ստորագրող ներկայացուցիչները ունեւէ՛ պատասխանառութիւն պիտի չկրեան վերցնել, եթէ իրենց պատկանած համայնքները ամբողջութեամբ ըմբռաստանան կիրկիս մէջ թրքական վեհապետութեան և վարչութեան վերահսկումամտն հրեային հատուածին դէմ,

«Նկատելով նոեւ որ ներկայ անկարգ և անիշխանական վիճակն անգամ, մասամբ հետեւանքն է լոկ ուրուականի հանգամանքն առած թրքական անզական վարչութեան անդամալուծութեան, և թէ այս պայմաններուն մէջ, ամենուն վստահութեան և յարգոնքին արժանի և հարկ եղած հեղինակութեամբ օժառած անզական վարչութեան մը անմիջական հաստատումը է միայն որ երկիրը կրնայ փրկուիլ անիշխանութենէ և վերջնական քայլայումէ,

«Հիմնուելով բոլոր այս պատճառարտնութեանց և վերոյիշնաւլ Մարտ 31 և Մայիս 15 թուակիր երկու յիշասակագիրներով մանրամասնուած իրուանց, փաստերու և նկատողութեանց վրայ, որոնց արամարանական հետևանքն է ներկայ Աթթը, և հիմնուելով մանաւանդ ժողովուրդներու ինքնորոշման անկապաելի իրաւունքին վրայ, «որ կը բղիսի Ֆրանսական Յեղափոխութեան անմահ սկզբունքներէն,

«Այսօրուընէ սկսեալ, կիլիկիան հանդիսաւորապէս կը հաչակենք Թուրքիայէն բոլորովին անկախ ազատ երկիր մը, օժառած անզական Թրիստոնէական ինքնավար վարչութեամբ, և Ֆրանսայի Մանեային ոռհ գըր-

ուած: Նախկին Օսմանեան կայսրութենէն՝ Կիլիկիոյ այս անջատումը կը նկատենք այնքան վերջնական և լիակատար և միեւնոյն իրաւունքով որքան Հայաստանի՝ Սուրբոյ: Պաղեստինի՝ Միջագետքի և Արարիոյ անջատումը: Այս անկախութիւնը իրադորելու և պահպանելու համար, թշնամին մեր գռներէն վանելու, պաշտուած քաղաքները ազատելու, ոտքի կոխան եղած քաղաքներն ու գաւառները վերազրաւելու և մեր քրիստոնեայնորայրները զերութենէ ազատելու համար, մեր մազովուրդին բոլոր կենդանին ուժեցը կը արամացրենք հայրենիքի և հոգատար Ֆրանսայի ծառայութեան:

«Կուստիցութիւն, յարանուանութիւն, համայնք, քրիստոնեայ ցեղեր, ամէնքս միացած ենք միեւնոյն նըւիրական նպատակին համար:

«Չեաք ձեռքի տուած պիտի աշխատինք երկրին բարոյական, մշակութային և անտեսական վերականգնումին համար՝ Ֆրանսայի հովանիին տակ: Մեր բազանքըն է Կիլիկիոն դարձնել Եւրոպայի շարունակութիւնը, քաղաքակրթութեան և յուսուցդիմութեան նոր կեդրոն մը, ուր բնիկ իսլամ ցեղերը պիտի վայելեն հաւասարապէս թուրք կառավարութեան օրով իրենց անծանօթքարգուածում, ազատութիւն և ապահովութիւն ու պիտի փառք տան թուրքիայէն իրենց բաժանման այսօրին:

«Ֆրանսայի մանաւայի տակ գրուած այս անկախութիւնը, քրիստոնէից գոյութեան լինել չլինելու պայմանն է: Կը նախընարենք մեռնիլ քան ընդունիլ տարրեր ունեէ լուծում:

«Վստահ ենք որ Արեւելքի քրիստոնէից աւանդական պաշտպան, վեհանձն ու ասպետական Ֆրանսան՝ պիտի գնահատէ մեր պահանջներուն քեզը և պիտի հաճի ճանչնալ մեր անկախութիւնը և զայն իր պաշտպանութեան տակ դնել:

«Կեցցէ՛ Անկախ կիլիկիան».

«Կեցցէ՛ Կիլիկիոյ հոգածար Ձրանսան»:

4 Օգոստոս, 1920

Ատանա

Սառագրութիւնք՝

Ամբողջական Հայաստանի

Ներկայացնեցիչ

Մ. Տամատեան

Առաջնորդ Հայոց՝ Գ. Վ. Դ. Ասլանեան

Առաջնորդ Կաթ. Հայոց՝ Հ. Փ. Քեքլիկեան

Նախագահ Հայ Ազգ՝ Միւլթ.՝ Տօքթ. Մնացականեան

Քարտուղար Հայ Ազգ՝ Միւլթեան Վ. Ժամկոչեան

Յոյն հասարակութեան պատուիրակներ՝ Ա. Միմէնողլու,

Տօքթ. Ճ. Տափէլիտիս և Պարպեւր

Օրթօսոքս Ասորիներու Ազգային Կոմիտէի Նախագահ՝

Ժան

Կաթ. Քաղդէացիներու Պատրիարքական Փախանորդ՝

Թիւֆէնկճի

Կաթ. Սուրիացիներու Պատրիարքական Փախանորդ՝

Հայր Ֆիլիպոս

Ահա այս աքթն (պաշտօնագիրն) է զար կերպոն հա-  
ղորդել խոստացած է Գոլ. Պրէման, Պր. Տամատեանի  
լաւ ընդունելութեամբ մը՝

\* \*

Թօւրքիոյ հետ հաշտութեան Սեվրի գաշնագրի  
նախօրեակին, Կիլիկիոյ մէջ աելի ունեցող քաղաքական  
իրադարձութիւնները, եթէ Պատանական կամ ըսկնք դի-

ւանագիտական սահմանէն գուրս ելլելով, չիտակ յեղա-  
փոխական գործօն ձեւի մէջ մտած ըլլային, մեծ յոյս  
կար որ իրենց բարերար ազգեցութիւնը ունենային ի  
նպաստ մեր կրիկեան քաղաքականութեան, քանի որ  
Փարիզի թրքառէր կառավարութեան դէմ կային նաև զօ-  
րաւոր ընդդիմագիրներ թէ՛ զիւուրական և թէ՛ քա-  
զաքական պաշտօնական բարձր շրջանակներուն մէջ:

Յօւօվ պէտք է կրկնել սակայն, թէ Օգոստոս 4ի  
Աքթին դէմ Ատանայի մէջ ձեռք առնուած զապողական  
միջոցներուն զէմ փոխանակ ծառանալու և յեղափոխա-  
կան խիզախ կեցուածք ունեներուն (մանաւանդ որ քա-  
զաքական կուսակցութիւններուն մէջ հզօր դիրք և ժողո-  
վլը դականութիւն վայելող Հնչակեան շարքերը՝ կազմ և  
պատրաստ էին և տրամադիր Ազգային իշխանութեան  
կողքին դիրք բռնելու), Ամբողջական Հայաստանի ներ-  
կայացուցիչն ու Ազգային իշխանութիւնները շուշրումի  
մատնուեցան: Չուզեցին յսել բնաւ Հնչակեան խօսքն ու  
խօրհուրդը և համակերպողի տկար գերին մէջ մնալ նա-  
խամեծար սեպեցին, առանց օրինակ առնելու Մ. Թէմա-  
լէն, որ այնքան հզօր յաղթականներու դիմաց, հակա-  
ռակ քաղաքական ու կրօնական իշխանութիւններու թրշ-  
նամական կեցուածքին, գոււառին մէջ սկսաւ և ինք-  
զինք պարապադրեց թէ՛ թրքական կառավարութեան և  
թէ՛ հզօր յաղթականներուն:

(Մ. Տամատեան դիւանագիտական յարաբերութեան  
խզումը անակնկալ հարսւածին տակ, խօսավանեցաւ թէ  
սխուլս ծէր: Խարուելով «Տաւրոսահի խիզախ խմբողրա-  
կաններէն, յսել ուղելով թէ՛ Ցրանսակոն գրաքնու-  
թեան այնպիսի թօյլաւութենէ մը այնպէս հետեւցուցած  
էր թէ «Տաւրոսահի քարոզած կրիկեան ինքնավարութիւ-  
նը հարելի պիտի ըլլար ձեռք բերել իր բանաձեւած շատ-  
աւելի մեղմ, քրիստոնէավայել ձեւով, ինքնարեր դիւ-

բութեամբ; Քանի որ ատիկա չեղաւ, այլեւս երկրորդ անգամ պիտի չուզէր մեզի անսալ՝ նոր սխալ մը չգործելու համար... ու թողուցին որ Ֆրանսական վերին վարչութիւնը երկրէն արտաքսէ Ազգ. Միութեան անդամները, քաղաքական կուսակցութիւններ, ժամանակցոշներ։

Ֆրանս-վերին իշխանութիւնը մէկ կողմէն այսքան խստութիւն ի գործ կը գնէր Հայ Ազգ-ներկայացուցիչներուն դէմ, միւս կողմէն հրաւեր-կոչ կ'ուզզէր Առանայէն կամովին, իրը պատերազմիկ հեռացող թուրքը ըսկչութեան, որպէսզի վերադառնայ և թափուր չձգէ իր տեղն ու դիրքը։

Անշուշտ շատեր կը հարցնեն ինչո՞ւ կամ ինչպէ՞ս եղաւ որ ՏՏաւրոսի յանդուգն և յեղափոխականաշունչ խմբագրականներուն տակ իր ամբողջ անօւնովը սառարագրողը չարտաքսուեցաւ, հակառակ որ արտաքսելիներու ցանկին գլուխը կը գտնուէր։

Թէեւ աւելի հեռուն մանրամասն պիտի գրենք, սակայն աւելորդ չենք սեպեր հոս յիշտատակել թէ։ Ֆրանսական վարչութեան ելեւմտական ֆիւնանսի բաժինը՝ անկարելիութեան սովոր կը գտնուէր։

Ֆրանսական քաղաքական գրասենեակը (Պիւրօ Փուլիթիք), որ միշտ հայառակութիւն ունէր Անդրանիկ կէնճեանի հանդէպ՝ շնորհիւ կուսակցական հակառակորդներուն, որոնք կը ծառայէին հօն, այս անգամ իրաւամբ յարմարագոյն սովոր գտածէր պնդելու անոր (Ա.կ.ի) արտաքսման համար, բայց կէնճեան Ֆրանսական Հռոնքային Հոգատարութեան (ասսիսթանս փըպիթք) ամսական աւելի քան երեք միլիոն ֆրանք ելք ու մօւաք (պիւտէ) ունեցող բաժնին (սէրվիս) պատասխանատու հաշուակալութեան պետն էր, գիւրին չէր յանկարծ հանել պաշտօնէն, մինչեւ որ պաշտօնին յարմար մէկը գլ-

նըւէր։ Արդէն քանի մը անգամ Պէյրութ Հօ Գօմիօարիայի լինգիանսուր կեզրոնին գիմուսած էր Կէնձեանին տեղ Ֆրանսացի մը պահանջելով, բայց դեռ չէր ճարուած։

Այս պատճառով անշառշա, Գոլ. Պրէմոն Կէնձեանի գրասենեակի տնօրէն Լէսթ, Կանիեոյի միջոցաւ քանի մը անգամ ազդարարած էր քաղաքականութեամբ չզբաղուիլ, բայց Աքթի այս վերջին հօգեբաննական փափուկ բոպէին ալ համրէ կը համարէ անձամբ հրաւիրել իր մօտ։

11 Թգոսոս 1920 Զորեքշաբթի՝ ժամը 9.30ին Կէնձեան կ'երթայ Գոլ. Պրէմոնին մօտ, ուր գրեթէ բառ առ բառ տեղի կ'ունենայ հետեւեալ խօսակցութիւնը։

Գոլ. Պրէմօն, իր մէկ այցելուն զրկելէ եաք, մէկ երկու վայրկեան սպասուցած ըլլաւնուն համար ներս շութիւն խնդրելով կը հրամցնէ ներս՝ նստիլ բազմոցին վրայ, ուր կուգայ նստիլ և ինքը, ու կը հարցնէ ո՞կ'ուզէի գիտնալ Ձեր Ելեւմտից Նախարար նշանակուելու պարագան։

Կէնձեան. — Լաւ կ'ըլլայ ուրեմն, Գոլոնէլ, որ պատմականը ընեմ։ Օգոստոս 4ի Միջ-քրիստոնէական երեւնիներու կողմէ որուած ռէկլիկիոյ Անկախութեան Յայտարարութեանց մտոին հետաքրքրուելով, գացի նոյն իրիկունն իսկ՝ բնագիրը կարդալու համար։

Յաշորդ օրը՝ 5 Օգոստոսին՝ Ազգային Միութեան պաշտօնատեղին հրաւիրուեցայ, ուր ներկայ էին և՛ կը-շեր, և՛ երեւելիներ, և՛ Ազգ։ Միութեան անդամները՝ Հօն յայտնուեցաւ թէ՝ Դուք, Պ. Գոլոնէլ, այդ «Յայտարարութեանց լաւ ընդունելութիւն մ'ըրած էք և օրով հետեւ նոյն այդ «Յայտարարութեանց մէջ յիշուած էր թէ Օգոստոս 4էն սկսեալ «Տեղական ինքնավար Վարչութիւնց պիտի ըլլայ, ուստի որոշուեցաւ քնարել զայն ինծի ալ և Ելեւմտից Նախարարութիւնը առաջարկուեցաւ։

թէեւ տիտղոսը շատ մեծ, բայց չէի կրնար մերժել՝ իբր ազգային պարտականութիւն։

Օքսոսոս 5ի խաղաղ ցոյցին պատմութիւնը գիտէք Նոյն իրիկունը թեր ու դէմ կարծիքներ վոխանակուեցան օրուան միջադէպի (սույններով գուրս հանուիլը ակնարկելով) մասին։

Խոկ ներկայիս սպառզական վիճակի մէջ կը մընայ հարցը, վստահ ըլլալով որ, Պ. Գուլոնէլ, պիտի աջակցիք անոր, քանի որ համաձայնութիւն մը (քոզ քոմիւն) կայ։

Գոլոնէլ. — Ինչո՞ւ նախապէս լուր չարուեցաւ, եթէ արդքան վստահութիւն կար։

Կէննեան. — Խաղաղ ցոյցի մը համար ի՞նչ հարկ կար, ասկէ զատ Ֆրանսական իշխանութիւնը պաշտօնապէս թելադրիչ չներկայացնելու լաւագոյն եղանակը այդ չէ՞ր միթէ։ Կիլիկիոյ հայութեան ֆրանսասիրութիւնը ո՞չ մէկ կերպով կրնայ կասկածի ենթարկուիլ, նոյնիսկ իմ ընտրութիւնս ու շնչառած ֆրանսասիրութեանս կը պարտիժ։

Հոս.՝ Գոլոնէլը քմծիծաղով մը կ'ակնարկէ Ֆրանսական քաղաքականութեան կծու քննադատութիւններս և կ'սկսի արդարացնել Ֆրանսական դիւտնադիտութիւնը և ցուցնել թէ իրենք կ'աշխատին վաղուան համար, քանզի քաղաքականութեան մէջ անմիջական արդիւնքի պէտք չէ սպասել։

Կէննեան. — Այս՝, բայց բռնտգաղթէ, հալածանքէ, սպանդէ ազտառաւած հայութիւնը ի՞նչպէս կարելի է որ ինքզինք վստահի թուրք կտռավարութեան։

Գոլոնէլ. — Քափիքիւլասիօնի (Օտար ազգերու վայելած քաղաքական առանձնաշնորհումները) և Ֆրանսականիներուն մնալուն վրայ խօսելով կ'աւելցնէ թէ՝ Հայ

Հանրապետութիւնն ալ հափիրիւլասիօններու իրաւունք պիտի ունենայ:

Կեննեան.— Կիլիկիոյ համար հայերս մասնաւոր քաղաքականութիւն մը ունինք: Հոս՝ բացարձակապէս մրանսական գերիշխանութիւն (սուվիրէմասիա) մը կ'ուզենք: Հայ Հանրապետութենէն աջակցութիւն սպասել կարելի չէ (հեռաւորութիւն, փաքրութիւն): Ամէն ինչ մրանսայէն կրնանք ստանալ: Ասոր համակարծիք է արաւասայմանի Հայութիւնը: Մասնաւորաբար, Քոլոնէլ, Զեղմէ շատ բան կ'սպասենք, որովհետեւ ինչպէս մենք զմեզ կը նկատենք մրանսացիներ՝ հայերէն լոսող, ներեցէք արտայայտութեանս, Զեղ ալ կը նկատենք ՀԱՅ ֆրանսերէն խօսող:

Գոլօնէլ.— (Խօսքը փոխելով) Հանրային Հոգատարութեան (ասսիսթանս Փըպլիիք) տնօրէնը՝ շատ զոհ է Զեր պաշտօնավարութիւնն, ևս ալ նմանապէս կը փափարիմ որ շարունակես օգտակար ըլլայ պաշտօնիդ մէջ:

Կեննեան.— Արդեօք սեւէ կերպով օգտակար չեմ կրնար ըլլայ, քանի որ իմ ֆրանսասիրութիւնս յայտնի է արդէն բոլոր գրածներէս: Ես կիլիկեցի չեմ, Մեր ֆրանսասիրութիւնը անկեղծ համոզումի և գիտական ուսումնասիրութեան հետեւանք է և ընդհանրացած հայ ժողովուրդին մէջ:

Գոլօնէլ.— Իմ յանձնարարութիւնս այն է, որ շատ չխառնուիք այդ տեսակ յիմարութիւններու (Քոլի):

Կեննեան.— (Հարցականի ձեւով) Ազգային Միութեան անդամակցութիւնս կ'առաջարկուի....

Գոլօնէլ.— Պիտի խորհիմ:

Կը վերջանայ անսակցութիւնը:

\* \* \*

Այսմ շարունակենք ժամանակագրական կարգով:  
«Տաւրոս»ի աշխատանքը ներկայացնել, յիշատակելով

քաղաքական ներքին ու արտաքին իրադարձութիւնները։

Աչքի առաջ ունենալով մէկ կողմէն Ազգ. Իշխանութեան շուարած վիճակը, միւս կողմէն ժողովուրդին խանդավառութիւնը, Հնչակեան Կուսակցութիւնը հարկ կ'զգայ հրաւիրելու «Քաղաքական լրջախոհութեան» և «Տաւրոս» կը գրէ. — «Հպարտ ենք. որ Օգոստոս 4-ի պատմական օրը, ոչ մէկ անախորժ դէպք պատահեցաւ և թուրքերն անգամ հանգստի և վստահութեան պահեր ապրեցան քրիստոնեայ աարրին իրաւունքի յաղթանակով... Հայ հասարակութիւնը մեծ ժողովուրդի վայել հասունութիւն ցուցուց... Հայը քաղաքական ահասութեան ոչ մէկ նշան ցուցուց... Դուցէ դիւանագիտական պազ հովեր զգանք, գուցէ շահամոլ աճէնթներու դաւալից դարձուած քներու ճակատիլ պէտք ըլլայ, գուցէ արգելքներ հայուն քալուած քներուն փաթթուին, այս բոլոր գյրազդութիւններուն հանդէպ արհամարհանք ցուցնելով վազելու է դէպի կիլիկեան ինքնավարութեան շողշողուն հօրիզոնները... Շատ անգամ գերութենէ ազատութեան արեւին տակ ելլոզ ազգեր՝ կարգ ու սարք սկզբնական ժամերուն պատօնի հաօքութը կ'ապրին... Քաղաքացիական լրջախոհութիւն ունենալու են կուսակցական առաջնորդները... Մէկ սկզբունք... յարմար արժանաւոր, գործին օգտակար մարդը... պաշտօնի վըրայ տեսնելու... Ազմկարար ոչնչութիւնները թող ծածկըւին, ապիկարութիւնը ձախողանքներու պատախանատուութենէն սոսկալու է... Համագործակցութիւն... ահա օրուան նշանաբանը... Արիսւթիւն, ահա սպասուելիք անհրաժեշտութիւնը... (Ս. Շահէն)

Ֆրանսական իշխանութիւնն ալ, անհարկի մտավախութենէ մղուած «Պաշտօնական Զեկոյց» կը հրաւիրէ ատրճանակ ունեցողներ ներկայանալ, իրենց զէն-

քերով թիւերով նոր արտօնագիր առնելու զինավաճառ-  
ները (ատրճանակի: պրառնինկի, փամփուշակ, վառողի)՝  
մասնաւոր գիմումներ կատարելով արտօնագիր առնելու  
և կ'արգիլէ նամակատան միջացով՝ ոեւէ տեսակ զէնքի  
առաջոււմ:

Խանդավառութիւնը կ'աւելնայ, երբ Հալէպէն  
լուր կ'ստացուի թէ. «Յ ամիսէ ի զեր կը կարծուէր թէ  
Զէյթունի ափ մը հայութիւնը շատոնց փնտացած է, սա-  
կայն Մարտէն գրուած նամակ մը կ'իմացնէ թէ Զէյ-  
թուն որոշ սահմաններով անկախութիւն կը վայելէ: Իր  
սահմաններէն ներս ո՛չ մէկ թրքական ոզդեցութիւն. Միլ-  
լիճիներ բազմից Զէյթունը նոււաճելու համար կատար-  
ուած անարգիւնք փորձերէն ետք՝ ստիպուեցան խաղա-  
ղութեան դաշինք կնքել և ճանչնալ իր սահմանները:

ԱԱյսօր Զէյթունը մը Մարտաշ գալու համար, կու-  
գայ մինչեւ սահմանագլուխ: Թրքական սահման անցնե-  
լէ ետք կառավարեկան հսկողութեամբ, իրը ապահովու-  
թիւն՝ կուգայ իր գործը կը կարգադրէ, նոյն ձեւով կը  
զերադառնայ սահմանագլուխ, ուրկէ անդին առանձին  
կը հասնի Զէյթուն:

«...Նահագրգոօղ կէուը հօն է, որ Զէյթուն ազատ  
է...»

Թուրքերը մէկ կողմէն ծանր կացութեան մատնը-  
ւած են: Քաղաքէն փախստական, բացօթեայ կ'ապրին,  
ինչ որ իրենց սարսափի կը պատճառէ, քանի որ ռկող,  
սիրաց գոզն ըսոււած է, յիշելով իրենց գործած նախճի-  
րը. Այս բոլորը մտքի մէջ ունենալով «Տաւրոս» կը հը-  
րաւիրէ հանդարասութեան, վասահեցնելով թէ Հայք փախ-  
վը էժէ աւելի շինարար աշխատանքի պիտի լծուի: Անոր  
հաստատելիք նոր կարգերուն առկ ցեղի ու կրօնի խտիր  
պիտի չըլլայ, բոլոր քաղաքացիներու կեանքի ապահո-  
վութիւնը բացարձակ սկզբունք պիտի ըլլայ, հայը, թուրքը:

քիւրտը, չերքեղը, արտբը, եղբօր պէս ջանալու են Օգոստոս 4ի ԱՔԹԻՆ մարմին տալ, Կիլիկիան քաղաքակըրթել, կենդանացնել:

Զօր. Տիւֆիէօ հրամանագրով մը, կը հրաւիրէ Աստանայի ժողովուրդը.

- 1) Դառնալ իրենց բնակարանները,
- 2) Վերսկսիլ սովորական աշխատանքի,
- 3) Յանձնել զէնքերը:
- 4) Դադրիլ չէթէներու հետ յարաբերելէ:

Բայց հսու ու հօն կոիւներ: Դիմակներ կ'երեւին:

Օրուայ հրատապ և փափուկ այդ կացութեան մէջ, հասկնալի է որ մամուլին դերը կը դժուարանայ:

Ուրեմն պէտք է դանել միջոց մը՝ անանկ լեզու մը, որ ժողովուրդը երկու ծայրայեզ դիրքերէ՝ չափազանց խելագար խանդավառութենէ կամ ծայրաստիճան խուճապի մատնող յօւսալքումէ՝ զգուշացնել, առանց երկրին իշխանութեան թշնամութիւնը գրգռելու, սակայն առանց շեղելու մեր սկզբունքն և համօզումներէն շարունակելով հասկցնել թէ ՞՞րն է ուզիդ մեթօք գործունէութեան: Ուստի Օգոստոս 11ին Կոլոնէլին հետ մեր տեսակցութեան օրն իսկ «Ժաւրոս» կ'սկսի «Քաղաքական Առակախօսութիւն» խորագրին տակ գրել՝

«Ուեէ ժողովուրդ իրաւունք ունի օրուան հրատապ խնդիրներուն մասին արտայայտուելու: Ժողովրդային արտայայտութիւններու օրինաւոր միջոցներէն մէկը մասնուին է: (Գոր ծունչութեան եղանակի մասին արտայայտուելու ժողովրդային պարտաւորութիւնը ակնարկելէ ետք)... այս մէջբերուած ճշմարտութեան հաստատուն ապահովութեան կրնայ համարուիլ Աստանայի ամբողջ քրիստոնեայ ազգաբնակչութեան՝ առանց յարունաւունական խարութեան՝ կԱՄՑԻՆ արտայայտութիւնը եղազ այն պաշտօնական յայտաբարութիւնը, որ արաւեցաւ Ֆրանսական

իշխանութեան և որով Փրանսուկան հօգանաւորութեան  
առ Կիլիկիան կը հաջակուէր Թրքական կառավարու-  
թեւէն անկախ և ինքնազար՝ Տեղական Վարչութեամբ:

«...Ահա, քաղաքական առակախոսութեան վրայ  
ամփափ անսութիւն մը՝ իրը յառաջաբան այն սեռին, զոր  
«Տաւրոս» փորձելու պատեհութիւնը պիտի ունենայ այն  
հարցերու մասին, որոնց մանրամասն ուսումնափակու-  
թեան համար թուրատու չեն ժամանակը և քաղաքական  
բազգործ պայմանները, իրենց սուր հանգամանքներուն  
պատճառաւ:

«Եւ փոխ առնելով Սողոմոն Խմասունին խօսքե-  
րը, կը յիշեցնէ «Տաւրոս». «Առակը կարեւոր է իմաս-  
տութիւնն ու խրառը հասկնալու, հանճարին խօսքերը  
ըմբռնելու, Արդարութիւնը, գատաստանը և ուզզութիւ-  
նը խտացնելու»: («Տաւրոս» թիւ 155 Օգոստոս 11)

Իսկ յաջորդ օրը կը շարունակէ՝

«Շատ հասարակ ճշմարտութիւն մըն է, ըսել թէ  
մարդիկ իրենց առաջադրած նպատակին հասնելու հա-  
մար յարատեւութեան և կորովի պէտք ունին:

Ասոււածածանչի որբեւոյրին առակը բացատրե-  
լէ եաք...«ուրեմն, Հայ Ազգը, որ այնքան երկար տարի-  
ներ դիմումներ կատարեց անիրաւ դատաւորներու իր ազ-  
գային զաօրին համար, որոնք դժբաղդարար միջեց չու-  
նեցան խորհուրդներու մը «Խրաւունք ընեն հայուն», արդեօք  
հայը այսօր կորովի բացառիկ ուժգնութեամբ յարատե-  
ւելու պարագաւոր չէ՝ իր դիմումներուն մէջ, Արդարու-  
թեան և իրաւունքի պաշտպան յաղթական դաշնակիցնե-  
րուն և Ֆրանսային, որ Կիլիկիա է:

«Եղրակացութիւն» — Յաղթանակը յարատեւ, անվախ  
զօրծունէութեան մէջ է»: («Տաւրոս» թիւ 156 Օգ. 12)

Օգոստոս 4ի Աքթին հետեւանքով ստեղծուածքաղաքական տագնապարին դիմագրաւելու չոփ կորով և յստակատեսութիւն չկրցան ունենալ դժբաղդաբար Ազգ-իշխանութիւնները, որոնք մնացին Աքթի հականարուածին շուարեկենող ազդեցութեան տակ։

Ազգ-իշխանութիւններուն թուլակամ և երկչօռընթացքին դարձան տանելու համար, Հնչակեան կուսակցութիւնը շարունակեց անոյլայլ կերպով կատարել իր պարտականութիւնը։ Բարոյական կորովնին բարձր պահելու համար բնաւ խօսքն ու ակնարկութիւնը չեղաւ գործուած սխալներուն։ Ընդհակառակը քննադատելու տեղ քաղաքական պաշտպան փաստաբանի դեր կատարեց «Ժաւրոս»։ ճարտար փաստաբանութիւններով զնահասական ու արդարացնող վերաբերում ցուցնելու անոնց և միւս կողմէն ծանրանալով ֆրանսական սխալ և երերուն քաղաքականութեան վրայ։

Թուրքիոյ հետ հաշութեան դաշնագրի այդ քաղաքական հետքոս շրջանին, կանխատեսելով որ մէկ օրէն միւսը կրնար ստորագրուէլ Փարիզի մէջ, որով կատարուած իրողութիւնը պիտի ջախջախիւր Ազգային իշխանութիւններուն կորովը, կը յարդորէինք, համարձակութիւն կուտայինք, որ իրարու մօտ զան, գոնէ խաղաղ ու օրինական գործունէութեան լծուին։ Շկրիկեան ինքնավարութեան հարցին մէջ պարտաւոր էինք հաստամնալ մեր գիրքին վրայ, եթէ թրքական դաշնագիրը սասրագրուած վերջացած ալ ըլլար... հակառակ որ թրքական դաշնագիրը սասրագրուած ըլլալուն հաղորդագրութիւնը չէ եղած, կամ մենք չենք իմացած, բայց կրնայ ստորագրուած ըլլալ։ Այդ պարագային մեր դիրեկտ բան չի փօխուիր։

....Ֆրանսայի նախարարագետ Պ.Միլը ընի պատասխանագրին մէջ կ'ըսուի — եթէ Թուրքիա մերժէ

ստորագրել դաշնագիրը և կամ ստորագրելէ յետոյ Անտառուի մէջ իր վարկը չվերահստատէ և դաշնազրին գործադրութիւնը չապահօվէ, այն ատեն դաշնակիթները՝ դաշնագրին արամագրութիւններուն համաձայն՝ որոշումը պիտի վերաքննեն և այն առեն թուրքերը յաւիտենապէս պիտի վատրեն Եւրոպայէն։

«Տաւրոս» այս տողերուն վրայ կ'աւելցնէր թէ թուրքը «չ միայն զործադրութիւնը պիտի չապահօվէ, այլ հակառակը պիտի ընէ, ինչպէս որ այս տողերը գրուելու պահուն իր յարձակումները կը կատարէ զանազան կողմեր (թէ վար Կուտանք պատկերը) և խօսքը կը վերջացնէ։

«Ասկէ զատ հարկ կը համարենք մէջ բերել պատասխանագրին այն մասը՝ ուր կ'ըսուի...» (ջարզարութեան և անլուր բարբարոսութեան մասին խօսելէ ետք) այդ պատճառաւ, դաշնակից պետութիւնները որոշեր են թուրք մեծամասնութիւն չունեցող հողերը տղամել թրքական լուծէն։

«Եզրակացնելով, ինչ որ ու ըլլայ, դաշնագիրը ստորագրուած կամ ո՛չ, Կիլիկեցին պէտք է արժենցնէ իր արդար իրաւունքը։

«Պէտք է գործել ուրեմն և Փարիզ Դրկել՝ Միջ-Քրիստոնէական պատուիրակութիւն մը՝ Օգոստոս 4ի Ադրբէ վաւերացնել առլու համար։

«Տաւրոս թիւ 158, Օգոստոս 15)

«Տաւրոս» չի բաւականաւոր այսքան պարզ բաստրութիւններով, կը շարունակէ վերլուծել օրուան քաղաքական սագնապները. պնդելով մէկ կողմէն ցյարածեւ, մերօսիկ եւ նետեւողական գործունեութեան վրայ» և կրկնելով թէւվերջին խաղաղ առիբեն և եւ պիեֆ չէ փախցնել։ իսկ միւս հողմէն Ֆրանսական քաղաքական սընալները խորանել կը ձգուի... ուրիշ բան է, եթէ

Կիւիկեցիին նախընտրած Ֆրանսան ալ խուլ մնայ, շահախընդիր քափիթալիստներու ծուղակէն տարուի, «րը՝ որպան կիւիկեցիին, նոյնքան Ֆրանսայի վնասակար պիտի ըլլայց»:

«Հարցում մ'ալ կուզայ գրչին տակ, փոքր ազգերու ճակատագրին հետ խաղացող Եւրոպան կիւիկիոյ հայութեան բազութը վճռելու ատեն հաշուի պիտի չառնէ՞ զիւադադարի այս երկու տարուան ընթացքին կիւիկիոյ մէջ տեղի ունեցող ջարդերը, որոնք Տէր Զօրի անպատճերուն մէջ թաղուած հայ սոկորներու բուրդերը ուելցուցին, բուրդեր, որոնց վրայ անտեսանելի թաթով մը գրուած պիտի մնան միշտ Եւրոպական գիւնագիւտութեան այն խարօւսիկ պատգամը թէ՝ «Խօսդաղութեան կնքումին՝ նայոց սոկորներն ալ հաօսուի պիտի առնօւին»:

(«Տաւրոս» թիւ 162, Օգոստոս 30)

Եւ սակայն մեր խօսքը կը մնայ «Ձայն բարբառոյ լանապատիչ»: Ազգ. իշխանութիւնները կը մնան անդգայ, անտարբեր: Ոչ մէկ շարժում, Կարծես ա՛լ խորհելու կարողութիւն չէ մնացած:

Այէն վառնգ յանձն առնելով՝ վճռական կ'ըլլանք և ուղղակի յեղափօխական գործունէութեան ջատագովութիւնը կ'ընենք մամուլի միջոցաւ ալ, մանաւանդ երբ լուր կը հասնի թէ Սեւրի մէջ Օգոստոս 10ին ստորագրուած է դաշնագիրը, ուստի այդ դաշնագրով ճանչըլւած «Հայաստանի Անկախութեան» հարցը նիւթ առնելով կ'անդրադառնանք կիւիկիոյ վրայ և հարց մը կը դնենք:

«Բայց ի՞նչ պիտի ըլլայ կիւիկիան: Այդ մասին շատ պարզ ու անկեղծ կերպով միշտ սրապայտուած ենք՝ կիւիկիոյ իր հայկական նկարագիրը պէսք է պահէ անկախորէն: կիւիկեան Տեղական Անկոյի ինքնովու-

թիւնը՝ միակ բանաւոր դարմանն է, որուն անհրաժեշտ է քննթացք տալ ուղական ուժերով։

«... Հիմա՝ երբ Ֆրանսան հօս կը գտնուի, առաւելապէս իր Սուրբիական հոգանաւորութեան շահը, իր ապագայի շահերն ալ կը պահանջեն, որ այժմէն հնարաւորութիւն որոնէ և կիլիկիան ինքնավարութիւնը հասաւատ հիման վրայ գնելու։ Ասոր հակառակ ընթացքէն մօտիկ ապագային անանկ բարդութիւններ կրնան ծագիլ, որոնք ցոյց պիտի տան Ֆրանսական քաղաքանութեան այժմու թուլութիւնն ու անտարբերութիւնը, որպէս մեծագոյն սխալներ, բայց ժամանակը անցած կ'ըլլայ։ Օր մը պատմութիւնը պիտի դատէ այս յայտնուած մտքերը։»

(«Տաւրոս» թիւ 169, Սեպտեմբեր 3)

Կիլիկեցի հայութեան ուղղելով մեր խօսքը.

«... Ազգերու ազատագրութեան ծառայող բալոր հերոսները՝ առանց բացառութեան անարգուած են իրենց ժամանակակից պաշտօնավարներէն՝ իշր դաւադիր ու քրէական յանցաւոր, սակայն առանց այդ ողաւադիրներուն այւոր Եւրոպայի մէջ ո՛չ մէկ հանրապետութիւն գոյութիւն ունեցած պիտի ըլլար և աշխարհի վրայ՝ ոչ մէկ ազատագրուած ազգ։ Մէկ խօսքով՝ եթե այդ զաւագիրները ըշլլային, այսօրուան բալոր փառքի արձանները գոյութիւն պիտի չունենային։»

(«Տաւրոս» թիւ 171, Սեպտեմբեր 8)

Քայլ մը աւելի յառաջ երթալով։

«... Թրպէս նպատակ չյաջողած քաղաքական շատ մը ցանկութիւններ՝ յաճախ կիրարկումի ատևն կրնան ձեռք բերուիլ։

«Մեր դժբաղդութիւնն հոն է, որ սպասողականութիւնը մինչեւ մեր ուզն ու ծուծը անցած է։ Քաղաքական ոշխարհը այն միակ մարզն է, ուր կը յաջողին առհասարակ բացառիկ ներգործականութիւն ունեցող զօրծուները։ Կրաւորականութիւնը տկարութեան, անճարակաւթեան հօմանիշ է։

«Աւոր համար է, որ դիւնագէտներն ու քաղաքագէտները միշտ կը յարգորեն իրենց գուռը զարնողներուն, երկայնամասութիւն, սպասողականութիւն՝ պատեհութիւններու և յարմարութիւններու։ Թէեւ անոնց դիմողներու աշխին առջև յարատեօրէն ճօնուած առիթներ երբեք չեն ներկայանար, վասնզի ամէն դիմումի առեն, կամ անցած են դժբաղդաբար, կամ դեռ հասած չեն...»

«Աւոր համար է, նաեւ որ ամէն ազգի պաշտօնական դիւնագէտները՝ ամենէն աւելի հակառակորդ են լեղափօխութեան, որ ներգործական քայլին մարմնացումըն է։ Ան է որ ասոնց հաշիւները կրնայ վեր ի վայր շրջել և իրերու ընթացքը դնել բոլորովին նոր հունի մէջ, ինչ որ դիւնագէտներու քունն ու հանգիստը խըսովելու, հաշիւները մոլորդնելու կարող կ'ըլլայ»։

(«Ճաւրոս» թիւ 174, Սեպ.-17)

\* \* \*

«Տաւրոսախն հետ՝ Հնչակեան ակումբին և թաղերուն մէջ՝ հրապարակային բանախօսութիւններով կը շարունակենք մեր յեղափօխական քարոզները, բայց ո՛չ մէկ նշան գործունէութեան, ո՛չ մէկ շարժում կեանքի, բողոքի, ըմբռստութեան։ Ընդհակառակը ազգային—քաղաքական—աշխարհիկ իշխանութիւնը տկարացնելու և բոլորովին վարկաբեկելու, կազմալուծեկելու համար, Ազ-

գային Առաջնորդարանը՝ իր շուրջը գեղերոց, իրենց կուսակցական շրջանակին մէջ վարկարեկուածներու, իրենց ասպարէզներուն մէջ ձախողելով Վերին Խշանութիւններուն շնորհներուն որժանանալու համար անոնց ծառայութեան տրամադրուողներու սխալ օսւցմաւնքներով՝ իր բոլոր կարողութիւնը կը գործածէ Ֆըրանսական Վերին Խշանանութեան մօտ, որպէսզի ազգին գլուխ և ներկայացուցիչ ճանչցուին միայն հոգեւոր պետքը, ո՛չ թէ Ազգ. Խշանանութեան և քաղաքական կուսակցութիւններուն գործունէութենէն աւելի օդատակար համբայ մը ունենալուն, այլ անձնական փառասիրութեան և հակառակութեան համար. Ու դժբաղդարար Ֆըրանսական Վարչութիւնն ալ կը քաջալերէ արդ աշխատանքը, զայն՝ իր թրքասիրական քաղաքականութեան աւելի նպաստաւոր գտնելով՝ որաժանեա, զի տիրեսցեսաք սկզբունքով.

Այս մասին ալ զանց չենք ըներ ազդարարել հրապարակաւ Հայ Ազգ. Միութեան, երբ կը տեսնենք թէ անցագրի որոսնութեան համար հոգեւոր պիտերը սկսած են վկայագրեր տալ. Կը քննադատենք այս սխալ գործունէութեան աննպաստ հետեւանքը և կը հրաւիրենք Հայ Ազգ. Միութեան մէջ աթոռ ունեցազ հոգեւոր պետքը, որ ետ կենան այդ քայլէն, հակառակ պարագային ստիպելով որ Ազգ. Միութիւնը՝ այս ապօրէն գործունէութեան դէմ որպէս բողոք՝ հրաժարի.

(«Տաւրոս» թիւ 177 Սեպտ. 10)

Ի զաւը սակայն, Հայ Ազգ. Մարմինը դիակնացած անտարբերութեան մէջ կը մնայ:

Սեպտեմբեր 14ին Գոլոնէլ Պրէմոն կը մեկնի, բայց մեկնելի տռաջ կուտայ իր հրաժեշտի ճառը. ռՀրաժեշտ կուտամ Զեղի. Անակնկալ հրաման մը յանկարծ ձգել կուտայ կիլիկիան:

«Մեկնելէս առաջ, կ'ուզեմ կրկնել...

«Թրանսա կիլիկիոյ մէջ թեւարկութիւն չի փընապեր:

«...Մենք հսս կ'ուզենք պաշտպանել Ֆրանսայի աղդեցութիւնը և մեր մշակոյթը և կ'ուզենք «ր աղաւութիւնը կիրարկուի բոլորէն:

«...Խաղաղութիւնը սարագրուած է:

«...Ընդունեցէք Խաղաղութեան վեհաժնովին ուրոշումները: Հաւանական է, «ր անոնք որամարանական ըլլան և գոհացում առն աւելի բացայայտ իրաւունքներու և թեկնածութիւններու, «րօնք երկար առենէ ի վեր կ'սպաննեն, կ'աւերեն....: Նոյնիսկ գէշ խաղաղութիւն մը լաւագոյն կ'արժէ, քոն շարունակութիւնը գերման ժամանակաշրջանին:

«...Գիտէք թէ ջանացած եմ ըլլալ որդար ամբողջին համար, առանց ցեղի կամ ազգի խորութեան:

«...Հրամեշա կուտամ մաղթելով աղստութեան և ապահովութեան բարի պատեհութիւն:

«...Ես պիտի գամ ողջունելու այն յառաջդիմութիւնը, «ր իրակնացուցած պիտի ըլլաք:

«...Հրամանառարութիւնը յանձնած եմ հազարա պետ Հայլէրի... Փառաւոր անձնաւորութեան.... ութը անգամ վիրաւորուած.... բարեսէր, խօհական.... աւելի արդար է ու անխարդախ....:

«Մնաք բորսվ, շնօրհակալութիւն բոլոր անոնց, «րօնք օգնեցին ինձի, ի բարերազդութիւն կիլիկիոյի»:

Ոչ մէկ ակնարկութիւն հայկական բազմանքներու և ո՛չ մէկ յիշառակութիւն թրքական նախնիքներու, կառարուածները գերմաններուն վերագրելով կը ջնայ թեթեւցնել թուրքին բաժինը կամ մռացնել:

Իրեն կը յաջորդէ՝ Սեպահմքեր 20ին լէսթեան Գուլնէլ Բաֆիթրուլ:

Սեպտեմբեր 22ին «Տաւրոս» կ'ստանայ հետեւեալ  
հրամանագիրը:

Պ. Տեօրէն «Տաւրոս» լրադրի:

ԱՏԱՆԱ

Արեւելքի Ա. Զօրաբաժնի հրամանատար Պ. Զօրա-  
վարին որոշումով «Տաւրոս» լրադրիր պիտի գաղրի 22  
Սեպտեմբերէն Հակամբեր 2:

Ներկայ որոշումին հակառակ սեւէ ընթացք պիտի  
պատճեւի 50էն 500 սոկիի դրամական ուղղանքով և մէկ  
ամիսէն մէկ տարի բանապարհութեամբ:

Ընդունեցէք Պ. Տեօրէն...

Կիլիկիոյ Բարձր Գոմիս Վարչական

Պատուիրակ

Փախ Գնդապետ Քափիթրու

Նոյն նամակը ստոցած էր «Կիլիկիոյ», բայց «Հայ  
Զայն» և «Կիլիկիոն Սուրհանդակ» կը հրատարակուին:

Մինչեւ այդ օր «Կամաւրջները Այրելէ Առաջախո-  
րագրով չորս խմբագրականներ հրատարակած ենք, ո-  
րոնք յեզափախութեան կաչեր էին:

«Տաւրոս»ի գաղտարեցման օրն իսկ կը զինաթափ-  
ուին հայ կամաւրական գունդերը, կ'աքսորուին Հայ  
Ազգ. Միութեան անդամներէն Պ. Կարապետ Աշըդեան,  
հայ ուժերու հրամանատար Ճան Շիշտանեան, Հնչակեան-  
ներէն Ս. Շահըն (գործիչ), Սարգիս Ս. Արմաղանեան  
(Հաճնու, օգնութեան ոյժերու հրամանատար) Ֆիրուզ  
Խանզանեան (փաստաբան և Ազգ. Միութեան Ատենադը-  
պիր), Միհրան Պօյաճեան (Ազգ. Միութեան անդամ), Վա-  
հան Ժամկոչեան (չյանձնուեցաւ և փախառական մնաց).  
Այս մասին յետոյ ընդուրձակ պիտի խօսինք:

Խստիւ կը հրահանգուի Հայկական քէմփերու հայութեան՝ գաղթել:

Խսկ ընկ. Անդրանիկ Կէնճենին կը հրահանգուի վերջին եռամսուեայի հաշիւները պատրաստել և անձամբ Պէյրութ տանիլ: Այս միջազգական հեռացնել կը մտածուի: Հակառակ գործակիցներով դիշեր ու ցորեկ աշխատելուն հազիւ Նոյեմբեր 17ին կրնայ մեկնիլ:

Կ'արժէ արձանագրել հետեւելները՝ թուականներով:

11 Օգոստոսին Մերսինի շուրջը 1000, իսկ Տարսունի շուրջը 6-700 գործող չէթէներ կը հաշուեն:

Ֆրանսական իշխանութիւնը արտօնեց, որ ընկ. Համազասպ Փանոսեան՝ Միջկուսակցական Խորհուրդի վարիչը՝ կազմէ քաղաքապահ գունդ մը կազմուած 500 կամաւորներէ, որոնցմէ 250ը պիտի գործեն Մերսինի մէջ, 250ը՝ շրջակայ խրամներուն մէջ:

Վերջերս իմացանք թէ էմիր Ֆայսալ վերջնագրով մը պահանջած է Զօր. Կուրօյի խողովակով՝ Խողադաւթեան Համաժողովէն:

1.—Ֆրանսայի հովանաւորութիւնը Սուրիոյ վրայ:

2.—Բոլոր երկաթուղի կայաններուն յանձնումը Ֆրանսայի:

3.—Շերիֆական բանտէին զինուորներու քանակի ճշգումը 1918ի շրջանին համապատասխան:

4. Խստիւ պատժուիլը անոնց՝ որ կ'ըմբռստանան Ֆրանսայի դէմ:

12 Օգոստոս. — Միլլիխական շարժումէն բոլորովին զերծ ճամբայ մը բացուեցաւ: Գարաթաշ՝ աննշան ծովեզերեայ գիւղ մը՝ կը գառնայ ծովային հազորդակցութեան ազատ ճամբայ:

Դժբաղդաբար կը գտնուին հայեր, որոնք օգտուելով այս պատեհութենէն կը փորձեն Կիլիկիայէն հեռաւ

նալ, ուստի Հնչակեան կուսակցութիւնը կրկին աշխատանքի կը լծուի: Մասնաւոր անձեր գործի կը լծուին թէ՛ Գորաթաշ հասնողները համոզելով վերադարձնելու և թէ՛ Առանայի մէջ ուժեղ քարոզչութիւն կատարելու և հասկցնելու թէ «Զարգացնածներն ու հասարակ պարզ բանուորը հաւասարապէս մնալու են կիլիկիո-, Օքոսոսուի քայլը անւականացնելու համար: Թուրքերը կը վերադառնան թիի շահելու համար, մենք կը դադթենք, ինչո՞վ արդարացնենք մեր փախաւուը: Տան մէջ հրդեն կայ, առկաւին հրդենը չմարած, անձը աղասելու համար փախչողը կ'արդարանո՞յ: Կիլիկիոն ձգող հայը դաւաճանէն: Հնչակեանները գառապարազ Ումկավար-Վերակազմելները Նուպար Փաշայէն հրահանդ կ'ստանանէլը գոզիլ, կիլիկիոն մնալու:

— Այնթապէն ոլ կը հասնին ախուր լուրեր: Հայո գոզթը կը շարունակուի շատ ախուր պայմաններու տակ: Հալէպէն Հայր Գառապարեան և Այնթապի ողջայիններէն ընկեր Սիւլահան Պէյրութ գացած են Այնթապի հայոց կեանքը Ֆրանսական իշխանութեան լուրջ նկատառման յանձնելու, որ Ֆրանսա չքաշուի:

Միշտ նոյն սպասողական ոգին....

— Մերսինէն վերադարձւ Զօր. Լօրանի զօրասիւնը և յազթական մուտք զարծեց Առանա: Առանց հետէին Սսեցի Հնչակեաններէ կազմուած կամտաւորներու զունդը և կամուրջը քանդելու դացող Հնչակեան հերոսները:

Սսեցիներու զունդին զեկավարներն էին ընկերներ կարապետ Լաչինեան, Յոզիւննէս Լաչինեան, Պ. Սամուէլ Աջապահեան, և Պ. Ժան Գալըննեան, իսկ Հըրամանտարն էր Լէօթնան Սուպի:

Առանայէն Մերսին երթալու առեն մզոււզ ամենէն բուռն կախւը աեղի կ'սւնենայ Ենիքէի մէջ: Կախւի ամենէն առք պահուն 18 Հնչակեան հերոսները մութին մէջ

կ'անհետանան: Մէկ երկու ժամ յետոյ ուժանակի սոսկալի գղրդիւն մը կը լսուի: Կամուրջը քանդուած է: Ուրեմն՝ թէ՛ օգնութեան և թէ՛ փախուստի ճամբան փակ է:

Թշնամիին կօրուստը կարելի չէր համրել: 225 հոգի գերուեցան: Գերիները՝ ձերբակալուած հրամանատարին մեղադրական խօսքեր կ'ուզզէին: Մերսինի մօտերը 12 հոգի կապուած կամուրջէն ջուրը նետուեցան, բայց գնդակահարուեցան,

Յաղթականօրէն Մերսին հասնող զունդը յաղթականօրէն կը վերադառնար, իր հետ ունենալով 18 Հնչ. հերոսները:

Քաղաքի հայութիւնը սոքի վրայ է: Խանդավառ ընդունելութիւն մը կազմակերպուած է:

Քաղաքը ամբողջ դրօշազարդուած է: Հնչակեաններու Արիները իրենց փողահարներով դիմաւորելու պիտի երթան: Լուրը կը հաղորդենք Առաջնօրդ Սրբազանին, ոստիկանապես Կ. Զօլագեանին և Տօքթ: Սալիպահանին, Տօքթուրը կը բարկանայ, սոկայն հոգ չենք ըներ:

Արիներու խօսմբը կը հասնի Պապիկեանին պարտէզը: Տօքթ: Սալիպահան գդեղինաներու խօսմբը մեզմէ առաջ բերած է: Կ'ոպասսենք, կը հանգինք: Վերջապէս լուր կուգայ, թէ Զօր. Լօրան կը հասնի:

Վայրկեանէ մը կը շարուինք մօտակայ յունական գերեզմանոցին քով: Ժամը 11.00ին զինուօրական երաժշտախումբի գոռ շեշտերուն տակ: Հասարակութիւնը և Արիներու բանակը բարեւով կ'ընդունին յաղթական Զօրքավարը և իր զօրասիւնը:

Մեր Արիներու խմբապեաը արտօնութիւն կը խնդրէ 18 հերօսները դիմաւորելու և ուրախ պահ մը անցընելու: Բարերազդաբար-կ'արտօնուի, մեր խօսմբը կը յանաջանայ դէպի Շէքիր Փաշա:

Հարիւրուար փոշոս գրաստներ: Կառքեր յամրբնթաց կը յառաջանան: Ահա՛, յաղթական այրուձին, որսնք

Ֆրանսական յաղթական գրոշին ետևէն կը բերեն գերուած Քէմալտկան գրոշը:

Թսղանօթները... յօւռ ու լուրջ: Որքա՞ն պատկառաելի է բիրտ ուժին լուրթիւնը: Ակամայ սարսուռ մը կ'զգաս: Այս լուրթիւնն է, որ ահագին գոռոցով կեանքեր կը հնձէ:

Ահա Սսեցիները: Անփութօրէն կը յառաջանան, Մեծ ուժին քով կը պատիկնան կարծես, բայց ո՛չ, անոնք՝ իրենց յառաջապահի յաղթական գնացքով աւելի կը մեծնան: Մենք միւս, մեծ բանակը չէ որ կը դիմաւորենք: Մենք գրկարաց այս փաքր բանակը կ'ընդունինք, խրսխտ ու քաջ:

Ու ահա Վահրիճին, Նազարէթին խումբը, փաքր խմբուկ մը, որ Կիլիկեան պատմութեան, յատկապէս Հընչակեան պատմութեան մէջ փառաւոր էջ մը արձանագըրեց: Ո՞հ, Հնչակեան հերոս զինուրները իրենց մեծ զեկավարներուն նման, իրենց սքանչելի գործերով, միշտ նոյն համեստ դիրքովը պանծալի:

Պապիկեան պարտէզին մէջ ողջագուրում, ուրախութիւն, և խաղաղ կը քալենք: Ժամը 13.00 է, բաջերու գնացքը կ'երկարուծգուի դէպի քաղաք: Արիներու խումբը մրանսական և Հայկական գրոշներով և զինուրական քայլերգով կ'առաջնորդէ Խոյան փողոցէն: Այդինչ փառք երւազարաւոր հետաքրքիր, ծափ, հուրրա՛, կեցցէ՛:

Ուրախութիւնը, չօւքը քառապատկուեցաւ, երբ Պարսային առջեւ հասան: Վահրիճ ու Նազարէթ համեստունակ, կարծես ամչնալով քարեւեցին ներկտները:

Իսկ Հայկական եկեղեցին դէպի Հնչակեան սակումբը խանդագառութիւնը ծայրագոյն աստիճանին հասաւ: Փողերը հնչեցացին ուշեաւոր Սրկիրչը խւրաքանչիւր խաղ նոր հրճուանք մը կ'առթէր: Զորս կողմը

ամսեղուկ հակառակարդներ, ու գուն յաղթապանծ թափօրով քու տունդ կը մտնես:

Դրան սեմին ոչխար մը «մատազ» ըրին ու խումբը անցաւ արեան վրայէն, քանի մը օր առաջ անցած չէ՞ին թշնամիին անարդ արեան վրայէն:

Ակումբը լեցուեցաւ ընկերներով, բարեկամներով, ազգականներով: Ողջագուրումի յուզիչ տեսարաններ մինչեւ իրիկուն:

Այսքան փառաւոր զօրծ մը՝ աննշան վնասով՝ երկու ընկեր թեթեւ կերպով վիրաւորուած:

Պ. Գրիգոր Ազիրեան՝ իրր գնահատանք՝ 20 Օսմ. ևսկի նուրիեց.

— Տարսոն խաղաղ, Թուրքերու մեծամասնութիւնը քողաք մնացած է և համակարծիք գտնուած են Օգոստոս 4ի Աթթին.

— Փախստական թօւրքեր 80 կառքերով կը փորձեն Ատանաքառնալ, սակայն չէթէները բռնի կ'որգիլեն: Կալուածական պաշտօնեաներէն Հապիպ էֆէնտի փախած և իր նոր լուսանկարը դրկած է Միլլի հարիւրապեաբ համազգեստով:

— Վէնէզուէլոս՝ Պոնտոսի (Տրապիզոնի շրջան), Միլլրան կիլիկոյ անկախութիւնը պահանջած են:

— Իզմիտի և Ատապազարի շրջաններուն Օրթամիլի մէջ 4—5 տարիներէ ի վեր հրօսակային սքանչելի գործեր կատարող խմբապետ Թօրոս, օգնական ընկ. Տօնիկի և վաղարշակ ժամկոչեանի խումբը՝ զահ գացած է երկար ու անհաւասար պայքարի մը:

— Գուրտ Թէփէի կոիւի ընթացքին սպաննուած է միլլի զեկավար գերմանացին: Բաել է չէթէները օտարներէ կը զեկավարուին:

— Հրաման եկած է Հայկ: Լէզէոնը օրուել: Ահա նոր հարց մըն ալ: Ողջ առողջները պիտի դրկուին հան՝

ուրկէ եկած են, թայց ի՞նչ պիտի ըլլան հաշմանդամները: Մերացած, ուժէ ինկած կենդանիները ունին կենդանապաշտպան միութիւններ: Ասո՞նք:

15 Օգոստոսին Ազգ: Միութեան պատուիրակ ընկ: Ֆիրուզ Խանզատեան վերադարձաւ Ատանա:

Իզմիրի մէջ Հնչ Կուսակցութիւնը Կիլիկիոյ օգնելու համար ձեռնարկներ կ'ընէ: Հանգանակութեան մը պահան կիներ ու աղջիկներ՝ ոպաւորուած ընկ: Սվաճեանի բանախոսութենէն՝ դարդեղէններ նուիրած են կամովին:

Կարնոյ հերոսներէն Զօր Թորգոմ Հնչակեան զինւարներով ճամբայ ելած է, իսկ Հարիւրապեա ընկ: Սորդիսնան Մերսին հասած է:

Հաճնոյ օգնութեան համար գինուորագրութիւնը կը շարունակուի: Տիգրանակերացիներու խումբ մը՝ զեկավարութեամբ ընկ: Միսաք Գույյումճեանի՝ Տէր Վահան քնյոյ. Դեղարարեանի օրհնութիւնները ստանալէ յետոյ, ակումբէն կ'երթոյ դաշտ:

Հնկ: Սարդիս Զաւուշ, ընկ: Հայկ Զաւուշ և Զէյթունի հերոս իշխան Նազարէթի թիկնապահներէն ընկ: Կղեմէս, Հաճնոյ գծով Զէյթուն անցնելու համար միացան բանակին:

Պուկարիոյ մէջ 25 սպաներ Հնչակեան կամաւորական գունդներ կազմոծ կը պատրաստուին Կիլիկիանցնիլ:

Ամերիկայէն ճամբայ ելլող Հնչակեան կամաւորները արգելքներու հանդիպած են,

Հնչակեանները Թադէսսեան Աղջկանց վարժարանին մէջ ամռնային վարժարան կը բանան, ուր կը հաւաքուին մօտ 200 մանչեր և ձրիօրէն կ'ստանան որոշդասեր: Այս ստաներն ու իրենց ուսուցիչները գիշերային պահակներուն կ'օժանդակեն տնձնուիրաբար:

16 Օգոստոսին հրապարակ ելաւ լուր մը՝ թէ կու-

սակառւթիւն մը, իր շիւ հաշիւներով Հնչակեան դործունէութիւնը խանդարել կ'ուզէ:

Առանա կը ոմբակոծուի ամբողջ գիշերը, բոյս Փըրակական բանակը այսօր կը յաջողի Գուրբ-Ռէփէտ թնգանօթը գրաւել և սենեկալը քաջորի զինուորներ կը մաքրեն այդիները:

Հրամանատար Շիշմանեան ծանուցադրով մը կը պահանջէ, որ Խւրեյլի գանուող զիները հայերը կամ զէնքերնին յանձնեն և կամ հեռանան, հակառակ պարոգային խիստ միջաներով պիսի զինաթափուին:

Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Սահակ Վեհափառ Ֆրանսայի և Անգլիոյ մէջ՝ Կիլիկիոյ Խնքնավարութեան համար դիմումներ կատարելէ յետոյ վերադարձին հասած է Աղէքսանդրիա-Եգիպտաս:

24. Օգոստոս. — Ֆրանսական իշխանութիւնը արտօնած է 5000 հոգինոց միլլիներու գունդ մը կողմել Առանա Քաղաքը զարծած է զուտ հայկական:

Նախապէս գոյութիւն ունեցող ինքնապաշտպանութեան խումբերու ընդհանուր կազմակերպիչն ու ղեկավարն էր ընկ. Հայկազուն Պղտիկեան, Հիմա կ'ունենանք երկու կազմակերպութիւն. ա) Շիշմանեանի բանակը՝ համազգեստով, բ) Միլիոներու խումբը, որուն ծրագիրը ներկայացնեած է Ֆրանսական իշխանութեան՝ վաւերաց-ուելէ յետոյ գործադրելու համար:

«Պալքանեան Մամուլը և Երիտասարդ Հայաս-տանայի մէջ սխուլ լուրեր ոպագրուած էին, Հակառակ որ ընկ. Արմազանեան անմիջապէս մամուլով հերքեց՝ Առանայի վերակազմեալ Հնչակեան օրկան Կիլիկեան Սուր-հանդակը կը յարձակի Հնչակեան կուսակցութեան վրայ, մոռնալով որ՝ մինչ իրենց հերթուը շարք մը անանուն և անպատճարեր գործերէ յետոյ կին մը առնելով և Ֆըրանսական իշխանութեանէն արտօնուած կը հեռանար կի-

լիկիւրէն, իրենք զայն բարձրացուցին Զօր. Անդրանիկի ստորհանքն և շնորհնաը զրաւել առլէ յեսոյ, գէպի Ձէրթուն յառաջ քշոծ էին:

Օսմանիէի կախւերուն Բ. շրջանը կ'սկսի: Նոյն քաջութեամբ հայերը կուրծք կուտան, սակայն շշուկ մը ժողովուրդը յուսահատութեան մասնած է — աֆրանսացիներ Խոլահիէն, Հասանպէլիէն և Պաղչէէն պիտի քաշւին: Ազդ. Միութիւնը գիմումնագրով մը Ֆրանսական իշխանութենէն ոնդորրութիւն կը պահանջէ:

Օգոստոս 25. — Հալէպ կ'ոպրի սարսափի շրջան մը: Հայերու ջարդի սպանալիք կայ: Զօր. Կուրօ ըստ պառնացած է թուրքերուն, բայց գեռ դրական քայլ առնցւած չէ: Հակոսակ Դամասկոսի Արար իշխանութեան հանդարտութեան կոչին, հրացանաձգութիւն մը ծայր կուտայ, խուժանը կը քոլէ գէպի Պաղչառի կայարանը, ուր Փրանսացիներ կը բնոկին:

Օսմանիէի մէջ երկրաշարժ: Նոյն առեն թուրքեր յարձակում կը գործեն: Թանի մը թուրքեր խորաման-կութեամբ ծառ մը առջեւնին բռնած կոմաց կամած կը յառաջանան: Բարեկրազդարար հայ ժանտարմի մը ուշը կը զրուէ «քալոզ ծառը» և դաւը երեւան կ'ելլէ: Գնդակի կը բռնեն, երկու հօգի կ'սպաննուին, միւսները կը յայնդին փախչի: Այսօր կ'սպաննուի Մարտացի Շիւրի Հաճընեան, որ ջարդէն ազատուած, ծանօթի մը այցելութեան եկած էր: Նոյնպէս Ալճերիացի զինուոր մը կ'սպաննուի:

Օգոստոս 4էն ի վեր հնչակեանները ունեցած էն մօս 30 բանախօսութիւն կեղրոնի, Զարշապութի, Նոր Թաղի, Հայ Գիւղի և Այդիններուն միջ: Նիւթերը կազմած էն հնահետալները.

1. — Ինքնապաշապանութիւն — զինուոր.

2. — Կազմակերպութիւն — Կուսակցական զինուոր դառնալու:

3. — Կռութիւն Թրքու — Հայ համագործակցութեան դէմ:

4. — Թուրք կռավարութիւնը պայքօթի ևնթարկել:

5. — Միլիսի կազմութիւնը պարտագրել:

6. — Պայքարիւ Կիլիկիան լքողներուն դէմ:

7. — Կիլիկիայ վարչածեւին համար հանրաքառ պահանջել:

8. — Ժաղավրդային գիտակութիւն որթնցնել:

9. — Համագործակցութիւն՝ կամուսորտկան գունդերու միջեւ:

10. — Հաճնոյ սգնութիւնը իրականացնել:

Սեպտեմբեր 3. — Հայկական որբանոցի ողոքը Սիւսւն գետին կ'ողառեն 25 ֆրանսոցի ձիւոր զինուորներ, որոնք անգիտակցարար յարձանքի մէջ ինկած էին. Զիւրուն մեծ ժամը և Յ զինուոր կը քշուին գետին....

Ամերիկահայ Հնչակեան կամուսորները՝ ընկ. Մարդար Քեպտապնեանի զեկավարութեամբ հասած են իզմիր:

Օսմանիէ բուռն յարձակման ենթարկուած է. Յարձակումները նոյն ժամանակ սկսած են կայարանին, բանկատեղիին, ժանտարմերու կեզրունին, ևին Մզկիթին և էին բաղնիքին վրայ: Թէ՛ ֆրանսոցի զինուորները և թէ՛ հայերը Պ. Հրանդ Մալսեանին հրամանառարանեամբ գիմոդրած և յաջողած են ես քեզել:

Սեպտեմբեր 11. — Ս. Դ. Հնչակեան Ուստանողական Միութիւնը կ'ունենայ Սրգման Հանդէս մը, ույ կ'որձակագրութին ուսունեակ մը նոր ուղարմանը:

Հակառակ Հնչակեան ուժեղ քրողչութեան, որ հայերը Կիլիկիա մեան, Ֆրանսոկան կռավարութիւնը կոչ կ'ընէ Գաղթային Թէմրի բնակչութեան, որ գողթեն ժողովարդը կը մերժէ: Այսօր հրաման որձակուած է

անպայման մեկնիլ։ Ասոր իբր չքմեղացում կը ցուցուի պարենաւորման դժուարութիւնը, սակայն կ'ենթադրենք թէ Խազաղութեան համաժողովի որոշման հետ կապ ունի։ Հանրաքառէի առեն հայոց թիւը պակսեցնել։ Ոչ-Առանցքիներու մեկնումով հայոց թիւը 100.000էն պիտի իջնէ 10-15000։

Նոյն յետին մաքով չէ՞ր որ Հայկական Լէզէնը սրուեցին։

Անպահմբեր 17ին բացուեցաւ Ս. Դ. Հնչակեան հեղունական վարժարանը։

Անպահմբեր 18ին Ամերիկահայ հնչակեան կամաւորներու առաջին խօսմբը հասաւ ընկ։ Մ. Քէպապճեանի զեկովարութեամբ Նոյնպէս Եղիպառուէն հասաւ ընկ։ Համբարձում Գրիգորեան։



## Զ Մ Ա Ս

### Ա Ղ Է Տ Ը

### ԱԽԱՐՃԱ. ՇԱՐ. ՀԱՃՐԻ

#### ա) Ա Խ Ա Բ Ճ Ա

Հաճընէն հասնող քանի մը սուրհանդակներու տեղեկութիւններուն վրայ Ասանայի Հնչակեան կուսակցութեան Վարչութիւնը որոշեց դրական գործի լծուիլ: Բանի մը Հնչակեան Հաճընցիներ՝ Ե. Տարբաղանեան, Գ. Թաթուլկեան, Վ. Ճերէնեան և Ա. Սաչեանց գործի մզեց, որպէսզի օդնական ոյժ մը մէջանդ բերեն, Ասոնք քանի մը այլ երիտասարդներու հետ՝ ձօրճ Սէքունեան, Սամուէլ Դարրինեան, Նազար Պապիկեան, Գրիգոր Աճէմեան և Գէորգ Սէմէրճեան՝ կը համախմբուին ու կ'որոշեն դիմել հաճնցի ունեւորներու՝ դրամի համար ու երիտասարդութեան՝ զինուորագրուելու:

Անմիջապէս կը դիմեն Յօվհաննէս Ուզունեանին վաճառառութիւնը, որ հարուստ հաճընցիներու հաւաքավայրըն էր: Հան կը գանեն Յօվհէփ Փոլտահան(Հյայտնի դաւաճան Փոլտաին որդինց կը զրեն, որ ամէն աշխատանք

թափեց հօրը սեւ անունը սրբելու իր ընտանիքին վրա-  
յէն), Սահակ Գրանեան, Եղիշէ և Սահեան Քեզլիկեան,  
Հաճի Եփրեմ և Հաճի Աղա Շիռեան:

Ասոնք խոր ժամանամի մէջ էին, քանի որ լսած  
էին Հաճեայ նեղ կացութեան մասին։ Աշխարհէն կողը-  
ուած, սովոր ենթակայ, զէնքի պակաս։ Երիտասարդները  
կը յայտնեն իրենց որոշումը։ Երկար խորհրդածութենէ  
յետոյ կ'որոշուի.

1.- Ատանայի հաճընցի երիտասարդութեան պար-  
ագիր զինուորագրութիւն։

2.- Պարտոդիր հանգանակութիւն՝ պարէնի և  
առզմամթերքի համար։

3.- Բանակին Ընդհանուր Հրամանատար Սարգիս  
Արմաղանեան։

4.- Ազգ. Միութեան խողովակով դիմել Յրանուա-  
կան իշխանութեան օժանդակութեան։

Երիտասարդները զործի կ'սկսին։ Առանձին հա-  
ճընցիական հաւաքոյթի մը կը խօսի Ասատուր Սաշեան։  
Հնչակեան բոլոր Մասնաճիշերն ալ կ'ունենան իրենց  
հաւաքոյթները։ Վերակազմեալներն ալ առաջին անգամ  
համարձակութիւն կ'ունենան հրապարակ գալու, օգտը-  
ւել զ Հաճեայ անունէն, ուր խօսք կ'ունեն Տամատ-  
եան և ուրիշներ, կ'ըլլան դրամական նուիրատուութիւն-  
ներ, որոց մէկ մասը կը մնայ թուղթի վրայ։

Սակայն զինուորագրութիւնը կ'սկսի, Նախ՝ Ար-  
գարեան վարժարանին մէջ, ապա՝ «Տէլի Մէհմէտին խա-  
նէին մէջ։ Այս աշխատանքին մէջ կարելի է մասնաւո-  
րապէս յիշել Դարաքէօյցի Մանուկ Քէհեան, որ իր 40  
հայրենակիցներով առաջին արձանագրուողներէն եղաւ և  
Գրիգոր Վրդ. Մանուշեան, որը Գերապայծուէն գաղտնի  
ամէն ձեւի օժանդակութիւն բերաւ։ Նոյնպէս Զէյթուն-

ցի Սարգիս Մէլիտոնեան, որ ութը ԶԵՅԹՈՒՆՑի քաջերով արամագրդւեցաւ:

Օգոստոսի սկիզբը՝ 150 կամաւորներ՝ զեկավարութեամբ Վ. Շերէճեանի և Ս. Ճիռեանի՝ դրկուեցան Ախարձա, ուր կը գտնուէին Ապտօղլուի Հնչակեան խումբի ողաքը:

Հաւաքուած կամաւորներու խումբը մարզելու և ճամբայ հանելու համար զինուորներն ու խմբապետները պահանջեցին, որ իրր հրամանատար կանչուի Սարգիս Արմաղանեանը:

Երբ զիմում եղաւ Պ. Արմաղանեանին, ան քանի մը պահանջներ դրաւ: Նախ՝ բոլորովին գաղանի պահելի իր հրամանատարութիւնը, քանի որ առաջին անգամ գործը ձախողեցաւ, որովհետեւ հակառակութիւնը կուսակցական զինուորականներ զինք զրպարտեցին իրը համայնավար և Ֆրանսական Զինուորական իշխանութիւնը ոչ միայն չթողուց, որ մեկնի դեպի Հանքն, այս բանարկեց, ասկէ զատ՝ ոչ պաշտօնական խողովազիստուած իր գիտակցութեան ոչ մէկ գնում կատարել: Խումբը պատրաստել մինչեւ Օգոստոսի վերջը՝ մինչեւ այդ հաւաքուած զինուորները պէտք է մարզուին իր որոշած խմբապետներուն զեկավարութեամբ:

Թէ՛ երիտասարդները զեկավարները և թէ՛ հարուստ աղաները խստացան 15 օրէն ամէն բան պատրաստել: Ս. Արմաղանեան ըստւ՝ «25 օրէն լրացուցէք և ես կը խօսաանամ ամէն կարելիս ընել օգնութեան փութալու և եթէ դիմագրութիւնը անկարելի տեսնեմ, նահանջելով ազատելու մեր սիրելիները»: Ու մէկ կողմէ կանչելով զինուորական խօրհուրդը քանի մը պատուէրներու ուսւաւ ու մեկնեցաւ:

Խանդավառութիւնը ծայր աստիճանի հասաւ, երբ Ախարձայի ողաքը լսեցին թէ Ս. Արմաղանեան ընդունած է խմբապետութիւնը: Նոյն ժա-

մանակ Մ. Տամառեան իմացուց թէ Հ.Բ. Ը. Մ.ի Կեդր. Յանձնաժողովը կիլիկիա զրկած է մասնաւոր գումար մը, որուն մեծ մասը պիտի արամադրութիւննոյ:

Ուրախ լուրեր իրարու կը հետեւէին, թէ՛ Ամերիկայէն և թէ՛ Իղշիրէն հասան Հնչակեան կամաւորներ, որոնք նոր եռանդ աւելցուցին: Ախարճան կանանաւոր բանակառեղիի զերածուած էր, Հնչակեան տարեց ու եւրիսաւորդ զեկավարներ՝ Վ. Ժամկոչեան, Մ. Երէցեան, Ա. Կէոզիւրեան, Ա. Թէչեան, Ա. Մկրտիչեան, կիրակոս Տօնիկեան, Ա. Գոլֆակեան՝ մեծ ու փոքր խումբեր կազմելով Կ'այցելէին Ախարճա, կը խրախուսէին:

Բայց աւազ, կուստկթական գաւերը երեւան եկան: Մինչեւ այդ ձեռնապահ մնացող Դաշնակցութիւնը, մեսնելով թէ գործը կրնայ յաջողի, Հաճնոյ Հայրենակցական Միութեան անդամ դաշնակցական աղաներու մեղսակցութեամբ սկսու գործի:

Զինուարական Խորհուրդը բռնեց քանի մը դաստիք գինուարներ, որոնք Հայրենակցական Միութեան Վարչութենէն ամսուեր ունէին: Վարչութիւնը այդ ամսուերով ազատ կ'արձակէր ոյս ու այն զինուարը զանազան պատճառաբանութիւններով: Հասկցուեցաւ թէ ասոնք գործը ձգձգելու համար կառարուած դաւադրական քայլեր են: Ժամանակը շատոնց անցած է, տակաւին պահնջուած ձիաւորներն ու հետեւակները չեն ամրողացած և ահա գաղտնի՝ հաւաքուածներն ու կը ցրուեն:

Արմաղանեան իր խոստման համաձայն շաբաթը մէկ երկու անգամ կուգար Ախարճա ռազմափորձնը կառարելու: Իր ներկայութիւնը կ'օգեւորէր կամաւորները: Խմբապետները կը պատրաստէին շաբթուան անդեկագիրը, կը ներկայացնէին հրամանատարին ու կը զրկէին Հայրենակցական Միութեան Վարչութեան:

Սեպահմբերի սկիզբը՝ հաղար դժուարութիւններով,

կարելի եղած էր 80ի մոտ ձիաւորներ և 400 հետեւակ համախմբել:

Վերջին անգամ հրամանատարը եկաւ, ամբողջ ուրը ռազմափորձ կատարելէ վերջ խմբապետներն ու զինուորները հաւաքելով ըստւ. «Իմ քաջ եղբայրներ, ինձի խոստացուած էր 200 ձիաւոր և 2000 հետեւակ։ Ժամանակը անցած է, ու հազիւ 500 հոգի ենք հսուվնաս չունի։ Այսօրուան ռազմափորձը ցոյց տուաւ թէ դուք պիտի կրնաք հերոսական այս արշաւը գլուխ հանել, ուստի պատրաստ գտնուեցէք։ Քանի մը օրէն, յանկարծ մեկնելու հրամանը կրնաք ստանալ։ Զինուորները կեցցէներով ճամբայ դրին հրամանատարը։

Խմբապետները վերջին անդեկադիրը զբկեցին խնդրելով որ 24 ժամէն լրացնեն պահանջուածները, քանի որ երրորդ օրը պիտի մեկնին։

Եւ ահա Հ. Յ. Դաշնակցութեան Շիլիկիաց թերթուկին մէջ յօդուած մը կը հրապարակուի սուտերով, զրպարտութիւններով, ամբաստանութիւններով լիցուն, որով նախ՝ կը հրապարակուէր Ս. Արմազանեանի հրամանատարութիւնը, ինչ որ գաղտնի պիտի պահուէր, ապա՝ ջանք կը թափուէր աննման զինուորական հրամանատարը անուտնարկելու։ Նոյն յօդուածով արշաւախումբին առաջնորդ կը ներկայացուէր դաշնակցական աճուտան, Մշեցի Գէորգը։

Խմբապետները կ'սպասուէին պահանջուած գոյքերուն, բայց կառապանները Ախարճա գուլով իմացուցին թէ պահանջուածները չզրկուեցան նոր հրամանատարին կարգութրութեամբ։

Քիչ վերջ կը հասնի նոր հրամանատարը՝ քանի մը դաշնակցական աղաներու հետ։ Ասոնցմէ Գրանեան, կ'երթայ ձիաւորներու խմբապետ Պ. Աւշարին, զոր դաշնակցական կը նկատէր ու կ'ըսէ ոլնի։ Աւշար՝ ան-

շուշտ գոհ մնացիր նոր հրամանատարին. ընտրութենէն», և Արմաղանեանի հասցէին աւելորդ պակաս խօսքերէ յետոյ կ'առելցնէ. «Այս զարծը մեր կուսակցութիւնը դըլուխ հանելու է».

Աւշար իր պաղարիւնութիւնը պահելով լուս ու մունջ կը լսէ Պ. Գրանեանին խօսքերը, «որը կը չարունակէ. «Դէօրդ Զավուշը Ֆրանսական բանակին մէջ տիսիփին ահասձ մարդ է. Մի նեղուէիր որ իր կարգադրութեամբ ձեր պահանջները յետուգեցինք, վաղը կրկնապատիկը պիտի ստանաք»։ Ու կրկին կ'սկսի Արմազանեանի հասցէին լեզուադարօւթեան, «րուն վրայ Աւշար չկրնալով ինքզինք զսպել կ'ըսէ. «Շատ լաւ հայրենակից, Հաճընի օգնութեան երթալու համար ո՞վ ալ ըլլայ հրամանատար, մենք որոշած ենք հնազանդիլ, սակայն չփօրձես անդամ մ'ալ մեր հրամանատարին հասցէին խօսիլ։ Ան ձեր ծանօթ մարդոցմէն շատ բարձր է. Հակառակորդներու զրպարտութիւնները մազի չսփ չեն կրնար անօր արժէքը պակսեցնելու։ Գրանեան լեզուն քաշած լուս ու մունջ կեցած է։ Աւշար կը չարունակէ. — Ալլդ ահօսկ հերոս մը անպատճելը չէ մնացած անոնց, որուք իրենց զաւակներէն գնուած զէնքերը՝ պատուհանէն դուրս տալով, երկրորդ ու երրորդ անդամ գոնէն ներս առնելով կը գնեն։ Գրանեան ակնարկութիւնը հասկանալով՝ դուրս կ'ելլէ. Թանի՛ քանիներ այդ պատմութիւնը լսած ու պատմած էին Գրանեանի հասցէին։

Յաջորդ առառու 12 ձիաւորներ հաւաքուեցան շիուկի Աէրայց, ուր դաւադիր մեծ աղաներ սճապարանքով եկան, սոր հրամանատարը<sup>6)</sup> յաջորդ առառու շարժման պիտի գներ, Վարձուած էին 10—15 կառքեր գոյքերը փօխադրելու կառքերը հասան։ Բայց ինչե՞ր բերած էին։ Դեր հանական թիեր, փարիչներ, տռւիերով գամ, հարիւրաւոր ջրաման, քանի մը տասնեակ վրան, ձիու իտմ-

բեր, սանձեր։ Ու այս ամէնը 80 ձիաւորի, 400 հետեւակի, Ռով պիտի տանէր։ Խնչո՞ւ գնուած էին։

Բայց ի՞նչ կը կառարուէր Ախարճայի մէջ։

Նոր հրամանատարը<sup>9)</sup> զինուորները շարքի Կեցուցած կարգադրութիւն կ'ընէր։ 40 ձիաւոր մէկ կողմէ կանգնեցուցած, միւսներուն կը հրամայէ ձիերը ներս տանիլ և գալ հետեւակներուն մէջ կանգնիլ։ Վերջիններէն Խզմիրթի Մարուքէն յառաջ գալով կ'ըսէ։ «Պ. հրամանատար, մենք կամաւորներ ենք, կեանքերնիս ազգին զոհած, բայց պէտք է զիտնաք թէ ամիս մըն է, իբր ձիաւոր վարժութիւն ըրած, մարզուած ենք, հիմա չենք կրնար ձին ձգել և հետեւակ դառնալո։»

Հրամանատարը<sup>9)</sup> հայհոյութիւններով կը փորձէ յարձակիլ Մարուքէին վրայ, երբ քաղաքէն 12 ձիաւորները կառքերէն առաջ կը հասնին։

Հրամանատարը անօնց գառնալով։ «Ռով հրաման տուաւ, «ր քաղաք երթագ», Առաջնորդը կ'ըսէ։ «Պրե. հրամանատամա՛ր, ձիաւորներէն անօնք՝ «ր ընտանիքի տէր էին՝ արտօնուած էին զիշերը քաղաք երթալ և առաւն դառնալ։ Այսօր զացինք զերջին մնաք բարովը ըսկելուա։ «Եստ աղէկ, զինուորներդ թող ձիերը տանին ներս և անցնին հետեւակներուն մէջ, դուն միայն գնա ձիաւորներուն քով։»

«Պ. Հրամանատամա՛ր, թէեւ իրաւունք չօւնիմ Զեր կարգադրութիւններուն միջամտուխ ըլլուլու, սակայն այս քայլով գործը կը քայքայէք։ Ասոնք իբր ձիաւոր մարզըւեցան, որով հիմայ դժուար պիտի ըլլայ հետեւակ զինուոր դարձնելո։»

«Երկար խօսք չուզեր, ես Արմաղանեան չեմ, ինչ որ հրամայեմ, պէտք է կառարուից։»

Յանկարծ սարսափելի հայհոյութիւններ լսուեցան։ Մարուքէն էր, ինքնիրմէ ելած։ Ձիաւորներու խմբա-

պետք գնաց լուսնելու. «Հանգիստ կեցիր, քաջու ևթէ ես ձիով երթամ, դուք ալ ձիով պիտի երթաք։ Զեր պետք ես եմ, Եթէ ես ձեր առջեւէն հետիոտն քալեմ, վըստահ եմ թէ իմ հոեւէս պիտի գաք։»

«Հրամանիդ տակ ենք» պոռացին բոլորը միաբերան։

Նախորդ իրիկուն ալ հրամանատարը դրզուած էր կամտաւորները։ Զիաւորներու խումբ մը իրենց սենեակէն հանած, տանիքը պառկելու զրկուծ էր և ինչ հաստատուած այդ սենեակին մէջ։ Ասիկա չէր բաւեր՝ դաշնակցական տղաքը՝ 20—30 հօգի՝ իր սենեակը տանելով դաշնակցական երգեր երգած էին, որուն իրր պատասխան «Հեռաւոր Երկիրաը, «Կամտաւոր Ենք Հնչակեան», «Պօղս Նուպար Մեծ Մարդ Է» երգերը երգած էին մընացեալ 400է տեղի զինուարները։ Ասով խումբին մէջ մտած էր կուսակցական հակառակութիւն, բան մը որ տարդ գոյութիւն չէր ունեցած և որ բաժնեց բանակը։

Կէսօրին՝ մարզանքէ դառնալէ յետոյ՝ հրամանատարը կը թելողը մի քանի դաշնակցական տղոց, որ տառաւոտեան հայնոյոզ զինուարը էր քով բերեն։ Երր ասոնք կը մօտենան, Մարուքէն լուսն էլլալով արուած հրահանգը, կատաղած զէնքը կ'սոնէ և կ'սպառնայ մօտենողը զարնել։ Բարերազդաբար ձիւաւորներուն պետք, Տարապանեան և Վ. Ճէրէճեան մէկ կողմ քաշուած խորհրդակնութեան մէջ էին, աեւնելով Մարուքէին կատաղութիւնը կը զազեն զսպելու համար։ Մեծ դժուարութեամբ զէնքը ձեռքէն կ'առնեն, բայց Մարուքէին կատաղութիւնը աւելի կը սասականայ և յարձակելով կը իւլէ դաշոյնը ու վերթնելով կը փորձէ իր կուրծքը մընել։ Մեծ դժուարութեամբ կը կաշկանդեն ձեռքերը և դաշոյնը կ'առնեն։

Գէսօրդ Զավուշ, որ ահարեկ սենեակը մտած էր,

երբ կը տեսնէ թէ Մարուքէն զինաթափուա> է, դուրս կը վաղէ ու կ'սկսի մարակով հարուածել, Շուրջինները՝ Մարուքէն բռնած՝ կ'ողաչեն որ դադրեցնէն, Եղբայրասպան կորիւի մը դուռ չբանալու համար չեն ուզեր փոխադարձել, բայց Ամերիկահայ կամաւոր Զարլի, յանկարծ պռաւունինկը քաշելով. «Ալ չի՞ բաւեր, որիկան կ'ըսէ ու կ'որձակէ գնդակը, Դժբաղդաբար քաշքառաթի պատճառով գնդակը հաճընցի Փանսուին բթամատը ծակելով կ'անցնի. Չավուշը սորսափահար ներս կը փախչի.

Պուլկորացի հարիւրապետը իր հարիւրակը զէնքի կը կօշէ. Եղբայրասպան կորիւր պիտի սկսէր, սակայն Ենովքը՝ դուռ ձայնով զգաստութեան հրաւիրեց և կրցաւ հանդարտեցնել:

Չայրացած հարիւրապետը՝ հասկնալով թէ ա'լ առջեւը պիտի չառնուի այս կորիւին՝ իր խումբը քաշեց և երկրորդ ազարակը գնաց. Անոր հետեւեցան Հնչակեան տղաքը, Ամերիկայէն և իզմիրէն եկած կամաւորները, Հաճընցիներն ալ պատրաստուեցան հետեւիլ, որով միայն 20 դաշնակցականները պիտի մնային, սակայն Ենովքը գործին ձախողութեան պատասխանատու չմնալու համար՝ զգուշացնեց հաճընցիները.

Չաստուղները քաղաք լուր զրկեցին և հրաւիրեցին Արմաղաննեանը. Արմաղաննեան կուսիւլով ապագան, ուզած էր մերժել, սակայն կուսակցութիւնը պարտադրած էր.

Յաջօրդ առաւ Արմաղաննեան կուգայ գործի գըլուխ, Առաջին գործը եղաւ կանչել Ենովքը, Վարդեվառը և Գ. Թաթուլեանը և թելադրել, որ երբեք Զավուշէն չբաժնուին, որպէսզի գործին քայքայման պատճառ չըլլան. Սակայն դաշնակցական աղաք փոքր խումբերով քաղաք իջան ու ա'լ չդարձան, Երկու օր յեայ Հաճնցի Աստաւոր Զալեան, երկու կառքով եկաւ և զէնքերը բեռ-

Յընելով ուզեց քաղաք մեկնիլ։ Մէկ երկու հօգի մօտենալով կը հարցնեն։ «Ինչո՞ւ կը առնիք», Զալեան կը պատասխանէ։ «Ժանգուածներ կան, պիտի մաքրեն իսկ աւրուածները նորոգեն»։

Սակայն յաջորդ առառւ երեւան կ'ելլէ պատճառը։ 22 Սեպտեմբեր 1920՝ ժամը 6ին կամաւորները մարզանգի կը պատրաստուին։ Երբ կը նշմարեն 400 ֆրանսական ձիթւոր, Պադայեն մը հետևակ, մի քանի թանք, 24 պղտիկ և 8 մեծ արագահարուած, 6 հատ 75նոց թնդանօթով կուգան և կը պաշտրեն ագարակները։ Սպայ մը նախ մերիններուն կը մօտենայ և մեղմութեամբ կ'առաջարկէ զինաթ-փ ըլլալ։ Երկրորդ խումբը բարեւի կը կենայ, բայց իրենց ալ կ'առաջարկուի զինաթափուիլ։ Բարեւի կենալու պահուն կ'երեւի կը կարծէին թէ միայն միւսները (Հնչակեանները) պիտի զինաթափուին։

Զէնքերը առնելէ յետոյ կ'առաջնորդեն Գաարի Պէյին պարտեզը, Ժամկոչեան Վահան և Ա.Արմաղանեան կը յաջողին քաղաք անցնիլ։

Ախարճան կը պարպուի։ Հապա Հաճընը . . . Փուռք գաւաճաններուն։ Հնչակեան զինուորները զէնքերով յանձնեցին, իսկ իրենց թափթափները նախորդ որ փախցուցին՝ ուղամթերքով ու զէնքերով։

Երկրորդ անգամ ըլլալով Հնչակեան ուժը մատնըւեցաւ։ Սակ մէջ՝ առաջին, Ախարճայի մէջ երկրորդ Յուղայէն,

Ու Հաճըն մեաց ճակատագրին խաղալիք։

Ախարճան ցոյց ուււաւ թէ ցաւագար կուսակցամուսթիւնը կրնայ ամրոզջ կուսակցութիւն մը մատնօւթեան մզնել։ Ֆրանսան ալ դաւեց Հաճնոյ դէմ, որը ամիսներէ ի վեր Ֆրանսական դրույը բարձր պահած էր։

Զինաթափուածները տարին Գարաթայ, որոնց համար այսպէս կը զրէ Ս. Շահէն. «Կիրիկիս, Զախարանց»ի

մէջ(«Երիտասարդ Հայաստան» 1921 Ապրիլ, Մայիս), Նոյն օրը Խւրէյլիի մեր հայկական բանս կը աքսորի ճամբան ձեռք կ'առնէ:

«Այս լուրը շանթահարեց Ատանայի հայութիւնը։ Հայը ս՞ր մէկ վիշտը, ս՞ր մէկ վերքը կակծար։ Հայ զեկավարներուն արտաքսումը, հայ գաղթականներուն կիւիկիայէն գուրս քշուող անծայր կարաւանները, զինաթափուած բանակին քշուիլը։ Մարտնսան իր տալիք բարեկամական անբուժելի հարուածին օրը Սեպտեմբեր 22ը սրոշած էր։

«Աւ զինաթափուած կամաւորներու զունդը՝ Ալճերիացի անդութ զինուորներու հարուածներուն տակ Գարաթաշի ծովեզրը քշուեցաւ։ Ճամբան՝ Փրանսական Ալճերիացի զինուորներէ (անշուշտ Փրանսացի սպաներու աչքին առջեւ) կողապառեցան։

«Մեծի, զրկանքի, քաղցի ու ծարաւի խստութիւններու տակ տառապոզ 400 հայ զինուորներուն կէսը՝ գիշերուան մութէն օգուստելով՝ կը յաջողի փախչէլ Առանա։ Մնացեալիները 24 Սեպտեմբերին կը լեցուին Փրանսական փաքրիկ նաւու մը վարի յարկը և Մերսին տարուելով կը բանաբարկուին ու անկէ Պոլիս կամ այլուր զըրկելու համար։

«Տամասեանին ձեռքով հազար սսկիէն աւելի գումար մը կը յանձնուի հրամանատար Գէորգ Զավուշին։ Գարաթաշ տանելու և աղօց բաժնելու։ Զավուշը 400 սսկի կուտայ զինուորներուն և տասը օր յետոյ մնացեալը գրպանելով Կովկաս կը մեկնի, ապացուցանելով թէ իր զինուորին իրաւունքը կողապառոզ անբարեխիղն մը եղած է։

«Մերսին առաջազ հայ աքսորական կամաւորները նաւուն մէջ աներեւակայելի անդութիւններու կ'ենթարկուին։ Ամբարին մէջ փակուած, ոսք ջուրի խոզակներու ջերմութեալն և արտաքնացի խոզակներու

գարշահոտութենէն ուժասպառմինչև առառուցիուր, ջուր»  
կ'աղաղակեն և անսնց կը տրուի զրեթէ գարշահոտ ջուր։  
Ասոնց ընկերացող Ս. Դ. Հնչակեան Ուսանողական Միու-  
թեան չորս անչափահաս որբերը գրեթէ կը նուազին։

«Իսկ Հայ Ազգ. Միութեան անդամները, Հնչակեան  
գործիչ Ս. Շահէն, Հայ Ուժերու Հրամանատար Ճան  
Շիշմանեան Գարաթաշի աւազին վրայ թափուած կը գըտ-  
նեն 1300է աւելի Բարձր—Հայքցի գաղթականներ, օրոնք  
խարերայութեամբ և սպառնալիքով Ատանայէն դուրս  
բերուած էին։ Ասոնք ալ կը լեցնեն առագաստոնուերու  
մէջ ու կը հանեն Մերսոին, ուրիէ իտալական Թրէսթիան  
նաւով մը կը քշեն դուրս Նաւուն մէջ կային 200 զի-  
նաթափուած կամաւոր, 138 արձակուած Լէզէսնական, 960  
Բարձր Հայքցի գաղթական, 17 սպայ, ենթասպայ, 7  
քաղաքական զեկավար, ընդհանուր 1322 հօդի։

«Աքսօրի շարժման մէջ որակով և քանակով ա-  
մենէն աւելի կտանգուած ու վնասուածը Ս. Դ. Հնչակ-  
եան կուսակցութիւնը եղաւ։

«Հայատեաց Թօմի Մարթէնի գրագիր—Թարգման  
Մարտչցի Լեւոն Հազարապետեանը հակահնչակեան մը ըլ-  
լալով զայն լարեց Հնչակեաններուն դէմ։ Կ'ըսուէր թէ  
Հազարապետեանը «Պետական» կուսակցութեան կը պատ-  
կանէր։ Եւ թէ Թօմի Մարթէն միայն անօր վրայ վըս-  
տահութիւն ունէր և անօր թելադրութեամբ աքսօրուե-  
ցան վերը յիշատակուած Հնչակեան զեկավարները։

«Ս. Դ. Հ. Կուսակցութիւնը Ատանայի ոգին էր։  
Միակ օյժը, որ առնական ոգիսվ գրաւեց բեմերը, (Կար-  
ծես միւս կուսակցութիւնները համբացած էին։ Անդամ  
մը համազգային հաւաքոյթի մը ընթացքին, Հնչակեան  
բանախօսը արհամարելու համբար առաջին տեղը տօւին  
անօր, վերջին, պատօւաւոր բաժինը իրենց վերապահե-  
լով, բայց գասերնին առին, երբ Ս. Շահէնը բեմէն իջնե-

ւե յետոյ ժողովուրդը Արդարեանի բակէն գուրս ելաւ, քանի որ պէտք եղածը ըստուած էր: Ի զուր կազմակերպողները պոռացին և Դեռ չէ լրացած, գեռ խօսողներ կան: «Տաւրոս»ը քաղաքական ուղեցոյցն էր Ազգային զեկագարութեան, քնացոզ կիլիկեցին արթնցնոզ կօշնակն էր ան, ինքնապաշտպանութեան զեկագարը, փախուստին առջեւ կանգնող թումբը, որը դժբաղդարար Վերակազմեալներու թերթով Շիրք պուշեւիկութիւնը, գոզութիւնը, մարդասպանութիւնը քաջալերոզ, հակաֆրանսական» կը ներկայացուէր: Սիօի մէջ կը մատնուէր, Ասոնայի մէջ կը մատնուէր, բոլորն ալ կուսակցական նախանձով լիցուած:

Փակելէ առաջ Ս. Շահէնէ կասարուած մէջրերումը՝ առանք հետեւեալ մասերն ալ:

«Ֆրանսական քաղաքականութեան ճշգրիտ պատկերը կը սուցնեն հետեւեալ թիւերը»:

«Կախուած 5 հայ, 1 թուրք, գնդականարուած 80 հայ, 14 թուրք»:

«Աքսորուած իրր զոջ 48 հայ, 0 թուրք, իրր ըմբռուած՝ 205 հայ, 0 թուրք, իրր ոչ-կիլիկեցի-գաղթական 3-4000, թուրք 0, իրր զին-թափուած կամաւը, 200 հայ, իրր զին-թափուած չէթէ թուրք 0, իրր Լեգէնական հայ 600, թուրք 0, իրր քաղաքական զեկավար 12 հայ, 31 թուրք»:

«Հականայ այս պղէտին ննթարկուած հայ զեկավարները կիպրոս հանդիպելով հետեւեալ բոզոք հեռագիրը զրկեցին Ֆրանսական, Ամերիկեան, Անգլիական, Իտալական, Պելճիքական և Յունական կոռավարութիւններուն»:

1) Նկատելով որ նիմնուած մեր պատմական իրաւունքներուն, անյօւր զանողութիւններուն եւ բուական մե-

ծամասնութեան՝ յանի մը անգամ բողոքած ենք Հաւսութեան Համաձայնվին այն տրամադրութեան դէմ, որով Կիլիկիան կը նկատեր Թրքական նօղաման, եւ Օգոստօս 4ին յայտարարած ենք Կիլիկիոյ Թուրքիայէն անջատումը եւ Ֆրանսայի նովանաւորութեան տակ անոր Խնճնավարութիւնը,

2) Նկատելով որ՝ մասնաւորաբար զինադադարէն ի վեր Կիլիկիոյ նայութիւնը գրաւող բանակներու կողին հաւատարմորէն կոռուած եւ արիւն բափած է իր ազգային դաժի պատճառութեան նամար,

3) Նկատելով որ Թուրքիոյ կօդմէն Հաւսութեան Դաւ. նագրի ստորագրութենէն յետոյ ալ բուրք ուժերը կը շարունակեն իրենց բժնամական գործողութիւնները Ֆրանսական գրաւող ուժերուն դէմ ընդհանրապէս եւ հայերուն դէմ մասնաւորապէս ու յարձակումները կ'սպառնան մեր ցեղի բնաջնջման,

4) Նկատելով որ այսպիսի պայմաններու տակ Ֆրանսական Վարչութեան կօդմէ Հայ Ազգ. Միութեան եւ խաղաքան գործիչներու նապնեպ, առանց դաժի՝ արտախումը, Հայ ուժերու զինաբափումը, Հայ Լեզենի ցրւումը, իւ նայ ծողովդին բռնազադը մեզ կը դնեն ծայրանեղութիւններու առջեւ,

«Կուգանք ձեր ուսադրութեան յանձնել այն իրողութիւնը, քէ նայ ժօղովաւրդը որօսած է իր իրաւունքը պատճել ամէն զնով եւ,

«Կը բաղոքենք Կիլիկիոյ Ֆրանսական Վարչութեան վերցին օրերուն ձեռք առած անխորհուրդ եւ անարդար միջոցներուն դէմ:

7 Հոկտեմբեր 1920

ԱՏԱՆԱՑԻ  
ՀԱՅ ԱԶԳ. ՄԻՈՒԹԻՒՆ

Ախարճայի աղէտին օրը 22 Սեպտեմբերի երամանագրավ մը փակուեցաւ չժաւրոսա տասը օրուան համար։ Այդ օրերուն մէջ շարունակուեցան ներքին ու արտաքին անախարժ գէպքեր։

23 Սեպտեմբերին զաշնակցական գաղտնի սստիկաններ կը հառապնդեն Հնչակեան պահուած զեկովարները։ Միւս կողմէ դիմում կը կատարեն նոր Ազգային Միութիւն մը կազմելու։ Հնչակեան կուսակցութիւնը կը մերժէ մաս կազմել։

Խումբ մը երիտասարդ Հնչակեաններ կատարուած հականայ այս զործունէութեան որպէս հակազդեցութիւն կ'օրոշեն՝ առանց զեկավ օրութեան լուր ունենալուն՝ ուսուորներ կատարել։ Առաջին փորձը կը կատարուի 24 Սեպտեմբերին վալիին առան և իթիլաֆականներու ակսումբին վրայ ռումբ նետելով։ Թէեւ առանց սեւէ ձերբակալման կը յաջողին, բայց վնասը աննշան կ'ըլլայ։ Երկրորդ փորձը պիտի կատարուի կոռուպարչառունը հրդեհելով։ 25 Սեպտեմբերին երեք թիթեղ քարիւղ և պէնզին խառնըւած հնչակեանի մը կառքով կը տանին կոռապարչառուն, Դժբաղդարար՝ հակառակ կէս գիշերուան մօները ըլլալուն՝ զինուորականներու կը հանդիպին։ Առանց սեւէ կասկածի տեղի տալու կը հեռանան։ Ժամ մը յետոյ կը զրկեն ընկեր մը քննելու։ Բաւական ուշ կը դառնայ և կ'իմացնէ թէ երթեւեկ կայ։

Կ'օրոշեն յետաձգել։

Ցաջորդ օր կ'իմանան թէ իրենց որոշումը լըրտեսներէ հոսկցուած և լուր որուած է Թրանսական իշխանութեան։ 25 Սեպտեմբերին ընկ.Ա.Կէնճեանը իր գորասինեակէն կը ձերբակալուի և կը սորուի ուղղոկի զինուորական ատեան, որպէս զեկավար Հնչակեան այս ահարեկչական գործունէութեան և վճիռը կ'ըլլայ։ Ակախագանց իր գրասենեակին պետը՝ Պ. Կիշ՝ իր անձով

երաշխաւոր կ'ըլլայ, վստահ ըլլալով թէ զրպարտութիւն է: Ընկերը կ'ազատի: 26 Սեպանքը բերին իմանալով այս կառարուածը Հնչակեան երիտասարդները կ'որոշեն հրաժարիլ իրենց ահարեկչական որոշումներէն զեկավար ընկերոջ կեանքը վառնգի չենթարկելու համար: Այն առեն կը պատմէ ընկ. Ք., «ր նախորդ իրիկուն զրկուած էր քննութեան: «Դացի կռասվարչառուն: Աչ ոք կար, սակայն յանկարծ մէջս ոսսկոյի վախ մը արթնցաւ: Կարծես ժարմինս կը զողար: Նախոզգացումը զգույցաւց: Ուզզակի վախցայ: Բայց որպէսզի սօւտ չըլլայի, պահմը սպասեցի, մինչեւ որ պատահական անցորդներ եկան: Այն առեն գարձայ և ըսի՝ երթեւեկ կայ: — Յետաձգեածինք: Միրսո խաղաղեցաւ»:

Ընկերոջ նախոզգացումը փրկած էր Ա. կէնճեանը: Ընկ. Ք. իր օրագրութեան աետրին մէջ արձանագրած է, որմէ կը քաղենք այս ոողերը: «Երէկ Ներօնի գոհունակութիւնը ունենալ ուղեցինք: Դժբաղղաբար չըկըրցանք»: (Ներօն Հռովմը այրեց):

Ամերիկահայ կամտւարները ցաւած սրտով Ամերիկա պիտի դառնան: Ի՞նչ երազներով, որոշումներով կորեցին Ադլանտեանը և օրքա՞ն յօւսահատ պիտի դառնան:

Ֆրանսական իշխանութիւնը Մ. Տամատեանին քստէ: — «Մենք այս ձեւ պիտի չվարուէինք, սակայն մեղքսիալ տեղեկութիւն որուած էր»: (Հնչակեանները պոլշեւիկեան յեղափոխութիւն պիտի հանեն — ահա ներկայացււածը):

Տօքթ. Մնացականեան (դաշնակցական) լուր զրկած է, որ Ազգ. Միութիւն չկազմեն, սկսին սասրերկրեայ գործունէութեան, խօստանալով Եզիպառուէն ոյժ զրկելով միամսութիւն, կատարուածէն լուր չունի, թէ մեղք

քսոզները (օրագիրը Կ'ըսէ. «Պ. Գոլցպճեան») չքմեղանայիւ փորձ կ'ընեն:

Առաջնորդ Հայր Սուրբը հրաժարականը ներկայացւց կառավարութեան:

26 Սեպտ.— Դեռ ընկ. ընկ. Վ. Ժամկոչեան և Ս. Արմաղանեան պահուած են: Հակառակորդ կուսակցականներ՝ ընտանիքով՝ կը հետապնդեն: Հազարապետեանին գրագիրը նոյն գործին ետեւէն է, բայց Հնչակեան Ուս. Միութեան անդամները և Ամառնային դպրոցի սաները ոչարցութեամբ կը հսկեն:

28.— Սեպտ.— Առաջնորդ Հայրը լուր տուած է, թէ Հնչակեանները մտանուած են: Որոշուած է աքսորել Բ. Ժամկոչեանը և Վահրիճ կէօքճեանը: Ակումբ և դպրոց գտնուած զոյքերը կը վերցնենք, կը պահենք:

3 Հոկտ.— «Տաւրոս» կ'սկսի հրատարակուիլ: Ազգ. Միութիւնը վերակազմուած է: Առանա մնացող հին անդամներուն վրայ տւելցուցած են Դաշնակցական, Ռամկավար և Վերակազմեալներէն Շական ներկայացնեցիչներ: Գաղթօղներու հստանքը կը շարունակուի:

Գրաքնութիւնը հիսէն աւելի խիստ է, յատկապէս «Տաւրոս»ի հանդէպ:

Փակագծի մէջ ըսենք թէ՝ 1920ական թօւականներուն կիլիկիոյ մէջ իրր պոլշելիկ հալածուող եւ բանտարկուող Հնչակեան Ս. Արմաղանեանը Բ. համաշխարհ. պատերազմի վերջաւորութեան՝ Ֆրանսայի մէջ երր հակառակ իր ծերութեան՝ հասարակ բանուօրի մը պէս իր հացը ճարել սոհպուած էր, համայնավարի մը կողմէ ըսպաննուեցաւ: Ու սճրագործը ապաստանեցաւ Խորհրդային Հայաստան, ուր տուանց դատի կանչուելու հանդիւտ կ'ապրի:

Եւ սարբե՞ր է կոմմ. կուսակցութեան գերքը Հնչակեան կուսակցութեան հանդէպ, որը կիլիկիոյէն

մինչև հեռաւոր ամերիկեան սահմանները, առաւելաբար  
իր խօսքին (Ճամալ, Գիրք) համար իրը համայնավար  
հալոծուեցաւ ու կը հալոծուի, Փակացիծը գոցենք:

6 Հոկտ.—Կրիին «Պաշտրման Վիճա՛յ» կը յայտա-  
րարուի:

«5 Հոկտ.—Թուակիր հրամանագրով, Արեւելքի Ա.  
Զօրաբաժնի հրամանասար Զօր. Տէսֆիէօ Յուլիս 4ին  
Ատանա քաղաքին մէջ յայտարարուած պատերազմական  
վիճակը ընդորձակեց Փրանս. զինօւորներու կողմէ գը-  
րաւուած Կիլիկիոյ բալոր հողերուն վրայ՝ 6 Հոկտ. էն  
սկսեալ:

«Այս որոշումին կարեւորութիւնը ոչ ոքէ անտես  
պիտի տեսնուի, գիտնալով որ զինօւորական գործողու-  
թիւններու ընթացքը, խաղաղ ժողովուրդներու պահ-  
պանումը, կը պարտադրեն կարգապահութեան, քա-  
ղաքի հսկողութեան և ճնշումի միջացներու որդեգրումը:

«Ուստի կը տեսնուի թէ՝ առանց լքելով Սեւրի  
մէջ անոր կողմէ ստորագրուած դաշնագրի գործադրու-  
թիւնը, Ֆրանսան ամէն բանէ առաջ կը փափաքի պա-  
հել հասարակութեան անդորրութիւնը և իր պարտակա-  
նութիւնը աւարտած պիտի չնկատէ մինչև որ զայն ամ-  
բողջապէս ի կատար չնանէ»:

5 Հոկտ. 1920, Ատանա

Բայց անդին «Սուլէյման Զարգորչի չէթէախում-  
բը շատ աւելի բռնոն զործունէութեան սկսած է: Եւ ա-  
հա նոր զոհ մը՝ Արտբկերցի Յարութիւն Դաղանճեան,  
Տարի մը առաջ Ուրֆայէն եկած, Սիս գացող կամսուր-  
ներէն. Թումլու Գալէի մէջ կառւոզ քաջերէն, այսա-  
տանքի տեսն չէթէներէ յարձակումի կ'սնթարկուի, կը  
կռուի ու զոհ կ'երթայ:

12 Հոկտ.—Ատանայի թուրքերուն բերանը «Ոսն  
Փռնթաշ՝ հականայ գործերէն քաջալերուած՝ Օգոստ. 4ի

Աքթի ժամին գրելով «Ժաղաքական կատակ», «Ժաղաքական պատապանութեան երազանեավ օրորուն անգործներու բադդախնդրութիւն» կը յարջորջէ և միլլիճիներուն միանալու համար Աստանան լքոյ թուրքերուն համար սկացութեան անօրոշութեամբ տունն ու տեղը թողելով լեռները ապաւինածա որակելով կ'ողըսոյ:

— Այսօր տիսուր գեպք մը պատահեցաւ: Միջկուսակցականը՝ նկատի տանելով որ Ֆրանսական Իշխանութիւնը բացայաց կերպով թրքասիրական քաղաքականութեան կը հետեւի՝ քանի որ բոլոր հայկական ուժերը զինաթափելէ, զեկավար անձերը աքսորելէ, ոչ կիլիկեցի հայերը օտար գաղթական նկատելով կիլիկիային հեռանայ ստիպելէ յետոյ, ամէն աշխատանք կը թափէ, որ Միլլիճիներուն միացող թուրքերը վերագառնան, որով կ'ուզէ կիլիկիայ հայկական դիմագիծը փռիսել՝ հայերը փաթրամանութեան վերածելով և թրքական դիմագիծ տալ՝ թուրքերը մեծամասնութիւն գործական կ'ուզէ:

«Նկատելով որ Առաջնորդ Հայր Առւրքը Ֆրանսական Իշխանութեան պնդումով իշ հրաժարականը ետառած է եւ

«Նկատելով որ Միջկուսակցականի բոլոր դիմումներուն հակառակ կը մերժէ իր հրաժարականը տալ անդառնալիօրէն,

«Կ'որոշէ կիրակի, եկեղեցին մէջ խաղաղ օյցով մը ստիպել, որ Առաջնորդը հրաժարից:

Արարողութեան պահուն, ՇՓռոք ի Բարձունաչը լրանալէ վերջ օռւցարարներ Առաջնորդը եկեղեցիէն Առաջնորդարան կը տանին և խումբ մը դաշնակցականներ՝ տոփթէն օգտուելով՝ պարբերաբար իբր հնչակեան ներկայացուած Առաջնորդ Հօր վրայ կը յարձակին ծեծելու մաքով: Հաւաքուած հնչակեանները կ'անդրա-

դարնան «պղտոր ջուրի մէջ ձուկ որսալու» փորձին և  
առաջքը կ'առնեն։ Բայց հերօսները, որպէսզի փօխա-  
դարձութիւն չպատահի կը յայտարարեն։ «Եթէ հնչակ-  
եան չըլլար ո՛չ միայն պիտի ծնծէինք, այլ պիտի ըս-  
պաննէինք»։

Ֆրանս. Իշխանութիւնը գալէ առաջ, հասարակու-  
թիւնը կը սրուի։

— Պաշտօնական ԱԶԴԵՎ մը, Տեղակալ հազարապետ  
Քափիթրէլ կը հրաւիրէ երիւսոնեայ օսար զաղբականնե-  
րը, որոնք կը նպաստաւորուէին Օգնութեան Պաշտօ-  
նէութենէն արուած հացով և կ'ուզեն ապագային օգտը-  
ուիլ, երթալ արձանագրուիլ, որպէսզի կարենան փո-  
խադրուիլ ֆրանսական ժանայի ներքեւ գտնուազ զո-  
տիին մէջ։

Այսօր բացուեցաւ Ս. Դ. Հնչ. կեդրանական  
վարժարանը, որուն մուին առանձին պիտի խօսինք։

22. Հոկտ.— Հաճընէն երեք բանքերներ՝ ընկ. ընկ-  
Միոնք կէոզիւթիւչիւթեան, Գրիգոր Սաթճեան, Յարու-  
թիւն Դրըմեան 16 օր առաջ ճամբայ կ'ելլեն և կը հաս-  
նին։ Ասոնք կ'իմացնեն, թէ Աստնայէն զրկուած երեք  
բանքերները ապահով հասած են Հաճըն, Հաճըն յուսա-  
հասական կացութեան մէջ անգամ, իրենց ճամբայ ել-  
լելէն առաջ, յաջողած է գրաւել 75նոց թնդանօթ  
մը և ահագին ռազմամթերք։ Սակայն ախուր կողմն ալ  
կայ. Ցարզ 150—200 մետեալ, մօտաւորապէս նոյնքան  
վիրաւորներ ունեցած ենք։ Մեռեալներուն մէջն է Հաճ-  
նոյ Ս.Դ.Հ.Կ. Մ.ճիւզի Ա.պետ ընկ. Յօվոչի Ռէճէպեան։

Հազիւ մէկ օր կը տեսէ այս ուրախութիւնը, երբ  
24 Հոկտ.-ին «Տաւրոս» մահազդի ձեւով կ'ելլէ

ՀԱՅԸՆ ՈՉ ԵՒՍ Է



Երէկ, Հոկտ. 23ին, բաթաբեր սուրբանդակներ՝ ութը ամիսէ ի վեր պատնէշի վրայ կեցող հերոսական Հաճընի հերոսական անկումը գումարեցին:

Թշնամի բազմաթիւ ուժեր, խոշոր թնդանօթներով կը յարձակին դիւծողներու բոյնին վրայ և ռումբերու արավին տակ պատնէշները խորտակելէ յետոյ, ներս կը խուժեն և անխնայ կը կոտորեն բնակչութիւնը՝ կին, ծեր, մանուկ:

Նախառի'նք ակարներու պատպանութեան անունով շահուած յաղթանակին, նախառի'նք քրիստոնեայ աշխարհին:

### բ) ՇԱԲ

Տարտղրութենէն մօտ 45 ընտանիք վերադարձան և հաստատուեցան Շար: Հազիւ քանի մը շարաթ անցո՞ծ՝ Հաճընէն եկան Ս. Դ. Հնչ. Կուս. երկու ականաւոր դէմքեր՝ ընկ. Միհրան Գայիեան և ընկ. Ենովք Տարտղանեան՝ սոււգելու համար վերապրոզ ընկերներուն թիւր: Հազիւ 30—40 անձ հաւաքուելով միասնաբար ողբացին սպանդին զահ գացոզ հերս ընկերներու կորուսաց:

Միհրան Գայիեան՝ Աղասիի հարիւրապեաներէն՝ 1896ին կազմակերպած էր Շարի ա. Հնչակեան Մ. ճիւղը: Ու այդ օր, ընկ. Տարտղանեանին հետ երկորդ անգամ հաստատեց Հնչակեան Մ. ճիւղը:

Շարիք բաւական զէնք ունէին: Ոմանք տարագրութենէ գարձին միասին բերած էին: Եւ ահա բազգաւոր օր մը Սամուէլ ինձէեան եկաւ Շար:

Սամուել Եղիզար նահանգի Պաղապլեան գաւառի Զաթ գիւղէն էր։ Գիւղին նման ըմբոստ Նկարսգրով։ 1914ի Համաշխարհային Պատերազմին սկիզբը Զաթի մօ- սակայ, Պապակաղմուր գիւղին մէջ կատարուած մարդա- պանութեան մը համար բռնուելով տարուած է Եղիզա- ր բանտարկուած։ Բանի մը ընկերներով կը յաջողին բանոը ծակելով փախչէիլ Եղիզարի մէջ լսելով տար- գըրութեան լուրերը՝ ընկերներով կ'անցնին Զաթ։ Իր երկու ընկերները՝ Ռուրէն և Սեղրաք՝ գիւղէն դուրս ձգելով կ'երթոյ ծանօթ թրքուհիի մը դաւուը կը բազխէ։

Թրքուհին կէս գիշերին Սամուելին անունը լսե- լով դուռը կը բանայ և կ'ըսէ։ «Ճոււա, հեռացիր, կեան- քըդ ազատէ»։

Սամուել կը հանգարակցնէ և կ'ուզէ մանրամաս- նութեամբ իմանալ պատահածները։ Տիկինը այսպէս կը պատմէ։

«Քանի մը ամիս առաջ Ատանայէն Գոմիթաճի մը եկաւ և հրոսակ թէոռ Մանուկին հետ միանալով շատ մը թուրքեր սպաննեցին։ Զինուորներ եկան ու պաշարեցին գիւղը։ Երկուքը քաշուած էին վերի ժայռերը, ուր ժա- մերով կոռւեցան և քանի մը զինուոր ալ սպաննեցին։

«Հրամանատարը կտազած՝ բանտարկեց գիւղին քահանոն ու մեծերը և սպառնաց բոլորն ալ սպաննել, եթէ չանձնեն երկուքը։ Ասոնք գացած ու աղաչած են, թէօր Մանուկը վանտած է, սակայն Գոմիթաճին բատ է։ «Հաւ մարկ ըրէք, կը յանձնուինք, որպէսզի չըսէք թէ ձեր մահուան պատճառ եղանք, սակայն յաւ գիտցէք թէ մեզ մեռցնելէ յետոյ, նոյնը պիտի ընեն ձեզից և եկան յանձնուացան։

«Զանօնք Եղիզարի մէջ կախելէ յետոյ, եկան ձեր գիւղուր երիտասարդները տարին, սպաննեցին ու հրմա-

կիները պիտի տանին։ Փախի՛ր ուրեմն, ուրիշ ճար չաւնիս։

Այսմուէլ երկու ատրճանակ կ'ուզէ։ Թրքուհին կ'երթայ իր քեռայրին ատրճանակը գողնալով կը բերէ։

Այսմուէլ հրամելու տալով կ'երթայ իր ընկերներուն քով և միասին կ'երթան իրենց տունը։ Կ'առնէ վեց ամսուան յզի տիկինը և կը քաշուին Զաթի լեռները։

Քիչ քիչ իրենց քով կը հաւաքուին շատ մը փախըստականներ, կը ճարեն զէնք ու ուղմանիւթ։ Ամբողջ պատերազմի ընթացքին կ'ասպատակեն շրջակայթը։ Զինադադարին յաղթականօրէն կ'իջնեն լեռնէն, համարձակ կը պատին, բայց կասկածելով՝ մէկական ձի կը ճարեն ու կ'անցնին կիրիկիա։ Թուրքեր իմանալով կը հետապնդեն, բայց անսնք քաջութեամբ կռուելով կը յաջողին հասնիլ Շար, ուր զիւզացիներէն կը հիւրասիրւին։ Զորս տարւան անաւոր կռիւներէն յագնած, ֆրանսացիներէն չղինաթափուելու համար, բոլոր զէնքերնին կը յանձնեն Շարցիներուն, ինչ որ մեծ նպաստ մը կ'ըլլայ ինքնապաշտպանութեան։

Հասան Միլլիական շարժման օրերը։ Միլլիական հրամանատարութիւնը պահանջած էր Հաճընցիներէն, որ զինաթափուին։ Հաճըն որոշած էր գիմադրել և ուսոի հասկնալու համար Շարցիներուն արամադրութիւնը՝ խումբ մը հաճընցի երիտասարդներ՝ Հաճի Ապտեանի առաջնորդութեամբ։ Շար զրկուած էին։ Ասոնք յայտնեցին թէ Շարանսական Խիստանութիւնը պահանջած է, որ չէթէներ երեւնալուն պէս լուր որուի, որպէսզի զինուոր և ուղմամթերք զրկէ։

Շարցիները վստահեցուցին թէ՝ առանց գուրսի օգնութեան՝ կրնան երկու ամիս գիմադրել, որքան աւ շատ ըլլան չէթէները։

Դեռ Մինաս Թէհեային առւնց ժողովի մէջ էին մեծերը. երբ լուր եկաւ թէ Գուրբ Տերէցի քանի մը մուհաճիրներ Շար եկած են. Հնչակեան Մ.ճիւղի Առենապես շաճի Պօյաճեանը Հաճընէն եկած գրութիւնը աչքէ կ'անցընէր, երբ աչազուրկ Յօվսէփ Դըփրագեանը ըստւ. և եկէք ռազմափորձ մը կառարենք։ Ամէնքն աչ հաւանեցան. Երիտասարդներուն լուր որուեցաւ, որ զինուած փողոց ելլեն ու շրջագային և շարունակ տարագ փոխելով շուարեցնեն թուրքերը։

Իսկապէս անոնք զարմանքով կը տեսնեն իսումբ իսումբ զինուարներ Հալէպսիի, Մշեցիի, Սասունցիի տարազներով և լեզապասառ կը մտնեն Դֆրախս Դրիգորին առւնց և պաշտպանութիւն կը խնդրէն։ Դրիգորը կը հանդարեցնէ ըսեկով. «Վախնալու պատճառ չկայ; Զինուարները Ատանայէն, Հալէպէն և այլ տեղերէ եկած են, որպէսզի պաշտպանեն Շարը չէթէներուն դէմ։ Մոտ 500 հոգի են և դեռ ուրիշներ ալ պիտի գալու։ Եւ դիւզէն անցընելով զանոնք կը ճամբէ։

Մարտ 6ին Միլլիճիներ կը յարձակին Հաճնոյ շըրջակայքը. Հաճնոյ հնչակեան զեկավարներէն Ուէճէպեան և Սպայ Դրիգոր իսումբով կուզան Շար։ Շարցիք լսոծ ըլլալով չէթէներու յարձակումը, հաւաքուած էին Պէլինկ թադ, խրամներն ու պատնէշները պատրաստած։

Նոր հասնազները տեղացի մեծերու հետ կը կազմեն փոքր սպայակոյտ մը, որը հետախոյզներ կը զրկէ չորս կողմը. Անատօլիցի Դրիգորը կը զրկուի Պօլտա՛ չէրքէցներու գիւղը, բայց ալ չի գտննար։

Հաճի Համբարձում Թաթուլեանը վեց ընկերներով կ'երթայ Զախըրենց գիւղը։ Խումբը գերեզմանուան մէջ շգելով Հաճին կ'երթայ գիւղը. Դիւզին կեղրոնք հաւաքուած թուրքերը Հաճիին բարեւը տռնելէ ետք

կը հրաւիրեն նստիլ և նոր լուրերը տալ, բայց վէլի ջաւառչ, աեսնելով որ խսմք մը մարդիկ միւս կողմէն գիւղ կը մտնեն, կ'ըսէ. «Թաթիւ օզիի, ինչո՞ւ հոս եկար, դարձիր, աեղդ գնայ: Հաճին աեսնելով դիմացէն եկողները, առանց մտիկ ընելու միւսներու հրաւէրներուն, զէնք առնելով կը հնանայ:

Նստողները կը բարկանան չաւուշին ու երբ խումբը կը հասնի և կ'իմանայ հեռացողին հայ ըլլալը, կը պոռան, որ կենայ: Հաճին ականջ չի կախեր, ուստի կ'ըսն կըսին կրտկել, զարնելէ աւելի վախցնելով կեցնելու համար, թերեւս լուր առնելու, բայց Հաճիին ընկերները զէնքի ձայն լսելով կ'ելլեն և վասնգը աեսնելով իրենք ալ կրակ կը բանան: Երբ Հաճին կը հասնի՝ հրացանաձըն դութիւնը շարունակելով կը հնանան և լուր կը տանին թէ առաջին ընդհարումը աեղի ունեցաւ:

Այս ընդհարումէն երկու օր յետոյ, միւլիճիները կ'սկսին Շարի պաշարման: Շարցիք՝ աւելի ճարպիկ'նախ շրջակայ բլուրները կը բարձրանան հոսնկէ կոռուելու համար: Մարտ 8ին Զախըրենց գիւղը գայող խումբը էքմէքճու Քար կոչուած բլուրէն կ'արգիւէ չէթէներու առաջին յառաջխաղացքը: Բայց քիչ յետո, ամէն կողմէ կ'սկսի հրացանաձութիւնը: Խումբը պաշարուած էր: Թաթօւլեան՝ Ազէկ Պալեանը իր քովը ձգելով՝ միւսները կը զրկէ աւելի բարձր գիրք մը գրաւելու: Մնացեալ երկուքը՝ վարպետ նշանառու, իրարու ետեւէ դիտապաստ գետին կը փռեն քանի մը հասը: Նոր խումբեր կը հասնին: Թե էքմէքճու Թար գոնուողները և թէ զերը բարձրացողները կը շրջապառուին: Կարւը կը սաստկանայ: Լուրը կը հասնի գիւղ: Մինաս բէնես կ'իյնայ երիսոսարդներուն առջեւ և հասնելով՝ շրջապառողներուն կողքէն կ'սկսի

բուռն կրակի: Միլիճիները մեղի կուտան: մեր քաջերը  
անվանգ կը նահանջն:

Միլիճիները կը քաշուին ևս և երբեմն հեռուէն  
կրակել կը փորձեն:

Շարի որեւելեան կողմը՝ ոյգիի մը հիւսիսային  
ծայրը Դաւլլէպահեանին երկյարկանի բնակարանը շրջա-  
պատռած էր մօս մէկ մէթր բարձրութեամբ պատով մը:

Սպայ Գրիգոր քանի մը զինուօրներով հօն կը  
անդաւորուի, ուրկէ աւելի դիւրութեամբ կարելի էր որ-  
շակ համարձակ շրջագայող միլիճիները գնդակաւորել,  
քանի որ Պէլէնկ թաղէն գնդակ չէր հասներ: Առաջին օրն  
իսկ 5—6 թուրքեր կ'սպաննուին, մէկ երկու ժամը ան-  
գամ մը արձակուած գնդակներով: Թուրքերը չեն կրնար  
ճշգել թէ ուրկէ՞ կ'արձակուին գնդակները: Գիշերը մե-  
րինները կը քաշուին Պէլէնկ թաղ:

Ցաջորդ առառու՝ թէև Խմբապետ Թաթուլեանը թե-  
ւադրեց չերթալ, սակայն Սպայ Գրիգոր պնդեց և գա-  
ցին: Առաջին թուրքը սպաննուելուն պէս միլիճիները  
կառականեցան և քանի մը հետախոյզներ զրկեցին: Երբ  
միլիճիները կը հասնին հայոց գտնուած տան մօս Յա-  
րութիւն և Սիմոն Աօլագեանները կը կրակեն: Դժբաղդա-  
բար գնդակները կը վրիպին: Թուրքերը կը փախչին,  
բայց երեւան կ'եւլէ մերիններուն թաքսողը: Միլի-  
ճիներ մեծ խօսմբով՝ պարտէզներու պատերու տակէն կը  
հասնին ու կը շրջագայան: Պէլէնկ թաղէն օդնել կարե-  
լի չէր: Ամենէն վտանգուարը չէթէներու մէջ գտնուած  
ալճներիցին էր, որ ֆրանսական ուժբարձակ(վէպէ) հրա-  
ցանով ռումբ կը աեղացնէր: Վերջին անգամ երբ կը  
պատրսոսաւէր ռումբ նետել՝ Թաթուլեան գնդակով մը  
գետին կը փռէ, որուն վրայ պահ մը թշնամի կրակը կը  
դադրի: Վերջապէս յուսահատ՝ մերինները զուրս կը

նետուին և Սիմոն Սոլագենը զահ տալով, քոնի մը Հոդին ալ վիրաւոր կը հասնին Պէլէնկ թաղ:

Մարտ 15ին, թուրք մը ճերմակ դրօշոկով կը մօտենայ հայոց թաղին: խրամներու հսկիչ Դալայնեանը՝ ոչքերը կապելով Հմկան ճամբաներովց կը տանի կեդրոնի սենեակը, ուր նստած էր Ռէնէպեան: Ռէնէպեան կ'առնէ թուրքին բերած նամակը: Նամակով կը բացաբրէին Ձրանսայի վրայ դրսւած յոյսին պարապ ըւլուը և մարդարէին վրայ երդում ընելով կը հրաւիրէին զէնքնը վար դնել:

Հայերը կը պատասխանեն: «Յայոզութիւն կը մազթւաք ձեզի և կը վստահեցնենք, թէ ո՛չ մէկ ձեւով ձեր գործը պիտի խանգարենք, ուստի մեզ հանգիստ ձգեսէք ու դուք գացէք ձեր կոփւը շարունակելուց»:

Պատասխանը տարուելէ յեսոյ պատուիրակութիւն մը կը հրաւիրեն՝ տեսակցելու: Մարտիրոս Քէհեա Կորինան երկու ընկերներով կ'երթայ, մէկ ժամ տեսակցելէ յեսոյ կը խոստանայ դառնալ և համազել, որ յանձնուին:

Տակաւին պատուիրակները տեղ չհասած՝ կ'երեւի զջալով որ ազատ ձգած են, սկսան գնդոկ արձակել: Ձինուըրները առաջորկեցին գիշերը յարձակիլ, սակայն Ռէնէպեան կը թելագրէ աւելի յարմար տուիթի սպասել, բայց կ'օրոշուի սուրհանդակ դրկել Հաճըն:

Առիւծասիրա Կարապեա Դագէսեանն ու Յովոէփ Պուտուխեանը կը մեկնին և ութը օրէն կը դառնան միայն 2000 փամփուշտով: Հաճըն աւելի խիստ պաշարւած է և նոյնպէս ռազմամթերք չունի:

Թուրքեր նոր փորձ մը կ'ընեն: Հայոց հասնելու համար խրամ կը փորեն և թէշ թէշ կը մօտենան: Հայերը կը նշմարեն վեր նետուած հողը, կը հասկնան: Խը-

բամբ հասած էր 15 մեթր հեռաւորութեան, պէտք է աճապարել, Գիշերը Ռէնէպեան և Թաթուլեան խումբ մը երիտասարդներով կ'ուզեն դէպի գերեզմանատուն բարձրանալ, Որպէսզի թուրքերուն ուշոգրութիւնը ապրեր կօղմ գարձնեն, Պէլէնկ թաղէն բարձրածայն կը խօսին, յարձակումի հրանդ կուտան, Մեկնոզները գերեզմանատուն բարձրանալու համար երեք հոգի մէկ մէկու ուսու ելլենով սանդուխ կը ձեւացնեն և պլուելով կը յաջողին գերեզմանատուն մտնել, Անկէ փորի վրայ սոզալով կը հասնին խրամին ետեւը, Թուրքեր առանց բան մը կռահելու յարձակման հրաման կուտան, Հազիւ խրամէն գուրս ելած, ետեւէն գնդակները կը հասնին, Լեզապատառ, մեծ թիւով զոհ տալով կը փախչին և ու կը հեռանան, Հայերը կուգան և խրամը կը լիցնեն, Այս աշխատանքին իր բաժինը բերաւ աչազուրկ Յօվաէփը, Յօվաէփ Զէյթունի հերօսներէն ուսուցիչ Հաճի Փայեանի կողմէ հնչակեան մկրտուած, Վարչութեան անդամ եղած էր, Բանի մը տարի տռաջ կառավարութեան կողմէ կը տարուի Սիսէն Հաճըն ճամբայ շինելու ամբար, Հօն ականի մը պայթիւնէն իր աչքը կը կորուցնէ,

Խրամը կը գոյսուի, անմիջական վասնու կը հեռացուի, բայց կ'ունենանք հետեւեալ զոհերը.— Ասաւ ոււր Թէմպէյեան, Յօվեաթան Քթըֆեան, Հաճի Տէտէ Շահպաղեան, Եփրեմ Օզլուգեան, Հաճի Գայեան, Այս վերջինին մարմինը չգտնուեցաւ, Յօվորդ օր, Աղէկ Կարկեան Թուրքերու շարժումները դիտելու համար լեռ բարձրանալու տակն կը տեսնէ թուրքերը Գայեանի գըլուսիւ ձոզի մը անցուցած Զախրենց գիւղը կը տանին:

Բանի մը օր խաղաղ անցնելէ յետոյ՝ Մայիսի մէջ՝ Հերմոկ Դրօշ բարձրացնելով թուրքերը պոռացին-

բթոյլ տուեք, որ քահանան ձեր քով գայց, Նախ չեն հաւատար, բայց քահանան ինք ձայն կուտայ, կ'արտօնեն: Քահանան և յիսնապետ մը յառաջ կուգան: Խմբապետ Գայիհան մարտիկ մը կը դրկէ Ռէճէպեանին և ինք եկողներուն աչքերը կապած՝ ծուռ ու մուռ ճամբաներէ կը առնի:

Ռէճէպեան՝ պատերէն զէնքեր կախել կուտայ, սընտուկներ կը դիզէ և վրան փայփշտակալներ կը ձգէ: Զինարանի խարկանք տալ կ'ուզէ:

Պատգամաւորները կը հասնին, կէօքսիւնի քահանանան թուրքերէնով յանձնուելու քարոզ կը կարդայ, բայց ինքզինք չզսպելով հայերէնով կը գըրգըռէ:

Ռէճէպեան կասկած չարթնցնելու համար կրոկ կտրած, կը հակածառէ:

Յիօնապետը չի հասկնար խաղը:

Քահանան աղերսարկու ձայնով կ'սկսի. «Կ'օրհնեմ ձեր բազուկները, մեր վրէժը լուծեցէք, դաւաճանելու չեկայ, թող ձեր առիւծի սրաերը չթուլնան» և նման կրակոտ խօսքերով կը քաջալերէ, իսկ Ռէճէպեան ռջեր շան քարոզներուն պէտք չունինք. կը ճանչնանք թուրքն ու անոր խոսաւմները և նման խօսքեր թուրքերէնով:

Քահանան, որպէս թէ յուսահատած, ասոնց յամառութենէն հրաժեշտ կուտայ, թէեւ Շարցիք կ'առաջարկեն չերթալ, սկային քահանան կը մերժէ, քանի որ իր 150 հօգինոց հօտը իրեն կ'սպասէ:

Երկու օր յետոյ յարձակումները կ'սկսին եւ պարբերաբար կը շարունակուին: Մինչեւ Յունիսի կէսերը կը դիմադրեն, բայց օգնութեան ոչ մէկ յօյս: Ռազմամբերք և պարէն երթալով կը լրանան:

Իրիկուն մը խմբապեաները կը հաւաքսուին, Ռէ-

ճէպեան, Սպայ, Գրիգոր, Հնչակեան կուսակցութեան և Ազգ. Միութեան Ատենապետ Համբի Պօյաճեան, որ շարաթէ մը ի վեր հաւկուրութենէ կը տառապէր (Աչողուրկ Յովուէփը զայն կը քաջալերէր. և 20 տարիէ ի վեր լոյսը կորսնցուցած եմ), Մինաս Քէհեա և Դֆրախւը, որ շարունակ կը խօսէր: Երկար խորհրդածութենէ յեաս, կ'որոշեն պարէն ճարել: Մոտերը Զաղացք մը կար, ուր շրջակայթի թուրքերը ցորեն կը բերէին աղալու: 36 կորիճներ կ'որոշուին երթու Զաղացք ու ցորեն և ալիւր բերել:

Կէս գիշերին անոնք ճամբայ կ'ելլեն: Թուրքերը խարելու համար գերեզմանտոււնէն կորիւի աղդանչան կուտան: Թուրքերը այս վերջիններով կ'զբաղին: 36 քաջերը յաջողութեամբ կը հասնին Զաղացք, կը յարձակին, ուրբէ կ'անցնեն ևս գտնուազ բոլոր թուրքերը: Ռէճէպ. եան նախապէս Զաղացքին ջուրը կը կորէ:

Քանի մը հօգի զինուած կորիւի գիրք կը բռնեն: Մնացեալները ալիւր, ցորեն և ռազմամթերք շալկած ջաւրի ճամբէն եա. կը դառնան: կ'արժէ յիշատակել Գիւռի Սարդիս, Թորոս Ճէրէճեան, Վանէս Սօլամեան, Գալայճեան և Փանոս Շխըրտըմեան: Վերջինը կողքէն բոտացած զնդակով հոգին կ'աւանդէ: Այս մէկ հերսորն մահով կը շահուի յաղթանակ մը, ուտելու պաշար, կը ոււելու փամփուշտ:

Ժամանակէ մը ի վեր վերը տպառաժներուն վրայ դէտեր դրուած էին, որոնք իրենց լուրերը աղաւնիի մը միջոցով կ'իմացնէին: Յուլիս 4ին լրաբեր աղաւնին հեաւ: Ոտքին կապուած թուղթը կ'իմացնէր թէ ռթուրքերը թնդանօթ կը բերեն: Մատհոգութիւնը պատեց, սակայն մէկ երկու օր թնդանօթ չերեւար,

Յուլիս 6ին Ռէճէպեան, Պօյաճեան, Գալայճեան կեդրանը նստած կը խորհրդակցէին Հաճըն սուրհանդակ

մը զրկելու մասին, սակայն Ռէճէպեան կ'ըսէ. «Հարկ չկայ» ու կ'սկսի բան մը գրել. «Պօյաճեանը հետեւելը կը կարդայ. «Միլլիճիներուն հրամանատար էֆէնախներուն, բարեկամնե՛ր, չորս ու կէս ամիս է, որ կը կըռւինք. Տասնեակներով զո՞ւ տօւիք. Եթէ կռուազներէն ունէ մէկը ձեռք անցնի, սպաննեցէք ինչ ձեռով որ կ'ուզէք, սակայն իբր ազամարդ, ձեռք մի վերջնէք ազայց և կիներուն վրայց»:

Նոյն պահուն լուր եկաւ թէ ազաւին եկած է: Թաթօւլեանը գնաց, բանեց և թօւղթը կարդաց. Թնդանօթը հասաւ, ջազացքին ետեւի ձօրին մէջ ն, մեծ բազմութիւն հաւաքուած է: Յ. Օզլուեանց. Խմբապեանթաթօւլեանը ներս մտաւ և անգամ մ'ալ կարդալով ըսաւ. «Ի՞նչ կը մտահոգուիք: Մէկ անգամ պիտի մեռնինք. Յարձակինք և աշխատինք թնդանօթն ար գրաւելու և պատէն կախուած Հնչակեան դրօշը ցուցնելով. «Հերոսներու մահով իյնանք, ինչպէս ուխտած ենք այս դրօշին տակ»:

Այն առեն Ռէճէպեանը նոր միտք մը յզացաւ: Հընչակեան զինանշանը առաւ և խմբապետին ըսաւ. «Համբարձում, դուրսը պարզուած դրօշը վար առ և այս զինանշանը կախէ տեղը»:

Խմբապեաը՝ առանց կարեւօրութիւն տալու թշնամիին՝ գնաց, վար առաւ ֆրանսական դրօշը:

Ռէճէպեան առաւ ֆրանսականը և բզիկ բշիկ ըրաւ ըսելով. «Թաւրքերը իրաւունք ունէին ըսելու-զուք անոնց դրօշակը կը պարզէք, սակայն անոնք ձեր փճացման պատճառ պիտի ըլլան» և ապա Հնչակեան դրօշակը կախեց գաւոզանին ծայրը ու ըսաւ. «Մեր ուխտին թշնամիին առջեւ քեզ չբարձրացնելով: Մեր մարտիրոսները իրաւունք ունին մեզ դատապարտելու,

որ ուրիշներուն վիսուքին ծառայեցինք: Ճգնաժամային վայրկեանին քեզի փարելու տեղ, ուրիշին ապաւինեցանք և ուրիշը, ստորը, լքեց մեզ: Մեղայց: Ու Համբարձումին աւալվ ըսաւ, որ տանի ու կախէ:

Ապա իր գրած երկտողը յանձնելով Մինաս Շըխըրտըմեանին ըսաւ: «Մութը կոխելուն պէս ամէնքդաւ կ'երթաք եկեղեցին: Այս չենքը թնդանօթին չի դիմանարց:

Մութը կոխելուն սպայ Դրիգոր և խմբապետ Համբարձում զացին դիրքերը և թելադրեցին որ յայտնի խրամներէն քաշուին անյայտ տեղեր ու դիրք բռնեն:

Քիչ վերջ թնդանօթը սկսաւ գոռալ: Քանի մը գնդակ արձակուելէ վերջ հրդեհը սկսաւ: Կոռւողները մեծ դժուարութեամբ քալեցին ջաղացքին ջուրին կողմը, անցան ջուրէն ու սկսան վեր մագլցիլ: Հրդեհը ցերեկուան պէս լուսաւորած էր: Ու դիւրութեամբ տեսան թէ թուրք խուժանը գիւղ մտնելով կը լյառաջանայ մինչեւ եկեղեցի:

Թուրքերուն աղաղակը կը լսուէր ռկեազուրնե՛ր, յանձնուեցէք:

Յուսահատած է սպան, Բէհեան, Ղըֆրախը. Պատեանը և Շիրըմեանը դուրս կաւգան, Ասոնք բոլորն ալ շղթայով կը կապեն ու ապա դուրս կը բերեն 200ի մօտ կիներն ու մանուկները:

Բայց, երբ կը տեսնեն թէ կռուզները կը բացակային, սարսափի կը մատնուին: Սակայն Միլլի մեծերը նախ՝ կը հրամայեն գնդացիրի բռնել կիներն ու փօքրերը, ապա՝ կը գլխատեն կապուած չորսը, միայն ողջ կը թօղուն սպայ Դրիգորը: Զօրս գլուխները փայտերուծայր անցուցած պառալով կանչելով սկսան երթալ, երբ մէկը հեռուէն պռոաց. «Եկէ՞ք, կեավ ուրները հօն-

քարայրին մէջն ենց, Քարայրը բարձրացած և պահուած էր աչազուրկ Յօվսէփը կնոջ հնաւ:

Առաջին մօտեցողներէն երեքը ներսէն արձակուած գնդակներէն ինկան: Յօվսէփ գառնալով կնոջը բաւա-  
ռել գնդակ չունիմ, միասին մեռնինք, և ձեռք ձեռքի տուած կուրծքերնին բացին դուրսէն արձակուած զըն-  
դակներուն առջեւ. և միասին ինկան: Քիչ վերջ հինգե-  
րորդ գլուխ մ'ալ ձողի մը վրայ բարձրացած էր:

Ռազմիկները դէպի Հաճըն կը յառաջանային: Հա-  
ճընի հինգ ժամ մեացած՝ յառաջապահները, ձորին մէջի  
ազրիւրին զլուխը քանի մը թուրքեր տեսնելով՝ կը պա-  
շարեն և տեղն ու տեղը կը գնդակահարսն և անոնց պա-  
րէնը, զէնքերն ու փամփուշտները կը զրաւեն: Մարաւ-  
նին անցընելէ, քանի մը պատառ ուտելէ յետոյ սկսան  
Անջրոտ կոչուած լեռը բաձրանալ՝ Մաւրլուի քարայրը ա-  
պաստանելու համար: Երկու ժամէն հասան ու գետին  
փռուեցան: Քիչ ժամանակ անցած էր, երբ թրքական  
հետախոյզներ երեւցան: Կոխկոտուած խոտերէն կրցած  
էին անոնց տեղը գոնելի: Շուտով պաշարեցին: Քեռին և  
Գայեան Համբարձումը քանի մը հոգի գետին փռեցին:  
Մեր ռազմիկները երկու մասի բաժնուեցան: Գալայնեան  
և Սարգիս Զէրէնեան՝ իրենց խումբով յարձակումի ըս-  
կըսան, շզթան կարեցին ու անցան՝ զօհ տալով Մաւուղ  
Գալըպեանը:

Նոյն ատեն, Քեռիի և Գայեանի խումբը մինչեւ  
մութը աեւելը կռօւելէ յետոյ՝ մօւթին՝ յաջողեցան պա-  
շարումէն դուրս գալ, բայց բոլորովին ցրուած և երկու  
զօհ տալով՝ Գրիգոր Զէրթունցեան և Յակոբ Սիսլեան:

Առաջին խումբը սստիկան Հաճընցիներու առաջ-  
նորդութեամբ գաղտնի անցքերէ կը հասնի Քիրազո-  
լու (ծորակը կեռասի փայտէ շինուած) աղբիւրը, պա-  
պակնին անցընելէ յետոյ, կը վիճին Հաճըն մանելու ուղ-

զութեան մասին, թէեւ խմբապետ Սուրդիս ձերէճեանը կը ջանայ համոզել զգուշութեամբ, առանց թշնամիին ևետ շփման գալու Հաճըն երթուլ, բայց մեծամածնութիւնը այդ ճամբաւն երկարութիւնը պատճառ բռնելով կ'առաջարկեն ուղղակի կելիկ թաղի կողմէն թշնամի շըզթան խորակել ու անցնիլ՝ առանց հաշուելու թէ շատ ժիշ փամփուշ ունէին:

Ճերէճեան իրեն ընկերացող ութը հոգիով ապահով կը հասնին: Միւս խումբը կէս ժամէն կը հասնին կէլէկ թաղին վերեւ: Հինգ յառաջապահները կռուելով կ'անցնին, սակայն թուրքերը մնացեալներուն վրայ թնդանօթ և գնդացիր կը բանան, Հաճընէն ալ խորհելով թէ այդ կողմէն յարձակում սկսած է, իրենք ալ կը կրակեն: Ամէնքն ալ կը նահատակուին:

## Դ) ՀԱՅՆՈՅ ԱՆԿՈՒՄԸ

Վերապրող Հաճընցիներ հաւաքուեցան կրկին և մարդահամարէ մը եոք բնորեցին Ազգ: Միութիւնը ուրը կը բաղկանար — համայնքային հաշուազ 8 Հայ: Առաքեկեղեցին, 2 հայ Աւետ: եկեղեցիէն և 1 Հայ կաթոլիկ: իսկ կուսակցական գծազ 7 Հնչակեան, 2 Դաշնակցական ու 2 չէղոքնոյն շրջանին Աւետիս Զավառեան Օսմանիէյի «Տէֆթէրը Խոգանիշի պաշտօնին վրայ կը գտնուէր թէեն, ընտրուած էր՝ ուստի որոշուեցաւ հրաւիրել, որպէս Նախադաս Ազգ: Միութեան,

Ազգային գործերու կազմակերպուելէն յեսոյ Հընչակեան կուսակցութիւնը մտածեց ինքնապաշտպանութեան մասին: ուստի հրաւիր առւաւ ՚հաշնակցութեան,

որպէսզի Միջկռւսակցական ժողով մը կազմեն և զբաղին այս հարցով։

Դաշնակցութիւնը զրկեց երկու ներկայացուցիչ Պ. Պ. Համբարձում Տրդատեան և Միհրան Մանիսանեան, Հընչակեաներէն՝ Միհրան Խայեան, Դանիէլ Սըվունեան և Ենովք Տարտաղանեան։ Ատենապետ ընտրուեցաւ ընկ-Մ. Էյայեան՝ նկատի ուննալով որ Զեյթունի 1895ի պամական պատերազմին ռազմագիտական փորձառութիւն ստացած էր, իսկ Ատենապետիր։ Պ. Համբարձում Տրդատեանը։

Առաջին ժողովին որոշուեցաւ մասնաւոր ձրագիր մը մշակել եղբայրատեաց և վրէժխնդրական ոգին ոչընչացնելու, թուրքին, քիւրտին, չերքէղին, վերջապէս այլազան ցեղերու մէջ համերաշխութեան սերմեր ցանելու համար։

Առաջ հետ զանց չըրին ինքնապաշտպանութիւնը, ճշգեցին սահմանային վասնգուաւոր և անվտանգ վայրերը, Գ. բժը շատ դժուար էր, մասնաւոնդ երբ մոքի առջեւ բերենք հսկանաւոր իշխանութեան երկդիմի քաղաքականութիւնը, միլլիական շարժման աւերումները, եսասէր ու փառամոլ պետական պաշտօնեաները։ Սյույն թնդկառ ժամանակի մը ու շրջապատի մը մէջ անհրաժեշտ էին շրջանայեաց ու հեռաւես գործունէութիւն, դիմակից ու պարտաճանաչ գործակիցներ։

Ինքնապաշտպանութեան համար՝ հակոռակ մեր բոլոր փափաքներուն՝ սովորուած էինք զէնք ճարել, ուսումի երկու կուսակցութիւններու համաձայնութեամբ ուրոշուեցաւ պարտադրել, որ ամէն ընտանիք ստիմանուած ժամանակի ընթացքին զէնք մը գնէ։ Պայմանաժոմը լւրանալէ յետոյ անսասաղները հինգ օսմանեան սոկի պիտի վճարէին և սահնային իրենց զէնքերը։

Այս կորզադրութեան հետ Հնչակեան Կուսակցու-

թիւնը պաշտօն տուաւ ընկ. Ենովքին Շար երթաւ Ազէկ Քթըֆեանին հետ, որ Շարէն նամակ բերած էր: Շարի Մասնաճիւղի Ատենապետն էր Հաճի Պոյաճեան, Աւանադպիր Մարտիրոս Կտիկեան, Գանձապահ Հաճի Թաթուլեան: Մասնաճիւղը ունէր 67 անդամ: Ժանտարմը-րիի հրամանատարն էր ընկ. Կիրակոս Եզեկիէլեանը՝ պարտաճանաչ կուտակցական մը, որ թէ՛ գաղթականութեան և թէ՛ պատերազմի օրերուն մեծ օգտակարութիւն ունեցաւ բոլոր հայերուն:

Վերադարձին 18 Սեպտեմբեր, 1919ին, ընկերները կը հանդիպին Պոլատ Փռւնար, Ասլան Պէկին տունը, ուր գիշեր մը մնալով՝ մեր անմահ Ժիրայրին նման՝ կը ջանան համերաշխական ոգի արթեցնել անօնց մէջ: Յաջորդ օր կը հանդիպին Խասթախսանէ գիւղը՝ մնծահարուսա Համբարձում Աղաին ագարակը, տեսնելու համար Հաճնոյ, Մասնաճիւղի Ատենապետ Յովուէփ Ռէճէպիկեանը: Անկէ Ղար-Սավրան գիւղը, տեսնելու համար Մաղարայի Հրամանատար Դրիգոր Շինիկեանը, որուն համար կ'ըստէր թէ Թուրք ժողովուրդին հետ լաւ չէր վարուէր: Կը թելադրեն բարի դրացիական յարաբերութիւն մշակել:

20 Սեպտեմբերին Հաճըն դառնալով տեղեկագիր կը ներկայացնեն, ապա կ'օրոշուի կլէրէկի և Ազիզիէյի սահմանները քննել: Ե. Տարազանեան կ'անցնի կլէրէկի շրջանը, իսկ Վարդավառ Զուլճեանը՝ Ազիզիէյի: Ենովք 28 Սեպտեմբերին կը հասնի Սարալճըգ գիւղը, որուն սստիկաններն ու սստիկանապետը հայ էին: Ոստիկանները կը հաւասանեն թէ չէթէական շարժումը սկսած է և թէ Տաշճը Հիւսէյն գիւղացիք աւելի տեղեակ են խըմորումէն: 29 Սեպտեմբերին հետը՝ առնելով Հաճընցի Հայկ Պալապաննեան և Կարնեցի Դրիգոր սստիկանները կ'երթան Տաշճը Հիւսէյն: Հօն էվերեկոյի երկու եղբայրներ՝ Սեղբակ և Միսաք կը թելադրեն Սաթ երթալ, տեսնել

էլերեկոյի Յակոբ Գույշումճեանը, կ'անցնին հռն։ Յակոբ Գույշումճեանը կ'իմացնէ թէ ինք սպառնալիք սասցած է շկամ 500 սոկի վճարէ, կ'ամ աղջիկներդ պիտի փախս ուզնենք և կը խնդրէ կարեւոր ուժով մը գուլ և զիրենք ապահով վայր մը փոխադրելի Դեռ չեացած՝ առանց զգացնելու կը տեսնեն չէթէներ, որոնք խրամ կը մըտնեն։ Խրենք անտարբեր՝ ձի կը նստին և մօտակայ, բը նական պատնէշներու ետեւ կ'անցնին։ Երկու կողմն աչ չեն փորձեր կրակել։

Առանց փորձանքի կը հասնին Հաճըն և կարգադրութիւն կ'ընեն Յակոբ Գույշումճեանին փոխադրութեան համար։

Այսպէս ամէն կողմէ լուր կուգայ, թէ՝ Միլլի շործումը մօտեցած է, չէթէներու խումբեր կազմուած են։ Անմիջապէս կարգադրութիւն կ'ըլլայ շրջակայ գիւղերէն պարէն ամբարել, Ատանայէն ուղամթիրք և զեկավար ոյժ խնդրել։

Դժբաղգարար ներսը սկսած է աւերիչ գործունէութիւն։ Օրինաւորապէս ընարուած Ազգ։ Միւրթեան դէմ անիրաւարար զժգոհ տարրեր՝ Դաշնակցութեան միացած մեքենայութիւններու սկսած, որոշած են Պոլսեցի Արմենակ անուն մէկը գայմագամութեան հրաւիրել։

Դաշնակցութեան հակամարտութիւնը հռն հասած էր, որ Ատանայի Միջկուսակցականը երկու լիազօր զերկած էր՝ Կարապետ Զալեան (Հնչակեան) և Եփրեմեան (Դաշնակցական)։ Անոնք երկար քննութենէ յետոյ կը հրաւիրեն Հնչակեան Վարչութիւնը և Դաշնակցական կամբիտէն, ուր Եփրեմեան խօսք առնելով կ'ըսէ ։ Ընդութիւնը օրինաւոր է, միայն որոնեցէք Պ. Ենօվքին հետ երկու վայրկեան տեսնուիմ։ Տեսակցութեան առեն կ'առաջարկէ երկու դաշնակցական ներկայացուցիչները

փոխել։ Ընկ։ Ենզք ուսէ առարկութիւն չընելուն ներս  
կը դառնան և Պ։ Եփրեմեան ուրախութեամբ շնօրհա-  
կալութիւն կը յայտնէ և յաջողութիւն կը մաղթէ։ Յան-  
կործ դաշնակցական մը կ'ըսէ։ «Մենք կորկոտն չենք  
ուզեր, նոր ընտրութիւն կ'ուզենք»։ Եփրեմեան չի հա-  
մաձայնիր։

Երկրորդ կարեւոր ցաւը Գայագամին և Ազգ։  
Միութեան ասենապետին միջեւ զոյւթիւն ունեցող ան-  
հասկացութիւնն էր, գիւղերէն պարէն ամբարելու  
հարցէն ձնած։

Երրորդը՝ յրջակայթի չերքեցները Սիս դիմած և  
Պ։ Թէյարաւոյէն խնդրած էին, որ Հաճըն գոնուող կա-  
մաւորները քաշուին։

Պ։ Թէյարաւոյէն հրաւերով Գայագամը, Ազգ։ Միու-  
թեան Ասենապետը, Հնչակեան Վարչութեան և Դաշնակ-  
ցական կամբիոէի ներկոյացուցիչները Սիս կ'երթան։ Շատ  
աշխատանք կը թոփուի, որ հաշոնաթիւն գոյացուի, բայց  
անկարելի կ'ըւլայ։ Փրկութեան մէկ միջոց կար՝ դայ-  
մագամը փոխել։

Առանց դրական գործ կատարելու կը դառնան և  
կսպասնեն Ասանայի Ֆրանսական Խշխանութեան կար-  
գադրութեան։

Դեկամերերին ժանապարհը հրամանատար Յովհ։  
Ժամկաչեան Սիսէն դալով կ'իմացնէ թէ Թէյարաւ կը  
փոփոքի, որ Հաճընցիք զինուորագրուսին և կանոնաւոր  
ժարգոնքի սկսին, քանի որ ստացուած լուրերուն հա-  
մաձայն չէթէները երեք ուզեր հաւաքուած Հաճնոյ վը-  
րոյ յարձակիլ կը պատրաստուին։

Հաճըն արդէն կազմակերպուած էր, խումբերը  
բաժնուած, գիրքերը ճշգուած, պարէն ամբարած և զէնք  
հարած էին, Բարեբողդ զուդագիպութեամբ Հաճըն հա-  
մած էր կեսարացի ընկ։ Սարդիս ձէպէւըան, որ Զօր։

Անդրանիկի կամաւորական բան ոկի ձիւսըներու հրամանատարներէն էր, իր ութը զինուոր ընկերներով։ Երեք հոգինոց վաշտապետական Մարմին մը կաղմաւած էր կարապետ Օղուլուգեան, Շմաւոն Փօստաճեան և Ենովք Տարտաղանեանէ։ Ասոնց հրահնազով կատարուած էին վերոյիշեալ կարգադրութիւնները՝ խիստ գաղտնապահութեամբ։

Ցունուար Ցին Շմաւոն Փօստաճեան իր ընակարանին մէջ Ա. Սննդեան առթիւ ճաշկերոյթ մը տուաւ, ուր ներկայ էին Տ. Պետրոս Սրբ. Եպիսկոպոս Մարաճեան, Աղգ. Միութեան Ասենապետը, Հնչակեան Վարչութիւնը, Դաշնակ Կոմիտէէն երկու հոգի և Ենովք Տարտաղանեան, Ճաշկերոյթի ընթացքին Սիսէն Ենուոդիր մը եկու Վաշտապետներու անունով, որով Զինուորական կառավարիչ Թէյարտա կը հրուիրէր Ցունուար 11ին անպայման Սիսներկայանուլ։

Առանձն ժողովուրդը իրարանցումի մասնուած էր։ Պէտք էր Վաշտապետները շրկել, թէ ո՞չ։ Երիտուուրդութիւնը հոււացուած էր Հնչակեան ակումբը, հեռազիրը կարդացուեցաւ, հանգարտութեան հրաւէր որուեցաւ և ողջագուրուելէ յետոյ ճամրայ ելան երեք վաշտապետներ չորս ձիւսըներու ընկերակցութեամբ, Սիսհանելէ առաջ առոնց կը միանայ Նազմի Պէյ, որ 20 օր առաջ Ագ. Բէօփիրիւի կիրները ոպասուանող ասպասակներու խմբապետ սպաննուծ էր, որը կը փորձէր կողովուն սպա, Միսաքը. որ Հաճնը, կառավարական Պաշտօնէութեան թոշակները կը փոխադրէր։ Խօսուկցութեան ընթացքին կ'իմացուի թէ ինք ու Թէյարտայէն կանչուած է։ Խնդիրը կը կնճռատի։

Կը հասնին Սիս Հաճընցիք կ'իջնեն հայրենակեց ՄանուկԱղային տունը։

12 Ցունուար ժամը 9.00ին կը ներկայանան Պ.

Թէյարտային, Թարգման Պ. Ճիւան Պալեան կը ներկայացնէ վաշտապեաները: Պ. Թէյարտա կը բացատրէ կոսութիւնը, կ'իմացնէ միւլի շարժման գործունէութիւնն ու սպառնալիքը և կ'ուզէ իմանալ մեր մատդրութիւնը, որուն կը որուին պաշտած բացատրութիւններն ու կատարուած կարգադրութիւններուն մասին ծանօթութիւններ: Դու ըստածներէն կը յայտնէ. «Զեզի պիտի յանձնենք 300 հրացան և 10000 փամփուշտ», թելադրելով որ անմիջապէս ճամբայ ելլէք»: «Կը բացատրենք ուղմամբը թերքին անբաւարարութիւնը և կը պահանջենք 1000 զէնք և 200000 փամփուշտ»: Կ. Թէյարտա կ'ըսէ. «Դուք չէք որ պիտի պատերազմիք: Պատերազմը մրանսան պիտի մզէ: Դուք պիտի դիմադրէք, մինչեւ որ մրանսական ոյժը հասնի»:

Ժամավաճառ չըլլալու համար դուրս կ'ելլենք, բոյց կ'զգանք անբաւարարութիւնը և կը մտածենք դարմանին մասին:

Վաշտապեաները երկար խօրհրդածելէ յեայ, կ'ուրոշեն Համազգոյին Համագումար մը կազմակերպել: Կը դիմեն Սսոյ Ազգ. Միութեան Ատենապետ ընկ. Գրիգոր Փաշտպէզեանին, որը հարցը կենսական նկատելով ժողովի հրաւէր կուտայ: Կէսօրէն ետք Համագումարը տեղի կ'ունենայ նախագահութեամբ Եփրեմ Շ. Վրդ. Տօնմաւնիի:

Համագումարը երկար և թեր ու դեմ արտայայտութիւններէ յեայ կ'որոշէ որ վաշտապեաներուն միանան Տօնմաւնի վարդապետ և Պատուելիին ու երթան Առանա Ֆրանսական իշխանութեան ներկայանան:

Պատգամաւորները 15 Յունուարին Ատանա կը հասնի: Յաջորդ օրը ժամը 8.00ին Ազգ. Միութեան Ատենապետիր ընկ. Ահարօն Գրգեաշարեանի հրաւէրով կը հաւաքուին Ազգ. Միութեան անդամները և կուսակցութիւններուն ներկայացուցիչները և Տիար Տամասեանի

Նախագահւթեամբ կ'սկսին խորհրդակցիլ պատգամաւորներուն ներկայացուցած պահանջագրին մասին։ Թեր ու շէմ արտայայտութիւններէ յետոյ կ'որոշուի որ Տիար Տամատեան պատգամաւորներուն հետ Գօյ։ Պրէմոնին ներկայանալու համար ժամադրութիւն խնդրէ։ Հեռաւայնով կը ժամադրուին ժամը 11.00ին։

Կը ներկայանան։ Գոլոնէլը տեղեկութիւն կ'ուզէ։ Շմաւոն խօսք առնելով՝ շնորհակալութիւն կը յայտնէթէ՛ Գօյ։ Պրէմոնին՝ իր այս տեսակցութիւնը շնորհելուն, թէ՛ կառավարիչ թէյտրային՝ իր որածադրած օժանդակութեան համար, ապա կը նկարագրէ Հաճնոյ քաղաքական ու տնտեսական կացութիւնը, ինքնապաշտպանութեան համար կատարուած կարգադրութիւնները և կը թուէ ռազմամթերքի պէտքերն ու քանակը։

Գոլոնէլը՝ ընդմիջելով կ'ըսէ։ «Նախ ձեզ՝ պիտի ուրախացնեմ, ձեզի նոր գայմագամ մը տալով։ Զեզի պիտի ընկերանայ ձեր նոր գայմագամը՝ Պ. Կարապետ Չալեան (Հնչակեան)։ Ասկէ զատ ամէն կողմ պիտի հեռագրեմ և նոր զէնք ու փամփուշտ բերել տալով պիտի հասցնեմ։ Դուք կազմ ու պատրաստ պիտի ըլլաք և ամենէն ուշ 15 օրէն Ֆրանսական ոյժ պիտի հասնիք։

Թէեւ Ֆրանսական ոյժի պատմութիւնը կասկածելի էր, քանի որ Սիսէն Հաճըն ճամբաները անտանկ էին, որ կարելի չէր թնդանօթ անցնել և առանց թնդանօթի գոլոն ճամբայ չելլեր, բայց ուրախութեամբ կը բաժնըւին քանի որ նոր զայմագամը Հաճընըի, փորձառու, վատահելի և սիրելի էր ամենուն։

Պատգամաւորները կը գոնեն ընկ։ Զալեանը, որը կ'իմացնէ թէ իրեն առաջարկուած է, ինք ընդունած է, պայմանաւ որ հարիւր հազար փամփուշտ, 4 արագահարուած որուի։ Ինչ որ խօսացուած է։

Այդ ձմեռ սարսափելի օսւրա էր, նոյնիսկ ձիւն

աեղաց: Ասոր հետեւանքով պատգամաւորներէն ընկեր Տարազանեան հիւանդ կը պառկի, իր մօրեղբօր Սայդլանեան Հաճի Սահակին ուունց: Բարձր ջերմութեան մէջ լուր կը հասնի, որ աճապարէ, քանի որ գայմագամը ճամբար պիտի ելլէ: Որպէս պարտաճանաչ զինուոր հիւանդութիւն և ջերմ անտեսելով՝ կ'երթայ և ճամբար կ'ելլեն: Գիշերը կը հանդչին Սայ Կէչուտ, ուր 1909ին բազմաթիւ հայ ընտանիքներ, պատուելիներ և այլք ըսպաննուած էին: Թէեւ Ենովք գայմագամէն կը խնդրէ առանձին ճամբան յարունակել ցաւին չդիմանալով, սակայն կ'արգիլուի: Յաջորդ առառ կառքերը փոխելով ճամբար կ'ելլեն և կէսօրին գիմաւորող Հաճընցիներու և Սանցիներու կը հանդիպին ու միասին կը մտնեն Սիս:

31 Յունուարին բժիշկ կ'յմանուէլ Պալեան. որ նախապատերազմեան վերջին գայմագամն էր Հաճնոյ, Պ. Շմաւոնին հետ, որ երբեք բաժնուած չէր հիւանդէն, կը մտնեն և կ'իմացնեն թէ Հաճընէն սուրհանդակներ եկած են, որոնց մէջն է ընկ. Յօվսէփ Ռէճէպեանը, բայց կ'աւելցնեն. ռԱնոնք պիտի խօսին, դուն պիտի լսեած:

Կուգան Վարդավառ Զազեան, Խաչատուր Թէն. պէլեան, Յօվսէփ Ռէճէպեան, Ֆիլիպ Տէվիրեան: Շթէեւ զգայողիրկ վիճակի մէջ էի, բայց կարծես թէ կ'իմանայի քովիններուս հեծկլութը, կ'ըսէ Ենովք ժամանակ մը յնտոյ:

Յայսորդ օր Ենովքը Սիս: Ճգելով, մնացեալները արամադրուած ուղմամթերքը առած կը մեկնին ու Փեղրուար 3ին Հաճըն կը հասնին անվանեգ:

Մարտին չեթէտկան շարժումը կ'ուժեղնայ, ճընշումը կը սաստկանայ: Նոր պատգամաւորական խումբ մը կ'ելլէ Հաճընէն. որուն մաս կը կազմեն Սարաճեան Սրբազան, Վերապատուելի Խաչառուրեան, Շմաւոն Փօստեան, Յարութիւն Յովակիմեան, Կարապետ Սկաւեան,

Սարգիս Կտիկեան։ Գրիգոր և Զանտըր Մուստաֆա: Խումբը Հորդում ըսուած տեղը կռուի կը բանուի, բոլոր ձիերը կը դարնուին, Յովակիմեան կը վիրուսընի։ Ստիպուած կռուելով հետիսոն կը հասնին Սիս։ Պ. Թէյարտա կը մերժէ ժանտարմ և ինքնաշարժ տրամադրել, ուստի կառք և ձի ճարելով ճամբայ կ'ելլեն։ Իրենց կ'ընկերանայ է։ Տարտաղանեան և կը հասնին Աստանա, ուր կը լծուին օգնական զինուօրներու պատրաստութեան, որուն պատմութիւնը մասամբ տուինք նախապէս։

«Ժաւրոսայէն քաղելով տանք ութամսեայ պայքարին մէկ ուրուագիծը։

«Թուրք Ազգայնական շարժումը Հաճնոյ շրջանին մէջ իր գոյութիւնը զգացուց 1920 Փետրուարի կիսուն։ Քաղաքը նախապէս կարելի եղածին չափ ուղղմանիւթ հաւաքած, ուժերը ամփոփած և երկու մարմիններ յառաջացուցած էր՝ Միջկուսակցական ինքնապաշտպանութեան մարմին, որուն կ'անդամակցէին ընկերներ Միհրան Գայեան, Մեսրոպ Շխըրտըմեան, Գրիգոր Սըզուանեան, Խուրեն Երկաթ, Պ.Պ. Միհրան Մանուսանցեան, Պետրոս Թէրզեան, Տիգրան Ճիյէրեան, Յակոբ Զայճեան։ և Զինուօրական յանձնախումբ մը (սպայակոյտ)՝ Ընդհանուր մատակար ընկ։ Սարգիս Շէպէմեան և օգնականներ ընկերներ Մեսրոպ Շխըրտըմեան, Մկրտիչ Մանասէեան և Պ. Պ. Կարապէտ Օզուլուխեան, ընկ. Վահան Ալթունեան։

«Քաղաքը կը բաժնուի չորս շրջաններու և կը գրուին վերոյիշեալ չորս սպաներու հրամանին տակ ընկ։ Ալթունեանին օգնական տալով ընկ։ Վարդավառ Պույումնեանը։

«Երկու առանձինն խռոմքեր կը կազմուին Պ. Արտմ Թէրզեանի և ընկ։ Զանիէլ Թօրոսեանի խմբապե-

առւթեամբ, որպէս կեդրոնի խումբեր և հարկ եղած առեն օգնական ռեւէ դիրքի:

«Կոյիւին ազդանշանը արօւեցաւ Մարտ 6ին: Լուր հասած ըլլալով թէ թուրք հրուախումբեր երեւցած են շրջակայթը՝ Պետրոս Թէրզեան 70 զինուորներով հետախուզութեան կ'ելլէ: Ասոնցմէ 20 ձիաւորներ միւտիր ընկ: Միսակ Ռէնէպեանի հետ կ'անցնին Շար և հօն կը մնան: Մնացեալները վերադառնալու ատեն Ռումլուի մօտերը թօւրք ստուարաթիւ խումբերու կը հանդիպին, որոնք կը փորձեն խումբը պաշարել փճացնելու համար, սակայն ճարպիկ ուղեցոյցը կը յաջողի ճամրայ գտնել և շշթորէն դուրս ելլել ու Ռումլուէն մէկ ժամ հեռացած կուսի բռնուիլ: Սուրհանդակ մը լուրք Հաճըն կը բերէ:

Հրամանատար մէպէճեան (կանուխէն Հնչակեան, Ա. Համաշխարհային պատերազմին Խալիլ Փաշայի բանակին կը փախչի և կը միանայ ուսւսկան բանակի հայ, կամաւորներուն, Խիզախ կոսւող, կը լլայ ձիաւորներոն հրամանատար: Անդրանիկի քաջերէն մէկը: Աւարայրի մօտերը իր խիզախութեամբ կը գրաւէ կամուրջ մը և կ'ազոտէ Անդրանիկի բանակը: Հոս սակայն կոյիւի առաջին օրերուն ծանրօրէն կը վիրաւորուի և կը գամուի ժահիճին: ան Հեսարիայէն էր), քանի մը խմբապետներով և 200 զինուորներով կայծակի արագութեամբ կը հասնի, բաւական կորուստ պատճառելով թշնամիին, և առանց ոեւէ զօհի կը դառնան քաղաք:

«Անշուշա դեռ ձմեռ էր, լեռները ձիւնով ծածկըւած՝ անանկ որ դիրքերը քաղաքին մօտերն էին:

«Մարտ 15ին քաղաքին Զայկան կօչուած դիրքին վրայ կառարուեցաւ առաջին յարձակումը: Երեք օր դիմագրութեան հանդիպելով հեռացաւ թշնամիին և քանի

մը պահակներ ձգելով կը դառնայ Տօնուզ Սկէիսի գիրքին վրայ ։ Նոյն ժամանակ ընկ ։ Դանիէլ Սըզուընեան 13 հոդինց հասազօտիչ խումբով կը բարձրանայ Ս. Յակոբայ դագաթը ։ Թուրքեր նկատելով կը ջանան պաշարել ։ 12 ժամ խումբը կը կռուի Ընկ ։ Զանիէլ իր խումբով և ընկ ։ Ճէւէննէմեանին հետ սցնութեան կը հասնի ։ Դըրազգարար կ'ունենանք 2 մեռեալ և 2 վիրաւոր ։

«Չալկանի կռիւը կը առածօւի Թիրազօլւուղի և Օփլուղի գիրքերուն վրայ և կը տեւէ 7 օր ։

«Կիլիկիոյ Ազգային ուժերու հրամանատար Գօղան ողլու Տօղան Պէյ Ռումլուի և Զալկանի կռիւներէն յեայ սպիտակ գրոշով թուրք կնոջ մը հետ նամակ մը կը զըրդէ հրաւիրելով որ զէնքերը վար գրուին, քանի որ կը միւը լրջօրէն պիտի առաջ առուի, և հպատակին Ազգային Շարժման ։

«Հայերուն ժխտական պատասխանը «Մենք Ֆրանսական գրոշին առկ պիտի կռուինք մինչեւ մեր վերջին կ-թիլ արիւնը» ստանալէ յեայ երկրորդ անդամ վերջնազիր մը կը զրկէ ։ «Մեր կռիւը Ֆրանսայի դէմ է ։ մի վսումիք անոնց զէնքերը վար գրէք ու մեզի ճամբար առեք, դուք խաղաղ ապրեցէք մօտաւորապէս այս բաներով։ Հաճընցիներու պատասխանը նոյնը կ'ըլլայ։

«Յունուարին երեք հոգինոց պատասխակութիւնն մը զրկուած էր (Օզուլուխեան, Փօստայեան։ Տարտաղանեան -վերը գրուած), որը վերադարձին բերաւ ուզմանիւթ և նոր գայմագամը, Հաճընցի ընկ ։ Կարապետ Չալեան, քանի որ նոխորդ գայմագամ Պ. Արմենակի պաշտօնավարութիւնը յառաջացուցած էր ժողովրդային դժուհութիւն։

«Ընկ ։ Զալեանի ժամանաւմը արժանացաւ խանգավառ ընդունելութեան։ Ընկերը որոշոծ էր սիրաշահազ, բարի գրացիսկան քաղաքականութիւն մը վարել։

Յարդ բանտարկուած էին կարդ մը աղջեցիկ աղաներ շրջակայ գիւղերէն՝ առժամարար հեռացնելու համար վը- տոնդը։ Ընկեր Զալեան բոլորն ալ ազատ արձակեց, խօ- սեցաւ բարեկամական փոխ յարարերութիւններու օգոս- կարութեան մասին ու իրենց գիւղերը զրկեց։

«Մարտի սկիզբը Պ. Զալեանի նախագահութեամբ խորհրդակցական ժողով մը սրոշեց նոր պատուիրակու- թիւն մը զրկել Աստանա իմացնելու ժողովազ փոթորիկը և օդնութիւն ուղելու, (վերը խօսուած այս մասին)։

«Մարտ 14ին թուրքերը կը կարեն Հաճըն-Սիս- Աստանա հեռագրաթելը, որով հազորդակցութեան կապը կը խզուի։

«Մարտ 17ին Տօղոն Պէյ Գ. անգամ նամակով նոյն յանկերգը կրկնելէ յետոյ կ'առաջարկէ երեք հոգի գըր- կել Ռումիլու բանակցելու համար Սսեցի Սիհլի օղլուի, Սը- սեցի Դուրո Օղլուի և Էվերեկոյի Գամպէրլի Օսմանին հետ։ Խառն խորհրդակցական ժողովը Կ'որոշէ զրկել Պ. Պ. Թէրզեան, Հ. Տրդատեան և նեզա բէյիզի Օսման Վէհ- պի Էֆէնտի, սակայն անսակցութեան վայր Կ'որոշուի Հաճոյ և Ռումլուի միջնւ չեղոք վայր մը։

«Տողան Պէյ կը պնդէ Ռումլուի մէջ կատարել, նոյն առեն Կ'իմացնեն թէ Սիսէն զրկուած 80 հոգինց խօւմը պաշտրուած է և կախւի տակն գրաւուած են 40000 փամփուշտ, 160 հրացան, 200 ռումբ և 30 հոգի սպաննուած ձգելէ յետոյ փախած են ու կը հետապնդը- ւին։ Ասիկա կը զրուէր մեր բարոյական կարովը կառ- բելու համար և կ'ամելցուէր, «Հայե՛ր, ձեր ոյժը յայտ- նի է մեղի, երկու ժամ գիմազրելու կարողութիւն չու- նիք»։

«Յայտնի էր թէ հաշտարար ոգի չկար։ Պատա- խանուեցաւ։ «Եթէ ձեր միաքը բարեկամական է, ին- չո՞ւ չեղոք վայր մը չէք ընդունիր։ Մեզ հանգիստ ձը-

գեցեք։ Մենք ոչ մէկուն վնասնլու նպատակ ունինք։ Եթէ ճամրայ կ'ուզէք, արդէն ճամրաները բոլորն ալ ճեր տոջեւն են։ Մենք սպառնալիքէ չենք վախնար, բայց կ'ուզենք բարի գրացիական կեանք ապրիլ։ Մի խանգարէք մեր գիւղին խաղաղ կեանքը։

«Մարտ 16ին՝ կէսօրին՝ սաւառնակ մ'եկաւ և Գըրգետի կողմը՝ մաթիախանեի քով ձգեց Ատանայէն բերաւած նամակներու ծրարը։ Անհուն ուրախութեամբ լեցուեցանք, երբ կարդացուեցաւ Հաճնոյ Հայրենակցական Միութեան գրութիւնը, որով կ'իմացնէին թէ։ «Օրուան 200նոց ոյժ մը ճամրայ ելլելով կը հաւաքուին Սիս և 1200ի հասնելուն պէս մարզուելով ճամրայ պիտի ելլեն։ Շարունակ սաւառնակներ պիտի գան։ Դուք Ս. Սարգիս պատրաստեցէք և մեծ ճերմակ խաչ մը շինեցէք գետնին վրայ։»

«Եպանդով կը պատրաստուի թելագրուածքը և հազիւ 28 Մարտին կուգայ Բ. սաւառնակ մը, կը բերէ ունաուկ մը ուսւական փամփուշտ, տռանց ոեւէ նամակի։

Տակօւնութեան որպէս որինակ տանք դրուագ մը։

«Եմբապեա Յօվհաննէս Մանուկեան Բ. վաշտի երկու տասնեակ զինուուրներով կը զրկուի կէօյնիւկի ամենէն բարձր գագաթը՝ երկու օրուան ուտելիքով և վըրանով մը։ Երկու ժամ յեայ ընկ։ Մեսրոպ Շխըրըմեան առանձինն, ձիով անոնց կը հետեւի։ Իրիկունը ժամը 4.00ին կը հասնի։ Սարսափելի ձիւնամրրիկին տակ, աննշան տօկունութեամբ վրանը կը կանգնեն։ Վաշտապեաը 5—6 տկարներ կը տանի մօտակայ հովիւ Արրահամ թօսունեանին քով, որ գագաթին մօտերը քարայր մը կը մնայ։ Զիւնը, փոթորիկը կը սաստկանան, վրանն անգամ կը ծածկուի, բայց յուսուհատող չկայ։ Մնալը անկարելի է։ Կ'որոշեն վերագուռնար։ Խրաբու օգնելով, ձայն տալով, քաջալերելով քանի մը ժամէն կը դուռնան։

«26 Մարտին սկսան կանոնաւոր կռիւն երբ, թշնամին չորս կողմէն գրոն տուաւ, ծակառամարտը ունեց սրնչւ 30 Մարտ, փաքր դադարէ մը յետոյ Ապրիլ 2ին կրկին սկսաւ, Հերոս Հաճընցին կորովի բարձրագոյն ասուխնին ոիրացած կը կռուէր «Հեռաւեր Երկիր» ընկըսւեցէք Տղերք, ու նման յեղափօխական երգերը շուրջերնուն։

«Գերմանական փամփուշտը սկսաւ պահոիլ։ Խւրաքանչիւր զինուորի տաօնական փամփուշտ տրուեցաւ։ Անմէն պատահականութեան ուղեւ պատրաստ ըլլալու համար վերհսկիչ կարգեց Գորաճէնէննէմ (իսկական անունով Յարութիւն Քէշիշեան՝ Հնչակեան ամենահին ընկերներէն է։ Այս կռիւներուն ցոյց տուաւ արտակարգ քաջութիւն և յանդզնութիւն, բազմաթիւ են իր անձնութիւնական որարքները։ Գրեթէ բոլոր կռիւներուն ժամանակցեցաւ, Նահանջէն 10 օր տռաջ զանցնաց) քանի մը ողաքներով։ Ա. դիրքի՝ Գօփուշի խմբապետ Զետրունցի Յարութիւն Զավուշ (յայտնի Հնչակեան, քաջութեամբ աննման, Գրգէսի կռիւներու զան) իր սասնակով և Արամ Զավուշի իր խումբով Գրդէտի շէնքերուն մէջ մնացին և յաջողեցան որբերուն համար ոմբարուած 7500 օխու ցորենը քաղաք փախադրել։

«Գրգէտի մէջ կռուողները պաշարումէ փրկելու համար Բ. վաշտէն 25 հազի խանըմ Փօնեարի առջեւ դիրք բանելով կեցաւցին թրքական յառաջիւազացքը։ Ու յաջողեցան աղառել որբ—որբուհները, 10.000 փամփուշտ, 25 հրացան, 3 ձի, 30 այծ, 5 եղ, 15 հեռաձայնի զործք, պաշտօնական գրութիւնները, Թշնամիին պատճառեցին 50 մեռեալ, իսկ ունեցան 2 վիրաւոր, 2 մեռեալ, բայց կռուողները մնացին։

«Այս կռիւն յետոյ հրահանգուեցաւ աւելի տմափոփուիլ։ Ա. վաշտը՝ Կէլիկ և Գօփուս թողը, Բ. վաշտը,

Դրդեսի ձորէն մինչեւ Ս. Սարգիսի Զօպանեան կամուրջը, Գ. վաշտը—Զօպանեան կամուրջէն մինչեւ Գլւային դիմաց՝ Պօրուխի կամուրջը (Ասիկայ ամենէն վատանգաւոր դիրքն էր և հոս պէտք էր պաշտպանել ժանտարմը ըրի շէնքը, որ ճիշդ հարաւը կը դոնուէր, Այն դիրքը պաշտպանեց Գասապ Հանի Պաւուկեան 20 զինուերներով, Ան անժոռանալի է իր քաջազործութիւններով, բայց աւազ, նահանջին անյայտացաւ), Դ. վաշտը Պօրուխի կամուրջէն Գանլը Պազար՝ վանքի կամուրջը, Դիրքերը իրարմէ անշատուեցան քսունական մեթր հեռաւորութիւնով, Վրան ծածկուած՝ գեանափոր խրս մներ բացուեցան, շինուեցան շարժական բերդեր՝ հողով լեցուած պարկերով, որոնք մինչեւ վերջին հոիւը գործածուեցան:

«Ապրիլ 17ին թուրքերէն սպիտակ դրօշով քաղաք եկան Միսրը Պի՛ և Մի՛ Քօլս, որպէս պատուիրակ, Վեց ժամ զինագագործ առաջարկելէ յետոյ ներկայացուցին հաշտութեան առաջարկները, «Զէնքերը յանձնել, հնաղանդիլ կագմուած կառավարութեան, որ շուտով պիտի դայ, գրաւուած ոեւէ վայրի մէջ ազատ ապրիլ, մոռնաը անցեալը, նոր արիւնի և նախճիրի տեղ չտալ»:

«Հնկ Զալեան սոսաջարկները ներկայացուց ինքնապաշտպանութեան Խորհուրդին և պատրաստուեցաւ հետեւեալ պատասխանը. «Մենք հոգ գրաւելու, կորիւով մարդ ջարդելու համար զէնք վերցուցած չենք, այլ մի-միայն ինքնապաշտպանութեան համար, որով զէնք չենք կրնար յանձնելու»:

«Մենք մեր յարտըերութիւնը ստիպուած ենք Սսի և Ատանայի հետ ընկել, որով տարբեր իշխանութիւն չենք ճանչնար»:

«Մեր պատասխանը ստանալէ յետոյ աւելի ստատիկ եղաւ յարձակումը: Զօրս ժամ անընդհատ ստրսափելի կրակ անդացուցին, բայց ոչ մէկ շահ: Մինչեւ Ապրիլ 21

պարբերաբար կատարուեցաւ յարձակումը։ Անկէ յետոյ բոլորովին նոր ուժերով թնդանօթ և գնդացիր սկսան գործածել։ Որբանոցը գտնուած չ0 տղաքք ահաւոր յարձակումներու կուրծք առւին, բայց փամփուշտը սպասելէ յետոյ քաշուեցան քաղաք։ Որբանոցի անկումէն յետոյ կոիւը փոխագրուեցաւ Թուրուարդիսեաններու չէնքը։

«Արտաքին ամէն յարբերութենէ զրկուած է Հաճըն։ Հրաշք մը պէտք է։ Ապրիլ 29ի կէս գիշերին Շարէն, գաղտնի ճամբաններով կուզան Շարցի Յովսէփ Պուտագեան և Աւագ Հաննէսեան։ Շար գեռ կը կոռւի Միսաք Ռէճէպեանի զեկավարութեամբ։ Հաճելին և ուրախ անակնկալ մը եղաւ, թէեւ ոնւէ օգնութիւն սպասել կարելի չէր, ոչ ալ Հաճըն կրնար օգնել։

«Ապրիլ 30ին գարծեալ սկսաւ կատազի կոիւը։ Վեց ժամ, ինքնազործ զէնքերով մօտ 1000 ոռւմբ, քանի մը տասնեակ հազար փամփուշտ արձակելով քաղաքք կրակի տակ պահեցին։ Բայց չկրցան յառաջանալ և 150 զան տալով ետ քաշուեցան։ Հաճընցի հերոսները կրցան 50ին վրայէն զէնք ու փամփուշտ զրաւել։

«Մայիս 3ին յտածուեցաւ սուրհանդակ զրկել Սիս։ Սրկու քաջարի հերոսներ՝ Կարապետ Թուրուարդիսեան և Ազիզիէցի Խաչատուր Գալուճեան յանձն ուին ու ճամբայ ելան։ Դիրազզաքարար «կապոյտ Զօւրծ կոչուած գնաակին քով զիւզի մը մէջ կ'սպաննուին։

«Մայիս 13ին թնդանօթի հարուածով մը կոիւին աղողանշանը տուին։ Անաւոր կրոկ կը տեղացնէին։ Քանի մը հօգի յաջողեցան ՚Իանլը Պազարի Եաղլեանի տան մօտենալ, բայց շուտով ետ քաշուեցան։ Յաջորդ օրը բաւական զան տալով թշնամին կրցաւ զրաւել Եաղլեանին տունը։ Մենք ունեցանք մէկ մեռեալ, երկու վիրաւոր։

«Այսպէս կայաց կամաց ահաւոր կրակով, մեծ թը-ռով զան տալով, սկսան ներս թափանցել,

իսկ գուրսէն ո՞չ յայս, ո՞չ օգնութիւն։ Դիմադրութիւն, վիրաւոր, նահատակ, ուղմանիւթ և պարէն կը լրանայ, ուստի կ'սրոշուի լքել։

Անոնք որ անկարող են քալելու կը մնան։ Մնացողներուն օգտակար ըլլալու յայսով՝ կը մնայ Գայմագամ ընկ։ Կարապետ Զալեան, թուրքը, յաւիտենական բարբարոսը կը ջարդէ ամէնքն ալ մանուկ, ծեր, վիրաւոր, կռււող, նոյնիսկ բանտարկեալները ազատ արձակելու չափ բարեացակամ Գայմագամը։

Փախստականները։ Ահուսոր զինակով՝ թուրքին գնդակին առջնէն լեռ, ձօր, ապառաժ, թուրտ, անօթութիւն՝ հողմագար, հատ հատ, երկու առ երկու, տասնեակներով։ Հարիւրներով, կատորակուած, հալոծ, հատած կը հասնին Օսմանիէ, ձիհան, Ատանա։

Տարօրինակ էր որ այդքան ահաւոր ազէտէ մը դօւրս եկազներուն մէջ չգտնուեցաւ մէկը, որ զիրենք լքող հայ և օտար պատասխանատուներէն մէկը կամ միւսը ճակտէն գնդականար գետին փաէր։ Թէեւ ըսուեցաւ թէ գտնուած են բիւրից օճրագօրծ հերօսներ, որ իրենց բաղդակից, հայրենակիցներ ճամրան շիւ հաշիւներով։ մաքրած են։ Ո՞վ պիտի կրնոր ստուգել։

Առանայի մէջ որպէս պառաւական զիներու, շահագործման և դրամի աղբիւր գործածուեցաւ, ու վարագոյրը իջաւ, ձերմակերես հպարտանալ սկսան մեծագոյն դաւաճանները։

Աւելի լայն տեղեկութեան համար կարելի է դիմել Շահնասր Պատմագրքին։ Միայն դիտել առնք թէ կարդ մը անձերունինչպէս Արամ Կոյծակի, նախորդ Գայմագամ Արմենակ Ֆիրիճեան, Գրիգոր Շինիկեանի մասին քանի մը յօւշազրողներու, հիւսուծ գովեստներուն հակառակ խօսող և անոնց դատապարտելի, նոյնիսկ ոճրային արարքներ վերագրող վստահելի անձերուալ կան։

Ականառեսներու անձնական Յուշերէն քաղուած մեր  
այսքան երկար մէջբերումով ուզեցինք ըոյց տալ Ֆրա-  
րանսական քաղաքականութեան անորոշութիւնը։ Տեղ,  
ժամանակի, անձ, հակառակօրդ, բարեկամ, ահա քաղա-  
քականութեան վրայ ազդող պայմաններ, որոնք առա-  
ւելապէս շահը հաշուի կ'առնեն, իսկ բարոյական ըմ-  
բռնում, յանձնառութիւն պղպջակի չափ իսկ արժէք-  
ու գոյութեան իրաւունք չունին։

Հաշուեկչիու,

Ֆրանսական անորոշ և խարուսիկ քաղաքականու-  
թեան հետեւանքով հայ ժողովուրդը կրկին սպանդի մը-  
առջե կը գտնուի։

Հաճըն ինկաւ ամբողջութեամբ զօհ երթալով գալ-  
նակիցներու հյաղթանակաին։ Միայն փրկուեցան երկու-  
երեք հարիւր երիտասարդներ։ Այնթապ ենթարկուեցաւ-  
նոյն ճակատագրին, օղակը կը սեղմուի Առանայի շուրջ։  
Կը փակենք այս Սել էջը։

## Է. Մ Ա Ս

### ԴԵՊՔԵՐ ԵՒ ԴԵՄՔԵՐ

#### ա) ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

«Տաւրոսակի տասնօրեայ դադարէն ետք, աւելի ուժեղ խափով կը վերսկսինք մեր քննադատութիւնները ֆրանսական հայագաւ քողաքանութեան, միշտ Ֆըրանսական վերին վարչութիւնը քնացնելու մեթոծով։ Հաճընի աղետին մէջ Ֆրանսական պատասխանառութիւնը ծածկելու, Կիլիկեան ինքնազարութեան Աքաթիւն դէմ Ֆրանսական դաւադրութիւնը մերկացնազ մեր հիմնական, կաւերական և օրինական անօսւթիւններու հրատարակութիւնը արգիլելու, Ազգային իշխանութեան կազմակուծման առաջքն առնելու համար բարոյական կորով ներչնչող «Տաւրոսակի խիզախ» խօսքերը լուցնելու և մանաւանդ ֆրանսական սխալներուն դէմ մեր քարոզած յեղափոխական կոչը զապելու համար, գրաքննութիւնը՝ մասնաւորաբար «Տաւրոսակի դէմ» կը գործադրուի անսօվօր խստաւթեամբ։

«Կամուրջները Այրելի Առաջ» խօրագրով արագայայտընած մաքերը՝ բարձրագաղակ յայտարարած էին, թէ

Կիլիկիոյ հայութիւնը իր փրկութիւնը յեղափօխութեան մէջ պէտք է սրոնէ, ատկէ զատ ուրիշ միջաց չկայ:

Առա այս շատ փափուկ և ճգնաժամային պահուն է, որ քանի մը թեթեւամիտ խորհրդատուներու անսուլով Հայոց Առաջնորդը կամակատար գործիքը կը գոռնայ Ֆրանսական Վարչութեան և Հայ Ազգ Միութիւնը անտեսելով, քանի որ ան շնորհազրկուած էր քաղաքականորէն Ֆրանսական Խշխանութեան մաս և դ'սկոի ինքնագլուխ գործել:

Օգոստելով այս քաղաքական ընդհանուր շփոթ զինակէն Հնչակեան կուսակցութեան ներքին ու արտաքին թշնամիները կ'ուզեն հարուածել կուսակցութիւնը և քայլայել անոր զորուոր կազմակերպութիւնը ևնթադրելով թէ կուսակցութիւնը անդուխ մնացած է, քանի որ գրեթէ բոլոր Հնչակեան զեկավարներ (վերը ոռուինք պատկերը) աքսորուած են:

Ներքին թշնամիներ կը պարտադրեն կուսակցական Ասդամակոն ժողով մը գումարել: Հնչակեան երիտասարդ ուժերը անվախօրէն, նիւթարարոյտկան հաշւեառութիւնը պատրաստած կը ներկայանան Անդամական ժողովին: Օրուան Ատենապետ՝ Վահրիճ Կէօքճեան կը հրաւիրէ Ատենադպիրը ներկայացնել տեղեկադիրը: Դաւադիրները կը չփոթուին, անտկնկալի կուզան, մասձելով թէ ոչինչ կարելի պիտի ըլլայ ներկայացնել: Սակայն ձեռնթափ չեն ըլլար և անհարկի միջաժառութիւններով, պառուք պառչառութով կ'ուզեն խանդարել և նախապէս պատրաստուած համեստ, այլ խարօւած ընկերներով կ'ուզեն օրուան տէրը դառնալ, երբ ակումբին գուռը կը բացուի ու ներս կը մանէ Վահան Ժամկոչեան: Ներկաները, որ Վահանը ոքսօրուած կը նկատէին, լոյս տեսածի նման, ծափով կ'ընդունին, իսկ դաւադիրները կատուին տոջեւ սմբած մուկի նման կը հծկուին:

Ժամկոչեան բեմ կ'ելլէ և կրտկէ բառով կը խարանէ դաւադիրները, կը բացատրէ բոլոր հարցերը, կուտայ հաշիւները, Երիտասարդ ուժերը, որ զիտէին ընկերոջ պահուած ըլլալը և յարաբերութեան մէջ էին, իրեն ներկայացուցած էին բոլոր «ամբոստանութիւնները», «զրպարտութիւնները» և որպէս Վարչութեան Ատենապետ իրեն հետ պատրաստած էին աեղեկազիրը:

Ժողովը միաձայնութեամբ կը ծափահարէ աեղեկազիրը և անդամները կ'առաջարկեն վարել ճրեք դաւգիր զեկավարները: Առաջարկը միաձայնութեամբ կ'ընդունուի և կը պահանջուի Մամուլով յայտարարել:

Ներքին այս տակնուվրայութեանէն օգտաւելով արտաքին հակառակորդները, յաջորդ օրն իսկ Միջկուսակցականի պահանջած խաղաղ օռյօթը, կը վերածեն Առաջնորդը խոշտանգելու դատապարտելի արարքին: Բարերազդարար Հնչակեան շարքը շուտով կ'անդրադառնայ և եղածը մէայն սպառնալիք կը մնայ, ու ձեծ և խոշտանգում ու սպառնութիւն կը վիճին:

Առաջնորդը՝ իրը Հնչակեան կը փրկուի, սակայն իրը հիւանդ կ'ապաստանի հիւանդանոց ու կրկին կը մերժէ հրաժարականը տալ, որպէս բոլոք Ֆրանսայի անհոգութեամբ Հաճնոյ օգնութեան ձախողութեան դէմ:

Ներքին հակառակորդներ, այս վերջին օռյօթը կ'օգտագործեն և Առաջնորդը կը լարեն Հնչակեան կուսակցութեան դէմ, մինչեւ հոն, ուր կը յայտարարէ: Ես Առանայի Հնչակեան կուսակցութեան չեմ պատկանիր: Հնչակեան Վերին Մարմինը ներողամոռութեամբ կը դիտէ ամէն բան և որպէս իր մէկ անդամը կ'ընէ թելադրութիւններ թէ՛ հրաժարման և թէ՛ Ազգ: Միութեան հանդէպ իր գերքը փոխելու, բայց անօգուտ, ուստի կուսակցութիւնը՝ ապագայ պատասխանատառութեանէ ա-

զառուելու համար կը յայտարարէ թէ «Առանձայի Հընչսկեան շարքերուն չի պանկանիր»։

Հոս խօսքը տանք ծագումով հայ և ո՛չ-կուսակցական Փրանսացի բարձր պաշտօնատարի մը, որ ՍԻՓԱՆ ծածկանունով կը դրէ հետեւեալ թղթակցութիւնները Մարտէյլ հրատարակուող «Արմէնիա»ի 4 Նոյեմբեր 1920ի համարին մէջ։

### ՃՇԳՐԻՏ ԼՈՒՐԵՐ ԿԻԼԻԿԻԱՅԵՆ

(Ազգային Միութեան անդամներուն և կուսակցականներու արտաքսման մասին խօսելէ ետք), Ազգային Միութիւնը 14 անդամէն վեցի իջած եղաւ։ Ֆրանսական Վարչութիւնը թէեւ պաշտօնապէս չյայտարարեց Ազգ։ Միութեան հետ յարաբերութեան խղումը, բայց փասօնէն (որ Փաքթօ) դադրեցուց և իր նամակներն ու դիմումները սկսաւ ուղղել միայն հոգեւոր պետերուն։ որոնք՝ իրր թէ օսմանեան օրէնքով՝ միտք պաշտօնական ներկայացուցիչներն են քրիստոնեայ համայնքներուն։

ՔԲայց աւելցնենք թէ նոյն վարչութիւնը կը շարունակէ յարաբերիլ Ազգ։ Միութիւններուն հետ Տարսուն, Մերսին։

«Այս կացութենէն կ'ուզէ սգտուիլ Առաջնօրդը, որուն գլխաւոր ստեղծողներէն մէկն էր ինքը։ Մայրայիշ փառասիրութենէ տարբաւած, ան միշտ վար զարկած էր Փրանսական Վարչութեան մօտ Ազգ։ Միութեան և բոլոր քաղաքական կազմակերպութիւններուն վարկը։ Բաւական ճկուն, սկզբունքէ ալ դուրս բացարձակապէս, յաջողեցաւ իր ճարպիկ ենթիներով ասպարէզին մէջ միակը մնալ, առանց ոեւէ հաշուեառութեան, արհամահելով և՝ Պատուիրակութեան ներկայացուցչութիւնը, և՝ Ազգ։ Միութիւնը, և՝ քաղաքական կուսակցութիւնները։

իրեն շուրջ կը պահէր մի քանի արբանեակներ՝ բարս-  
յական արժէքէ զուրկ մարդիկ:

«Բնականապէս այդ ընթացքը իրեն դէմ հանեց  
ամբողջ ժողովուրդը, որուն զայրութը սկսաւ սպառնա-  
լից դառնալ:

«Առաջնօրդը, ինքզինք պատսպարելու համար Ֆը-  
րանսական Վարչութեան այնպէս ներկայացուց էրը թէ  
իրեն դէմ զաւադրութիւն մը կազմակերպուած է, որուն  
այ զու պիտի երթան Ֆրանսական բարձր պաշտօնեա-  
ներ...»

«Իրականութեան մէջ սեւէ դաւադրութիւն գո-  
յութիւն չունէր: Միայն երէկ, կիրակի, Պատարագի ժա-  
մանակ, Առաջնօրդը բաւական խւորէն վար քաշուեցաւ  
սեղանէն և սպիտուեցաւ եկեղեցիէն դուրս ապաստանիլ:  
Ոստիկանութիւնը կարգը հաստատեց:

«Ֆրանսական Վարչութիւնը, որ կ'երեւի Առաջ-  
նօրդին հաւասարիքներուն երեւութապէս միայն հաւասա-  
քընծայած էր, բաւական պազարիւնութեամբ իմացաւ  
խնդիրը՝ իրը սպասուած, ճակատագրական բան մը:

«Այս դէպքէն յետոյ ի՞նչ պիտի ըլլայ մեր ներ-  
քին վիճակը»:

\* \*

«Սեպտեմբեր 22ին, այն օրը որ հեռացուեցան  
հայ քաղաքական անձնաւորութիւնները: Ախարճայի մէջ  
գտնուող արշաւախումբը, որ պիտի մեկնէր Հանքն, պա-  
շարուեցաւ Ֆրանսական ուժերէ և զինաթափուեցաւ»:

(«Արմէնիա» 4 Նոյեմբեր 1920)

ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՄԻՆՉԵՒ  
ՈՐԻՐ Կ'ԱՏՈՐՆԱՆԱՆ

Ահա Արմէնիոյի թղթ-կիցը, որ Ֆրանսական Վարչութեան մէջ իր ունեցած պաշտօնական բարձր գիրքին բերումով կրնար աւելի մօտէն իրազեկ ըլլաւ ճշշմարտութեան, իր սասրագրութամբ մեր հակառակորդներն ու արբանեակները մինչեւ ո՞ւր ստորնացած կը ցուցնէ իրենց կրքին ու ատելութեան մէջ. որ կրնան ամբաստանել մեզ իրը դաւաղիր Ֆրանսական բարձր պաշտօնեաներու կեռնքին դէմ:

Գրքին հեղինակը անձնապէս բաւական գժուարութիւն ունեցաւ, ինչպէս նախտապէս ցուցուցինք:

Ահա սակայն ի՞նչ կը գրուի Ամերիկայի Ռամկավար Ազատական Կուսակցութեան օրկան «Պահակախ մէջ»:

Հնչակեան Կուսակցութեան կիլիկեան գործիչներուն, որոնք ցորեկ ու զիշեր, մամուլով ու բեմով կիլիկիոյ հայութեան բարօյական, ուզգական ու ազգասիրական հզուացման կը ծառայէին, ասոնց դէմ ամենէն ստոր զրպարտութիւններով տասնեակ էջեր մրուելէ վերջ յօդուածագիր Պ. Ախրկեան վերջապէս իր մատնութիւն բուրող զրպարտութիւններու յերիւրածոյ, աղբիւր մը կը ՅՈՒՑԵՆՔ ըսելով.

«Ատանայի Հայ Ազգ. Միութեան անդամները աքսորուելէ վերջ Ս. Դ. Ներսու (Ս. Դ. Հնչակեանները կ'ակնարկէ) կեդրոնի անդամները կ'որոշեն նմանը չտեսնուած ՏԿՈՐԻ մը ձեռնարկել բոլոր այն անձնաւորութեանց վըրայ, որոնց մէջտեղէն վերցուիլը իրենց խորհելակերպով պատիւ մը պիտի նկատուէր թէ՛ մասնաւորներու, թէ՛ կուսակցութեան: Ու այս ուղղութեամբ ալ տենդագինորէն գործի կ'սկսին, որուն յառաջ բերած արդիւնքը պիտի տեսնենք:

ո՛ղեւէ քննադատութեան կամ խծրծանքի տեղի չը-  
տալու նպատակաւ, առանց իմ կողմէս եղբակացութիւն  
մը աւելցնելու այս վերջին դէպքերը նկարագրելու հա-  
մար: Կրկին պիտի օգտուիմ բարեկամիս (1\*) Պ. Գորե-  
գին Մարգարեանի նամակէն, որ ինձ հետեւեալ կերպով  
կը նկարագրէ տեղի ունեցած տէորի կատակերգութիւ-  
նը: — Յարգելի բարեկամս, Պ. Պ. Ախիրկեան, գիտեմ  
թէ շատ կը հետաքրքրուիք (2\*) լսելու այն բոլոր ժան-  
րամասնութիւնները, որ կը վերաբերին Ս. Դ. ներու-  
ձեռնարկած այն խոշոր տէորին, որ տեղի ունեցաւ (3\*)  
այս օրերուն մէջ, Այսօր քովս եկաւ Ս. Դ. Հնչակնան  
Մարգիս կէզիւրեանը և հետեւեալ կերպով նկարագրեց  
տեղի ունեցած դէպքը: — Դիշեր մը վահան ժամկչեանը  
(4\*) քովս եկաւ ու ստքի վրայ կեցած հրամայական շեշ-  
տով մը ըսաւ: Կէզիւրեան, մեր կուսակցութեան կեդ-  
րոնական Մարմինը հսկայ տէոօր մը պիտի կազմակեր-  
պէ, յարմար տեսնուեցաւ որ այս գործին պետ նշանակ-  
ուիս գուն: Ուզուած ժամանակ քու տրամադրութեանդ  
տակ պիտի գրուին 25 հատ էկանոնաւոր տէոօրիսաներ,  
որոնք միմիայն քեզի պիտի հնազանդին և քու հրա-  
մաններդ պիտի գործադրեն: Կը հասկնա՞ս: Մեր կոմի-  
տէն (5\*) որոշած է, որպէսզի մէկ օրուան ու մէկ ժամ-  
ուան մէջ հետեւեալ անձնաւորութիւնք մէջտեղէն վեր-  
նան: Առաջին Պ. Պրէմոն, Պ. Տիւֆիէս, Պ. Թօմի Մար-  
թէն և ուրիշ ֆրանսացի երկու սպայ: Երկրորդ՝ Թուրք  
վալիս, քաղաքապետը և ուրիշ կարեւոր երկու թուր-  
քեր: Երրորդ՝ Ասլանեան (6\*) Վարդապետը մասնաւորա-  
պէս այս մարդք, որովհետեւ մեր բոլոր գաղտնիքնե-  
րուն տեղեակ է և իր բերանն ալ շատ թոյլ: Կը առաջիւ, որ մը մեզ մատնելով ձեռք տայ: Պէտք է ա-  
ռաջին անգամ մաքրել Երկցեանը, Տէմիրգափուլեանը,  
և Առաքէլ Քէչեանը: Եթէ համաձայն ես, վաղը երեկոյ

ճիշդ ժամը 10,00ին եկուր թէփէի վարժարանը, ուր քեզի ամէն մանրամասնութիւն պիտի պարզենք։ Այս յիմար ու կործանարար քայլին առաջքը առնելու համար խոստացայ ճիշդ ժամանակին ներկայ գտնուիլ։

«Հետաքրքրութիւնս այն աստիճան գրգռուած էր, որ յաջորդ օր փոխանակ ժամը 10.00ին ժամը 9.00ին վարժարան գացի։ Ժողովասրահին (7<sup>o</sup>) դռւոք հասնելով կանգ առի, լսելու համար թէ իմ բացակայութեանս ի՞նչ նիւթի վրայ կը խորհրդակցին։ Շնորհիւ դօւորին վրայ բացուած խօշոր ճեղքուածքին, կրցի տեսնել թէ իրարու մօա նստած են Անդրանիկ Կէնճեան, Վահան Ժամկօչեան, Բնենիմին Ժամկօչեան և ուրիշ մը։ Բաւական խորհրդակցելէ վերջ Վահան Ժամկօչեան ձեռքը վեր բռնած հետեւեալ յայտարարութիւնը ըրաւ, որուն ամբողջն ալ հաւանութիւն տուին։ Ճէռօրիսա Թագւորը՝ Ասւլանեան Վարդապետը պիտի խփէ, ընկեր էլուեան, Տէմիրգափուլեանը և Երեցեանը (8<sup>o</sup>) և Ժամկօչեանը՝ Վահին, Քաղաքապետը ու միւս թուրքերը, ընկեր Համբէ Արդարը՝ Առաքէլ Քէնճեանը իր տօւնը հրաւիրելով հոն պիտի մաքրէ, իսկ Ֆրանսացիները մաքրելու գործը կը պըլլենք Ս. Կէզիւրեանին վրգը, որոնք մաքրելէ վերջ, մենք ալ առանց ողմուկի զինք կը մաքրենք։ (Այս վերջին հատուածը ամբողջ ստորագծուած է «Պահակաի մէջ»։ Այս գործը վերջացնելէ ետք մեր դիրքը շատ փառաւոր պիտի ըլլայա։ («Պահակա» թիւ 89, 1921 Յուլիս 30, թերթօն՝ թիւ 33, «Դրուագներ Կիլիկեան Անցքերէն»)։

Նախ՝ գիտել տանք թէ՝ իրաւ կամ ոււտ այսպիսի հրասարակութիւն մը՝ այդ թուականին, երբ դեռ Կիլիկիան Ֆրանսացան իշխանութեան ներքեւ կը գտնուէր ուելի քան սնրագործութիւն մըն էր, թէ՝ յօդուածագըւրին և թէ՝ զայն հիւրենկալոզ Ռամկավար Ազատական օրկանին կողմէ, գործուած ընդդէմ Հնչակեան կուսակ-

ցութեան և միտնգամայն սոսր դաւանանութիւն մը բնդդէմ կիլիկեան դատին, Ֆրանք և Թուրք քաղաքականութեան հացին իւղ քսզ, Թօղաւնք որ «Պահակախի խըմբագրութեան մօտ եթէ պօւտիկ մը խելք դանուած ըլլար, ատանկ աղայական և վրան բաց լերիւրանքի մը բընաւ տեղ պիտի չտար»:

Ապա առանք հետեւեալ բացառութիւնները վերը նշանակուած թիւերով:

1\*.- Գարեգին Մարգարեան գաշնակցական գաղտնի սստիկան մ'է: Այս նմանութեան զծով կրցած են գաշնակցական մը և վերակազմեալ մը բարեկամ ըլլալ:

2\*.- Որքան յառաջ գացած է այդ մաերմանթիւնը որ գաշնակցական գաղանի սստիկանի մը հետ նման նիւթերու շուրջ թղթակցութիւն կ'ունենայ: Ի՞նք ինչ գաղտնիքներ տուած է, որ անկէ կ'սպասէ: ԶԼ\*ը կրնար իր ընկերներէն բացատրութիւն ուզել:

3\*.- Բանի որ տէորը տեղի ունեցած է, իր բառով, ինչո՞ւ կիլիկեան թերթերը բան չգրեցին:

4\*.- Վահան Ժամկոչեանը չէր կրնար սեւէ մարդու քով երթալ, քանի որ իր փախստական պահուածէր Սեպտեմբեր 22էն ի վեր: Աւ յատկապէս չէր կրնար Ա. Կէզիւրեանը ահանել, քանի որ վերջինը՝ Վահանը կիլիկիայէն մեկնած կարծելով հակածամկոչեանականաշխատանքի լծուած էր:

5\*.- Հնչակեան կեդրոնը կիլիկիա չէր գանուերը կիլիկիոյ Վերին Մարմինը կը կոչուէր. «Գործադիրը, իսկ «Կամիտէ» բառը գաշնակցականացած է, Հնչակեանները «Գործադիր, Վարիչ, Վարչութիւն» կը գործածեն: Ուրիմն Ժամկոչեանը այս բառերը չէր կրնար գործածել:

6.- Ասլանեան Վարդապետի, Երէցեանի և Քէչեանի հակառակ ո՛չ մէկ բառ կրնար գործածել վ. Ժամկոչեան, քանի որ վերջին երկութը Կէզիւրեանին հետհաժանելի երբորդութիւն կը կողմէին: Եւ երեքը ա-

մենչն մահրիմ խորհրդակիցներն էին Առաջնորդ Հօր:

7.— Թէփէի վարժարանը՝ Թաղէսսեան Վարժարաննըն էր, որուն գուռը կը բացուէր բակի մը մէջ։ Մեզի արամագրուած էին Բ. յարկի սենեակները՝ իրր Ամառնային վարժարան և հօն սրան չկար։

8.— Սոխ ջարդելո՞ւ պիտի երթան, որ՝ նոյն օրը, նոյն ժամուն, Պուլկարահայ կամաւոր մը, երկու ուսուցիչներ և հասարակ գործաւոր մը՝ իւրաքանչիւրը Յ-4 հոգի պիտի խփեն։

Ահա թէ մատնելու վարժութիւնը որքան արտա-ռաց յերիւրանքներու տառակ կը դարձնէ.

Վերը ըսինք, քանի մը Հնչակեան երիտասարդ-ներ, կատարուած ձերբակալութիւնները, Հայկական Լէ-գէսնականներու ցրւումը, գաղթականներու բռնի ար-տագողթը և Ախարճայի աղէսը հականայ, թր քասիրա-կան քաջաքականութիւն համարելով՝ առանց ուեւէ մե-ծի հարցնելու, կ'որոշեն հակաֆրանսական քանի մը գոր-ծեր կատարել, հակաթուրք որամադրութիւն ստեղծելու։ Այդ քայլելուն էին՝ Վալիին և Խթիլաֆական ակումբին վրայ ումբ նեսել, կառավարչատունը այրել։ Բարեբաղդ պայմաններու տակ վերջինը չգործադրուիր և կը փրկը-ւի կեանքը այս գրքին հեղինակին։

Կ'աւելյցնենք՝ Ս. Կէզիւրեան ս"ր աստիճանի սո-զուն մը բլլայուէ, որ նման ծնորտական որոշում մը հակառակուրդ կուսակցութեան մը մէկ անդամին ըսէ, մանաւանդ գաղանի սոտիկանի մը։

Իսնչ ըսել սակայն՝ երբ մարդ նախանձէ և հակա-մարտութենէ տարուած ստոր զրպարառութիւններու կը դիմէ և կուրանայսվ չանդրագառանար թէ ո՛չ միայն կու-սակցագաւ, այլ ազգադաւ արարիք է ըրածը։

Ատանտ գանուող ոչ մէկ հայ կը հաւատար ասոր, բայց անոնք թէ՛ օրուան պատասխանատունները կասկա-

ծելի, դաւագիր, աճրագործ կ'ուզեն դարձնել Ֆրանսական լշխանութեան առջեւ և թէ՛ կուսակցական յայտնի անձեր շարքին առջեւ կասկածելի, մատնիչ կ'ուզեն ներկայացնել։ Երկու պարագային ալ կուսակցութեան վնասելու յետին մաքով։

Այս դժուարութիւններու շրջանին «Տաւրոս» կը շարունակէ արհամարհել իրական, արտաքին թշնամին, երեւութական ներքին հակառակորդը և իր կծու քննագառութիւնները անշեղ կը շարունակէ։ Եւ ահա կը հասնի Հաճնոյ Հերոսական անկօւմը։ Կուզան նոր կուսակցական գործիչներ, որոնք միջազգայրին անծանօթ են և դէպքերու վերիվայրումները ժամանակ չեն տար օւսումնասիրելու ու անմիջապէս կողմօրոշելու հարկադրանքին տակ՝ կ'առնեն քայլեր, որոնք չտփանաս ու երիտասարդ գործողներու հաշուսվ սիսալ կը նկատուին։

Հաճնոյ անկման լուրը հասնելուն պէս ժողովը դադարին բազուքը խստօրէն կը պոռթկայ Ազգային Միութեան դէմ ալ։

Այդ օրերուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ս. Սահակ վեհ. Կաթողիկոս Փարիզէն կը վերադառնայ։ Առանա կը հասնին Պատուիրակութեան ներկայացուցչին որպէս աջակից՝ Փարիզէն դրկուած Գուրգէն Թահմազեան, Արշակ Զօպանեան և Ժամանակ մը յետոյ Արմէն Սասունի։

Ազգային ու քաղաքական գործերու այս քառային շրջանը շակելու համար՝ կը մտածուի կողմակերպութեան նոր ձեւ մը փորձել։ «Ազգային Խորհուրդ» մը յառաջացնելու համար Նոյեմբեր 7ին Վեհափառին նախագհութեամբ ազգային խառն ժողով մը կը գումարուի։

Ամերիկայի Հնչակեան երկու նոր գործիչներ կուգան՝ ընկ. Մարգար Ջագիկեան և ընկ. Տօքթ. Պազարաւարեան։

«Ժաւրոս» կը շաբօւնակէ իր ընդհանուր ուղեգը-  
ծէն քալել՝ դարմանելու համար ներքին ու արտաքին  
սխալ կամ թերի գործերու վկասները:

Ֆրանսական վարչութիւնը մաքրելու համար կու-  
սակցութեան հետ ունեցած իր հին հաշիւը ընկ. Կէնճ-  
եանը 17 նոյեմբերին Պէյրութ կը զրկէ հաշիւները տա-  
նելու, լնկերը կը յանձնէ չորս խմբագրականներ ևԱղ-  
դային Խորհուրդը հարցին շուրջ ու կը մեկնի:

«Ժաւրոս» քաղուածարար տանք այդ շրջանի  
կարեւոր իրադարձութիւնները:

Հաճըն ինկաւ, բայց Հաճընցիք ջանացին ճեղքել  
թրքական շշման և ազատ ոչխարհ գալ, Օրէ օր մէկ,  
երկու և փոքրութիւ խումբեր կը հասնին, որոնցմէ կ'ի-  
մանանք թէ՝ գայմազամ ընկ, Կարապետ Զալիան դուրս-  
դալու անկարող հայրենակիցներու կեանքը փրկելու հա-  
մար՝ ճերմակ դրոշով յանձնուած և անծանօթ ուղղու-  
թեամբ քշուած է: Քիարի հովիւը իր անձը ոչխարնե-  
րու փրկութեան կը տրամադրէ, հոգ չէ թէ թշնամին-  
վատ ու բարբարոս՝ հովիւն ու ոչխարը միասին ոուրէ  
անցնէ: Լնկ. Ճէպէճեան վիրաւոր, գերի ինկած է: Գը-  
լուխը կտրած և ցուցադրութեան համար կեսարիա զըր-  
կած են:

Հաճընէն վերջին անգամ հեռացողներ իրենց դա-  
րւուր հայրենիքը բացերու մէջ տեսած են:

Ճիշանէն կ'իմացնեն թէ 300ի մօտ Հաճընցիներ  
հասած են թըլան: Ասոնք ճամբան երեք մեծ ընդհա-  
րումներ ունեցած են ու հիմա ալ կոփէի մէջ են: Անմի-  
ջական օգնութեան համար Ճիշանի հայրը սկսած էն-  
կամաւորագրուիլ: Պ. Տամատեան, Թէքլիկեան Գերա-  
պայծառ, ընկ. Տօքթ. Պաղատասարեան և ընկ. Կ. Կէսը-  
ռէրէլեան Ֆրանսական իշխանութեան դիմած են անմիւ-

ջակոն օժանդակութեան համար։ Խշխանութիւնը խոստացած է ամէն դիւրութիւն ընծայել։

300 հոգի ալ հասած են Պօրուցի մօտ՝ Սարըչամ,

Առանայի մօտակայ Հայ Գիւղէն թնդանօթի ձայն կուգայ։

— «Սոն Փօսթասը» թերթը կը մաղթէ, որ Հաճնոյ խնդիրը զախցուած չափով ողիտուի եղած է բուլացուած թրքական... մաղթանք։

— Խշխանութիւնը սկսած է իր օժանդակութիւնը դրկել՝ օդանաւ մը թռած է Թբիլանի վերեւ Հաճնոյ խըլեակներու հետապնդումի համար և սեւէ շարժում չէ աեսած։ Ի՞նչ ասպետական օժանդակութիւն։

— Վերջապէս Ֆրանսական Խշխանութիւնը Ազատամի մէջ Յ թուրքեր հրացանի րռնած է ասպատակութեան յանցանքով։

— Առանայի Հնչակեան ակումբին մէջ կայացած դասախոսական հաւաքոյթի մը ընթացքին Հաճնոյ ողէտեալներուն համար հանգանակութիւն մը կը կատարուիր։

— Խզմիրի Հնչակեան կանանց Մասնաճիւղէն Հաճնոյ ողէտեալներուն զրկուսծ հազուսաները 30 Հօկտեմբերին հասան։

— Թուրք Հրամանատար Թուրան բանակով մը կը պաշարէ Թբիլան հասնազ Հաճընցիները և կ'առաջարկէ յանձնուիլ, անսնք կը կռուին ու վեց զոհ տալով կը հասնին Մէրճիմէք (30 Հօկտ.)։

— Ամանոսի զանազան շրջաններէն հայեր կը գողթեն Տէօրթ եօլ։ Մինչեւ 30 Հօկտեմբեր հազար հինգեարիւրի հասած են։ Թուրք գաղթականներ ու կը հասնին։ Դարրաթիլիսէի մօտ չէթէներ յարձակում կը գործեն, բայց էօղէրւիի հայերը ետ կը մզեն։

— Հօկտեմբեր 31ին Զօր։ Տիւֆիէօ պաշտոնական յայտարարութեամբ Հօկտեմբեր 10—31ի կորիւներու ըն-

թացքին բանակին ապրած յաղթանակները կը ներկայացնէ:

— Ընդհանուր պատերազմին 200է աւելի հայեր ու սնբագործ Սիւլէյման ձերքակալուած է:

— Փախստական Հաճընցիներ գովեստով կը խօսին հետեւեալ հայրենակիցներու մասին, որոնք ունի զիրանները եղած են խռոմքերուն՝ Արքահամ Թօսոււնեան Համբարձում Չուլեան, Խաչեր, Հաճի, Ղազար և Յովնան Գըրպըշգեաններ և Միհրան Պետիկեան:

— Քանի որ չէթէսկան շարժումը կը յարօւնակաւի, և Ֆրանսական կառավարութիւնը անհրաժեշտ ու կարուկ քայլ չ'առներ, ընկ. Վահրին, միշտ ըմբաստ, հակառակ կառավարական պաշտօնեայ ըլլալուն կը մասնէ հարուածող խմբակ մը կազմել և ելլել գիւղերը՝ հարուածի դէմ հարօւած իջեցնելու համար: Դժբաղդարար՝ նախապէս ճամբանները ուսումնասիրած չըլլալուն՝ կ'իշնայ Ֆրանսական դինուորական փշաթելերու մէջ և կը բռնուի:

Կուսակցութեան դիմումին վրայ՝ Պ. Փորթուզալեան կ'ստանձնէ փաստաբանութիւնը և իր ճարտար լեզով, ունեցած ազդեցութիւններով կը յաջողի ազատել՝ այլապէս կրնար մահուան վճիռ ստանալ:

— Ամերիկայէն եկած կուսակցական գործիչ ընկ. Զագիկեանի առաջարկով կը գումարուի Շրջանային Պատգամուորական ժողով:

Նախազան՝ Ամերիկայի Կեդրոնական Վարիչ Մարմնայ Հիազօր Մ. Զոդիկեան:

Պատգամաւոր. — Արիս Գալֆաեան, Բ. Ժամկոչեան, Սարգիս Տիգրանի, Մեսրոպ Շխորալմեան, Համբարձում Դրիգուեան, Նոււրդ Ասպետ, Արիս Ազիրեան:

Խորհրդականներ. — Յովհաննէս Հաչինեան, Ռու-

բէն Երկաթ, Տօքթ. Տէր Պաղտասարեան, Անդրանիկ  
Կէնճեան, Գրիգոր Եզեկիէլեան, Արտմ Ասպետ:

Նկատի ունենալով որ նախորդ Ժողովին Պատգա-  
մաւրական ժողով ըլլաւը սառագող ոհւէ յիշասակութիւն  
չկայ,

Նկատի ունենալով որ ան զբաղած է միայն Գոր-  
ծադիրի ընտրութեամբ,

Նկատի ունենալով որ ոչ մէկ Մասնաճիւղի նիւթա-  
րարոյական հաշուեասութիւն եղած է, որոշուեան զայն  
Խորհրդակցական նկատել, իսկ ասիկա ընդունիլ Կիլիկիոյ  
Երջանային Ա. Պատգամաւրական ժողով:

Պատգամաւրական ժողովը որոշեց Հաւրոսէը ու-  
րաթերթի վերածել և յայտարել Ս.Դ. Հնչակեան կու-  
սակցութեան Կիլիկիոյ շրջանի օրկան:

Որոշուեցաւ Ս. Դ. Հնչակեան կեդրոնական Վար-  
ժարանը ճանչնալ և սաներէն թոշակ չդանձել:

Որոշուեցաւ գիշերային դպրոց բանալ հասարակու-  
թեան,

Հաստատեց արտաքսուած երեք ընկերներու մա-  
սին արուած վճիռը, սակայն Առաջնորդ Գ.Ծ. Վ. Առ-  
լանեանի վճիռը բեկանեց:

Որոշուեցաւ Սիսի Մասնաճիւղի անդամներէն ընկ-  
դ. Փաշապէզեանը հրաւիրել Շնոր Աշխերէց թերթի ա-  
ռաջնութեամբ: Նոյնպէս հրաւիրել ընկ. Կէօքաէրէլ-  
եան և Վ. Ժամկոչեանը զանազան լուսարաններին համար:

Իսկ արտաքին քաղաքական և Ազգային Հարցերու  
շուրջ Գործադիր Մարմայ ահշեկոգիրը մժրողական թեամբ  
իւրացնուց:

— Ատանա կուզայ Տօքթ. Անդրանիկ Զավուշեան:

## Ը. Մ Ա Ս

### ՄԵԿՆՈՒՄ ԿԻԼԻԿԻԱՅԵՆ

Դեկտեմբեր 4ին մէկ ամսուայ ընթացքին Ազգային կեռնքին մէջ ոչ մէկ փոփոխութիւն կամ բարեփոխութիւն։ Առանա հասած են Ա. Զօպանեան, Գ. Թահմազեան, Ա. Սասունի, որոնք ջանք կը թափեն հայկական բանակին համար հանգանակութիւն մը յաջողցնելու։ Ընորուած է Հանգանակիչ Յանձնախումբ մը, Տահմանի Վրդ. Ա. Զօպանեան, Մ. Տամատեան, Գ. Թահմազեան, Զ. Պղոբկեան, Գ. Ազիրեան, Տ. Գալըպճեան, Ա. Սասունի, Տօքթ. Պաղտասարեան։ Մ. Զգիրկեան, Հ. Ռոզուրլեան, Յ. Պէտէլեան, Տօքթ. Պէզիրճեան, որոնք կը կազմակերպեն հրապորակոյին բանախոսութիւն մը։ Հնչակեան կուսակցութեան կողմէ կը խօսի Տօքթ. Պաղտասարեան։

Մամուլը կ'զբաղի առաւելաբար Հայաստանով։ Կը սիւներ, Կարսի անկում, հանգանակութիւն։

Կիլիկեան ցաւերէն միայն Հաճընով զբաղողներ կան։ Հանգանակութիւն, ի նպաստ ներկայացում։ Հաճնոյ Հայրենակց. Միւրթեան ընարութիւն, դատապարտութիւններ, պատասխանատուններու ճշդում եւ հազար ու մէկ անարժէք հարսեր, որոնք չեն կրնար Հաճընցիի մը արցունքը սամքեցնել։

Դեկտեմբեր 16ին ընկ. Ա. Կէնճեան կը վերադառնայ:

Վեհափառ Հայրապետը Առաջնորդարանի և Ազգային ժեռաթեան միջեւ ծագած անհասկացողութիւնը վերըլու համար կը գումարէ Խորհրդական ժողով մը, ուր կ'որոշուի խնդրել Վեհափառէն, որ «Ազգային խորհրդական» մը յառաջացնէ՝ նշանակովի, ներկայացուցչական հանգամանքով,

Դեկտեմբեր 21ին Կէնճեան կ'ստանայ հետեւեալ պաշտօնական հրաւերը՝

«Մեր նախագահութեան տակ հաւաքուսած Խորհրդական ժողովը մեծամասնութեամբ համաձայնած ըլլալով, որ Ազգային Խորհուրդը ուղղակի մենք ընտրենք, այս մասին մեր հայրական չնորհակալութիւնը յայտնելով՝ կը ծանուցանենք թէ հստեւեալ պատօւարժան անդամներէն ընտրած ենք յիշեալ Խորհուրդը:»

«Գեր. Տ. Եղիշէ եպիսկ., Գեր. Հ. Յովհ. վարդապետ, Վեր. Կ. Յարութիւնեան, Ֆիարք. Կիրակոս Քէշիշեան, Զաքարիա Պղտիկեան, Եսայի Պղտիկեան, Ա. Կէնճեան, Յ. Փափազեան, Տօքթ. Ս. Բարեջանեան:»

«Բայտ ամենայնի վստահ ենք, որ ամենքդ ու յօդուտ ազգին, համերաշխ սպազմ պիտի աշխատիք և գոնթողուք մեղի հետ և Կիլիկիոյ բովանդակ հայութիւնը:»

«Առաջին հաւաքումը մեր բնակարանին մէջ տեղի պիտի ունենայ ամսոյն 22ին, Զորեքշարթի օր՝ ժամը 4.00ին յետ ժիջօրէի:»

«Կը յուսանք թէ պիտի հաճիք ներկայ գտնուիլ:

Հայրական Ողջունիւ

Մնամ ազօթարար

Սահակ Բ. Կաթողիկոս Կիլիկիոս

Որպէս կուսակցական պարտաւորութիւն, մանաւանդ որ ի բացակայութեան տեղի ունեցած խորհրդակցական ժողովներու մէջ Հնչակեան կուսակցութեան ներկայացուցիչներուն բռնած դիրքէն տեղեկութիւն շունէր, ընկ-կէնճեան այդ հրաւեր նամակը կը ցուցնէ ընկ-Զազիկեանին, որը թէ՛ լիսզօր զործիչ և թէ՛ Գործադիրին Առենապեան էր և անոր կարծիքը կ'ուզէ իր բըռնելիք դիրքին մասին աւելցնելով. «Բնաւ արամազիր չեմ ընդունելու»:

Զագիկեան կը յայտնէ թէ Գործադիր Մարմինը այս կարգադրութեան համամիտ եղած է, հետեւարար կը խնդրէ, որ անպայման երթայ և ընդունի անդամակցութիւնը, ժողովէն քիչ առաջ ալ ընկ. Զազիկեան երկառզավ մը կը խնդրէ, որ անպայման երթայ.

Դեկտեմբեր 22ին կը գումարուի Ազգային Խորհուրդի նախախապատրաստական ժողովը և Դեկտեմբեր 24ին կ'ընտրուի դիւնելը՝ Ասենապետ Զաքարյա Պղտիկեան, Ալփենապիր՝ Ա. կէնճեան, իսկ հոգեւոր պետերը, որպէս պատուակալ անդամներ։

Դեկտեմբեր 29ին կաթողիկոսին ընկերակցութեամբ ամբողջ կազմը կ'ընդունուի Զոր-Տի. ֆքէօյի կողմէ, որը իր ուրախութիւնը յայտնելով կը խրախուսէ ժողովը, որ համերաշխութեամբ զործեն կիլիկոյ օգտին համար։

Դժբաղդաբար ըլլա՛ արտաքին քաղաքական, ըլլա՛ ներքին ազգային կամ կուսակցական կացութիւնը օրուան պահանջմներուն բոլորովին անհամապատասխան փուլի մէջ կը տեսէ մնալ, Բարիզի պատուիրակութեան կողմէ զրկուած ներկայացուցիչներու թոյլ և անգիտակ վերաբերմունքին և արտասահմանէն հկած՝ շարք մը պատասխանատու անձերու բազդոխնդիր և պատեհապաշտ ընթացքին շարհիւ, միւս կողմէ՝ նկատելով որ կուսակցեւէն արտաքսուածներու կողմէ զաղանուին կաւար-

ուած խաչակրութիւնը կը քաջալերուի օրուան պատասխանատու անձնաւորութիւններու կողմէ և նկատելով որ օրուան փափուկ կացութեան պահանջած լրջութեան հակառակ, տիրաբուական հոգ մը կ'սկսի փչել ամէն կողմէ՝ դեռ Ազգային Խորհուրդը ամիս մը չբոլորած, 1921 Յունուար 24ին պարզ հրաժարագրով մը կը քաշուի ընկ։ Ա. կէնճեան այդ մարմինէն ալ։

Ամիսներ յետոյ նոր ձերբակալութիւններ և արտաքսումներ կ'սկսին։ Երբ էրկին կ'առաջարկուի ընկ։ Ա. կէնճեանին իր հաշիւնները տանիւ Պէյրութ, ընկերը կ'առաջարկէ ու կը պեղէ, որ ընտանիքն ալ միասին տանիւ Ֆրանսական վարչութիւնը երկար տատանումներէ վերջ կը համաձայնի։

Ապրիլ 4ին Հնչակեան ակումբին մէջ՝ հրապարակային, Ապրիլ 23ին Հնչակեան Ռւսանողական Միութեան ուղղեալ հրաժեշտի բանախօսութիւններով կը պարզէ թէ Ֆրանսական իշխանութեան կողմէ կիլիկիոյ լքումը վըճռուած է, ուստի Ազգ ։ Իշխանութիւն և մասնաւորաբար Հնչակեան կուսակցութիւնը փօթորկիին վերահաս ըլլաւ և զգացող նաւապետի մը դերը ստանձնելու հն։

Ապրիլ 26ին կիլիկիոյ գլխաւոն սպառնացող վտանգին մասին մուայլ խօրհրդածութեամբ, բայց մինչեւ վերջին վայրկեանը իրեն վիճակուած պարտականութիւնը անկեղծ, խիզախ և աննկատ կերպով կատարած ըլլաւ գիտակցութեամբ կը հեռանայ ընկ։ Ա. կէնճեան կիլիկիոյէն։

Թ. Մ Ա Ս

## ՅԱԻԵԼՈՒԱԾ

Հնկ.Ա. Կէնճեանի ձեռագիրը կը վերջանայ հոս։ Հնկերոջ ձեռագիրներուն մէջ գտնուեցաւ թուղթ մը, ուրուն վրայ գրած էր զանազան մասեր՝ առջեւնին նշանակելով՝ ստուգել և ընդլայնել։

Հնկերոջ այդ գրութենէն արտօնուած՝ իր քայլերով առւինք ձեռագիրը, բայց նշանակուած ընդլայնումներէն զատ չՏաւրոսցէն քաղուածաբար և քանի մը անձերու ձեռագիր յուշերէն տօւինք Սսոյ, Օսմանիեէի, Ախսարճայի, Շարի և Հաճեոյ վերաբերեալ նիւթեր։

Արդ Կիլիկիոյ երեք տարօւան շրջանը ամրողացնելու համար, կուտանք հակիրճ ծանօթութիւններ՝ Կիլիկիոյ վերաբնակումի (1919ի սկիզբը) և պարպումի շըրջաններու մասին։

Ա. 1 9 1 9

Կիլիկիան իր Հայկական դիմագիծը ստացաւ հազարական թուականներուն, մօտ երեք դար տեւեց Հայկական պետութիւնը և ՖԴ.գարէն սկսեալ հպատակ դարձաւ Օսմաննեան պետութեան, սակայն միշտ ունեցաւ հայկական խիտ բնակչութիւն։ Այս հաշուազ ի.դարօւն ապրոց

մեծ կամ փոքր բոլոր ազգերուն մէջ Կիլիկիոյ վրայ իրաւունք ունեցող միակ ազգը հայն է, քանի որ ան Կիլիկիոյ լեռներուն, ձորերուն, և դաշտերուն մէջ հասաւուած, բազմացած և խիստ փոքր, անեղան կախւներով տիրացած է ամբողջ երկրին, Հոն հայեր կախւներ մղած են ոչ թէ Կիլիկիոյ մէջ բնակող, պետականութիւն կազմած ազգի մը կամ ազգերու գէմ, այլ դուրսէն արշաւող՝ Բիւզանդական, Եգիպտական, Թ-Բարսկան ուժերուն:

Սակայն 1909ին մասնակի յարդավ, 1916-18ին, Ընդհանուր աքսոր-կոսորտածավ թուրքը ջանաց Կիլիկիոյ ինչպէս ողջ Հայաստանի հայկական դիմագիծ վախել հայը աքսորելավ, կոսորելավ:

1918ի զինադադարէն յեսոյ Հալեպի, Տէր Զօրի, Պաղպատի, Դամասկոսի, Լիբանանի և Եգիպտասի զանազան անկիւններէն հայերը՝ յաղթական համաձայնական բանակներու զեկովարներէն քաջալերուած, և Ալբարոյցի ճակտին վրայ հայկական Լեգէնականներու յաղթական յառաջիւազացքէն եռանդաւորուած սկսան վերդառնալ դէսի հայրենիք:

Պոլսոյ և Իզմիրի շրջաններէն աքսորուածներ անարտկայս հոն պիտի գիմէին, բայց Կիլիկիոյ և Հայաստանի վեց նահանգներու բնակիչները խմբուեցան Կիլիկիոյ, որպէս ամենէն մօսակայ շրջանը (Սերասակոյ, Խարբերդի, Կարսոյ, Գիթլիսի, Վանի և Տիգրանակերպի): Հակառակ բոլոր յուսերուն և ակնկալութիւններուն այդ նահանգներու գաները զաց մեացին, ընդհակառակը՝ Գոնիս, Կեսարիս և Կորդ մը այլ վայրեր գտնուող հայ խլեակներ ոլ եկան Կիլիկիոյ:

Մեզի որամադրուած զրաւոր վաւերագրերէն առաջինը կ'ապացուցանէ թէ Փետրուարին արդէն բացւած էին հայ վարժարանները: Դեռ առրին չբոլորած

Ազգային կեռնքը ձեւ կ'ստանայ: Կ'ընտրուի Առաջնօրդը Հոգ. Շ. Վ. Ասլանեան, կը կազմուին Ազգային միութիւններ՝ Ասանա՝ (որու անդամներէն Մանուշեան Վրդի պատճառաբանեալ հրաժարականը բարենիշ չապահվեց պատկան Մարմնոյն), Հաճըն, Սիս, Տէօրթ Եօլ, հայրենակցական բազմաթիւ միութիւններ կազմուած են՝ անապատէն ազատազ հայրենակիցներուն նիւթական օժանդակութիւն հասցնելու, օրուն օսկենոս աղբիւրն է Միացեալ Նահանգներու հայութիւնը, որ միշտ մնաց նոյն առաստաձեռն ու զահարերզը: Ասոնց կողքին որրահաւաք մարմիններ, որոնք կ'աշխատէին թուրքերու տուններէն ազատել մեր զաղցուած մահոււկները և կը բացուին որբանացներ (հոս ալ կը գննուին պաշտօնեաներ, որոնց գործերը հրապարակելը շատ պաաիւ չի բերեր):

Կազմուեցան ՀՀայ Արքաներու գունդեր, իրենց առաջազ (Կարմիր և դեղին փաղկապաւորներ) Հրամանաստարներով և ոժանքը նուագախումբով:

Դժբաղդարար նոր քաղաքական կուսակցութիւններ կազմելու փախարեն, չին կուսակցութիւնները կեանքի կը կոչուին, որոնցմէ ոժանք գազափարական ու դործնական առաջինութիւններով մեր ցաւերուն սպեշանի գնելով ծարայելէ ուելի նախ՝ արդարացուցին գոյութիւնը այլ կուսակցութիւններու, որոնք իրենց ոըխուր պատճութեամբ անարգանքի սիւնին գամուելու էին և ապա՝ այդ վերջիններուն նոր սիրագործութիւնները հակառակելու աշխատանքին լծուկով իրենց ունեցած և չունեցած ուժերը յաւմպէս գործածած եղան:

Այսու ամենայնի կուսակցութիւնները ունեցան իրենց թերթերը, «Կիլիկիո» (գաշեակ-) և Հայ Զայն (Բամկավար), «Կիլիկեան Արձագան» (Վերակազմեալ) և Յաւրաւան (Հնչակեան):

Հիմնուեցան գրրադարաններ: Ամերիկայի Ս. Դ.

Հեղակեան Մասնաճիւղերը: Հ. Բ. Բ. Մ. և այլ կազմակերպութիւններ մեծ թիւով գրքեր զրկեցին:

Հաստատուեցու Հայ Բժշկական Առաքելութիւն մը որուեցան համերգներ, ներկայացումներ, և Սրբայի տարեդարձի հանդէսներ:

Երկու երեք ամսուան չնթացքին ծլարձակուեցան Ժշակութային այսցան հիմնարկութիւններ, բայց ի՞նչ ըրին թուրքերը:

Կազմուեցան թուրք աւազակախումբեր, աարին չբոլորած (15 Սեպտեմբերին) կազմուեցու Շէյխ Մուրամի ջարդը: Մայր տուաւ միլլիական շարժումը: Աստնա, Սիս (4 հոգի սպաննուած): Կ'արժէ որսագրել հետեւեալը

## ԽՐԵՆՑ ԳԼՈՒԽՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

(Չարս օր Պայմանաժամ)

Աստնայի նահանգին կառավարիչ Գնդ. Նորմանի հրամանով՝ միւտիրները, մուխթարները և միւթէսարիֆները իրենց զլուխով պատախանատու են, ուստի չորս օրուան մէջ Աստնա յանձնելու են:

ա) Իրենց տեղւոյն և վարչութեան մօտ գտնուած բոլոր պատերազմական զէնքերը:

բ) Երկրին մէջ գտնուած բոլոր վիրաւոր կամ առողջ աւազակները: (Ճաւրոսա Հոկ. 26):

Զարդարաբ մը Ֆէթթ-է կը դնդակա՞-որուի:



Ֆրանսական իշխանութիւնը կը հասաստէ գրագըննութիւն՝ առաջին ամիսներուն: սակայն Սեպտեմբերին կը ջնջէ:

կը մեռնի Տօքթ. Ռուլան (յուղարկաւորութիւն 3 Սեպտեմբեր 1919) նոխ կը թաղուի Արդարեանի բազին մէջ, մինչեւ որ յարմարութիւն կ'ստեղծուի և կը փախադրուի: Տարագրեալներու նուիրուած Թրանստեղի բը-ժիշկ մը, որուն համար երեք յարանուանութիւններն այ Յիշտառակի հաւաքոյթներ կը կազմակերպեն:

Գեյրութէն Առանո կ'այսելէ Զօր. Կուրօ: Յաղ-թական կամարներ կը բարձրացուին, որոնցմէ ամենէն շքնզը հայկականը, որուն առկին անցնելու առեն սպի-ռակ ազաւնիներ կը թացուին և դպրոցական աշակերտ-ներ՝ բոլորովին ճերմակ հազուած սքանչելի ծաղկեփուն-ջներ կը մասուցանեն: Անոր որպէս գնահատութիւն Զօ-րովորը կ'ընդունի հայոց հրաւերը և կ'ընդունուի Ար-դարեան Վարժարանի սենեկներէն մէկը, ու խանդա-վոռ ճառավ մը գովզը կը հիւսէ «Արարան» կերպող հայ կամաւորական բանակին մասնաւորապէս և հայուն մը-շակայթին՝ թերեւս թելագրուած Վարժ.-ի մը մէջ գոնե-ւելէն և ազատագրական մարտնչութերուն, ու այդ զոյտ գետիններուն վրայ հայուն տարած յալթանակները ներ-բռնելէ վերջ ծափերու տարափին առկ կը յայտարարէ: «Կիլիկեան հայուն գարաւոր հայրենիքն է, Կիլիկիոն ա-զատագրուեցաւ հայ կամաւորներու թափած արեամբ և ուստի կիլիկեան հայուն պիտի ըլլոյց:

Փակելէ առաջ 1919ը, պարապանութիւն կ'իշնայ ճշգելու երկու դաւաճաններու սպանութեան պարագան: Ասսնք են Ձէյթունցի Կորապետ և Եասեան:

Ասսնց վրայ խօսելէ առաջ յիշենք թէ՛ գաշնակ: ինչ-պէս ամէն տեղ՝ Առանայի մէջ ո՛չ միայն թուլառած այլ քաջալերած էր, որ իր անգամներէն սմանք զաղանի ոս-տիկան գառնան: Գաղանի սոտիկան արձանացրուող դաշ-նակցականները երեք հաշուազ կը գործէին (‘)օրպէս կա-ռավորական պաշտօնեայ: Այս մարզին մէջ անխափը

թուրքին և հայուն՝ եթէ դաշնակ չէր կը վեսոէին. (2) անձնական շահուն կը ծառայեցնէին իրենց պաշտօնը: Թերեւու կը յիշեն 1919ի Սեպտեմբերին կողոպաւած հայ լուժայտփախին պարագան (զժրողդարար գէպքը յիշապակուած կը գտնենք, բայց ոչ անունը) և կամ «Թառպաղա» Մահիէսիթի մէջ ֆրանսացի սոսիկաններու հետ կուռելէ յետոյ, իր հայրենակից մէկ երիտասարդն ու ինձդինք սպաննող Սերաստացի Յովնանին (Անդրանիկի զինուարներէն, մէպէճի խումբէն) խոդիրը: Երկու պարագաներուն մէջ ալ գաղոնի սոսիկաններէն երկու կամ երեք հոգի մասնակից եղան, բաժին սատցան:

Հակառակ որ դաշնակցականներ միշտ ալ ունէ հասկառակող կուսակցութեան պատկանող անձին սխուլը կը ջանան ուղղակի պառկան կուսակցութեան վերադրել (ականջը խօսի իրենց երգիծողին, որ ձերբակալուած քանի մը անձները կապեց Մահակեան վարժարանին, կազանդի նուէրներու մէջ սպրցեցնելով «Ամահակեանի պիտանին ապահովելու» որամուսւթիւն մը — զրպարանել, մատնել, վնասել ուղելով) մենք չենք փաթթեր կուսակցութեան վզին, որքան ալ ան վարժուած ըլլոյ գիմանալ նման, եղերական արարքներու ծանրութեան: (3) Ուղղակի կամ անուղղակի ծառայել կուսակցութեան և կուսակցականներու:

Տանք երկու մատնիչներու սպաննութիւնը:

Այդ ոչոր—պատիժը յղացուեցաւ, հետապնդուեցաւ և գլուխ հանուեցաւ երկու Հնչակեան գործոն անդամներէ —Մասթէսս Երէցեան (չենք գիտեր ինչո՞ւ յամաօրէն լուռ կը մնայ) և Սարգիս Կէզիւրեանէ:

Գործին սկզբնական շրջանին առնուելիք բոլոր քայլերը ծանօթ էին Հնչակեաններուն: Նոյնիսկ երկու երիտասարդ ուսուցիչներու (Ա.Է. և Բ.Ժ.) պաշտօն ոքր-

ուած էր, որ զիշերները հետապնդէին և իրենց խռո-  
տացուած էր այդ գործին մասնակցութիւնու:

Սակայն գեռ զործը չհասունցած, ոերկու հնչակ-  
եանները իրենց գաշնակցականներու հետ ունեցած մը-  
ուերժիկ յարաբերութեան պատճառով (գաշնակցականներ  
որոնց հետ կը յարաբերէին իրը զաղանի ոստիկան) և  
որովհետեւ չէին կրնար ամէն քան բոցառուել, թիւ թիչ  
կասկածելի նկատուեցան կուսակցութեան առջեւ և զոր-  
ծունէութեան ուստակէով, տարրիրութիւնն ալ յարաբե-  
րութիւնը ցրութեան, հակառակութեան, մրցակցութեան  
աստիճանին հասցնելով, ծրագրուած գործը; բոլորովին  
զաղանի պահեցին, նոյնիսկ երկու երիտասարդ ուսու-  
ցիչներէն:

Եւ օր մ'ալ երբ կուսակցական ժողով մը կար ա-  
կումբին մէջ՝ գուրուց դրան առջեւ ոչխարի պէս մոր-  
թըւեցաւ Զէյթունցի կարապետը և յաջորդ օր կայարա-  
նի ճամբուն վրայ խեղդաման գոնուեցաւ բորեն Արշա-  
ւիր Եասեանը:

Վաստի եմ թէ մեր այդ հետապնդող ընկերներուն  
հետ կային ոչ՝ հնչակեաններ, սակայն անօնք միմիայն  
իրենց գաղանի սատիկոնի հանգամանքով, ոչ՝ թէ դաշ-  
նակցական ըլլալնուն:

Ուստի եթէ այդ պարոններուն գործը պէտք է  
կուսակցականացնել, թէեւ իրենց գերը երկրորդական  
եղած էր, պէտք է անօնց բոլոր սխրագարծութիւններն  
ալ կուսակցականացնել: Ինչ որ կրեանք անուներով առ  
և սակայն ինչպէս ընթերցողը սեռու կարելի եղած չա-  
փով զգուշացանք անուն առլէ:

Եթէ երկու զործին համար գործողներու թիւը թիւ  
զգալով ուրիշներ ալ մասնակցած են, սամիկա միշտ ալ  
կազմակերպողներու բարեկամական յարաբերութեամբ ե-  
ղած է: Ամէն պարագայի գաշնակցութիւնը, իրը կու-

սակեռւթիւն ոչ մէկ դեր ունեցած է: Զգենք որ ունեցած ալ ըլլոր, իրենց հարիւրաւոր ոճիրներուն, տասնեակ հազար մատնութիւններուն և ամբողջ շարքերով նման արարքներու մէջ գտնուելէ յետոյ՝ այդ մէկը բան մը չէր կրնար սրբել իրենց ճակատն:

Ահա թռուցիկ ակնարկ մը 1919ին կատարուած գէպքերուն վրայ:

### Բ. 1921

Անձանօթ պատճառով մը «Տաւրոս»ը վերջնակառնապէս դադարման կը գառապարապուի. կուսուը առանց ժամանակ կորսնցնելու Ռւսան. Միութեան ռնոր Սերունդը կուսակցականացնելով կ'սկսի հրատարակել: Առաջին թիւնի կուտայ «Մեր Աւզգութիւնը», որ է իրը ընկերվարկարկան թերթ, պաշտպանել բանուոր և աշխատաւոր դասակորդին շահերը, հասարակութեան սալ դասակարգային գիտակցութիւն և հայութեան՝ վերջնական, իրական ազատութեան՝ այսինքն անեսական ազատութեան համար պայքար:

Ալ Կիլիկեան հարցը, բարձի թողի եղած է և աւելի շատ ժաղավուրդը կը հետաքրքրուի Հայաստանեան խնդրով, բայց Կիլիկեան հարցին գէմ կառարուած նոր դաւ մը երեւան կ'ելլէ: «Արեւելեան Մամուլը կը գրերէ... կը շրջի զրոյց մը ևս ոչ նուազ դայթակղենուցիչ»:

«Այնքան կրկնուեցաւ, որ... չեմ վարանիր զայն հրապարակել... այս բարոյական ոճիրին պատասխանաբերութիւնը վերջնելու քաջութիւնը ունեցող մարմիններէն սպասելով բացարութիւնը»:

«... Պ. Ահարոնեան... անկախութեան Աթթին յուրը Փարիզ հասնելուն յաջորդ օրը, Գրանսական կառագարաւթեան ներկայացուցած է գիր մը, որով բացարձակ և անզերտպահ կը պահարած Աթթը, կը դատապարտէ Տամասեանը, որ այս գործին զլուխը կանգնած է և կը ուղեկացնէ թէ զայն պատճենանկ ըրած է, և այլեւս իրաւունք չունի ան իմ անունով խօսելու և կը կրկնէ... ուելորդ է ըսել այն հաւասարիքները, որ առկէ առաջ ալ ուռած էր յանուն հայ հանրապետութեան, անօր՝ Կիլիկիոյ վրայ՝ ամեն յաւակնութենէ ՀՐԱԺԱՐՍԾ ըւլալու ժամաին:

«... Հետոքրքրական պիտի ըւլար գիտնալ թէ ի՞նչ բառով պիտի ուզէին որոկել գդաւաճան» բառին սիրահարները».

(«Նոր Սերունդ» թիւ 23 Յունուար)

Ասոր կը յաջորդէ դասնակ-Քեմալ գաշնագիրը.

«Յօդ. 3... Այս առթիւ կը վաւերացուի թէ ՕՍՄ. ՍԱՀՄԱՆԻՆ մէջ ՀԱՅ ՄԵԾՍՄԱՍՍՆՈՒԹԻՒՆ ունեցող ուեւէ ՀՈՂԱՄԱՍ ԶԿԱՅ.

«Յօդ. 5... Նոր զծուած սահմանէն մինչեւ Օսմ. էին սահմանը գոնուազ հողամասը՝ այս գաշնագրով՝ Թուրքիոյ կը մնայ, որուն վրայ Թուրքիա պատմական, ցեղական և իրաւական անուրանալի իրաւունքներ ունի: Եթէ Երեւանի Հանրապետութիւնը... այս մասին կասկած յայտնէ... գաշնագրին վաւերացման թուականէն ԵԲԵՔ ՏԱՐԻ յետոյ ՀԱՆՐԱՊՈՒԹԻՒՆ պիտի դիմուի:

Յօդ. 6... Անգօրրութիւնը խանգարող շարժումներու... տեղի չտալու բարեմտութեամբ Երեւանի Հանրապետութիւնը յանձն կ'առնէ ուեւէ զինուօրական կազմակերպութիւն չարտունել, բացի 8 դաշտային կամ յիշուային թնդանօթով և 26 գնդացիրերով լինուած 1500 հօգինոց թաշակաւոր զօրսրաժինէ յը....

ՀՀայ Հանրապետութիւնը ազատ է... ամբութիւններ չինել, ծանր թնդանօթ զեսողել...։ Պիտի չգտնըւին 15 սանթիմոս օպիւս և 10,50 երկայն թնդանօթ և աւելի փոքր հրանօթներ, որոնք հարկ եղած առն կը բանակչն գործածուիլ:

Յօդ 8... Թուրք ներկայացուցիչը կրնայ քըննութիւն կառարել: Ասոր փոխարէն Հայկական Հանրապետութիւնը ներքին կամ արտաքին վասնդի առեն, երբ պահանջէ թուրքիոյ Ազգ. Մեծ ժողովը յանձն կ'առնէ զինեալ օգնութիւն հասցնել...։

Յօդ... Դաղթականներէն անոնք որ դաշնագրին վաւերացման թուականէն սկսեալ Յ ամիսէն չն դառնար, չեն կրնար... արտօնութիւններէն օգտուիլ և սեփականութեան, իրաւունքներու դրակրը, լսելի պիտի չըլլան:

Յօդ. 9... Թուրքիո... պատերազմին պատճառաւ... ունեցած տուցանքը պահանջելէ կը հրաժարի...։

Յօդ. 11... Երեւանի կառավարութիւնը Թուրք Ազգ. Մեծ ժողովէն մերժուած Սեվրի դաշնագիրը չեղեալ կը հռչակէ:

Յօդ. 14... Քէմալական Ազգ. կառավարութիւնը թուրք տէրութեան ։ Հողային ամբողջութեան սպառնացող յարձակման դէմ պիտի կրնայ Հայաստանի մէջ առժամանայ արգելիչ միջները ձեռք առնել...։

Յօդ.— 15... Երեւանի Հանրապետութիւնը չեղեալ կը համարէ սեւէ տէրութեան հետ կնքուած դաշնագրերու այն արամտղրութիւնները, որ... Թուրքիոյ շահերուն վեսակար են: («Տաւրոս» 3-4 Յունվար 26 27)

Ասոնց հետ կը հրատարակուի Շկարսչին անկումը, Ալեքսանդրապոլի գրաւումը: զէպքեր որոնք ժամանակին կատարուած են, բայց մենք Կիլիկիոյ Տէղ կղզիա-

ցած լուր չենք ունեցած և ահա՝ դաշնակցութեան օրկանը՝ «Կիլիկիա» կ'սկսի մաղձը թափել և իր սովորական զէնքը գործածել, և նոր Սերունդը Տաւրոսի շարունակութիւնն է։ Այսինքն՝ «Տաւրոս» խափանուած է, ուստի և... և նոր Սերունդը ալ խափանուելու է։ Ու դեռ կը հպարտանան թէ յեղափախական են և մատնիչները կը մաքրեն։

Այս պայքարին կը մասնակցին Ռամկավար և Վերակազմեալները զինակցելով Դաշնակցութեան հետ, հարուածելու համար Ս.Դ. Հնչակեան կուսակցութիւնը՝ իրր պոլօնիկ, առանց հաշուի առնելու թէ Հ. Յ. Դաշնակցութեան Երեւանի օրկան «Յառաջ»ը 20 Նոյեմբեր 1920 ին կը գրեր. «... Ռուսներու հետ ըլլալով չե որ հայ ժողովուրդը կարող է ապահովել իր պետական գոյութիւնը, իր Փրկուրեան համար ունի միայն մի նանապարհ, զենել ընդհանուր լեզու իր հարեւան բուրբին նետ։

Յունուար 3ին կ'իմացուի թէ Խոալիս ռազմամբը, մասնաւորաբար ուժեղ թնդանօթներ կուսայ Մուստաֆա Քէմալի։

Փետրուար 17ին կը ձերբակայուի Վահան Ժամկոչեանը ու կ'աքսորուի։

Փետրուար 20ին Պիւլիքըն եխնօմիք եւ Ֆինանսիէ տիւ Սկմաֆոր ըլ Մարտիլլ շաբաթաթերթը 12 Դեկտեմբեր 1920 թիւին մէջ Կիլիկիայ հարցին շուրջ սխալ դատութիւններ կ'ընէ (դրուածքը գրաքննուած), որուն կը պատասխանէ Գնդ. Պրէմոն՝ 31 Դեկտեմբեր 1920 նոյն թերթին մէջ։

«Զուզելով սկսի վիճաբանութիւն մը... պարտք կը համարեմ նշանակել ինձի վերաբերեալ իրողութիւններ...»

1) Ես երբեք հրամանաւարութիւն ըրած չեմ կի-  
լիկիոյ մէջ....

2) Յուրիս 10ի ձախորդ գէպքէն առաջ, որ առեն  
ամէնքն ալ՝ թէ իուլամ, թէ՛ քրիստոնեայ զէնք պար-  
պեցին, տեղի ունեցած էր քէմալիստներու պետական  
հարուածի փորձը, որոնք Յուրիս 4ին Պարսկական Հիւ-  
պատոսին առաջնորդութեամբ փորձեցին առվալել Օսմ-  
իլանութիւնը.... Թէեւ 20 ամիս կիլիկիա մնացի, ես  
Քէշիշեան անուն նախագահ չեմ ճանչցած:

3) Ես երբեք բան լսած չեմ (Ց տող գրաքննուած).  
Բայց կարելի է այդ ըստին ներկայացնել իր պատմա-  
ծին հակառակը և այս անգամ սոսորգ կերպով՝ Մարգարի հայ  
եկեղեցիին դէպքը, ուր քէմալիստները քարիւզով ոզջ  
ոզջ այրեցին 7—800 կիւներ և մանուկներ 1920 Փետր-  
ուարին և անոնք որ կը փորձէին գուրս ելլեւ (գրաքն-  
նըւած) հրացանի բռնուելով սպաննուեցան: Այդ առեն Մա-  
րտի մէջ ֆրանսական պահակազօրք կար զօրավարի մը  
հրամանաւարութեան տակ:

«Կը խորհիմ թէ այս օրինակները կը բաւեն ճըշ-  
մարտութիւնը ցոյց տալու:

«Ես կատարեալ վաստանութիւն ունիմ Զեր ինչպէս  
և Պ. Արգօի (Մարտէյլի երեսփախան յօդուածաղիրը) ար-  
գարասիրութեան վրայ թէ եղելութիւնները ուղղուած  
պիտի ներկայացուին միեւնոյն պայմաններուն մէջ, ո-  
րով հրատարակուած է խնդրոյ առարկայ յօդուածը....»

ԳնԴ. ՊՐԵՄՈՆ

«Պ. Արգօ՝ ասոր իբր պատասխան կը հրատարակէ  
Զօր. Տիւֆիէօյի 5 Օգոստոս 1920ի պատերազմակոն վի-  
ճակի յայտարարութիւնը և թէ խոսվարարները սաստիկ  
պատիժի պիտի ենթարկուին: Բայց այդ յայտարարու-

թեան մէջ հայու անուն չկայ: Ռիդհանուրին ուղղաւած է և հանրածանօթ իրողութիւն էր, թէ գրանսացիներու գէմ զէն ի ձեռին քմբոսսացողները Թուրքերն էին, «Հ թէ հայերը»: (ԱրտասպուտծւԱրմէնիայցն 20 Փետր. 1921)

Փետրուար 22ին կը հրատարակուի հետեւելը:

### ԹԻՒ 264 ՈՐՈՇՄՆԱԳԻՐ

ՈՐ ԿԸ ԿԱՐԳԱԴՐԵ ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՄՈՒՏՔԸ ԿԻԼԻԿԻԱ

«Աչքի առաջ ունենալով 19 Յունուար 1919ի որոշմագիրը, «ը կը կազմակերպէր... Կիլիկիայի վերին Վարչութիւնը»:

«Աչքի առաջ ունենալով 9 Օգոստոս 1849ի օրէնքը, 3 Ապրիլ 1878ի օրէնքը և 7 Հոկտեմբեր 1904ի օրունակիրը, չպատերազմակիօն վիճակ կը հռչակէր Կիլիկիոյ ամրողջ տարածութեան վրայ:

«Նկատի ունենալով «ը ներկայ պայմաններուն մէջ հաստրակաց ապահովութիւնը կարելի կ'ըլլայ պաշտպանել միայն ճիշդ ու ճիշդ հսկողութիւն կատարելու վերաբերութեան վրայ՝ կ'որոշէ.

ա) Արգիլուած է այս անձերուն մօւտքը, «ը նախատիս չեն ստացած Կիլիկիոյ Գրաւման Զօրագունդերու Ընդհանուր Հրամանատարութենէն արտօնագիր մը:

բ) Այս արտօնագիրը պէտք է պահանջուի կիլիկիոյ Գրաւման Զօրագունդի Հրամանատարութենէն, ճիշդնորդութեամբ շահագրգռուսղին բնակոծ վայրին ֆըրանսական հիւպատոսական կամ զինուորական իշխանութեան:

գ) Գաղաքային, զինուորական իշխանութիւնները և ծովային հրամանատարութիւնը լիազօրուած են անմիջապէս զործագրութեան դնելու այս որոշումնագիրը:

19 Փետրուար 1921

ԶՈՐ. ՏԻՀԻՑԻՔԾ

Տարի մը առաջ Շյաղթական կամարաներու տակէն Առանա մտնելու առեն ՀԿիլիկիան հայերունն է» յայտարարող Զօր. Կուրօն ըստ է լրագրողի մը. «Կիլիկիան պիսի պարզուի, ան Իրջապէս որ քէմալիսաները դադրեցնեն թշնամութիւնները. Բայց պարզումը կարելի պիսի ըլլայ այն առեն միայն, երբ հասանառի ոստիկանութիւն մը, ապահովելու համար անդորրութիւնը յարգել առլով փաքրամտութիւններու լրաւունքը»:

Թէեւ այսքան բացորոշ կերպով կ'արտայայտուին պատկան անձնաւորութիւններ, մենք հայերս կ'զրադինք Հայստաննեան հարցերով, Սուրբական խնդիրներով, Յունո-թուրք յարաբերութիւններով. բայց ովկին մոռցած մեր զիսուն ճօնօղ սուրբ ու ներքին մանր հարցեր կարգադրելով կ'զրացինք — ինչպէս՝ Թաղականական ընտրութիւններ (Մերսին, ուր Հնչակեանները համաձայնական ցանկ կը պատրաստեն) Հայրենակցուկան Միութիւններու վարչութիւններ, կուսակցական անարժէք վկներ։

Թուրքեր՝ ըստ Ֆրանսական ՍԱԹէն թերթին՝ Լանտոնի Խորհրդադարովին կը ներկայանան յազդականի դիրքով և ՀԿը գնահատեն Ֆրանսայի հաշտարար արամագրութիւնները և նոյն թերթին համաձայն Հառաջին շարթուան Խորհրդադարովին ձեռք բերուած արդիւնքը կանխառանել կուսայ Ֆրանսական ուժերու մաս առ մաս կիլիկիայէն քաշութիւն։

Ճիշդ նոյն օրերուն՝ Թուրքերը ապացուցանելու համար թէ փօքրամասնուրիւններու իրաւունքները կը յարգեն, Նիյտէյի մէջ առանեակ մը յօյներ անծանօթ վայր մը կ'աքսորեն, տասնհակ մը յօյներ գաղանաբար կը յօշուեն, իսկ ՅՈ հօդի առ ջարդած են, պատճառաբանելով թէ Յօյն, Հայ. Փրանսացի չէթէներու (՞՞) պարէն առած են։

Մարտ 11ին կիլիկիտ այնքան խաղաղած\* է, որ

Զօրավարը մասնաւոր որոշմագիրներ կը հանէ աղաւնի պահնելու, տան վարձեցու, ալիւրի ու բարիւղի վաճառումի արտօնութեան և նման հարցերու համար։ Կարծես մասնաւոր ճիգ մը կայ ժողովուրդին ուշագրութիւնը քաղաքական հարցերէ հեռացնելու և նոր Սերունդն ալ ազգը ըստած այս քնարեր դեղէն ուշագրութիւնը դարձուցած է գեպի լուսոն ու Մոսկուս։ Իսկ Առաջնորդարանը կալուածային, ժողանդական հարցերով և կաթողիկոսարանը ամուսնական օրէնքներով կ'զրազին, ալ մոռըլած է հերիէկեան ինքնազմարութիւնն, և Յեզափիխութիւն։

Մարտ 20ին կ'ուշարերի Նոր Սերունդ և երկու խըմբագրականով կը ներկայացնէ «մօսալուս պարպումի հաւանականութեան առթած արածուազոր յուղումը և կը յիշենէ թէ «արարական, հրէսկան հոգամասերը ազտագըրուած են, կը մայ միայն Հայկական կիլիկիան» կոչ կ'ուզզէ հայութեան չյօւսալիքուիլ... պզպջակ յոյսեր կնելով առջեւնին, իսկ Ազգային պատուիրակութիւնն... նամակ մը գրելով Տէլլի Թէլիկրամբին կը հերթէ այն զրոյցը, թէ ինք պահանջած է Մեծ Հայաստան մը՝ մէջն ըլլուզվ կիլիկիան, այլ կ'ըսէ։ «Մենք պահանջած ենք գործադրել Սեվրի դաշնագիրը Հայտոսանի կազմութեան համար։ Իսկ գույզվ կիլիկիոյ, այդ շրջանը ըստ Սեվրի դաշնագրին, թուրք ուրբապետութեան ուկ պիտի մնայ, միայն մենք կը պահանջենք տեղական ինքնավարութիւն մը՝ թուրք կառավարութեան նաւանձութեամբ»։

Ու Պ. Զօպանեան՝ Ազգային պատուիրակութեան ներկայացնութիւն՝ իր քաղաքական առաքելութիւնը, լրացնուցած (կիլիկիոյ ինքնավարութիւն՝ թուրքին հաւանութեամբ) սկսած է կիլիկիոյ հայութիւնը մաքրացարձելու մասին մասել և տաաջին առթիւ «Հայ Զայնցով կը յարձակի Հնչակեան կուսակցութեան վրայ, որ գենդրանականվարժուան է բացեր», և ասսարակաց կրթութեան

դործի զեկավարութեան մէջ ժարգիկ ունից, ու կարծես  
թէ ոսիկա բնական չըլլայ, կ'իմանայ թէ չկ'աշխատին Ա-  
ռաջնորդարանն ալ ձեռք ձգելու, Ո՞վ իմաստութիւն, որ  
իր շարժերը կը մզէ բոնի պայմանի՝ դրելով. ևմեր մաս-  
ուրականութիւնը, մեր զեկավար ժարմինները, մամու-  
լը ստկայն պէտք է ոչալուրջ մնան, բոնի ու մաքով  
պայքարինց, կը տեսնէ՞ք սովիայօվ կոիւը քաջալերելու  
չափ յառաջ կ'երթայ, բայց երբ կիլիկիոն բռնոգրաւե-  
լու տաշջարկ կը ներկայացնէր «Ցաւրոս» ո'չ ինք, ո'չ  
իրենները ձայնակծեցն, ստկայն ևնոր Սերունդի պա-  
րագան տարբեր է, այդ մասին լուս մնալ աններելի  
մեղք են կը գրէ Պ. Զօպաննեան, որուն կը պատասխանէ  
«Նոր Սերունդ»։ «Եղբայրական կոիւը քաջալերելու ա-  
ռաջարկը մնաք ոչ թէ Պ. Զօպաննեանին, ոյլ չօպանի մը  
մօտ տեսնելը չէինք երեւակայերց, բայց այս շրջնուին  
իր լուսազրօր նման պիտի գործէր. «Կիլիկիոյ մէջ գաշ-  
նակցականներ և սամկավարներ միեւնոյն բանը կ'ուզեն,  
կիլիկիան հարցին վրայ միեւնոյն ձեւով կը մտածեն,  
բայց Հնչակեանները՝ ոչչ կը գրէ։ Բանի որ կը մտածեն  
ինչո՞ւ չգործեն, Եւ սովիայօվ գործելէ զառ ուրիշ մի-  
ջոց չկայ. . . Հնչակեանին գէմ։

Մարտ 24ին պատուիրակութիւն մը կը ներկայա-  
նայ Զօր. Տիւֆիեսի, պարպաւմի մասին բացարաւու-  
թիւն ուզելու, Զօրավարը կ'ըսէ. «Ցակաւին թշնամու-  
թիւնները չեն դադարած։ Դադարելու պարագային  
պաշտօնապէս կը հազորդեմ Զեզ հետաքրքրու խնդրի  
մասին։ Առ այժմ ընդորձակ տեղեկութիւններ չեմ կըր-  
նար ուզ, նոր լուսարանութիւններ սա-ցած չըլլուզվու-  
թայց Պրիան և Պէքիր Սամի սասրագրած են համաձայ-  
նագիրը և Պէքիր Ս-մի իր գոհունակութիւնը կը յայտ-  
նէ ըսկելով. «Շատ գոհ եմ այս համաձայնութենէն և կա-  
տարեալ վստահութիւն ունիմ Պ. Պրիանի վրայց։ Ու

գրացնութիւնը շատ աւելի կը խստանայ, նոյնիսկ Փաք-  
րամասնութիւններու իրաւունքներու Պաշտպանութիւ-  
նը վերնազրով խմբագրականը ամբողջութեամբ կը վեր-  
ցուի, անո թէ ինչո՞ւ «Նոր Սերունդ» Կիլիկիան մոռ-  
ցած է Սուրբոյով, իշմիրով կ'զբաղի:

Պոլսական թերթերէն կ'իւսանանք Թալէաթի ու-  
սորին յաջոզութիւնը:

Մարտ 30ին Զօր. Տիւֆիէօ կը յիշեցնէ թէ Հպա-  
տերազմական վիճակը գոյութիւն ունի և կ'զգուշացնէ  
ժողովուրդը Շնիւրումնաւոր տարածայնութիւններէն և  
կը թելագրէ «մնալ խաղաղ ու հանգարան քանի որ «Ֆը-  
րանսացիններու ներկայութիւնը երաշխաւորութիւն մըն-  
է ընդհանուր պահպանական»:

«Նոր Սերունդ» խմբագրականի մը նիւթ կ'ընէ.  
«Խորնրդածութիւններ Կիլիկիոյ Պարպումին Առթիւ և  
կը զրէ. «Զօր. Տիւֆիէօյի Շայտարարութիւններէն յեռոյ  
ազգային մարմիններ և կուսակցութիւններ իրենց խոր-  
հրդակցութեան սեղանին վրայ դրած են ազգովին գաղ-  
թելո՞ւ թէ մնալ, համակերպելու այժմէական հրատապ  
հարցը»:

Երկսայրարանութիւն մը, որուն լուծումը կը  
տանջէ արգէն իսկ տանջուած ժողովուրդը։ Մնացեալը  
մօտ էջ մը լման գրացնուուած։

Ազրիլ 1ին Զօր. Տիւֆիէօ կ'արգիլէ հանրային  
հաստատութիւններու կամ մասնաւոր ուսւներու վրայ  
ազգային դքսուակ պարզելը՝ օտար պետութիւններու ներ-  
կայացուցիչներէն դաս։

Երբ Ազրիլ 3ին «Նոր Սերունդ կ'առաջարկէ Ակազ-  
մակերպուած, մեթօնիկ աշխատանքը, քանի որ ովե-  
րապրող հայութիւնը դաշնակիցներու խոստմալից յաղ-  
թանակէն յեռոյ պիոի ըմպեն դառնութեան բաժակը ան-  
դին գրաքնութիւնը կը ջնջէ կեղրոնական Վարժարանի

աշոկերտ՝ Պատրիկ Կէնճենի շարադրութիւնը. «Ազատութեան կոթողները, Պատերազմը»:

Կիլիկիոյ Հնչակեանները զասումով կը գառապարաեն դաշնակներու կողմէ ընկ. Պանդուխոյի թունաւորումը: (Հայաստան—մանրամասնութիւնը գրաքննուած) Կը գրաքննուին Հալէպի և Այնթապի լուրերն ալ:

Հնչակեան կուսակցութիւնը իր քարոզած միասնականութիւնը պահելու նախանձախնշրութեամբ Շնոր Սերունդը կը գագրեցնէ, լոկլով թէ միւս երեք կուսակցութիւններն ալ որոշած են չառ ի բոզոք գագրեցնել: Թէեւ Շնոր Սերունդը ձայն չէր ունեցած: Սակայն յաջորդ օրը դաշնակցական Սասունին կ'իմացնէ թէ «Կիլիկիան պիտի հրառարակուի» ու կոչ կ'ընէ համերաշխութեան: Ահա կուսակցական հետեւզական գործունէութիւն:

Ապրիլ 21ին ոեղի կ'ունենայ «Հայ Արիշներու հանդէս մը, ուր Մ. Տա՛տեան կրոկ ու բոց կը ժայթքեցնէ բառակայ Արիշներու հասցէին: և կ'արտայտուի «Կիլիկիան դէմ՝ եկեղեցին դէմ՝ եկեղեցի, դպրոցին դէմ՝ դպրոց կառացանողներուն դէմ՝» ակնարկելով Հնչակեան կուսակցութիւնը:

Բայց շուտով փառաւոր գառը առին Պ. Մ. Տամասեան իր և ընկերները: Ապրիլ 27ին սկեզին փողկապաւոր Արիշներու մնայուն Վարչութիւնը պիտի ընտրուի: Ռամկավարները հասժամանյակ առեն առուած յաղթանակէն զինովցած, նոյն աժան յաղթանակը պահովելու եկած էին: Ժողովը կը բացուի: դաշնակներ դիւտնը ընտրելու հրաւեր կուտան ըընկերաներուն: 80 քուէով դաշնակ գործիչ մը օրուան առենապետ կ'ընտրուի: Առենապետը որ ոյդ ժողովին սկզբնաւորութեան 25 դահեկան անդամառուրք վճարելով իրաւունք պահոված էր «ընտրելու և ընտրուելու», կ'առաջարկէ անդամագրուիլ: Եւ ահա

գաշնակները պատրաստուած ցանկեր կը հանեն, բոլորին  
ալ անդամատուրքը վճարելու պատրաստակամութեամբ  
ու երբ Ռամկավար մ'ալ իր ցանկը կը հանէ, զեռ գի-  
ւանին չհասած՝ կը պատռուի ու կորիը կ'ոկոի, գուա-  
զանները կը գործեն, ածականներն ու հայհոյութիւնը  
որանը կը լեռնեն, սոսիկաններ կուզան և սեղբայրացած  
Արիշները գուրու կը հանուին:

Մ. Տամասեանը թող կրկին գոտապարտէ Հնչակ-  
եանները. «Փորձուածը փորձել յիմարութիւն է» արդա-  
րեւ Բայց այն օրերուն և զեռ երկար ժամանակ չպար-  
շեւիկա Հնչակեանները հալածելու համար, ամէն հաշիւ կը  
մոռցուէր: Եւ պարօն Տամասեան մոռցաւ նաև քանի  
մը ամիս ուսաջ Հնչակեան ակումբին մէջ իր ըրած յայ-  
տարարութիւնը. «Մեծութիւններու վրայ հիւնալու հա-  
մար քիչ մը հեռուն կանգնելու է: Ես ոլ Հնչակեան  
կուսակցութեան մեծութեան վրայ հիւնալու համար է,  
որ հեռացած հեռուէն կը գիտեմ»: Մենք չեինք կործեր  
թէ յեղափոխական փորձուածութիւններով հարուստ Մ. Տա-  
մասեանը վայրկեանական զգացումներով կրնայ բանկիւ ու  
մռնալ իմաստութիւն և լրջութիւն:

Ապրիլ 29ին առնուեցու Ս. Դ. Հնչակեան Ռևո-  
նոզական Միութեան Ա. Տարեգարձը. Կ'արժէ խոսիլ Ու-  
սունողական Միութեան մասին:

Քանի մը Հնչակեան ծնողներ գիմեցին, որ իրենց  
զուակներուն արօւի կուսակցական գոտիաբակութիւն:  
Առանոյի Մասնաճիւղի վարչութիւնը սիրով ընդուա-  
ջեց և գործը յանձնեց ընկ: Ժուտավ աե-  
զի ունեցաւ առաջին հաւաքոյթը: Ուզզակի Ուսունողա-  
կան Միութիւն ըլլուէ աւելի գրական հաւաքոյթ մ'եր,  
ուր ներկայ եղան Արդարեան Վարժարանի բարձրագոյն  
գուստանի սաներէն սմանցն ոլ: Քանի մը հաւաքոյթէ  
ետք Միութիւնը ձեւաւորուեցաւ: Ընտրուեցան վարչո-

կանները։ Շուտով պատրաստուեցաւ գործունէութեան ծրագիր մը։ Իւրաքանչիւր շաբաթ պիտի ունենային գրական, անպատրաստի և պատրաստուած զիճաբանական, բանախօսական և դաստիօսական ժողովներ։ Ասոնցմէ միայն դասախօսականը զեկավար, պատրաստուած քնկերներու մասնակցութեամբ կը կառարուէր։ Մնացեալները զուտ անդամական էին։

Հետաքրքրուկան էին սկզբնական հաւաքութները։ Գրական բաժին ունեցողներ՝ յաճախ այս ու այն էրջենակէն նախադասութիւններ, առջեր քովքոված կուզային էրապարակ և խեղճ առաջնորդ ուսուցիչներ՝ ժողովէն առաջ յաճախ բոլոր շաբագրութիւնը կարմիր մելանով նոր կը գրէր, սկզայն ուրին չըսլուրած։ Ահարոնների տիտղորին Մէջն անուն գիրքին էՊարոն, պէն պունի անլամամց (ասիկա չեմ հասկնար) ըսող պատահին կ'ըսէր։ «Պարո՞ն, իմ ոճիս ձեռք մի զարնէք»։ Այսքան ոկնրախ եղաւ յառաջդիմութիւնը։

Վիճաբանական ժողովներուն նախապէս բաժին առնող պատանիներ, հազիւ սէկ երկու վայրկեաննոց զրութեամբ մը կը ներկայանուին և յետոյ ժամանակը լեցնելու մասին պիտի ժամանակը։ Իսկ անպատրաստի զիճաբանութեան առեն աեղւոյն վրայ կը մրուէր նիւթ մը, ներկաները կը բաժնուէին երկու խուժը և առ վէճը կ'սկսէր։ Ժիմ հակառակորդ ընկերու ըստու ու իրարու բերնէ նախագասութիւն մը առնելով կը զիժէր։ Ճիշդ նիւթը մռացած և առաջնորդը սորդուած էր միշտ մէկն ու միւսը հրաւիրել որ մոռնոն իրարու ըստօները և որտայառուին որուած նիւթին մասին։ Մակայն այս մարդին մէջ ալ հասան մինչեւ հօն, որ համարեակեցան հակառակորդ կուսակցութիւններու պատանեկան կամ այլ միութիւններ զիճնելու երաւիրել և հասարակութիւնը տեսաւ թէ Ս. Դ. Հնչակեան Ուսունողական

Միութեան անդամները իսկապէս պատրաստուած կուգային և հակառակօրդները ինքզինքնին պղտիկ զգալով երկրորդ անդամ յանձն չեին տաներ մասնակցիւ։ Անշուշտ Ուսանազական Միութեան նպասակը չէր երեւիւ։ այլ՝ աւելի պատրաստուիլ։

Թերեւս ամենէն հետաքրքրականը բանախօսականն էր, որուն մասին խիստ զաւեշտախտոն ձեւավ զրած է Յակոբ Գույյումճեան՝ իր «Արիւնոս» Անապատաքին մէջ(էջ 408—411)։ Յաճախ Առենապետը կը հրաւիրէր օրուան բանախօսը և անա կը պատասխանուէր։ «Քացակարյա» (Տըղոն վախցած՝ չէր եկած) կամ «Հիւանդ» (սուտ հիւանդ ձեւացած) կամ կուգար մէկը։ «Ներեցէք ընկերներ, այսօր պատրաստ չեմ» և կամ քանի մը խօսք՝ յաճախ անկապ, կմկմալով, իւրաքանչիւր բառէ յեռոյ հազարավ։ առենապետին նայելով ու կ'երթար ոեղը։

Դաստիառութիւններուն նիւթերը ընկերաբանական, պատմական, գրական կ'ըլլարին։ Կարելի էր յիշել դաստիառներէն ընկերներ Ա. Կէնճեան, Ս. Շահէն, Վ. Ժամկոչեան, Ա. Էլոեան, Ս. Մկրտիչեան, Ա. Ասպետ, Ֆ. Խանջանական և Ե. Զօրեան։

Չեմ հաւատար թէ ոեւէ կազմակերպութիւն այնան ըցուն յառաջդիմութիւն ունեցաւ և եղաւ լոյս մը Առանայի հայութեան, որքան Ս. Դ. Հնչակեան Ուսունազական Միութիւնը, Բայց դիւրին գործ չերեւակայենք։ Ամէն շաբաթ հինգ ժողով յաջողցնելու համար զեկավար և քանի մը նուիրուած անդամներ՝ լավաերը ձեռքերնին պարզ կոմ անձրեւած օր՝ տունէ ուն կը պաշտէին հաւաքելու համար։ Հին, հայ գիւղերու ժամկոչները գաւազան մը ձեռքերնին ճամբու քարերուն կամ ուն դըրան կը զարնէին, ձայն կուտային ու կ'անցնէին, սակայն Ուսունազական ժամկոչները ժամկոչները պարտաւօր եին առջեւնին ձգել ու ունիլ։

Ուսանողական Միութիւնը աւելի մեծ թափ ստացաւ, երբ բացաւեցաւ Ս. Դ. Հնչակեան կեդրոնական վարժարատնը, որը ունեցաւ շէայ Արիշներու խումբը (նախ ներկայացուցինք անջատուելու պարագան —)և հայկական որբանոցին՝ գրեթէ զզուանքով դուրս եկած չորս փողահարներ եկան միացան:

Ուսանողական Միութիւնը Զատկի և Մայիս 1ի բարեմաղթութիւնները խորհրդանշող և շատ նրբին պատկերներով փորագծուած հաւկիթներ նուիրեց քաղաքին պաշտօնական մարմիններուն և կուսակցութիւններուն, իւրաքանչիւրին գաղափարը խորհրդանշող նկար ու խօսք ներկայացուած: Հաւկիթները կարմրցուած էին ուսի կեղեւով և գծուած՝ Արարատի կամ Աւարայրի, Գողգոթայի կամ Պայազիտի հմայիչ ու պաշտելի տեսարաններու շուրջ գեղեցիկ նշանաբաններ:

Բաղմաթիւ ստացողներէն Հ. Յ. Դաշնակցութիւնը գեղեցիկ պատկերագրքի մը հետ չնորհակալութեան գիր մը զրկեց, իսկ Զօր-Տիւֆիէս, հիացումն ու շնորհակալութիւնը յայտնած էր իրեն ներկայացնող երկու «Արիշներուն և պաշտօնեան զգացուցած էր, թէ նուէրը պիտի զրկուի: Նուէր շատացուեցաւ: Արդեօք միւս «Արիշներուն տարուեցաւ:

Քանի որ Ուսանողական Միութեան վրայ խօսեցանք, պատկերն ամրօջացնելու համար ունք Ս. Դ. Հնչակեան կեդրոնական վարժարատնի պատկերն ար:

1920ի Գարնան՝ չեթերկան շարժումը այնքան առածծուեցաւ, որ գտնուեցան հայեր, որոնք ձգեցին ամէն դործ ու կիլիկիայէն հեռացան:

Հեռացողներէն մէկը եղաւ Արգարեան վարժարատնի Տեսչական Խորհուրդի անդամներէն՝ Տիար Յովսէփ Դը-Շըրեան:

Անոր մէկնելէն յեսայ իր գասերը առժամարտը

յանձնուեցան ուսուցիչի մը, որը վերջին ամիսներուն դաստիարակչական գործէ ազատ կացուցուած էր, որպէսզի կարենայ բացականերու գործերը ստանձնել:

Ուսուցիչը՝ տակաւին երիտասարդ՝ բարձրագոյն (այն առեն տակաւին Դ. դաստիարակ) գաստրանի հայերէն դասով այնքան կլանուեցաւ, սաները այնքան հետաքըրքրուեցան, որ ամրան արձակուրդը պարապ չանցընելու համար երկօւսակք ուզեցին շարունակել, քանի որ սաները ապրիքով Դ. դաստիարանէն բարձր էին, աքարէն դարձած ըլլալով:

Կուսակցութեան միջնորդութեամբ Թաղէոսեան Աղջկանց Վարժարանը որամադրուեցաւ և ամառնային դպրոցը սկսաւ: Հիանալի աշխատանք կը թափուէր թէ՛ ուսուցչութեան և թէ՛ սաներուն կողմէ:

Դրելու եռանդը այնքան բուռն էր, որ Ուսուցական Միութիւնը որոշեց հրատարակել «Նոր Սերունդ» անունով չորս էջերով թերթ մը: Մարդ կ'երջանկանար տեսնելով բուռն մը տղաք, դեռ նոր թրքերէնը մոռցած և հայերէն խօսիլ ու գրել սկսած՝ Շարաթ առաջ կուգային Թաղէոսեան Վարժարան, իրենց զեկովար ուսուցչին հետ կը պատրաստէին սոսինձ - խմորը, ապա կ'ընդորինակէին բերուած կտօրները, կը զարնէին խըմօրին, այս ու այն կուգային շփել, հետաքրքրութեամբ անկիւները բարձրաց ելով քննել թէ մերանը անհրաժեշտ չափով ծծուած է, տպա տիպ թուղթը կը հանէին ու կ'սկսէին ապագրել: Ուսանք տպագրուածները կը շարէին չօրնալու համար, ուրիշներ չօրցածները կը ծալլէին, հասցէ կը գրէին և երեսն կէս գիշերին կ'երթային առւն քննանալու: Կիրակի առաւտա կուգային բաժնելու, Տասնըերկրորդ թիւէն՝ սկսան՝ տպագրուած ու փոքրածաւ էլեկտրական ապագա առաջարկ հանել: 1921 Յունիսարէն փոխան ցը-

աեցաւ կուսակցութեան, քանի որ «Տաւրոս»ը դադարման դատապարտուած էր.

Ու այս աշխատանքին վրայ աւելցուցէք գիշերուան յազնութիւնը։ Զէթէական յարձակումէն վախնայով հայ երիտասարդութիւնը, մասնաւորաբար Հնչակհան Մասնաճիւղերը ամբողջ գիշերը խրամներուց մէջ, ոյատնէշներու ետին պահակ կը կենային։ Գիշերային դպրոցի ուսուցիչները և սաներէն ոմանք որպէս վերահսկիչ խըրամ կ'այցելէին, երբեմն ամբողջ գիշերը։

Ամառնային վարժարութիւնը չփակուած՝ (ախրոժակը սւանելով կը բացուի)՝ ուսուցիչ և սան կ'ուզեն սեփական վարժարուն սանենալ։ Առաջարկը կը ներկայացուի Կուսակցութեան։ Խանդավառութեամբ կ'ընդունուի. կ'որոշուի սաները ձրի առնել։ Որոշումը կը հաստատուի Պատգամաւորական ժաղովէն։

Յայաբարութիւն կը որուի «Տաւրոս»ի, կը բըռնուին ուսուցիչները՝ մնայուն, Պ.Պ. Արիս Գալֆանեան, Բ. Յամկոչեան (Տնօրէն), Եղիշ Խզմիրեան, այցելու՝ Պ.Պ. Երևանդ Զօրեան, Միսաք Սըմմիկեան (հրժր.) Վարդան Գալֆանեան, Վահան Ժամկոչեան, Սարգիս Տիսրուսի, Գրիգոր Պօղոսեան։

Վարժարանը կը բացուի Գարա Սօդու թաղին մէջ, Շւնի երեք դասարան՝ նախակրթարանի Դ. Ե. և Զ. կը կոչուի Ա. Դ. Հնչակեան կեդրոնական վարժարան և ֆրանսական իշխանութեան մօտ այդպէս կ'արձանագըրռուի։ Ու այդ օրէն Ուսանողական Միութիւն, կեդրոնական վարժարան (70 սան) և (Կարմիր փողկապաւոր) Արիներու Միութիւն կը դառնան Ատանայի համը, Փայլուն ծաղիկը, և ուաշգ, այս խաղաղ աշխատանքը զնահատուելու փոխարէն թունաւոր ոլաքներ կ'ուղղուին, ինչե՞ր, ինչե՞ր չհիսուեցան։ Եւս, Զայնձ՝ իր երգիծագիր և Աճէմեանսվ՝ որքա՛ն ծաղրեց կեդրոնականի դասերը։

Օրինակ՝ Աշխատհագրութեան դասի մը համար գրեց. Հշայաստանի սահմաններն են Նիւսիսէն՝ լենին, Հարաւէն Սթալին։ Իրեն միացան միւս երկու թերթերն ալ, միւչեւ մեծանուն գրագէտ Զօսկանեանը։ Եւ ո՞վ տարօրինակութիւն, քառորդ գար յետոյ Հնչակեանները ու անորմանուկները իրր պոլչեւիկ մատնող, ծաղրող Աճեմեաններ կրցան երթալ Սովետական Հայաստան, հպարտութեամբ ընկեր» կոչեցին ու կոչուեցան, բայց 1920էն իզեր Համայնավար (այն օրերուն պոլչեւիկ, անունով հալածուողներու, ծաղրուողներու առջեւ ոչ' միայն դռները կը փակուին, այլ անուններն ալ չեն յիսուիր, որպէսզի չըմեղանչեն։

Իրենց մեղուաջան աշխատանքին մասին՝ նոյնիսկ Հնչակեան թերթերու մէջ ոչ մէկ արձանագրութիւն ձգուեցաւ, միայն Մարզահանդէսն է, որ նկարագրուած է ևնոր Սերունդակի 17 Յունիս 1921 թիւին մէջ։ Նկատի ունենալով օր պատերազմական վիճակի մէջ ենք, գրանուական իշխանութենէն արտօնութիւն ուզուեցաւ։ Զօր։ Տիւֆիէօ, իմանալով թէ Կեդրոնական Վարժարանի Արիներն են, ո՛չ միայն կ'արտօնէ, այլ կը խոսանայ անձամբ ներկայ ըլլալ։ Դժբաղդաբար երկու կիրակի՝ իրարու եածւէ սաստիկ անձրեւին պատճառաւ Մարզահանդէսը կը յետաձգուի։ Երրորդ շաբթուն կ'որոշուի անպայման տալ։ Հակառակ սարսափելի անձրեւին ժողովուրդը կը զնակուի Արգարեանի պատշգամին մէջ (30-40 մեթր երկար շենքին երկայնքին շինուած)։ Զօր։ Տիւֆիէօ այդ շաբթուն զբազած ըլլալուն։ Իր ներկայացուցիչը՝ Քափիթէն Տը Ռոմարը կուգայ։ Ժամը 16,00-19,00-երեք ժամ շարունակ, սարսափելի անձրեւին տակ, ուղարէն, մարզիչ Պ. Գրիգոր Պօղոսիան, իրաւարար Պ. Յակոբ Մուշեան & Օննիկ Տառսւրեան, սաներուն հետմինչեւ ոծ ուժերանին խխում մարզական փորձերն ու-

խաղերու մրցումները կը կատարենք։ Խաղերը վերջանալուն քափիթէնք շնորհակալութիւն կը յայտնէ, կը շնորհաւորէ պաշտօնէութիւն և ուսանողութիւն, Զօրավարին կողմէ ցաւ կը յայտնէ, որ պատահական զրազումով չը-կըրցաւ գալ և կը դովէ Շաներուն և իրենց վարիչներուն կամքի տօկունութիւնը, որով յաջողցուցին որդ Փառաւոր հանդէսը բրնութեան աննպաստ ու դժնդակ պայմաններուն տակը և յարեց հոս կ'արտացոլայ հայ Յեղին աննօւած ոգին ու կօրովը։

Կեդրօնական վարժարանի գովելի կողմերէն մէկն էր, իր լոյնախօսութիւնը։ Ունեցաւ ո՛չ Հնչակեան, նոյնիսկ դաշնակցական աշակերտներ, որոնք ձրի կարդալով հանդերձ Շկեդրօնականի Արիշներուն չմիացան և ոմանքը գացին գդեղին փողկապաւորաներու անդամագրուեցն, բայց վայելեցին նոյն դուրգուրտնքը, նոյն համակրանքը, նոյն խնամքը։

Եկաւ ժամանակ, երբ վարժարանը չկրցաւ ուսուցիչներուն թոշակ վճարել։ Տնօրէնը ժամանակին առաջարկած էր Ամերիկայէն եկած հազարաւոր տոլարներէն մաս մը դրամատան դնել թերթին և մաս մը դրամացիայն համար սակայն պատկան անձեր խօցած էին իր սիրտը։ Ճիշտ ամսականդ կը մտածեաւ։ Դրամը հալած էր (Ամերիկայէն կամաւոր, Խղմիրէն կամաւոր, զէնք, ուղմամթերք ու հազար ու մէկ ծախսի դուռ) և հիմա Շկեդրօնականը դրամ չունի։ Ուսուցչական կազմը՝ մէկ, երկու և աւելի ամիս մը դիմոնալէ յետոյ դասադուլի դիմեց։ Սակայն վարժարանը չգոցուեցաւ։ Մէկ հոգի շաբաթ մը երեք դասարանի բոլոր դասերը տուաւ (իւրաքանչիւր դասարանի երկու պահ դասախոսութիւն, երկու պահ դրաւոր, որոնք ամէն դիշեր պիտի սրբագրը-ւին, երկու պահ ալ՝ Աշխարհագրութեան, զիտութեան, երօնի և Պատմութեան նոր դասերու ուն պատէն ընդու-

րինակութիւն): «Եթէ, կը պատմէ Տնօրէնը, երկրորդ շաբաթ մ'ալ շարունակուեր, կը յիմարանայիշ, Բարերազդաբար կը գտնուի միջոց, մասամբ գոհացում կը որուի ուսուցչութեան և գործը կը շարունակուի:

Տարին կը լրանայ: Կրկին ամառնային վարժարան կ'ուզեն բանալ: սաները անյագօրէն կ'առնեն, շատաբրի կօրսնցուցած են: պէտք է լեցնել:

Ուսուցիչ մը, որ իսկապէս կարող և օգտակար էր, կը դիմէ Տնօրէնին և նզրօրս զաւակները եկած են, օգնելու եմ, դրամ չունիմ, առնելիքս ձեւով մը կարգադրեցէք, կը խօստանամ ամառը ձրի դաստանդելոյ: Տնօրէնը նման ուսուցիչ մը աշյահօվելու համար ամէն դուռ ափ կ'առնէ, կը յաջողի, իրիկունը կը յանձնէ: Յաջորդ տռառ ուրախ գպրօց կերթայ և...սաները կ'ըսեն չՊ.Ը Հալէպ մեկնած է: Տնօրէնը քմծիծաղով կը հեռանայ: Բայց ահա երկառզ մը. և Մուհամեդէի խուսաւսիէի պաշտօնեայ ըլլալուս պետութիւնը զիս Հալէպ կը դրկէ: Ուրեմն օւսուցի՞չն ալ այսքան ինկաւ:

Ամառնային գպրօցը կը վերջանառ: Տնօրէնը և օրուան կօւսակցական վարչականները նոյն ձեւ չեն մըտածեր: Տնօրէնը կը փափաքի դպրօցը անհատականի վերածել: կօւսակցութենէն կը խնդրէ իր առնելիքներուն փոխարէն գրասեղանները իրեն արամագրել, բայց կը մերժուի՝ այն առարկութեամբ. թէ՝ կօւսակցութիւնը պիտի շարունակէ իր Վարժարանը: Հակառակ երկուքին բարի կամեցողութեան դպրօցը կը փակուի:

Աշակերտաները կը ցրուին: Ոմանք՝ Պոլիս, Խզմիր, Ամերիկա, սմանք՝ Տարսոս, Մերսին, սմանք՝ բողոքական, կաթոլիկ Վարժարան և մաս մ'ալ Արգարեան, Բայց գրեթէ բոլորն ալ իրենց դացած դպրօցներուն և ապաքաղաքներուն, երկիրներուն մէջ առաջնորդներ դարձան: Անոնցմէ էին՝ Յակոբ Գույաւմնեան, կիրակոս կէօյ-

պաշեան (այժմ ժագ Պաշեան), կէնճեան և Պըլըգլեան եղբայրներ։ Համբարձում Պէրպէրեան, Միհրան Սէֆէրեան, Յարութիւն Մատէեան։ Երէցեան եղբայրներ։

Մէկ երկու առարուան աշխատանքէն այսքան հունձք։

Ապրիլ 30ին լուր կը հասնի թէ Դաշնակցական Հանրապետութեան պետական անձերէն ոմանք՝ փօխանակ սպասելու որ, «պոլչեւիկները իրենց դիմուներուն վրայէն անցնելովն գրաւեն Երեւանը՝ շունչերնին առածեն քէմալականներու մօտ՝ Ազգային դրապոլ ու անկէ անցած Պոլիս։»

Մայիս 1ին Առանայի, Սիսի, Հաճնի, Զարչապութի, Նոր Թաղի, Հայ Գիւղի արանց և Կանանց Մասնակիւզերը և Ռւսանողական Միութիւնը հրապարակային բանախօսութիւն մը կը կազմակերպեն, ուր կը խօսին ընկերներ կ. Կէօքտէրէլեան, Ա. Գոլֆաեան, և Ս. Տըլյարունի։

Երկու շաբաթ կ'անցնի մամուլը կ'զբաղի Հայաստանով, Յաւնական և Թրքական վիճով, քրտական ապստամբութեամբ, իսկ ներքին կեանքին մէջ Հնչակեան ներկայացում (Զէյթուն), Լէզէնտականները կը հրատարակեն ռԱրարայ պարբերաբերթը, Հնչակեան—Ցամատեան վիճ (Ռումանիային գումար մը դրկուած է, որուն մասին բացատրութիւն ուղաւած է ևնոր Սերունդուն և Պ. Տամատեան քիչ մը վիրաւօրուած է հարցապնդումին համար։ Ո՞ւր մնաց կիլիկեան հարցը, Բայց քէմալականները կը շարունակեն չփոքրամասնութիւններու ապահովութիւնը։ Մայիս 15ին Թատ Օնաղը էն վերադասզ չորս կառապաններ՝ կէրտանլը Յակոբ, Միսաք Կէօնճեան, Կարտպետ Սիւփիւրկէճեան և Շէմմաս Պետրոս (Ասորի), Առանայէն մէկ ժամ հեռու Ֆելլահին տամբ կոչուած վայրին վրայ կը բռնուին և եսկի Խճճիրլիկ տարուելով կ'ըս-

պաննուին։ Սպաննուածները փոխադրուած են քաղաքապետանի հիւանդանոց։ Եւ զիտենք թէ ռպատերազմական վիճակը յայտարարուած է։

Մայիս 17ին երկու բժիշկներ և ֆրանսացի զինւարական մը գիտազննութիւն կը կատարեն։ Քննութիւնը ըսոյց կուտայ թէ երկութը կապուած են կենդանիի մը ետեւը ու քաշքոտուած։ Ասոնցմէ մէկուն ձոխ ազդրէն կառը մը միս հանուած է, կարուած է առնանդամը և պարանացին արուած են դաշոյնի հարօւածներ։ Միւսինծունկերէն վարքերթուած, ականջ, ամորձիք և պարանոցին աջ կողմը կարուած։ Անդամահատական այս զործողութիւնը կատարելու համար ձեռքերը կապած են, ձեռնակապերուն հետքերը կը տեսնուին։

Երրորդ զոհին դաստակներէն կարած են։ Նախարազուկները գէպի կոնակ արթուելով կապուած են։ Աչքերը փորուած են, գանկը ջախչախուած։

Այս խօշանելքումները կատարուած են կենդանութեան, որուն տպացոյց են փորուած ոչքին ուռեցքը, կարուած անդամներէն հօսող արիւնը։

Չորրորդը փախուստի փորձըրոծ և գնդակահարուած է՝ հեռուէն։ Մարմինը մնացած է անազարտ... Քանի որ սպաննուելէ յեռոյ ձեռք անցած է։ Աս ալ փառա մ'է վերը յիշուած ենթադրութեան։

Մայիս 18ին յուղարկաւորութիւնը կատարուեցաւ ոստիկանական չղթայի ընկերակցութեամբ։

Կ'ըսուի թէ 12 կասկածելիներ ձերբակալուած են։

Զերբակալութեան պատմութիւններ յաճախ յիշւած են, բայց պասիժի որոշում կամ գործադրութիւն, ո'չ հետաքրքրող և ո'չ ալ յայտարարող կ'ըլլայ։

Մայիս 20–28 ութը օր Շնոր Սերունդը դադարման դաստակարաւած։ Մայիս 29ին կը վերահրատարակւի և կը հարցազնդեն Ազգային Խորհուրդը Մ. Տաժան-

մատեանն ալ, «որ զԼճի ընթացքին ըստ էր. «Աղջոյին Խորհուրդը կը քննէ յաջորդական Աղդ. Խիութիւններու հաշիւները և թէ՛ չնայելով «որ ես ուղղակի Աղդպատուիրակութեան պատասխանառու եմ, ես ինքս աչ սիրայօժար Աղջոյին Խորհուրդին լիակատար անդեկութիւններ առած և տալու վրայ եմ թէ՛ ստացուած բոլոր գումարներուն և թէ՛ անօնց գործածութեան յասին, որոնց վաւերագրերը ունիմք»:

«Նոր Սերունդա կ'ուզէ իմանալ թէ Ա. Տամատեանիր խոսառումը կատարած է, Աղդ. Խորհուրդը քննած է հաշիւները և քննութեան արդիւնքը հասարակութեան սեփականութիւնը պիտի դարձնէ»:

Նոյն օրուայ խմբագրականը յատկացուած է ՀՄԴ յիս 28ինի, բայց ամբողջութեամբ գրաքննուած։ Ո՞րչափով կը խանգարէր այդ խմբագրականը Կիլիկիոյ խաղողութիւնը։ Մեզի անհասկնալի կը մնայ:

Ծամկագար—Հնչակեան պարգարը կը ստուգանոյց Հայաստանի Հանրապետութեան Պ. տարեդարձին Պ. Տամատեան համագործակցութեան քարոզ կը կարդայ։ Ա. Տիսրունի կը ձադկէ պահպանողական մտածումը և ազատութիւնը յեղափոխութեան պառող կը ներկայացնէ։ Պ. Խապահեան կը փոռաբանէ տնկախութիւնը։ Զուլլէրեան կ'առաջարկէ Կիլիկիոյ հողամասին համար մեծ պետութիւններու կարգադրութիւնը ընդունիլ և աշխատիլ լուազոյն պայմաններ ապահովել։

Զօր. Տիւֆիէօ հրամանագրով մը ֆրանսական զօրանոցներու, բանակատեղիներու շուրջ՝ 200 սէթը շրջագծով՝ կ'արգիլէ առուտուրը, մասնաւորաբար ըմպելիներու և ուտեսաեղէնի՝ առողջապահութեան և ապահովութեան համար։

«Հայ Զայնէի մէկ յօդուածագիրը՝ Մայիս 28ի տու-

թիւ Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան հողմէ բանախօսող ընկ. Ս. Տիրունիի խոսքերը կ'օրուկէ «Առվետական բանդազուշանք» և դիտել կուտայ թէ «Կիւլիկիոյ մէջ. ինչպէս Հայաստանի մէջ Պոլսեւիկուրեան համար ՀՈՂ չկայ»:

«Նոր Սերունդ» խմբագրականի մը մէջ կ'ըսէ. սփուռնալի՞զմ թէ ժուռնալիսւթի. նուկանչը խօսի մեծ բանաստեղծին (Ա. Զ. որ կոչ ըրաւ բոնի... հակառակի), վաղամեռիկ հայ թերթի մը խմբագրին և տակաւին ուրիշներուն ու գ'աւելցնէ. «Ամօթ է. պարոններ, գոդրենեք զրպարտել, փրո վաքաթէոս ըլլաւէ»:

Յունիս 8ին Խոկէնուերունցի Հավանա ձիպրան ձի. հանէն 200 որջառ գնած վերագառնալու առեն թուրքեր կը յարձակին և արջաները կը յափշտակեն:

«Փաքամանութիւններու իրաւունք»ը պաշտպանելու սքանչելի մեթոս մը. «Ձեթէապես կէմիսուրալը Ալի, որ իր հրասախումբով ժամանակ մը գործոծ էր յանուն քէմալիզմի և պատուհասր դարձած էր Ատանայի շրջակայ գիւղերուն ու ապա յանձնուած ֆրանսական Զին. Խշխանութեան, շորս հինգ շաբաթ հսկողութեան ներքեւ պահուելէ յետոյ, անցնող շաբթուն ազատ արձակուած է։ Խոկ «Զարագործներու ընկեր սկզութիւն մը կազմոծ և պողոսայի մը վրայ գինեայ գոզութիւն ըրած ըլլալու յանըանքով Ա. Զօրարանակի կիլիկեան հողամասի պատերազմական խօրհուրդը 27 Մայիսի իր նիստին մէջ Հայ Գիւղէն Կարապետ Բարսեղեան, Դոգէս և Արքին Կարապետեան, Կարապետ Բասեղեան. Արքին Աւագեան, Յօվհաննէս Սերուրեան հինգ աւրուան թիւապարաւուած էն»։

Հաճնոյ պատմագրքին վրայ երկու առջ գրելու առեն, ըսած էինք թէ կորդ մը «հերոսա հնչակուած անձեռու մասին հակառակ կարծիք ունեցողներ կան. Ահա նմոյշ մը. «Նոր Սերունդ» թիւ 59 Յունիս 1921, սառ-

բազմուած փոխ խմբապետ Մինաս Փանոսեանէ. (Կ'ամ ինք փենք):

Մալքար Մուրացկան Մը երեւ չերոս

«Հաճնոյ պաշարուամէն առաջ Արամ Թէրզեանի խցմ-  
բազմուաթեամբ կազմուած էր (գրաքննուած վեհծ) ա-  
նունով խումբ մը 15 անձերէ բաղկացած: Դժբաղսաբար  
և աչ անդամ էի... վատահամբաւ խումբին:

«Հաճընի գայամարտը իր վախճանական փուլին մէջ  
էր, մնեց՝ վրէժ խումբէն 10 հոգի զաղանի փախանք... մեր  
մորթը ազատելու համար... մաղսվուրդը մեր գառալը-  
բաւթեան լուրը տանելուն հաւասարակշռութիւնը կոր-  
սընցուցած կը հետեւի մեր քայլերուն: Եւ... առաջին  
երկրորդ և երրորդ օրերուն, մօտ 300 հոգի զիրոր կը  
դանեն և առաջնորդութեամբ քաջ հոգիւ Արրանամ Թօ-  
սունեանին և քաջակերութիւնով և քաջագործութիւնե-  
րով ծանօթ Խօղջաթցի Զանիէլ Զավուշի կը հասնինք  
ձիան:

«Ճիշտնի մօտերը Արամը ճորպիկ դարձուածք-  
ներով կը յաջողի իւքզինք վերապրոզներուն ներկա-  
յացուցիլ յայտարարել: (Մ. Ա. Թօսունեան հոգիւ է, Զա-  
նիէլ Հաճընցի չէ, ուրեմն հասկնալի է)...

«Ընդհանուր ներկայացուցիչի հանդամանքով հա-  
րիւրաւոր սսկիներ հաւաքնց և... անձնական քմահա-  
ճոյքին գործածեց...»

...

«Հասկնալով թէ իր անվայել, անպատիւ, ինքնո-  
հաւան գործունէւթենէն զզուած է մողովուրդը (Առա-  
նայի) մատածեց հեռանալ Շիլիկիայէն (գրաքննուած 5  
առջ) Աղդ: Իշխանութենէն Խղմիրի հելլէնական հակառը-  
մեկնելու տրամադրութիւն ցոյց տալով, յաջողեցաւ ձեռք  
բերել Հաճնոյ Խնքնապաշտպանութեան փոխ Հրամանա-  
տարի վտւերաթուղթը: Այս ամենէն յետոյ հինգ ընկեր-  
ներով փասփորը տանելով հասանք Մերսորն, ուր մա-

տինք շաբաթ մը: Խնդրոյ առարկայ հերոսը... վարդան Զուլլէրեանը ձեծել սպառնաց, քանզի գործոն իր բնաւորութենէն բարեւ չէր տար:

«Ե վերջոյ կիպրոսի ճամբազ լոզմիր երթալու ծրադիր... չդացինք, մնացինք կիպրոս: Հակառակ որ բաւարար գլամ ունէինք, սկսաւ դրամաշօրդութեան...: յաջողեցաւ զնել ուսուական մէներալի երեք նշաններ: Կախեց կուրժքին և սիրամարդի փետուրներով զորդարուած սկսաւ ճեմել:

«... Հոս ուլ կորսնցուց իր հմայքը ու դուրս եկաւ... Եգիպտոս երթալու:

«... Նայեցայ թէ այս մեր ընկերոյ նպատակը ճակատ երթալ չէ, այլ վերաւլրազ հաճընցիներու անունով մուրացկատնութիւն ընել, չկրնալով համբերել բաժնուեցայ: Արամ հետեւորդներով անցաւ Եգիպտոս իսկ անցայ Կիլիկիա:

«... Խղճի պարուք կ'զգամ յայտարարելու արտասահմանի հայութեան... թէ Արամ Զավուշ ծպտեալ մուրացկան մ'է, որ Հաճընցիներու դժբաղդութիւնը կը շահագոյնէ ի նպաստ իր քսակին և կոկորդին:

(Մ. Խ. պատասխանատութիւնը յօդուածագըրին վրայ):

Բաղաք մ'ալ արձանագրուած է որբանաւահման խնդրով:

«Երբ ես Ամերիկա գտնուում էի, լսեցի Հէրեանի կարգ մը պատմութիւնները: Հիմտ կիլիկիա մտնելուց յետոյ, հասկանում եմ թէ այդ պատմութիւնները վերցուել են ոչ թէ իր կեանքից, այլ մի ուրիշին:

«Այսօր Յօկումեններ կան ազգային և սուսր իշխանութիւններից հաստատազ թէ Խապուրի հոգիտի, հարեւան գաւառների և Տէր Զօրի տնապատների մէջ հայ օիրուցան առագիրներին փնտռելու և նրանց աղատելու

միսիան իր ամբողջ ծանրութեամբը վերցրել է Լեռն Պէյ Աճէմեանը, իսկ նրա եավերի գերը՝ Ռ. Հերեանը... (Շ. Ա. Ա. 212 Յունիս 1921) Մենք չենք ուրանար Հերեանի աշխատանքը, բայց հարկ էր, որ ինքն ալ չուրանար իր մեծերը կամ գործակիցները:

\* \*

Թէեւ ուզդակի կապ չունի հետեւեալը Կիլիկիոյ Հարցին հետ և սակայն գաղթաշխարհի բոլոր անկիւններուն վրայ՝ իր ուզդակի կամ անուզդակի՝ ազդեցութիւնը ունեցած և պատճառ դարձած է այն օրէն մինչեւ այսօր (1958) բոլոր գաղութներու քայլայման և մեր հիւծած ժողովուրդին նիւթական ու բարոյական ուժերուն աննըսպատակ վէճներու մէջ սպառուելուն, կուտանք քանի մը պարբերութիւններ միայն:

### Թ Ա Ռ Ի Ց Ի Կ

Հ. Յ. Դ. Պարսկաստանի Կնդրոնական Կոմիտէի

«Ընկերներ», Կուսակցութեանս Կնդրոնական կոչումը իւրացուցած խմբակը շարօւնակում է գործել իր ուժերը Կովկասիան շրջանում: ուր մենք, շնորհիւ մեր հացկաստակ վարիչներին խաչագողութիւններին, անըսպատակ շառլաթանութիւններին, ո՛չ միայն չկարօղացանք արժեցնել յեղափօխական պրեստիժը, այլև օտարեների տռջեւ էլ միացինք ամօթահար, գլխահակ:

Ակրարատեան մեր հանրապետութեան սահմաններէն մինչեւ Պարսկաստան (Շ. Հ. և մինչեւ այսօր ու մինչեւ Արթանթին, Զիլի) ծաւալող գաշնակցական առաջնորդների դաւաճանութիւնների և Խորհրդային Հայուստանի դէմ սկսուած կատաղի կոիւների լուրերը սարսափելի ալիքներով գալիս և եղաղում են ամէն ահզ:

\*\*\*\*\*

ԵԵրեւանից փախչող գոզերէց մաս մը հաօնելով

Պարսկուտան, մեր կուսակցութեան շարքերում առաջ-  
ձել են ուղում իրենց ախրաբոյր շունչը... .

«Անարժան ու վատասիրա յեղափոխականներ... .  
աշխատում են սարսափեցնել քնկերներին... . իրենց ազ-  
տառ գարշապարները համբուրելու կուսակցական հնա-  
զանդութեան մէջ»:

....

«Մեզի համար գոյութիւն չունին... . անհատներ».

«Մենք պայքարում ենք... . ևայ Աշխատավորու-  
թեան դատին դաւաճանողներին դէմ... .

....

«Բաղադրախնդիր խմբակի ոճիրներն ու գաւաճա-  
նութիւնները... . գրի առած ենք ու պատրաստ ենք գը-  
նել գերազայն առեանի առաջ»:

«Կեցցէ Արդարութիւնը! Կեցցէ Հ. Յ. Դ. ի Բիւրե-  
զացումը!»

Հ. Յ. Դ. Շահաստանի ներկ. Խորհուրդ է  
Թէհրանի Շահ. Կոմիտէ

Յունիս 1921

Կա՞յ գաղթայխարհի մէջ ոեւէ ևայ, «ր չհաստատէ  
թէ, եթէ Պարսկուտանի դաշնակցութեան հրատարակած  
այս թուղթիկին ականջ կախէր գաղթաշխարհի  
դաշնակցութիւնը և յանար առջեւը առնել  
բնութագրուած դաշնակցական գործիչներու սխրա-  
գ ործութիւններուն ինչե՞ր ինչե՞ր խնայուած պիտի ըլ-  
լային և գաղթահայութիւնը իր ներկայ վիճակէն շատ  
աւելի բարձր դիրքի մը հասած պիտի ըլլար նիւթապէս  
մշակութով և բարոյապէս, Աւա՞գ սակայն: «Բաշնակ-  
ցութիւնը մի կլորիկ պետութիւն է» ի պղպշակ սնափա-  
ռութեամբ մօռցան Այսքան չարիք թէ մօռանան մեր  
օրդիք. թող ողջ աշխարհ հայուն կարդայ նախատինքածա

ժանակ չոռւին իրենց որդիներուն, իրենք մօռցան և յինչեւ Մատակասկար Հայաստան փնտռեցին արդարացնելու համար և Ամենայն տեղ հայր որոնում է Հայաստան Բացի այն տեղից որ կոչւում է Հայաստան»:

Յունիս 19ին Արգարենի մէջ կը տօնուի քսաններու սպահանդէսոր Առատուն Ա. Պատարագի ատեն Հընչաղեան ակումբէն եկաւ Սուլի բաֆօրը մաղրվուրդը երկուքի բաժնուեցաւ Նախ ներս մտան երկու սեւազգեաս օրիորդներ՝ Փարամազի մեծադիր նկարով (կեդրի սաներէն պատրաստուած) ապա տասնեակ մը սպիտազգեաս ընկերուէիներ ձաղկեպսատկներով, Խորհրդաւոր վերապատճիւններով՝ նուիրուած Մասնաճիւղերէն Ուսանօղաց Միութենէն, Եւսանդը խուժընէն, Կիլիկեան Հայ Արինիրու Միութենէն, Քաղաքական մաղովի որոշումով պատրաստուած էր Ժանարեմը, որուն վրայ զետեղուեցան ռփարամազչի և Բատններու լուսանկարները, Ազգային Ռամկավարներն ու Աշտարական կուսակցութիւնը զետեղեցին իրենց սպազմատկները լնկերներ և Արիներ շրջապատեցին:

Պատարագէն յետոյ կաթողիկոսական Փախանորդը, Կղերական գասը և գոգրաց գասը սկսան «Որ Յանէիքաց» կուտան բաղմաթիւնը կը ձայնակցէր:

Ալէսօրէն յետոյ պահ մը կարկտախառն անձրեւը վախսուց, բայց ժամը 4.00ին ամպերը փարատեցան:

Պ. Դաղարսուեանի երգչախումբը «Մարսէյէզզով» բացաւ հանդէսոր:

Բնիկ Ա. Գալֆահան բացատրեց օրուան նշանակութիւնը, յիշեց մեծ դահիճին խօսքը. «Հայ մ'իսկ պիտի չթօղում աշխարհի երեսը ինքնավար Հայաստանի անունը բերանը առնող էու ամփոփելով իր խօսքը «Այս սպահանդէսը ձերն է, որսվէհետեւ (գրաքննուած)»:

Ռամկավարներէն Տօքթ. Ա. Պույումճեան իր յարգանքը մատուցանեց Բատն մարտիրոսներուն:

Դաշնակցականներէն խօսեցաւ Տիմը Տ. Դալըպհնեան, որ խոնարհեցաւ Քառններու յիշտառեկին առջեւ, գրուաելով անսնց զահարերումը, բայց ըրաւ քանի մը սխալներ ա) Քեսոթէննէի մէջ Խթիւաֆի հեա միանալու որոշում որուած չէ: Տեղն էր սակայն յիշեցնելու դաշնակցական իթթիւատ եղբայրակցութիւնը:

բ) Եասեանի ռուրիլ յեղափօխականներու կողմէ պառժուած ըլլալը: Փափուկ և տայժմ թայլատրուած չենք խօսելու քաղաքական ներկայ պայմաններու տակ:

գ) Խօսուվանիլը թէ ծանօթութիւն չունի հայ յեղափօխական կարկառուն գէմքերիւ մասին:

Կուսակցութեան կողմէ խօսեցաւ Ս. Տիրունի, որ մէկ ուկէս ժամ լարուած պահեց հասարակութիւնը պարզելով օրուան նշանակութիւնը, տալով Նահատակներու կենսագրական գծեր:

Հնկ. Ս. Ակրտիչեան ժողովուրդը հրաւիրեց պարաճանաչութեան:

Հանդէսը փակեց ընկ. կ. Կէօքտէրէլեան՝ զուարթախառն ոճով, ինչ որ «Թարմացուց օրուան ճնշող որպաւորութիւնը»:

Բանախօսութիւնները կ'ընդմիջուէին կողրոնեական Վարժարանի սաներու արտասանութիւններով (Խ. Երեցեան, Ա. Արքահամեան, Մ. Տիրունի) և երգերով (Երգչախօսումը):

Հանդէսը փակուեցաւ Կեդրանականի Արիներու փողակարներու կողմէ ռէնուաւոր Երկիրը զվարական գալութեան մարդահանդէսը:

— Յունիս 24ին տեղի ունեցաւ Հ. Բ. Բ. Մ. ի «Պարթեւեան» վարժարանի մարդահանդէսը:

— Այդ շրջաններուն հրապարակ ելած են ա) ընկ. Ս. Դաւիթ Պէկի և լա քէսոթիւն ոք Սիլիսիա և Մ. Աղամեանի և իրիկեան դրուգներ — Փէնտընագի հերու-

ստմարտը: Դժբաղտարար չկրցանք ձեռք բերել:

— Ազգ. Երկսեռ վարժարանները ունեցած են շլեմաւոք՝ 12 սամ. հնչուն: 28321,47 սամ. թղթասակի:

— Ասանայի նախորդ Առաջնորդ Տ.Գ.Շ.Վ.րդ Ասլանեան Պալսոյ մէջ Պալաթիոյ խորհրդարանի եկեղեցական երեսփառաններէն մին Կ'րլլայ:

Ոչ մէկ արձանագրութիւն գյանք Առաջնորդին մեկնումին և կ-աթ. Փօխանորդ Տ. Եղիշէ Եպիսկոպոս Ղարօնանի պաշտօնի կոչուելուն շուրջ:

— Մամուլը՝ հակառակ քաղաքական կուսակցութեանց օրկոն ըլլալուն՝ ու քաղաքական հարց չօւնի առջնուր: Կ'զրազի բարոյախօսութեամբ Քքննադատութիւն և պայքարը խմբագրականով կր Յունէ թէ քննադատութիւնը աչալուրջ վերհսկողութիւնն է, իսկ պայքարը դրաքանչիւր կուսակցութեան գոյութեան իմաստը»:

Յունիս 29ին ՇԴքաղդ Հաստատութիւն մը յօդաւոծը կուտայ Արդարեան Վարժարանի յետ-պատերազմեան պատմութիւնը, «1919 Փետրուար 1ին կը բացուին Աստանայի Ազգային Վարժարանները» Պ. Ֆարուկեանի տեսչութեամբ, (Այն օրերուն տնօրէնի տեղ Տեսուչ բառը կը գործածուէր) որ լաւագոյն կերպով տարաւ իր գործը, բայց դժբաղդարար չշարունակեց:

«1919 Հոկտ.ին զործի հրաւիրուեցաւ տեսչական Խորհուրդ մը. Պ.Պ. Մասիս Հովիկեան, Յովոէփ Դգըրեան և Արիստագէս Սարգիսեան: Թէ՛ դպրոցի սկզբնաւորութեան, թէ՛ փակուելու շրջանին քաղաքական անբընականոն վիճակը չթուլատրեց թափուած աշխատանքին իրական պատկերը Յունագրել: Դժուարաւ ք կարելի եղաւ խունապահար փախուստը կանչնեցնել:

«1920 Հակոնմբերին օգառուելով այս խառնաշփոթ կացութենէն, դաշնակցականներ իրենց մարդերը կը զեղան, որպէս Տեսչական Խորհուրդի անդամ, բայց ա-

նոնցմէ մին՝ Հաղար Զարչդ տարուան վերջաւորութեան իր ընկերները զրկեց ձեւով մը, և վախնալով թէ նոր Հոգաբարձուներ։ քանի որ շրջանը բոլորած է ու պիտի փոխուի, կրնան զինք չբանել, աճապարանքով զինք իրը Տեօրէն հրաւիրել կուտայ, իր առաջին գործը կ'ըլլայ Հնչակեան ուսուցիչներէն մի քանին արձակել:

Յուլիս Յին Ազգ։ Խորհուրդին և Քաղաքական ժողովի միջև ազդեցութեան պայքար կ'սկսի։ Դաշնութեանը՝ մեծութ պզարիկով՝ Ազգային Խորհուրդին կը կ'առչի։ Խրակունին մէջ ծնունդէն մինչեւ այսօր Ազգ-Խորհուրդը ոչ մէկ ձեւով իր գոյութիւնը արգարացուց։ Ութը ամիսէ ի վեր հազիւ կրցած է առաջին և երկրորդ Ազգային միութիւններուն հաշիւին նայիլ։ Դեռ երրորդ և չորրորդ միութիւններուն և Ազգային պատուիրակութեան հաջիւները կը մնան։

Ֆրանսայի թթասէր քաղաքականութեան ախոյնան Ֆրանցին Պույիյոն Առանա եկաւ և խօկէնաէրուն մեկնեցաւ։ Այսինքն Կիլիկիոյ պարպումի հեռանկարը եկաւ, շօշափելի իրականութիւն դարձաւ։

Յուլիսի սկիզբը Զեյթունն ալ պարպուեցաւ։

Ազգային պատուիրակութեան ներկայացուցիչ Տիար Տամատեան՝ դստեր ամսւանութեան ներկոյ գըտնուելու պատրուակով մեկնեցաւ Եղիպատ։

Կիլիկիան գաղութին վերջին վարոգոյրը պիտի իջնէ։

Օգոստոս և Սեպտեմբեր ամիսներուն տակաւին ներքին փոքր հաշիւներով աղասա պայքարը գոյութիւն ունի։ Հայրենակցական Միութիւններու, Հօգաբարձուական, թաղականական աթոռներու ախորժակով մասուլ և բեմ կուիր թատր շարձած են։

Ֆրանսական պանիկ գիւղագիտութիւնը կրկին եկաւ դաւեց հայը։ Հայ արիւնով գնուած կիլիկիան թռ

զուցին թէմալին։ Անգլիական, իտալական, ֆրանսական շահերու մրցակցութիւնը և կոիւը պարտեալ թուրքը դարձուց յաղթական, պահանջկառ։ Պոլսոյ ֆրանսական Բարձրու քամիսէր Պ. Պէրրի (եթէ անունը չենք սխալիր) ըստէ է. Շմենք Կիլիկիան գրաւեցինք, խաղաղեցուցինք և այսօր զը յանձնենք ազգերու ինքնորուման սկզբունքին համաձայն իր երերուն։ Թէմալական կառավարութիւնը քաղաքակիրթ աշխարհին ցոյց պիտի տայ իր հոգին, Քըրպստոնեայ սեւ ազգի կամ փոքրամասնութիւններու հանդէպ սեւ բռնութիւն պիտի գայ փոխել քաղաքակիրթ աշխարհի կարծիքը։ Ալ ո՞ր կարգի բռնութիւն կ'ուզուի, որ կարծիք փոխէք։ Կամ թուրքը որքան արժէք տուաւ ձեր սպառնալիքներուն, որ արժէք տայ ձեր կարծիքին։

Տեսանձ էք թռչուններու քաղթը։ Յանկարծ թռչուններու մը բնազդական ճիչը կ'արծակէ և անա բազմահազար թռչուններ ամէն անկիւնէ, քարի տպէ, ծառի վըրայէ, տան մը քօվէն դուրս կուգան, կը միանան ու կ'սկսին չուելի։

Հսկանմբեր ու Նոյեմբեր ամիսներուն այսպէս պատահեցաւ Կիլիկիոյ հայութեան։ Տարիէ մը ի վեր նախատեսուած էր այս սեւ օրը, բայց պղպղակային յոյներով զսպուած էր անհատական, մասնակի գաղթը։ Բայց հիման, հակառակ Զօր։ Կուրոյի արգելքներուն, ֆրանքին Պայիրյոնի և Մուստաֆա թէմալի հանդարտեցուցիչ կոչներուն բոլոր քրիստոնեանները, յառապէս հաշերը սկսան հեռանալ։ Ֆրանսական Զինուորական իշխանութիւնը հաւաստիքներ տուաւ, բայց անօգուտ։ Ժամանակ մը խօսուեցաւ թէ Զօր։ Կուրօ հրահանգած է ճամբանները գացել, շոգեկառք չտրամադրել, սակայն Զօր։ Տիւֆիէօ, իր անձնական պատասխանատուութեան տակ անտեսեց հրահանգը և դէպի Հալէպ և Խոկէնտէրուն դի-

-մեղին Տէօրթ եօլի և շրջակայքի հայերը, դէպի Մէրսին՝ Ատանայի շրջակայքինը:

Գոյքերը լեցուեցան շուկան։ Թուրքեր սրոշապէս տեսան թէ հայութիւնը կը մեկնի, ուստի Պոյօրի ենթարկեցին և ծախսւ հանուած ուեւէ ապրանքի ՀԻՆԿ գահեկան գին դրին։ Սարսափելի է տեսարանը, ինչ որ կարելի է տանիլ կը հաւաքեն, կը կապէն, մնացեալները կը կոտրեն, կը վառեն։ Տնական կահկարասիներ կուտրաւած գիզուած կը մնան։ Թուրքեր մուրացիկի պէս փողոցները կը թափառին, բան մը իւրացնելու ծսկաչքութեամբ։

Մրանսական իշխանութիւնը սահմոկած է այս անակնկալ, տարերսյին շարժման առջեւ։ Բառւած, գրրած էր, բայց այսքանը ոչ՝ սպասուած, ո՛չ երեւակայւած էր։ Ու տարօրինակ մտայնութեամբ ուզեց դժուարութիւն տալ։ Նախ՝ արտօնագրի հարց հանեց, և Առանց արտօնագրի մեկնիլ կարելի, չէր։ Հայը ենթարկուեցաւ կարգի սպասեց, վճարեց, կողմուկի միջոցներու դիմեց, միջոցի մէջ խաիր չդրաւ և ապահօվեց արտօնագիրը։ Ապա՝ պատուաստի հարց հանեց։ և Առանց պատուաստի թուղթի ոչ ոք կրնայ մեկնիլ։ Նոյն դժուարութիւնները, նոյն ճարպիկութիւնները և կարելի չեղաւ տուալքը տանել։

Սակայն սարսափելի էր կայարանը խուժազ ժօղովուրդին վիճակը։

Հսո կնամուլ զինուարականներ գեղուհիներ կ'որսնեն արտօնութիւն տալու՝ առանց հաշուելու ժամերով սպասող ամբոխը։ Անդին՝ ուրիշ սպաներ նմանօրինակ հաշիւներով իրենց ծանօթները կ'առաջնօրդեն ներս։ Հայ սպաներ դրամ հրամցնողները ներս կ'առնեն, Ժանարմներ՝ իրենց ընտանիքներուն անունով իրենց ծանօթները կ'առաջնօրդեն։

Բայց անգին ամբոխը աեսնելով ակնբախ անտրդարութիւնը կը հոսի, կը խուժէ զէպի տօմս և ահա քափիթէն Լիւրէնսերու նման ֆրանսացի սպաներու կրօւնկները և թուրք ժանտարմներու խորազանները կուգանարդիել: Մայրը կը ճչէ, մանկիկը կը ճըւայ, այրը կը հայհոյէ: բոյց ֆրանսացի սպաներ խնդութավ կը դիտենայդ թոհ ու բոհը: Լիւրէն քահքահով կը ձեւացնէ աքացիներու հարուածները, որոնք քիչ առաջ իջեցուծուծ էր հայ կիներու և այրերու թիկունքին:

Նոյն օպկն ու վրայութիւնը, թոհ ու բոհը ապրանքներու յանձնուժի ժամանակ, Դիակապուտներ գործի վրայ, կաշառքը աչքի առջեւ: Ամբոխը կը դիզուի, ժամկրով սպասողներ կան, բայց պետք գործաւորներուն կը ցուցնէ այս ու այն հարուստը և առանց կարգի սպասուիու, առանց կշանելու: ռգրէ 200 քկ:, 4 հակա, և բնուները կը տեղաւորուին: Նոյն այդ պաշտօնեան դիտողութիւն մը, քրթմնչիւն մը ընողին կը զարնէ, կը հայհոյէ: Դուրս կը նետուի այս մէկը, որ քիչ մը կը տնաընայ բնուան ծանրութեան առակ, այն՝ [միւսը՝ որ սխումամբ ուրիշի մը հակը յառաջ քաշած է:

Ու սմսարներու վոհմակը ոտքի վրայ: Արտօնագըրեր, պատուաստի թուղթեր, տոմսեր կը վաճառուին: Երթալով աւելի բարձր գնով: Դրամապանակներ կ'ունեան, մարդիկ կը հարսաւանան:

Կը պարպուի Ատանան, կը լեցուի Մերօին: Ժողովուրդը խոշոր անծանօթի մը առջեւ: Ո՞ւր երթալ: Անձրեւին կաթիւները զիտեն թէ ուր կ'երթան: Ամպորէն վար կը թափին, բայց ամպը ո՞ւրիէ եկաւ: Ո՞ւր կ'սկսի կաթիւները թափել: Հովը ուր որ քշէ, կը տանի: Ճիշդ նման կացութեան մը առջեւ ենք: Պատահոկան շոգնեաւ մը կը հասնի, նոյն պահուն քու արտօնագիրդ-

ելած է, կը նստիս: Աստուած գիտէ թէ ո՞ւր պիտի հասնիս:

Ասկէ անդին կ'օգտուինք ընկերոջ մը օրագրութենչն:

Նեյեմբեր 22.— Մերսինէն նու առնելու համար անցագիր մը պէտք է: Գացի Տօքթ. Մի՛րան Բէշիշեանին էն էին ընկ. Տրակոն Յակոբեան և Պատ. Խոչատուր Դրուզեան (յետոյ քահանայ): Վերջինը խօսակցութեան առեն փիլիսոփայեց (բոլոր ալ փիլիսոփայ-քաղաքագէտ դարձած ենք, ուրիշ ի՞նչ կրնայ ընել անյոյս փայնըական մը). և Մեծ պետութիւններու քաղաքական շահերը հօսունք կազմած են, մենք անսնց վրայ ինկած փայտի կտորներ ենք. ալիքնէրուն խաղալիք: Քանի որ զեկավար չկայ մեր վրայ, ուրեմն ալիքը ուր որ նետէ, հոն ցամաք պիտի ելլենք.

Այսօր Մերսին ժամանեց տիրահռչակ Ֆրանցիին Պույին որ սահմակած է հայոց զանզուածին գազթք տեսնելով և մեկնացաւ Ենիքճէ քէմոլական ներկույացութիչներուն հետ տեսնուելու: Մ. Քէմոլ յայտարարութիւն մը հանած է, որով կը հրաւիրէ հայերը չգաղթել խօսատալով վեց տմիս հայերէն զինուեր չառնել (ի՞նչ վեհանձնութիւն), իւկ Ֆր. Պույին հրատարակած է հետեւեալ կոչը.

## ԿՈՉ ԿԻԼԻԿԻՈՅ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Ֆրանսա և ինկիւրիի կառավարութիւնները Արեւելիքի մէջ խաղաղութիւնը վերահաստատելու փափաքով կամաձայնութիւն մը կնքեցին:

Ֆրանսա յարգելով մեծամասնութիւն իրաւունքը ինքնարերաբար Կիլիկիան Թուրքիոյ վերագարձուց:

Ֆրանսատ և լենկիւրի հաւառարապէւ փափաքելով  
յարգել առև փոքրամասնութեանց իրաւունքները, որո-  
շեցին շարք մը երաշխիքներ և աւելցուցին համաձայ-  
նագրին մէջ:

Ասոնք հրատարակուելէ առաջ՝ մեթոտիկ աշխա-  
տանք մը կազմակերպուեցաւ խողազութեան թշնամի-  
ներուն կողմէ, խուճապի մտանելու համար քրիստոն-  
եայ բնակիչները: Այսպէսով հաղարաւոր ընտանիքներ  
խլուեցան իրենց օճախէն ու նետուեցան աքսորի և թշ-  
ւառութեան ճամբան:

Խորապէս յուզուած այս աեսարանէն, որոշեցին  
նոր ճիգ մը եւս ընել ջնջելու համար ազդեցութիւնը  
խռովարար աշխատանքին:

Կիլիկիոթ ՔրիՍտոնեաներ, ձեղի ըսին թէ ընդ-  
հանուր ներումը առանց արդիւնքի պիտի մեայ: Սուտ է  
աս:

Ըսդհանուր ներումը ամբողջական է: Անցեալը  
մեռած ու մոռցուած է: Ոչ ոք պիտի կրնայ անհանդիսա-  
բութ:

Ձեղի ըսին թէ ա'լ պիտի չկրնաք ազատօրէն  
տեղափոխուիլ: Սուտ է:

Համաձայնութիւնը ձեղի կ'ապահովէ կատարեալ  
ազա սութիւն և ստացուածքի յարգանք: Արդէն դուք  
ֆրանսական իշխանութենէն անձագրեր առած էք: լենկիւ-  
րի պիտի յարգէ զայն բացարձակապէս:

Ձեղի իսին թէ ինչքերուն 40% պիտի բռնազը-  
րաւուին: Սուտ է.

Բանագրաւումի այս օրէնքը՝ կիրարկուած Զա-  
քարիաի պատերազմին՝ ջնջուած է, այլեւս գոյութիւն  
չունի:

Ձեղի ըսին թէ պիտի զինուարագրուիք: Սուտ է:  
Համաձայնագիրը կարգադրած է, որպէսզի զին-

Հարահաւաքը չկիրարկուի՝ գոնէ երեք ամիս՝ 4 Յունվար 1922էն յետոյ։ Արդէն կը յուսանք թէ ընդհանուր խոզաղութիւնը պիտի վերահաստատուի նախատեսուած ժամանակէն առաջ։

Համաձայնութիւնը ձեզի կը տրամադրէ Եւրոպական երկիրներու փաքրամասնութիւններուն վայելած բոլոր երաշխիքները, որոնք չնորհուած են միծ պատերազմէն յետոյ դաշնակից պետութիւններու կողմէ կը նքուած համաձայնագրով։

Օրկու կառավարութիւնները իրենց պատճենվը յանձնառու կ'ըլլան այս երաշխիքները յարգել տալու իրենց խօսքը աւելի չարժե՞ր քան խառնակիչներունը, որոնք ձեզ կը մշեն փախչելու, վազը պիտի լքեն ձեզ՝ մօխիրի վրայ նստեցնելէ վերջ։

Հիմակուլնէ կազմուած է յանձնախռոմք մը՝ բոլոր յարանուանութիւնները նախատեսելով՝ պահպանելու համար լքեալ գոյքերը։ Աւարառուները խսորէն պիտի պատճուին, իսլամներ և քրիստոնեաներ հաւասարապէս պէտք է յարգեն օրէնքը։

Ու հիմա հանդարակեցէք, մտածեցէք, դարձէք ձեր ուսները, ուր բոլորին աղատութիւնը ապահովուած է։

ՄՈՒՀԵՍՏԻՆ ՓԱՇԱ ՀԱՄԻՏ ՊԵՅ, ՖՐԱՆՔԼԻՆ ՊՈՒՅԹԻԵՈՆ  
22 Նոյեմբեր 1922

Ու ժողովուրդը պատասխանեց հեռանալէ առաջ թքնելով բոլոր պատոյ խօստումներուն վրայ, քանզի խռովարարները ըսած էին թէ Ֆրանքլին Պույթիեոնի և իր քաղաքագէտներու դիւնագիտութիւնը պռոնիկ է, որ քոնի մը սոկիի և... համար Ուրֆան, Մարաշը. Զէրթունը, Հանընը լքեց՝ և ծախսեց Կիլիկիան։

Առանայի մունիաթիկ Մերոնը նաւակ մտնելուն պէս  
քերանը բացաւ և հայնոյութիւն չմնաց, որ չթափէ ֆը-  
րանսացիներուն, թուրքերուն և հայ սմսար-բժիշկնե-  
րուն, որոնք անցագրի, տօմսի և պատուաստի անունով  
ժողովուրդը կողապես ցին:

Նոյեմբեր 22ին գեռատի կեսարացի մը գանակով  
թուրք մը վիրաւորոծ է:

Երեք չըս որ սարսափելի անձրեւ, Ամէն ոք  
առւն քոշուած:

Նոյեմբեր 25ին քարափն ենք: Սպասումի ատեն  
աւազին վրայ կը գրեմ և ալիքը կուզայ ու կը որբէ:  
Անհատներու և ցեղերու ալ կեանքը նոյնպէս չէ՞: Կի-  
լիկիո՞... ու ալիքը եկու սրբեց և ի՞նչ մնոց: Գրա-  
գէտները իրաւունք ունին ըսելու. «Ալիքներու խօլա-  
կան պար»: Օձի գալարումներցվ կուզան, կը զարնուին  
եզերքին, կը վերադառնան, կը տանին ինչ որ առջեւ-  
նին ելլէ: Ֆրանսական ալիքը եկաւ, զարնուեցաւ թօր-  
քական եզերքին ու կը գառնայ քշելով տանելով հայ-  
կական կիլիկեան ինքնավարութիւնն ու հայութիւնը:

Նոյեմբեր 26ին քարափն ենք: Գիղջուկ մը, Թօ-  
լոմպուէն անելի անձկանօք, աչքերը հօրիզոնին յառած  
է: Անցնող իւրաքանչիւր ամպի ծուէն նաւու մը ծուխը,  
կայուը կը թօւի... երկվայրկեան մը յոյսի ժպիտը կ'ուր-  
ւազծուի դէմքին ու... «նաւը»... կը պոռայ, բայց  
շուտով, թեւերը յուսահատ վար կը ձգէ: Ցնցած է ամպը:

Անձրեւը, նաւերու ուշացումը, յօւսահատեցուցած  
է և ահա լուրերը կը շրջին՝ «Կիպրոս զարանքինա կայ:  
Մարդ չ'ընդունիր»:

Ուրիշ մը: «Հայֆա, Եաֆա և Եգիպտոս արգիլ-  
ած է երթալչ:

Լաւատեսներն ալ գործի գլուխ են. «Միայն Հայ-  
ֆա, Եաֆա, Պէյրութ և Իզմիր երթալ արտօնուած ենք»:

Ո՞վ կ'ստեղծէ, ինչպէս կ'ստեղծուի. հարցնող չը-  
կոյ, քայլ կը հաւասան:

Թրքական ներկայացուցիչները Ատանտ հռոմած են:  
Խպրահիմ փաշան՝ Մերսին:

Ու յոռետես պարոն մը հպարտութեամբ կը պո-  
ռայ՝ բացակայ լուատեսներուն, «Օ՛ս, հնարեցէք, նոր  
յուրեր տուէք, Անգլիա նաւահանգիստները փակած է,  
նաւ չի զրկեր, որ հայերը ըսն մնան, որ գայ և գրաւէ»:

Ֆրանքլին Պույիին, կտհէմ փաշա և Վային հրա-  
ւիրոծ են հայ և յոյն կրօնական պետերը համոզելու, որ  
ժողովաւրդը հաս պահեն, վստահեցնելով թէ ուշ վարչա-  
ձեւով պիտի կառավարուի կրլիկիան», Ու Ֆրանքլին  
Պույիին այնքան յառաջ կ'երթայ որ կ'ըսէ. «Պո՛ւք, մեր  
վրայ խնդացուցիք»:

Պատուելի Կարապետ Յարութիւնեան կը պատաս-  
խանէ. «Մարտի, Զեյթունի, Հաճնոյ և Սիսի ջարդերը  
ձեր աչքերուն առջեւ աեղի ունեցան, ի՞նչ ըրիք»:

Ֆրանքլին Պույիին կ'ըսէ. «Այս զազթը ժողովաւր-  
դին կամ քով չէ, այլ շարք մը պաք ոլույս երիտասարդ-  
ներու դրդումով աեղի կ'ունենայ»:

Պատուելի Յարութիւնեան կը պատասխանէ. «Ժողո-  
վաւրդը զանգուածաբար կը դազթէ ձեղի հասկցնելու թէ  
չի կրնար. Խօւրք վարչածեւի տակ ապրիլ»:

Պույիին կատաղած կը մեկնի կտհէմ փաշային հետ  
և պատրաստուած սեղանի մը շուրջ շամփիանիա կը պար-  
պէ:

Նայեմբեր 27. Ֆրանսացիներու հանդէպ հայերու  
հակարանքն ու անվատահութիւնը այնքան շատցած է,  
որ ֆրանսական օրբանոցի որբերը փախած են, զրեթէ  
գատարկուած, մինչ Ամերիկաններէն ոչ մէկը բացա-  
կայ է.

Պատահար իզմիրէն «Արեւալեան Մամուլ» մը

նկան էր, որը ուժգնօրէն կը յարձակէր փրանքո—թուրք համաձայնութեան վրայ և կը գրէ սկզբէնցի հետեւեալ խօսքը. Ֆերանսատ իր արեամբ չզնեց Կիլիկիան. Ֆրանսատ հայնրը իբր զէնք դործածեց հայերուն դէմ և այսօր այդ նոյն ժողովուրդը անպաշտպան կը լիէ թշնամիին առջեւ, աւաղ, որ չենք տեսներց:

Ֆրանսայի ճակտին այս մուրը քսուեցաւ Կուրօներու և Պույիեներու ձեռքով.

Նոյեմբեր 28. Կ'ըսուի թէ Ատանայի մէջ Տօքթ. գույումնեան ձերբակալուած է, հայ սստիկանական մեծերէ թողուած են:

Նոր ՇԱրեւելեան Մամուլը մը եկաւ: «Մանչեսթը ըլարտիանաթելադրած է զինուորական դիւանագէտ և աընտեսական բաղդախնդիր Պույիենը ետ կանչելու: Եթայմզա թելադրած է միայն Ֆրանսատն չմեղադրել, քանի որ բոլոր դաշնակիցնեղն ալ յանցաւոր են թուրքերուն հետ հարկ եղած ձեռով չվարուելուն համար:

Նոյեմբեր 30. Թուրք կառավարիչը պիտի գայ: Թուրքեր դիմաւորելու ելած են:

Թովո կանգնած է կեսարիայէն գաղթած Մակարսա տղա և կ'ըսէ. ՇԱտանան չճանչցողը Փարիզէն կը ճառէ: Ես չորրորդ օրաւուէն կ'ոկորմ և Ատանա կը պարպեմ: Ֆրանսատ իր խստումը չպահեց, իր սասրագրութիւնը լզեց: Ո՞վ Աստուած, ինչո՞ւ կեսարիս չմեացի, նկայ ֆըրանսացիներուն և անգլիացիներուն քով: Տօւր երկու հաւ, աղա ես՝ ըսէ և հանգիստ ապրիր: Կոչտ թուրքին հետ կ'ապրինք լաւ գէշ, հսո քաղաքակրթուածներ մեզ կը մահացինենք:

«Թիմար տղգ ենք վերջապէս, կուժ մը ջօւրով ուզեցինք շոգենաւը ընկղմեցնելու: Ու կ'սկսի հայնոյել: Ահա խեղճուկ հայուն փիլիսոփայութիւնն ալ:

Դեկտեմբեր 4ին Ֆրանսական իշխանութիւնը մաք-

սատան հայ զործաւորները արձակած է, առանց իրաւունքնին վճարելու:

Դեկտեմբեր 5ին Անգլիական զրահաւորի մը նաւաստիներ ցամաք ելան փութպօլ խաղալու, Թրանսացիք՝ ինչո՞ւ սովորականէն աւելի սատիկաններ զեանդած են փողացներուն մէջ:

Դեկտեմբեր 7ին լաւտեսութեան հովը զօրաւոր է: ԱԶԷԼՎԵԽԱՆ նամակ ստացած է. թէ նաւ կուզայց: «Պոտոսութեան նաւը կուզայ: «Շալվարձեանին ապօպրած նաւը կուզայց: «Մերիփը Պատրիարքարանէն հեռագիր քստացած է, թէ նաւեր կուզանց: «Ցայսներ հայերը հրաւիրած են Թրակիա: «Փարիզի հայ պատուիրակութիւնը գրած է, որ խուճապի չմատնուիք, իրենք կը մտածենք:

Դեկտեմբեր 9ին յուշեաները գործի վրայ: «Ցըրանցլին Պույիին Սուրբա անցքը արգիլած է»: «Խորին շոգենաւը որոշած է հայերը ետ բերել: Ճամբարգները՝ 1400 հազի սպառնացած են նաւը ընկզմել: Բնկերութիւնը որոշած է: ալ հայ չփախադրելու:

Տասնը հինգ օրեր ալ կ'անցնին, ուրախ ու տըս խուր լուրերով:

Դեկտեմբեր 21ին նաւ եկաւ: Արտօնագիր ունեցազները 50ական խումբերու բաժնուած նաւ կը մտնեն, Որքա՞ն ազաշանքով կը յաջողին շարքի մտնել, բայց նաւակ մտնելէ յետոյ յանկարծ կը փօխուին և զօռում, գոչում, կոիւ, պահանջկոտութիւն:

Ութը օր ալ կ'անցնի: Յունուար 4ին կիլիկիան թրքական պիտի դառնայ: Արգէն հողն ու սդը սկսած են թուրք բուրել: Անձկութիւնը աւելի ճնշէ կը դառնայ: Վերջապէս Դեկտեմբեր 29ին կուզայ: «Խորին ընկերութեան փօխադրանաւ մը: Հ.Բ.Լ.Մ.ի Նիքը իստի որբերուն ետ մաս մը մողովուրդ կը մանենք նաւ:

Երազներով մտանք կիլիկիա ու անբանացած դուրս

կ'ելլինք, Խաղաղ է ծովը, Դեկտեմբեր 30ին կը հասնինք  
Պէյրութիւնի լիբանան իսկապէս շքեղ է: Աստօւածաշունչը  
պարտպ տեղը չէ գովերգած:

Նիւր Խառ Մւլիֆի որբերուն հետ կ'իջնեմ Պէյ-  
րութիւնի Մնացեալները կը տարուին Թրիփոլի:

Պէյրութիւնի մէջ կ'իմանանք և զիսականները ու-  
րիշներուն, որոնցմէ ոմանք Յաւնաստանի, ուրիշներ ե-  
զիպտոսի, ուրիշներ կիպրոսի ծովեղերքը ի զո՞ւր պա-  
սած, նաւահանգիստէ նաւահանգիստ թափառած են: Մօւ-  
րիա և Լիբանան իրենց ասպնջական դռները բացած են  
դարերով բազդակից հայութեան տոշեւ:

Ու վարադոյրը իջաւ զիլիկիոյ վրայէն: Ասկէ ետք  
Պատմութեան և Աչխարհագրութեան ուսուցիչներուն կը  
մնայ սան-սանուհիներուն մէջ վառ պահել Հայաստանի  
և կիլիկիոյ սեփականացման երազը:

## Վ Ե Ր Զ







[8n]

ԳԱԱ Եկամարտը Գիտ. Գրադ.



FL0253540

8n.

